



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



2201

241  
G-49  
1855

1928. Ա.

մայ. 58  
Տայք

ՀԱՅՈՅ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿՈՎ. Կ ԸՆԸՆԳԻ ՑԵՆԵԿ—ՄԱՐԴԱԲԵՆՆԵՐԻ Կ ԸՆԸՆԳԻ


ՊՐԱԴՐԱՄՆ

ՅԱԼՔ or. Մարիամ Արամեանից՝ կ յիշու-  
սակ իւր հօր՝ թժ. Միաս Արամեանի.

3929

✓

Makaroff



Superficial  
42-43 Super-fine  
Super-vibrant

11634

200 401  
667-425

## ԵՐԱՎԵՍՈՒԹԵԱՆ

241

Ե-49 56

## ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԴԵՐՄԵԱՆ

1004  
943  
94  
7  
 Դուռ ինպո՞ր կրնատ հաւասարալ, որ իրարև փառա-  
կաւունեաւ . և այս փառաւը որ Ֆի Աստուծան է,  
և դիմուեր : Յովհ . ե . 44 :



## ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵԱ

Դ Տ Գ Ա Ր Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Պ Ը Հ Ա Ր Ա Ր Ա Ր

ՅԱՅՑ ԳՈՅՆ ԱՐԴՅՈՒՆ ՀԱՅ

Եւյս գիրքին հեղինակը Տօգիթը Կելսըն անունով Ամերիկացի  
բժիշկ մըն է , որ շատ տարիներ իր կեանքը համարձակ անհաւ-  
ևատութեամբ անցընելէն ետքը՝ Քրիստոնէութեան դառնալով  
Եւետարանին մէկ անուանի քարոզելը եղաւ . ամէնասաստիկ  
նախանձով ու անխոնջ գործունէութեամբ կ'աշխատէր իւ Տէրոջը  
այդին մէջ : Տօգիթը Կելսըն Աստուծոյ Խանը արհամարհող և  
անհաւատ ապրած ժամանակը իր պատճառած վիճաներուն տեղը  
լեցընելու յուսով յօրինեց այս գիրքը , որն որ Ընդդիակէն  
լեզուաւ քանի քանի անգամ նորէն տպուելէն զատ՝ Խւրոպայի  
ուրիշ այլ եւ այլ լեզուներով ալ հրատարակուեցաւ . եւ իը  
կարծուի թէ քիչ գիրք կայ՝ որ ասոր չափ օգտակար եղած է :

Հիմա աշխարհաբար Հայերէնի ալ թարգմանեցինք , աղէկ  
համազուած ըլլալով՝ թէ այս գիրքը Հայոց աղքին մէջ ճշմար-  
տութիւնը սիրող անձանց խիստ ընդունելի կ'ըլլայ , և թէ շատ  
կարեւոր ու աղքու դեղթափ մը կ'ըլլայ անհաւատութեան , որ  
աւաղ՝ գրելէ հասարակ եղած է հիմա այս երկրիս մէջ :

ՍՊՈՐԱՅԻ ՎՐԱ ՏՈՒՐ

# ՅԵՒԿ

ԱՐՏՎԱ

ՅԵՒԿ	.	.
Գ. Ենասարդակութեան . . . . .	1	
Բ. Դարձեալ Ենասարդակութեան . . . . .	21	
Գ. Ենհատագութեան պատրամաւը . . . . .	45	
Դ. Եպահագութեան դէմք բերամաւ առաքին աղջեցութեանը . . . . .	53	
Ե. Ենհատագութեան առվել զողած եղելու- թեանները . . . . .	64	
Զ. Երհամարհացներ պիտի գան . . . . .	70	
Է. Կոյն նիւթեն շարունակութեանը . . . . .	95	
Ը. Խմասքնոց պահպատթեանը . . . . .	109	
Թ. Ենհատագութ կամաւ պահեղ և Եպահագութ- ալուն լւզութեան . . . . .	131	
Ժ. Մարդեկ խուսարք լոյսեան տեւլ իւ ակրեան . . . . .	140	
ԺԵ. Կոյն նիւթեն շարունակութեանը . . . . .	156	
ԺԲ. Մշատիոց պատրամաւ անհատագութեան . . . . .	164	
ԺԳ. Եւեպարանը մերժողք անհամաշայն էն . . . . .	172	
ԺԴ. Եւեպարանը մերժողք դէմքանաւան էն . . . . .	187	
ԺԵ. Ենհատագութեան դարձանը . . . . .	202	
ԺԶ. Ենհատագութեան մէնութեան դէմք ընդ- դէմութեանը . . . . .	217	
ԺԷ. Եթապարք ըսուած երկրորդ դար- մանը . . . . .	242	
ԺԲ. Կոյն նիւթեն շարունակութեանը . . . . .	258	
Ա. ԵՐԵՎԱՆԻ ԱԽԹԻՒՆ . . . . .	272	

မြန်မာ

- ၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၉။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၃၆။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၈၃။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၁၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၄၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၀၇။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၆၈။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၆၀၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၆၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၁၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၀၁၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၂၆၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၂၀၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၂၃၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၂၈၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၂၀၂။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၇၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၃၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀  
၁၁၁။ ၁၃၂၃၁၆၂၈၃၄၇၉၅၀၈၇၅၀၃၀

# ԵԿԱՏԵՐԻՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՃԱՌՆ ՈՒ ԴԱՐՄԱՆ

ԳԼՈՒԽ · Ա

ԵԿԱՏԵՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Երբոր ճամբուն վրայ կամ փողոցին մէջ խել  
մը աղիւսներ տեսնենք՝ խառն ՚ի խուռն ասդին  
անդին ձգուած, անիկայ պատահմամբ կամ զիպ-  
ուածով եղած բանի մը տեղ կը դնենք. այսին-  
քըն ըսել կ'ուզենք թէ՝ խորհուրդ կամ միաք բա-  
նեցունելով եղած գործ մը չէ : Իսկ ընդհակա-  
ռակը՝ երբոր նոյն աղիւսներով կանոնաւոր շին-  
ուած պատ մը տեսնենք, անմիջապէս կ'ըսենք թէ՝  
խորհուրդով եղած բան մըն է ու ոչ թէ զիպ-  
ուածով :

“Ամանապէս՝ երբոր անտառներուն մէջ փոթո-  
րիկէն կոտրտած ծառերուն կոճղերը՝ անդին աս-  
դին իրարու վրայ ինկած տեսնենք, անոնց աս-  
դիրքը զիպուածական բան կը սեպենք ու ոչ թէ  
նպատակով մը կամ զիտաւորութիւնով ու խոր-  
հուրդով մը եղած : Բայց ան նոյն փայտերով

կանոնաւոր շինուած տունի մը համար անկարին է որ հաւատանք՝ թէ զիպուածով եղած է . աներկբայաբար կ'ըսենք թէ խորհուրդ բանեցունելով շինուած է :

Ընաստուածը անանկ կը հաւատայ՝ թէ Ըստուած չկայ . ու կը հաւատայ որ գոյութեանց մէջ ամենաբաձր էակը՝ մարդն է : Ինքը անանկ կը հաւատայ որ՝ տեսած բաներնիս , կամ ինքնին գոյացան կամ միշտ կային , որովհետեւ կը տեսնէ թէ կան անոնք հիմունք : Վիճաբանութեան մէջ էական բան մը չէ աս երկու կարծիքներուն որուն հաճութիւն տալը . ինքը թէ ըսէ որ՝ աշխարհը կամ նիւթը , որմէ շինուած է ան , ինքնին գոյացած է ժամանակի մը մէջ , կամ ըսէ որ յաւիտեանէն կար . բայց հիմակուանները աւելի վերջին կարծիքը կ'ընդունին , այսինքն նիւթը միշտ կար կ'ըսեն : Վասնորոյ մենք ալ զլիսաւորապէս վերջինին փրայ պիտի խօսինք : Եւ ասիկայ ընելնուս մէջ հերիք պիտի սեպենք մինակ երկուքին՝ այսինքն անաստուածին ու քրիստոնեային հաւատքը կամ դաւանութիւնը կրկին ու կրկին պատմել և զանոնք իրարու քով բերելը :

Ընթերցող՝ երբոր աչքդ վերցունես ու շուրջըդ նայիս , խիստ շատ շնչաւոր կենդանիներ կը տեսնես : Եւ գիտես որ , անգամ մը շնչուած օդը՝ կրկին շնչուելու չ'գար , անանկ որ եթէ ըւլայ որ մէկ տեղ մը անանկ գոցուած մնանք՝ որ գուրսէն օդ չ'կրնայ մանել , առջի բերան թէ

և վեաս մըն ալ չ'զգանք , սակայն թէ որ շարունակենք՝ անտարակոյսքիչ մը պտենէն պիտի մեռնինք . և կրնայ ըլլալ որ չիմանաս թէ ան օդը այնքան փոխուած է , որ պիտի մեռնիս եթէ անիկայ շնչելը շարունակես : Բայց ճշմարիտ է որ , թէ որ շնչուած օդը զուտ , առանց դուրսի օդին հետ խառնուելու , կրկին թռքերնուս մէջ առնենք , մեղ կը մեռցունէ : Հիմա ասանկ բան մը պատահելու վտանգ չ'կայ . և բնութեան աս դործքերուն վրայ տեղեկութիւն չունեցողներն ալ , կրնան բոլորովին ապահով ըլլալ . որովհետեւ շնչառութիւններնուս մէջ՝ արտաշնչած օդերնիս մեզմէ հեռու կ'երթայ , մինչեւ անգամ երեսնիս ծածկած ալ ըլլայ , և չ'կրնար կրկին մեզի դառնալ առանց շուրջերնիս գտնուած առողջարար օդին հետ խառնուելու : Բայց՝ գուցէ մէկը հարցունէ , ինաո՞ր կ'ըլլայ որ , քանի որ այսքան բազմութիւն մէկտեղ կը բնակինք , մժնոլորտը մեր մահը պատճառելու չափ չ'թիւնաւորուիր :

Երդարե ատանկ պիտի ըլլար , մանաւանդ հանդէսի տեղուանքը՝ ուր որ խուռն բազմութիւն մը մէկ տեղ եկած է , նախ և առաջ՝ թէ որ օդը՝ շնչուելով առջինէն աւելի ծանր չըլլար . շնչուած օդը՝ միայն քիչ մը ծանր ըլլալով շուրջերնիս եղած օդէն , իսկոյն գետինը կ'իջնէ : Այսպէս՝ բազմութիւն եղած սենեակի մը մէջ գործածուած օդը՝ ծանրութեան աս յաւելմանը պատճառովը տախտակամածին վրայ կ'իջնէ . և ասովալ չ'բաւականանալով կ'աշխատի ծակտիք-

ներէն կամ գուռնէն աւելից անցնիլու ճամբայ գանելով գետինը կը հասնի : Հիմա ծանրութեան աս յաւելումը կամ խորհրդով է կամ զիպուածով : Մէկ միտքով մը ասիկայ ոչինչ չնշին բան մըն է , բայց նոյն ատենը ասով միլիոնաւոր կեանք մահուան վտանգէ կ'ազատին :

Դարձեալ . գուցէ ըսուիթէ՝ ուրեմն ասապականեալ և անկեստան օդին շատնալին վախնալու ենք . չը կրնար որ հետզհետէ շատնալով այնքան բարձրանայ որ զլուխներնէս վեր անցնի ու մենք մէջը մնանք : Այս ատանկ պիտի ըլլար , և նախ չորբուանիները՝ որոնց քիթերը երկրին աւելի մօտ է , պիտի վնասուէին ու մեռնէին , և ապա մարդիկ , թէ որ յետագայ քանի մը զիպուածները կամ լաւ ես է ըսել օրհնութեաները եղած չըլլային :

Կախ — Աս կերպով ապականուած օդը՝ երբոր գետինը կը հասնի , գետինը եղած խոտերը կը ծծեն անիկայ : Խոտերուն տունկերուն և ընդհանրապէս բոյսերուն՝ ծակտիքներուն մէջը կը մանէ . և ասկէ երկու բարիք յառաջ կուգայ . նախ՝ թունաւորուած օդը կը գործածուի և մէջաեղէն կը վերնայ , և երկրորդ՝ աճմանընթացքին մէջ եղող բոյսերուն մէջը մանելով , անոնց արագ աճմանը կ'օգնէ իրեւ ամենաօգտակար թրիք :

Բայց՝ դարձեալ , ձմեռուան եղանակը որ գայ , երկրիս բոլոր կանանչեղէնները կը չորցունէ : Ատոր սա պատասխանը կուտանք թէ՝ այդպի-

սի երկիւղ մը ընելու պատճառ չ'կայ , որովհետեւ կամ բարեսէր նպատակով մը և կամ բարեբաղդ դիպուածով մը ձմեռուան մէջ ալ ջուրիք կը ծծեն ան կազմ : Երբոր ձիւնը երկիքը կը ծածկէ , վախ չկայ : Անձրեները կ'իջնեն , ջուրերը կը սառին և նորէն թող կու տան , ու հովերը կը փշեն գետերուն և ծովակներուն երեսէն և այլն , բայց բնաւ հարկ չ'կայ վախնալու :

Երբեմն աս ծանր օդը՝ շատ ցած տեղերը փնտուելով , խորունկ փոսերուն մէջ կ'իջնէ , ուր որ ո՛չ խոտ կայ և ո՛չ ալ ջուր զանիկայ ծծելու , վասն որոյ անանկ կը մնայ և երբոր մէկը անզգուշաբար հոն իջնէ , կը վնասէ անիկայ : Աս բաները՝ մէկ կողմէն նայելով , պղտիկ ոշինչ բաներ են , բայց նոյն ատենը մարդկային սեռին շարունակութիւնը՝ աս բաներուն ըլլալէն կախուած է . և հարկաւ աս բաները կամ իմաստուն խորհուրդի մը և կամ բարեբաղդ դիպուածի մը կարգադրութիւնննըն են :

Ուրիշ տեսակ օդ կամ կազ մը կայ , որ ասոր նման մահցուցիչ է , (որուն քիմիաբանները ջրածին կազ կ'ըսեն : ) Աս կազը՝ թէ որ շատ կէկ շնչենք , խկոյն կ'սպաննէ մեղ : Տերեւթափի ժամանակ թէ որ մէկը՝ գետը մտնէ և յատակը եղած փտառը տերեներուն վսայ գաւէ , կը տեսնէ աս կազին պղպջակ պղպջակ ջուրին երեսը ելլելը : Թէ որ ճրադ դպցունես աս կազին՝ խկոյն կը բռնկի : Ինտոր որ տե-

րեին համար ըսինք , անանկ ալ բոլոր բաները  
 փտաւած ատեննին աս վնասակար կազզ՝ շատ ա-  
 ռատու թիւնով գուրս կու տան : Ուստի դարձ-  
 և երբոր անհամար տունկեր , բոյսեր , փայ-  
 սի կտորներ և կենդանեաց մարմիններ և այլն  
 և այլն մեր շուրջը կը տեսնենք որ շարունակ  
 փատել և կամ ապականելու վիճակին մէջ են ,  
 իրաւամբ հարցունելու ենք , ինչո՞ւ ուրեմն բո-  
 լոր մարդիկ մէկէն և անբուժելի կերպով չեն  
 վնասուիր : Անտարակոյս ատանկ պիտի ըլ-  
 լար , թէ որ այնինչ հանդամանքները չըլւային ,  
 զորոնք հիմա պիտի յիշենք : Դիպուածով և  
 կամ յատուկ խորհրդով աս կազզ շուրջերնիս  
 եղած ուրիշ օգերէն աւելի թեթև է . և հար-  
 կաւ գեալ 'ի վեր ամպերը կ'ելլէ : Ի՞նչքան որ  
 չուրէն թեթև է , ջուրին երեսը կը լողայ , և ի՞նչ  
 քան որ օդէն թեթև է , վեր մժնոլորտին  
 երեսը կ'ելլէ : Աս կազզ՝ հասարակ օդէն այն-  
 քան թեթև է , որ ամենայն արագութեամբ  
 մեր առջեւէն կ'անցնի վեր կ'ելլէ և մեզ վնասե-  
 լու սահմաններէն խիստ բարձր տեղերը կը կե-  
 նայ : Անոնք որ սովոր են այսպիսի նիւթերու  
 վւայ խորհիլ , գուցէ պիտի ըսեն թէ՝ աս բա-  
 ր-բաղդադիունութիւն կամ բարեւուր խորհուրդին  
 կարգադրութիւնն ալ՝ մեր երկիւզը բոլորովին  
 չ'փարատեր . որովհետեւ կընայ ըլլալ որ՝ աս  
 վնասակար թոյնը այնքան շատնայ օդին մէջ ,  
 որ մինչև մեր եղած սահմանները իջնէ և մեզ  
 վնասէ : Ի՞նչ օգուտ ժամանակ մը անվնաս

մնալնէս՝ թէ որ վերջապէս վտանգի տակ ենք :  
 Ասոր պատասխան՝ կ'ըսենք թէ երկու պըզ-  
 տիկ բաներ կան, որոնցմով մեր կեանքը առ վը-  
 տանգէն ալ ապահով է : Առաջինն է, որ ո՞իպ-  
 ուտժին կամ իմաստուն իորհորդին կարգագ-  
 րութիւնովը անանկ յարմարած է, որ երբոք  
 առ կազը՝ ուրիշ թթուածին ըսուած կազի մը հետ  
 միանայ, որ արդէն և միշտ՝ օղին վերի կողմը  
 կամ ամպերուն սահմանները կը գտնուի, ջուր  
 կ'ըլլայ : Երկրորդը ասոնց միանալու կերպն է .  
 Բնութեան մէջ Ելեւորականութեան ըսուած հե-  
 ղանիւթ մը կայ, (որ հասարակօրէն փայլակ  
 կ'ըսուի, ) ընթերցողը կրնայ յիշել՝ առ ելեքտրա-  
 կանութեան կամ փայլակին սաստիկ զօրու-  
 թիւնը, որ որեիցէ բանի շատ ուժգնութեամբ  
 կը զարնէ, թէ որ ինքը տեսած է հաստատուն և  
 կարծը կաղնիները՝ զարնել փսոր փսոր ընելը :  
 Ա փայլակը՝ ծառերը կը զարնէ երբոր ամպէն  
 դէպ ՚ի երկիրը իջնէ, բայց երբոր ամպէ ամպ անց-  
 նի, յիշեալ երկու տեսակ կաղերուն կը զարնէ  
 և յանկարծակի ու ամենայն ուժգնութեամբ ի-  
 րար ձնշելով ջուրի կաթիներ կ'ըլլայ : Ընթեր-  
 ցողը՝ թէ որ առ բաները աղէկ չ'հասկընար, ու-  
 րիշ բան մը կայ որ անտարակոյս աղէկ գիտէ :  
 Անշուշտ շատ անգամ տեսած է որ կածկլտու-  
 քէ մը և ուժգին որոտումէ մը ետքը՝ սաստիկ  
 անձրև կու դայ . ան ջուրին մեծ մասը ձիշտ ան-

Ժամանակը ձեւացած է : \*

Այս կերպով ան թիւնաւորեալ չրածին կազք կը վերնայ և մենք վտանգէն զերծ կ'ըլլանք , ու նոյն ատենը դաշտերը պարարտեցունող ու պըտղաբեր ընող անձրեները կ'առատանան : Հունձքերը արմաիքները կը հասնին : Անաստուածին սեղանը քաղցրահամ կերակուրներով կը լեցուի , բայց ինք ինքզինքը երախտապարտ չ'ճանչնար մէկումը , անհամար օրհնութիւններ աշքին առջեր կեցած՝ յանդգնաբար կ'ըսէ , “թէ Եսառւած չ'կայ” :

Աս նոյն խորհրդածութիւններուն հետ երկու մասնաւոր բաներ կան նկատելու : “Եախ՝ վերը յիշուած առաջին կազք որուն համար ըսինք թէ հասարակ օդէն ծանր ըլլալով գետինը կ'իջնէ և տունկերուն ու ջուրերուն ծծելով մէնք վտանգէ զերծ կ'ըլլանք , թէ որ հասարակ օդէն թեթև ըլլար և մեզմէ վեր բարձրանար , ան ժամանակը անոր հակառակը պիտի ըլլար . մենք վտանգի տակ պիտի ըլլայինք : Երկրորդ՝ անոր պէս ալ վերջի յիշուած կազք՝ (ջրածին) թէ որ հասարակ օդէն ծանր ըլլար : անանկ որ ցած տեղուանքը իջնալ ուզեր , մենք

\* Արմանանք թէ մօտերս եղած դիւտերը կը ցուցունին որ առաջորդ կաթիւները այսպէս յանկարծակի ջուր ձեւադած չեն ճընշումով : Առող անանկ ըլլայ . հոգ չէ ամենեին ինտոր ըլլալը . որևից կերպիւ նոյն խոկ ջրածին կազին վեր ելլաւու հակառակութիւնը՝ բաւական է ցուցուանելու հարողին կամ կարդադրուզին զարմանաւի իմաստութիւնը :

վտանգի մէջ պիտի ըլլայինք, որովհետեւ տուն-  
կերը ու ջուրերը զանիկայ պիտի չ'ծծեին :

Աիրելի ընթերցող, մինչև հիմա տասն տաս-  
ներկու կարգագրութիւններ ակնարկեցինք, որ  
եթէ չըլլային անոնք, անհնար էր մարդկային  
սեռին երկրիս վրայ ապրիլը : Քրիստոնեայն կը  
հաւատայ թէ՝ բոլոր առ բաները՝ իմաստուն և  
բարնակէր էակի մը կարգագրութիւնովն են . իսկ  
անաստուածը կը սեպէ թէ՝ դիպուածով կամ  
պատահմամբ եղած են :

Հոս ուրիշ հարկաւոր գիտելիք մը կայ ակ-  
նարկելու, որ գրեթէ ամենուն աչքին առջեն  
է : Ի՞նչ կարգագրութիւններ և էական հան-  
գամանքներ որ խօսեցանք նկատմամբ քանի մը  
մասնաւոր բաներու, ան նոյն բաները նաև աչ-  
քերնուս երեցած ամէն բաներուն կը վերաբե-  
րին . չես կընար երեկք նշմարել ու մաքէդ ան-  
գամ անցունել որեիցէ տեսանելի առարկայ մը  
և զգալի նիւթ մը երկրիս երեսը, որ առանց սեփ-  
հական օրէնքի կամ յատկութիւններու ըլլայ .  
և թէ որ աւրուին անոնք՝ իսկոյն երկրիս հան-  
գրստութիւնը կամ ապահովութիւնը կը վերնայ :  
Աս նիւթին վրայ՝ առիթ պիտի ունենանք կրկին  
խօսելու, վերը ըրածնուս պէս քանի մը մասնա-  
ւոր օրինակներ ալ յառաջ բերելնէս ետքը :

Մարդուն մէկը առառու մը կանուխ արեին  
ծագմանը ելաւ իր արտը գնաց . օրը քանի յա-  
ռաջ գնաց այնքան տաքը սաստկացաւ . և թէ որ  
բոլոր օրը՝ տաքութիւնը նոյն իսկ կէս օրէն առ-

զի համեմատութիւնովը և արագութիւնովը աշճելու շարունակեր, անտարակոյս՝ ան մարդը և իր հետը եղողները՝ ամենքն ալ չարաչար պիտի մեռնէին արեին ան սաստիկ տաքութենէն : Անթերցող կրնան գիտնալ՝ թէ ինչ է պատճառը որ ամառուան օրերը երկրիս բնակիչները տաքութենէն չեն վնասուիր :

Եմենուն գիտցած բանն է, որ եթէ ամառուան տաք եղանակին մէջ գետինները թրջելու ըլլաս, շուտ մը ջուրերը կը վերնան և գետինները կը չորնան . որ ըսել է ջուրերը կը շոգիանան և մառախուղ ձեւանալով վեր կ'ելլեն : Աչա աս կերպով է ամպերուն ձեւանալը . — Երեր կը ծագէ կամ կը ճառագայթէ թաց երկրին և խոնաւ տերեններուն վրայ, նաև լիճերուն՝ գետերուն՝ Ավկիանոսին ու ծովակներուն վրայ և իր սաստիկ տաքութիւնովը ջուրերը մէգի կամ ամպի կը գարձունէ, և այնքան թեթէ է որ դիւրաւ վեր կ'ելլէ և օդին մէջ կը տատանի :

Դարձեալ՝ գուցէ աս ալ դիտած ես որ, թաց սենեակի մը չորնալու ատենը, սենեակը շուտ կը պաղի . — սենեակին օդը՝ իր ունեցած տաքութեանը շատը տալով : Ասոր պատճառը սա է որ, ջուրը շոգի դարձած ատենը՝ իր շուրջը եղած օդին տաքութեանը մեծ մասը կը ծծէ . կամ ուրիշ խօսքով . ջուրը շոգի դարձած ատենը՝ իրեն մօտ եղած տաքութիւնը կը ծծէ կամ իրեն կ'առնէ : Երդ աս սկզբունքները դարձնենք առջենիս եղած առարկային : Երբոր առտու կ'ըլլայ, օրը

կ'սկսի յառաջանալ և հետ զշետէ տաքնալ ,  
բայց նոյն ատենը՝ խոտերուն և տերեներուն վը-  
րայ ալ՝ ցողերը կախուած են . և երբոր աս ցօ-  
ղերը շոգի կը դառնան , տաքութեան մեծ մասը  
կը ծծեն և այսպէս կ'արգիլեն օրուան տաքու-  
թեանը սաստկանալը : Երեին սաստիկ տաքութե-  
նէն անտարակոյս մենք պիտի այրէինք՝ տոջորէ-  
ինք՝ մոխիր դառնայինք , բայց հիմա պայծառ եր-  
կինքին մէջէն արևին ծագումն ու յառաջ գալը՝  
մեզ չ'վախցուներ , քանի որ ահագին Ավելիանոսներ  
և բազմաթիւ ծովակներ շուրջերնիս պատած են .  
և ստուգապէս գիտենք որ ջուրը տաքցածին պէս  
շոգի կը դառնայ և երբոր շոգի կ'ըլլայ անտա-  
րակոյս իրեն մօտ եղած տաքութիւնը կ'առնէ :

Վերոյիշեալ անձը՝ ուրիշ օր մը յունիս ամ-  
սուն մէջ , երբոր արևմուտին ատենը՝ արտէն  
իր տունը կը դառնար , դարձաւ իր հունձքին  
վըայ նայեցաւ , ու երբոր տեսաւ անոր կանան-  
չագոյն ալիքները՝ մեծ ուրախութիւնով բերկրե-  
ցաւ իր սրտին մէջ : Բայց գիշերուան վըայ հաս-  
նելովը օդին հետ զշետէ ցրտանալը կը ցուցունէր  
թէ խեղճին բոլոր ուրախութիւնը և յոյսերը  
պիտի փարատին . որովհետեւ թէ որ նոյն հա-  
մեմատութիւնով բոլոր գիշերը ցուրտը սաստ-  
կանալու ըլլար՝ անտարակոյս առտու չեղած  
բոլորը պիտի սառէին , ու այսպէս՝ խեղճ երկ-  
րագործը յուսակտուր պիտի ըլլար :

Բայց անանկ չեղաւ . ցուրտը քանի դնաց  
չ'չատցաւ : Ուրեմն հարցունելու չե՞նք՝ թէ ի՞ն-

չու անանկ չեղաւ . տիսմարութիւն չէ , այսպիսի  
խորհուրդները զանց ընելը :

Աիրելի ընթերցող , տեսանք որ՝ օրուանը սաս-  
տիկ տաքութենէն մեզ ազատ պահելու համար ,  
ջուրը շոգի կը դառնայ և օդին մէջը տատանե-  
լով՝ անոր աւելորդ տաքութիւնը կ'առնու : Բայց  
գիշերը՝ որովհետեւ աւելի ցուրտ է արե չըլլա-  
լուն համար , աս շոգին կամ մէզը կրկին ջուր  
կ'ըլլայ ցորեկուան ծծած բոլոր ջերմութիւնը  
նորէն դուրս տալով : Են նոյն ջուրը՝ որ շոգի  
դառնալով ցորեկը մեզ անվտանգ պահեց , հի-  
մա բոյսերուն և տերեներուն վրայ ցօղերու կա-  
թիլներ ձեւացած , զանոնք սառելէն կը պահէ :  
Եւ ինտոր որ ստոյգ է որ , ջուրը շոգի դարձա-  
ծին պէս ջերմութիւնը իրեն կ'առնու , անանկ  
ալ հաւասարապէս ստոյգ է որ՝ ցող եղածին  
պէս բոլոր ունեցած ջերմութիւնը կրկին դուրս  
կու տայ :

Ես փոքր իրողութիւններուն միջոցովն է , որ  
յիշեալ օրհնութիւնները ամէն տարի ամառուան  
տօթագին օրերուն մէջ երկրիս վրայ կ'ըլլան .  
մեր մարմինները՝ ցորեկուան սաստիկ տաքութե-  
նէն անվնաս կը մնան , ու նոյն ատենը գիշերուա-  
նը մէջ հունձքերը և բոյսերը սառելու վաանգէն  
տպահով են :

Քրիստոնեայն՝ որ գիտէ և կը խորհի բոլոր  
առ բաներու վրայ , կ'զգայ իր սրտին մէջ՝ թէ  
իր կեանքը այսպիսի վտանգներէ բոլորովին ա-  
պահով է : Ենիկայ անկեղծ ու զուարժ դէմքով :

ինտոր որ սիրախն մէջ կ'զգայ , անանկ ալ բեր նովը կը խոստովանի և կ'ըսէ , “Դմ Երկնաւոք Հայրս իր ամէն գործքերուն մէջ բարի է” :

Խոկ անաստուածը իր ամէն առատութենովը՝ բարիքներովլեցուն սեղանը կը նստի , և անոնց մովլ յղիացած ևս առաւել կը գոռոզանայ , և իր ամբարտաւան և կոյր աչքերը երկինքի աթոռին վերցուցած՝ յանդգնաբար կ'ըսէ , “Աստուած Հ'կայ” . և նոյն ատենը ինքզինքին համար՝ “Աշ շատ իմաստուն եմ” , կը խորհի :

Մինչեւ հիմա ամառուան մէջ եղած քանի մը իրողութիւններու վրայ խօսեցանք . հոս քանի մը ուրիշ բաներ յառաջ պիտի բերենք՝ որոնք նմանապէս վտանգներ կ'սպառնան , և որոնցմէ նմանապէս նախախնամական կամ որիուածական սկզբունքներ կը պահեն մեզ ձմեռուան ամէն մէկ բոպեներուն մէջ :

Դեկտեմբեր ամսուն մէջ արեւը մարը մտնելէն ետքը ցուրտը՝ թէ որ առջի իրիկուան համեմատութիւնովը բոլոր գիշերը միօրինակ սաստկանայ , յառաջ գալիք չարիքները մինչեւ անգամ երեակայելը աննար է :

Բնաւ մէկ բան մը՝ մեզ վտանգէ չ'կրնար զերծ պահել . ոչ ածուխ՝ ոչ հանդերձ՝ և ոչ որեւիցէ արհեստական տաքութիւն՝ չեն կրնար մեզ պահել սառեւ ու փայտ կտրելու վեճակէն , թէ որ բնական ցրտութիւնը ան համեմատութիւնով յառաջ երթայ :

Բայց հիմա գիտենք որ անանկ չըլլար . ցուր-

տը հետզհետէ չշատնար : Եւ արդեօք ի՞նչու համար : Ասոր պատասխան , որովհետև գիշեր ները երկրիս վրայի ջուրերը կ'սկսին սառիլ , և երբոր կը սառին կամ սառելու վիճակին կը հասնին՝ ունեցած ջերմութիւննին դուրս կու տան . որ ըսել է պաղ ջուրը՝ իր ունեցած ջերմութիւնը տալով , աւելի կը պաղի . և այսպէս՝ ջուրը սառելով ցուրտը սաստկանալէն կ'արգելուի : Ահաղին Ավելիանուը՝ ամէն տարի ձմեռուան սկիզբէն մինչև վերջը , իր ջերմութիւնը դուրս կու տայ : Եւ թէ որ ասանկ չըլլար , անհնար էր մարդոց՝ երկրիս վրայ բնակիլ :

Աիրելի ընթերցող , ահա այսպէս՝ աչքիդ տեսած բոլոր բաները , միօրինակ ու հաստատուն օրէնքներու տակ են : Եքդ որ կողմը դարձունես , ուր որ նայիս , վարը երկրիս վրայ՝ կամ վերը երկինքը՝ աջդիդ կամ ձախդիդ՝ բոլոր տեսած բաներդ՝ մինչև անդամ ամենափոքր առարկաները՝ այսպիսի իմաստուն օրէնքներով կարգադրուած են : Եւ թէ որ աս օրէնքները վերնան կամ փոխուին , յայտնի է որ աշխարհս մեկէն պիտի կործանի : Այսպիսի բարեսէր կարգադրութիւնները անթիւ ու անվախճան են . բազմաթիւ հատորներ կարող չեն զանոնք պարունակել թէ որ մէկիկ մէկիկ պատմուի . որովհետև ինչպէս որ արարչադորձութեան առարկաները անթիւ են , անանկ ալ անոնց օրէնքները : Վասն որոյ աս նիւթին վրայ խօսքերնիս ալ ևս շատ պիտի չերկարենք : Եւ հոս

խօսքերնիս կը վերջացունելինք մինչեւ հիմա խօսածնիս բաւական սեպելով , միայն թէ ուզեցինք մէկ երկու իրողութիւններ ալ յառաջ բերել ցուցունելու թէ՝ անվար եր որ երկիրս աս վեճակին մէջու հաստատուն մնար , ինաոր որ հիմա մնացած է , թէ որ անանկ պատահեր որ , որեիցէ տեսած բաներնուս մինչեւ անդամ մէկը՝ հիմակուան եղածէն տարբեր եղած ըլլար :

Ընթերցո՞ղ՝ կը յիշես որ , նիւթերէն ոմանք մեծ դժուարութիւնով ջուրին հետ կը միանան կամ կը յարին . և ոմանք շատ շուտառվ ու զիւրութեամբ : Օրինակի համար՝ թէ որ քիչ մը ծծումք և ջուր առնես ու իրար խառնես զանոնք , պիտի գտնես որ մեծ դժուարութիւնով իրար կը յարին : Եւ թէ որ քիչ մը ջուր և շաքար գնես՝ նոյն ամանին մէջ , պիտի զըտնես որ մէկէն կը միանան : Երկրիս հողը՝ ուրուն վրայ ամէն օր կը շրջինք , յիշեալ նիւթերուն երկուքէն ալ տարբեր է : Ասիկայ նըկատմամբ միւսներուն՝ միջին աստիճան մը ունի ջուրին հետ միանալուն մէջ : Աս բանիս մէջ իրեք գլխաւոր բաներ կան , որոնց վրայ պատճառ ունինք ուրախանալու . և անոնք որ չեն խորհիր ասոնց վրայ և չեն զդար աս բաները , կամ վերջին ծայրը ապերախտ են և կամ բոլորովին կուրութեան և խաւարի մէջ են : Կարգաւ նկատենք զանոնք :

1 • Թմէ որ գիպուածը անանկ կարգագրած

բլլար , որ մեր մշակած երկիրը ծծումքին պէս՝ ջուրը կամաց կամաց ծծէր , ան ժամանակը անձը և ները իրենց արագընթաց հոսումովը լեռներէն և բլուրներէն պիտի իջնէին ու գետերը և ծովակները վազէին առանց հունձքերուն և բոյսերուն արմատները հասնելու . և այսպէս՝ տիեզերական սովոր մը երկիրս անքնակ պիտի ընէր :

2. Թէ որ գետնի հողը ջուրին հետ շաքարին կամ ուրիշ նիւթերու պէս՝ անանկ շուտով միանալու բլլար , ան ժամանակը՝ անձրեւ գալէն ետքը ոտքդ դուռնէն դուրս կոխել չ'պիտի համարձակէիր : Աննար պիտի բլլար երկիրը մշակել , արտերը հերկելը : Եւ ասանկով անձրեւ օրհնութիւն մը բլլալու տեղը , աննարին աղետք մը պիտի բլլար :

3. Թէ որ հողը ջուրերը շատ շուտով և կամ շատ ճանր ծծելու բլլար . թէ որ դիւրութիւնով կամ շատ դժուար միանալու բլլար անոնց հետ , ան ժամանակը աննար պիտի բլլար որ կաքենայինք երկրիս վրայ բնակելու : Յառաջ եկած վնասակար չարիքները մեզ անմիջապէս պիտի կորսնցունէին :

Անթերցող՝ արարչագործութեան բոլոր առարկաները աչքէ անցունել և զանոնք զատ զատ քննելը անհնար է : Վենք աս նիւթիս վրայ ալ ևս պիտի չերկարենք : Աչքդ վերցուր ու ո՞ր բանի վրայ որ կ'ուզես նայէ , երբէք չ'պիտի գտնես բան մը կամ նիւթ մը որ աս իրողութենէս խոտորի . և կամ թէ փոխելով անոր բնու-

թիւնը՝ տակաւին ան նոյն նպատակին ծառայէ :  
Թէ որ բաները առանց սկզբնապատճառէ մը ծա-  
գում առնելու՝ յաւիտենականութենէն հոս ա-  
սանկ կային . ուրիմն անպատմելի բարեբաղդու-  
տութիւն մը եղած է որ , դիպուածը անանկ շե-  
նեց որ բաները հիմակ ինտոր են՝ միշտ անանկ  
ըլլան . վասն զի եթէ տարբեր պատահելու ըլլա-  
յին , անջար էր որ կարենայինք երկրիս վրայ  
ապրելու : Դիցուք թէ՝ ջուրին կամ օդին մէկ  
երկու յատկութիւնները՝ փոխելու ըլլաս , ա-  
նանկ որ եղածնէն աւելի խիտ կամ թանձը ըլ-  
լան և կամ թէ նուրբ : Անգամ մը մտքէդ՝ երկ-  
րիս ջուրերը եղածէն աւելի խիտ կամ թանձը  
երեակայէ , և տես ինչ պիտի ըլլայ : Ան իր թա-  
փանցկութիւնը խսկոյն պիտի կորսնցունէ և իր  
մէջը անանկ նիւթեր պիտի պահէ որ պիտի չ'կըր-  
նայինք խմել : Ասոր հակառակ սեպէ թէ աւելի  
նուրբ ըլլար . նաւերուն անոր վրայ կենալը ան-  
կարելի պիտի ըլլար և մարդամենելին պիտի չ'կըր-  
նար անոր մէջ ողջ մնալ լողալով . և այսպէս՝ ա-  
հագին Ովկիանոսները և ծովերը՝ անգործ և դա-  
տարկ պիտի մնային : Ասոնց նման կամ աւելի  
չարիք յառաջ պիտի գան , նմանապէս թէ որ  
օդին կամ փայտին և կամ որեւիցէ մետաղներու  
թանձրութիւնը փոխելու ըլլար :

Խոհուն և բարեմիտ քրիստոնեացին որեւիցէ  
բան որ կը տեսնէ՝ կ'զգայ իր սրտըն մէջութը , բո-  
լորը՝ իր երկնառուոր հայրը Յահանահայր կ'առանձիւնէ պը-  
տուուակու կարժարդուած է իման , ու առաջարկուած է առաջարկուած

տին համար . և թէ անոնցմով իրենց փոխառարձ սէրն ու երախտագիտութիւնը կը պահանջէ : \* Իսկ անաստուածին սրտին՝ ամենահաճելի խորհուրդը սա է . ո՞յն պատաժը ամեն բան բառախոն աղջիկ ըստած է . և որութիւնու էս էմ բալը բանեցը վայելող ետք , վասնորոյ ինչի կը վայելէ դաստիք :

**Ենաստուածին սիրտը վերը մեր ըրած խորհրդագածութիւններուն մէկովն ալ՝ չ'շարժիր . անոնք բնաւ ազդեցութիւն չունին իր մաքին վը-**

\* Խարեւպաշտ երկրագործ մը երբոր ձեռքը կ'առնէ՝ իր ունեցած զանազան տեսակ երկաթեղին գործիքները , որքան խորհրդագածութիւններ կան՝ իր սրտին երախտագիտութիւնը շարժելու :

**Խրեսուն տեսակ մետաղներուն մէջէն մ.կ տեսակը կայ որ միայն տաքութիւնով կը փակչի , այն է երկաթը :**

**Ուրիշ տեսակ մըն ալ կայ անանկ . բայց շատ նուազ կամ հազարագիւտ է , և անիմիայ բնաւ չըրուներ անօր տեղը ընտանեկան կամ ուրիշ գործած ութեանց պիտոյիցը մէջ : Տնէ որ երկաթին ալ՝ կապարին , արծաթին , զինքին կամ ոսկեին պէս՝ միայն տաքութիւնով փակչելու ընդունակութիւն չունենար , արդհօք թնչպէս պիտի կարենայինք բնել կամ գործել նկատմամբ բազմաթիւ բաներու որ գրեթէ ամէն բուզէ ձեռքբերնիս պէտք են :**

**Աւան առ ալ յիշելու ենք թէ անոր առ յատկութիւնն ալ մեղեց շատ օդուտ պիտի չըներ , թէ որ ան ալ միւներուն պէս նուազ կամ հազուադիւտ ըլլար :**

**Եյսու ամենային՝ ճշմարիտ է որ երկաթը յիշեալ յատկութիւններովը շատ օգտակար է . և ոսկոյնը բաղդատմամբ իր օդուտը շատ քիչ եղած պիտի ըլլար , բէ որ կ'սպարին պէս՝ առ ալ կարծութիւն չունենար :** Իսյոյ քանին ինը մետաղներէն , երկաթն է

1 . Ոիւս ամենէն աւելի առատ :

2 . Եւելի կարծը և դիմացիւն :

3 . Են մինակ կընսայ փակչել միայն տաքութիւնով :

լայ : Ինքը թէպէտե դիտէ և կը տեսնէ վերը  
յիշուած օրնութիւնները , որոնք որ բնութեան  
օրէնք անունով ճանչցուած են , սակայն ինքը  
ասկէ անդին բան չ'ճանչնար . օրէնք կ'ըսէ հոն  
կը կենայ : Կը նմանի ան մարդուն որ բազմարդ-  
իւնք մեքենայի մը անիւը և անոր կատարած  
գործքը տեսաւ , բայց բնաւ անկէ անդին բան մը  
չ'նկատեց , աչքը անիւէն անդին չ'վերուց ու մրտ-  
քէն ալ չանցուց թէ անդին ուրիշ գործող մըն  
ալ ըլլայ : Վերջապէս երբոր իմացաւ թէ անիւ-  
ը ուրիշ գարձունող կայ , աւելի ուշադրու-  
թեամբ նկատեց . և տեսաւ ուրիշ անիւ մըն ալ  
որ առջինը կը գարձունէր : Երբոր աս վեր-  
ջինը տեսաւ՝ հաստատեց մաքին մէջ թէ գոր-  
ծը կատարողը ասէ , և աննարին էր համո-  
զել թէ երկրորդ անիւն ալ գարձունող կայ .  
որովհեակ ինքը անանկ տեղ մըն էր կայներ  
որ չէր կրնար ուրիշ զօրութիւն մը կամ  
գործող մը անսնել : Ոչ թէ մինակ անաստ-  
ուածները և անաստուածութեան կէս ճամբան  
առնողները , հապա նաև միլիոնաւոր աստուա-  
ծապաշանները՝ մինչև անգամ քրիստոնեայ ըս-  
տուածները՝ բնութեան օրէնքներուն վրայ այնքան  
յարած են ու անոնց վրայ այնքան կը խօսին և  
կը խորհին որ , ան օջնութերը հաստատող ու  
շարժող ձեռքը բոլորովին կը մոռնան : Ինաւ  
չին խորհիր ան օրէնքները գաղափարող մաքին  
վրայ : Ոմանք ալ օրէնք բա ը այնքան չեն  
գործածեր՝ որչափ որ բնութեան բառը : Ի՞նչ

որ կ'ըլլայ բնութեան ըրածն է կ'ըսեն : Երբոք  
բաներուն իրենց հանգստութեանը և ապահո-  
վութեանը ծառայող յատկութիւններուն վրայ  
խօսին , ան՝ անոր բնութեանն է կ'ըսեն : Աս խօս-  
քը չափով մը շիաակ կ'ըլլար , եթէ ըսածնէն  
անդին երբէք բան մը տեսած կամ գիտցած ըլ-  
լային . կամ ուրիշ խօսքով՝ եթէ ըսածնին եր-  
բէք իմաստ մը ունենար : Բնութեանը իրենց  
մտքին հասողութենէն վեր է : Ինչ նշանակու-  
թիւն որ տան բնութեան կամ օրէնք բառերուն ,  
տուած նշանակութիւննին անանկ կը շփոթեն  
որ՝ երբէ լայնատարած քող մը կը սփոնն ա-  
րարչագործութեան բոլոր առարկաներուն վրայ .  
անանկ որ՝ թէ որ երբէք տեսնելու ըլլան ան  
քողին մէջէն , ունեցած տեսութիւննին խիստ ա-  
զօտ և այլագոյն է : Այսու ամենայնիւ ան քողը  
պատռելու ճամբայ մը կայ : Քրիստոնեայն կամ  
խոհական անձը շատ դիւրաւ կրնայ մէկդի վեր-  
ցունել անիկայ , անանկ որ՝ կէս անաստուածը  
անդամ կարենայ տեսնել կամ նայիլ որ տես-  
նէ : Բայց զանոնք որ Աստուծոյ Հոգին բո-  
լորովին բարձի թողե ըրած է , անկար է որ կա-  
րենան տեսնել ու կրկին շտկել մտքերնին : Ա-  
նոնց՝ կամ անանկներուն աւելի դիւրին է մէկ  
անտեղի ու այլանդակ բանի մը հաւատալ , քան  
թէ իրաւացի ու պատշաճիրողութեան մը . ստու-  
թեան մը հազարաւոր անդամ աւելի դիւրին  
կը յափշտակուի մտքերնին , քան թէ ճշմար-  
տութեան :

## ԳԼՈՒԽ · Բ

ԴԵՐՁԵՍԼ ԵԿԱՏՈՒՏԾՈՐԻԹԻՔԻՆ

Երկրիս վրայ՝ ուրիշ անհամար իրողութիւններ կան, որոնց վրայ ալ ևս օրէնտ, օրէնտ, բընութիւն, բնութիւն բառերուն երգը՝ չկրնար երգութիւն: Հիմա այսպիսի իրողութիւններ յառաջ պիտի բերենք և աչքէ անցունենք:

Երկրիս վրայ՝ մեր հանգստութեանը և կեանքին անհրաժեշտ, այնպիսի օրհնութիւններ և կարգադրութիւններ կան, որոնց ըլլալուն կամ յառաջ գալուն մէջ՝ քարշման յարակցութեան, և բնութեան որեւիցէ օրէնքները՝ իրենց հաղարաւոր վերաբերութիւններովը, բնաւ մասնակցութիւն մը կամ ազգեցութիւն մը չունին: Եյսպիսի իրողութեանց անհամար օրինակներէն միայն մէկ քանին բաւական են, մեր նպատակին հասնելու:

Աիրելի՛ ընթերցող, Հարաւային Ըմբիկայի մէկ մասը կայ ուր որ բնաւ անձրեւ չ'դար: Ուրեմն ի՞նչպէս եղած է. անանկ գեղեցիկ երկիր մը՝ մարդուս կեանքին ամենահարկաւոր եղած պիտոյքէ մը զուրկ մնացած է: Վաւ լիցի, անոր աս կարօտութիւնը կամ պիտոյքը ուրիշ ձամբով կը լիցուի: Թէ որ Հարաւային Ըմբիկայի աշխարհացոյցին վրայ նայիս, պիտի տես-

նես որ՝ անոր բարձրագագաթը լերներուն շարքը  
ուրիշ երկիրներու լեռներուն պէս, երկրին մէջ  
տեղէն կամ մէջ տեղէն մօտ չանցնիր : Անդ-  
եան լերներուն շարքը՝ գրեթէ երկրին ճիշտ ե-  
զերքէն կ'անցնի : Հաստատուն կամ կանոնաւոր  
հովերուն վրայով լսած ես, որոնք որ Արարե-  
չին մասնաւոր բարութիւններն են՝ նաւորդնե-  
րուն ու նաւասաիներուն համար : « Կաւորդնե-  
րը այրեցած գօտիին ծովերէն պիտի չ'կրնային  
անցնիլ » թէ որ աս հովերը գագրած կամ անըս-  
տոյգ ըլլային : Աս բանը կամ ասոր հետ ուրիշ  
պատճառներ ալ միացած՝ երբոր մեծ բարու-  
թիւն մը եղած է՝ մարդկային սեռին մէկ մասին,  
կը տեսնանք որ ուրիշ մասի մը անձրեներէ զուրկ  
մնալուն պատճառ եղած է :

Անդեան լեռները հիւսիսային Ամերիկայի  
լեռներէն շատ բարձր են . և հոս կը տեսնենք  
թէ որչափ պատճառ կայ աս բանին վրայ ուրա-  
խանալու : Անոնց գագաթը՝ ամպերուն հասա-  
րակ սահմանէն վեր բարձրացած է : Հոն գա-  
ցողները կ'ըսեն թէ հովերը կը մղեն ամպերը ու  
աս լեռանը գէմ կը բերեն, որուն չափազանց  
բարձրութիւնը կ'արգիլէ զանոնք վրայէն անց-  
նելէն : Եւ կը հաստատեն թէ այս կերպով ամ-  
պերը հոն կը հաւքուին, որմէ յառաջ եկած է՝  
ինչ որ իրաւամբ կրնայ ըսուիլ, գրեթէ յա-  
րատե որոտում մը : Կըսուի թէ գետերը շա-  
րունակ եւ առատ կը յորդեն, և նկատմամբ ի-  
րենց երկայնութեանը՝ հիւսիսային Ամերիկայի

գետերէն մեծ են : ( Ասիկայ աշխարհացոյցին  
վրայ կրնաս տեսնել : ) Կ'ըսեն թէ արեւիր ճա-  
ռագայթները Անգեան լեռանը մէկ երեսին վրայ՝  
( Արեւելեան Հարաւային երեսին վրայ, ) երե-  
սուն կամ վաթսուն մղօն լայնութեամբ և քա-  
նի մը հարիւր մղօն երկայնութեամբ կը սփուշ .  
ու նոյն ատենը շարունակ անձրեի կաթիլներ  
կ'իջնեն, մինչեւ որ ելած գոլորշեքը օդը մառա-  
խուղով կամ շողիով աղեկ մը լեցունէ : Առ գո-  
լորշեները կ'անցնին երկրին գէպ ՚ի ցամաք կող-  
մերը, և ցող ձեւանալով տունկերը և արտերը  
կը ջրեն : Ահա ան երկրին մէջ այս առատ ցո-  
ղերը անձրեին տեղը կը բռնեն և անոր գործը  
կը տեսնեն : Կանաչ կարպետը կը տարածուի  
այն պտըտողներուն ոտացը տակ : Պտղատու-  
ծառերուն գեղեցիկ ճիւղերը կը կախունին անոնց  
գլուխներուն վրայ : Բայց երբէք մտքերնեն  
ալ չեն անցուներ թէ իմաստուն ու բարեսէր  
Տեօրինող մը հոգացեր է իմ հանգստութիւնս :  
Կը խորհին թէ՝ բնութէնը մեր պիտոյքները  
կը պատրաստէ :

Առ իրողութենէս ծաղած հետեւութիւնը յա-  
ռաջ բերելնէս առաջ՝ աչքերնիս երկրիս մէկ ու-  
րիշ մասին պիտի դարձունենք, ուր որ նմանա-  
պէս անձրեւ չգար : Եղիպտոսի մէջ անձրեւ  
չգար և հոն ամպերը բռնելու համար յար-  
մար լեռներ չկան, և թէ որ ըլլար ալ որ մին-  
չեւ անգամ Անգեան բարձրագագաթ լեռնե-  
րը երենց գլուխները կարմիր ծովուն եղերքը

բարձրացունեն , տակաւին պարապ են , քանի որ արագընթաց ամպերու հոսանք մը չ'կայ անոնց վրայ հաւքուելու : Անանկ զօրաւոր պատճառ մը կամ քանի պատճառներ մէկ տեղ դտնուած չեն Եղիպատոսի արտերուն ասանկ առատութեամբ ջրուելուն , սակայն այսու ամենայնիւ աշխարհիս շտեմարանը ճանչցուած է ան երկիրը :

Աս բանին համար՝ քանի մը հանգամանքներու պարտաւոր է ան երկիրը , որոնցմէ միայն չորսը կամ հինգը պիտի ակնարկենք : 1 . Եղիպատոս հարթութեան կամ տափարակութեան կողմանէ՝ եղական է . չենք լսած կամ կարդացած ուրիշերկրի կամ տէրութեան մը վրայով՝ որ ոչ թէ մինակ հարթ ըլլայ , այլ և բաւական ցած ալ անանկ առատութեամբ ոռոգուելու : 2 . Գետ մը կը վազէ անոր մէջէն , որ բաւական է երկրին մակերեսոյթին մէկ մեծ մասը ոռոգելու : 3 . Լուսնոյ լեռները՝ ամպերը իրենց վրայ կը հաւքեն , և կամ թէ քանի մը պատճառներ մէկ տեղ գալով՝ ասանկ կ'ըլլայ : Ասանկով լեռներուն վրայ առատ անձրեներ կու գան , անանկ որ բաւական են գետ մը այնքան առատացունել որ բոլոր երկիրը ծածկէ : “Աեղոս գետին գլուխը լուսնոյ լեռներուն հասած է : 4 . “Աեղոս գետին գլխէն , ուրկէ որ ջուրերը կ'իջնեն , մինչեւ Եղիպատոս եղած հեռաւորութիւնը՝ բաւական երկայն ճամբայ է : Վանի մը ամիս կը քշէ ջուրերուն քաղաքը հասնիլը , անանկ որ ջուրերը

պէտք եղած ժամանակէն առաջ կամ անպատեհ եղանակի մը մէջ չեն հասնիր արտերուն և այդիներուն , ուր որ շատ հարկաւոր են : 5 • Անձրենիրը տարուան յարմար եղանակին մէջ կիջնեն . և ան ալ բաւական առատ :

Արելի ընթերցող , երբոր անաստուածին հետ կը խօսինք մեր երկնաւոր Հօրը բարութեանը վրայ , որ մեզի հաց և սնունդ ըլլալու համար ինքը ցորենին աճում կու տայ , կը պատասխանէ թէ՝ “Բնութիւնը մէր կարուածութիւնները կը լցուանէ , ինչ հողին և առնձընեն բնութիւնն է՝ բոյսերը և գուանէլերը բացուանէլ” : Ճիշտ ան խօսքըն է որ ընդհանրապէս կ'ըսեն , “Բնութիւնն օրէնք” : Արդ , սիրելի բարեկամն , անտարակոյս եմ որ դուն քեզմէ կրնաս հասկնալ թէ՝ եթէ անաստուածը կարենայ ցուցունել բնական օրէնք մը որ Անտեան լեռները յառաջ բերաւ և կանգնեց զանոնք որոշ բարձրութիւնով մը , կրնանք իրեն հարցունել թէ ինչո՞ւ արդեօք նոյն օրէնքը անանկ լեռ մը Եգիպտոսի դաշտերուն մէջ չկանգնեց : Եթէ մէկը կարենայ բացատրել թէ ի՞նչպէս եղաւ որ բնութիւնը յարմարեց Եգիպտոսին ընդարձակ ցած ու հարթ դաշտը , որ կարենայ իջած հեղեղները իր մէջը պարունակել , զարմանքով պարտինք իրեն հարցունել թէ՝ ինչո՞ւ արդեօք բնութիւնը հարաւային Ամերիկայի լեռներն ալ հարթ ու հաւասար չըրաւ : Ինչո՞ւ արդեօք Քիլիի սահմանները ջուրերու առատութիւնը չկոխեր .

և Եղիպատոսի աւազուտը ցօղերը չեն ոռոգեր :

Երբոր այսպիսի իրողութիւններ յառաջ կը քերենք, և նոյն ատենը ասոնց պէս իրողութիւններով լեցուն է տիեզերքը, փախչելու ուրիշ ճամբայ չ'մնար բայց մինակ ըսելու, թէ՝ անանիկ պատրահանդէ է որ Եղիպատոսի մէջ անձրե չ'գար : Դիպուածով ան երկիրը հարթ կամ տափարակ եղած է . ու ան ալ անանիկ ըլլալու կարօտ միայն մէկ երկիր մը կար, անոր պատահած է : Անդեան լեռները բարեբազդ շարք մը ունին . և դիպուածը անանիկ ըրաւ որ Հիւսիսային Ամերիկայի լեռներէն բարձր ըլլան, կամ թէ ոչ շրջակայ ամպերը իրենց վրայ պիտի չ'կըսնային հաւքել : “Աեղոս գետէն խիստ շատ հեռու տեղ՝ եկած դիպուածական անձրեները դիպուածը շենեց որ Ճիշտ յարմար եղանակին գան : Աս անձրեները՝ բարեբազդ դիպուածով մը, երկրիս միւս կողմերուն պէս՝ շատ երկար ժամանակ չեն տեսեր, որ եթէ ասանի չըլլար կրնար տարուան մէջ երկու անդամ գետը առատանալ ու առջի անգամին յառաջ եկած հունձքը երկրորդին կորսուիլ” . և և և : Ասկէ դիւրաւ կրնաս հասկնալ թէ՝ Աստուածային շնորհաց ազդեցութենէն զուրկ միաք մը ինչ անհատապահ խորհուրդներու կը տանի կամ կը հաւատայ : Իստոր որ վերը ըսինք՝ երկիրը աս ակնարկածներնուա պէս իրողութիւններով լեցուն է : Ուստի դիւրաւ կրնաս մակարերել թէ՝ ան-

աստուածին հաւատք ընծայած անտեղի ու այլան՝  
դակ բաներուն շղթան ինչպէս անվախճան է :

**Չենք ուզեր ընթերցողին ձանձրութիւն տալ  
բաղմաթիւ թերթեր՝ մասնաւոր օրինակներով  
լեցունելով,** բայց՝ որպէս զի պայծառ ու յըս-  
տակ տեսութիւն մը տանք մարդուս սրտին ան-  
չնարին ապականութեանը վրայ, կ'ուզենք քանի  
մը նման օրինակներ և իրողութիւններ ալ յա-  
ռաջ բերել :

**Կայ ուրիշ երկիր մը, որուն բնակիչները թէ-  
պէտ՝ “Հայ առնիշն Ագոր” խօսքը ըսելու առիթ-  
չունին, սակայն պարտաւորած են՝ “Հայ առ-  
ողողի և փայտ օրունու ժառանիք ուն բառանիր”, ը-  
սել : Կրունլանտիոյ մէջ անտառ ըսած բանդ ա-  
մենեին չ'կայ : Գուցե պիտի հարցունեսթէ՝ հա-  
պա բնակիչները ձմեռուան մէջ ի՞նչ կ'ընեն,  
ինտոք կը տաքնան : Հոն գացողներէն կ'իմա-  
նանք որ՝ կէտ ձուկին իւղը կը գործածեն : Բայց  
տակաւին շատ ուրիշ բաներու համար՝ փայտ  
պէտք է իրենց : Տուներ պիտի շինեն, այլւայլ  
ընտանեկան կարասիքներ և արհեստական գոր-  
ծիքներ պէտք են . որսորդութեան կամ ձկնոր-  
սութեան տեսակ տեսակ գործիներ, որոնց գէթ-  
կոթերը փայտ են, ու փոքրիկ նաւակներ են,  
առանց որոց գրեթէ անչնար է երկրին մէջ  
բնակիլը : Բայց քանի որ փայտ չ'կայ, յիշեալ  
բաներուն մէկն ալ չ'կրնար ըլլալ :**

**Ճամբորդներուն ըսածներէն կ'իմանանք որ՝  
Ավելիանոսին մէջ մասնաւոր հոսանք մը կամ**

Հով մը կայ՝ և կամ գուցէ երկուքը մէկ տեղ,  
որ շարունակ շատ մը հաստ և խոշոր ծառեր կը  
թիրեն կղղիներուն մէջ տեղը կը հաւքեն, ուր որ  
այս կերպով արհեստական կամ ծովային ան-  
տառ մը կը կազմուի տեղացւոց պիտոյքը լեցու-  
նելու, զորոնք Տէրը աս մասին ալ մոռցած չէ:  
Երկրիս հողը իրենց հասարակ գործածութեա-  
նը համար պէտք եղած ծառերը յառաջ չ'բերեր  
չ'բուցուներ, սակայն Ովկիանոսն ու հովը  
Քարձրեալին ձայնին կը նազանդին ու հեռաւոր  
և անծանօթ տեղերէ ահապին ծառերը կ'առնեն  
կը բերեն :

Ծ'նթերցող, եթէ ըլլար որ մենք՝ կէտ ձուկին  
խողէն զատ վառելու ուրիշ նիւթ չունենայինք,  
մեր բանը խիստ դժուար պիտի ըլլար. բնաւ  
չ'պիտի կարենայինք գտնել զանիկայ, որովհետեւ  
Երարիչը անանկ կարգադրած է որ, աս ձուկը  
իր միսը կամ իւղը աւելի հարկաւոր եղած երկիր-  
ներուն մօտ ծովերուն մէջ գտնուի: Ուրիշ տեղի  
մը համար չենք լսած որ աս կերպով ծառերը կու  
դան եղերքները կը հաւքուին. Գրաղղիայի, Ապա-  
նիայի, Ընդղիայի և կամ գուցէ ուրիշ որեւէցէ  
երկրի եղերքները այսպիսի բան եղած չէ. որով-  
հետեւ աս տեղուանքը հարկաւոր չեն, այլ մինակ  
սառուցեալ կլիմաներուն մէջ՝ ուր որ անտառ  
ըսուած բանը տեսնուած չէ: Աս ծառերը ուրկէ  
կու դան և ինչպէս կու դան ընդհանրապէս գիտ-  
ցուած չէ, սակայն ասիկայ հոգ չէ. մեղի գիտ-  
նալուհարկաւոր բանը աս է, որ շնորհքը կրուն-

լանտացւոց չպակսիր , իրենց պիտոյքը աս ճամբով կը լեցուի : Եւ թէ որ ուրիշ երկիրներ ասանկ եղած ըլլային առանց անտառի ու առանց ծառի , անոնց աս մասին կարօտութիւնը՝ անսառնապատ երկրին պէս նոյն ճամբով չպիտի լեցուեր . որովհետեւ ան յարմարութիւնները չկայ անոնց վրայ . Ովկիանոսէն ահագին ծառերով բեռնաւորուած հոսանք մը՝ դէպ 'ի իրենց եզրերները չվազեր . և թէ՝ կղզիները մասնաւոր դիրքով մը գալիք ծառերուն հաւաքմանը համար յատուկ շանմարան մը ձեւացուցած չեն , և :

Երդ՝ այսպիսի իրողութիւնները աչքէ անցուցած ատեննիս՝ որ գրեթէ բոլոր երկիրը լեցուածէ անոնցմով , ակներեւ կը տեսնենք մեր երկնաւոր Հօրը բարութիւնը ան կարգագրութիւնները ընելուն մէջ : Ասկէ տարրեր հաւատալու համար՝ ստութեան սէր կամ իղձ մը հարկ կ'ըլլայ , որ փափաքելի բան չէ :

Երբոր՝ աս խորհողէ մը գոյութիւնը ցուցունող կարգագրութիւններուն համար բոլոր երկրիս վրայ լեցուած են կ'ըսենք , հազիւ թէ առաջին քայլերնիս ճշմարտութեան սեմին վրայ կը դնենք : Խորհուրդն ցաւցանո՞ւ իրողութիւններուն շղթան հոս չվերջանար , աշխարհքէ աշխարհք կ'անցնի ու աստղէ աստղ կ'ընդարձակի :

Ընթերցող՝ յետագայ գեղեցիկ ծանօթութիւններէն օգուտ քաղելու համար , քանի մը աստեղաբաշխական առաջին սկզբունքներ՝ պարտիս աղէկ հասկնալ և միտքդ պահել :

Ըրդէն գիտես որ օրացոյցի մը Հեղինակը առևին, լուսինին և միւս մոլորակներուն կամ աշխարհքներուն վրայ շատ գիտութիւն ունենալու է որ դուն չես գիտեր: Անիկայ շատ ամիսներ կամ տարիներ առաջ կը գուշակէ խաւարումի մը պատահիլը: Ծոպէովլը կ'ըսէ երբ պիտի սկսի ու որչափ տեւէ: արեին կամ լուսինին որ կամ որքան մասը պիտի խաւարի, եւ այլ: Վստզաբաշները դիտակներու միջոցով հեռաւոր աշխարհները կը տեսնեն և կը գիտեն, որ մենք պարզ աչքով չենք կրնար տեսնել զանոնք, և անոնց վերաբերեալ այնպիսի դիտողութիւններ կ'ընեն և կը հաստատեն, որ անոնց վրայով չը կարդացողի և կամ հեռաղիտակով զանոնք չը գիտողի մը՝ բոլորովին օտար և զարմանալի բաներ են: Յիշեալ աստղաբաշխական իրողութիւնները հետագաներն են, որ կը փափաքինք ընթերցողին մտադրութեամբ նկատելը:

1. Արեգակը երկրէս հազարաւոր անդամ աւելի մեծ է:

2. Երկիրս տարին անգամ մը արեին բոլորտիքը կը դառնայ մէկ մեծ շրջանով մը:

3. Վանի մը մոլորակներ կամ աշխարհքներ կան, որ մեր երկրագունդէն աւելի մօտ են արեգակին: Հիմա մէկիկ մէկիկ պիտի քննենք զանոնք, ամենէն առջինէն կամ մօտը եղածէն սկսելով:

“Այս մեր ընակած երկրէն պղտիկ աշխարհք կամ մոլորակ մը կայ, (գեղեցիկ ու փոքրիկ աշ-

խարհ մը : ) որ արեին շուրջը գրեթէ քառասուն  
միլիոն մղոն հեռաւորութեամբ կը շրջի : Ասիկայ  
մեզմէ խիստ շատ աւելի մօտ է արեգակին : Աս-  
դաբաշխները աս փոքրիկ աշխարհը ֆայլածու-  
անուանեցին : Ասիկայ լուսին չունի, և կարօտ  
ալ չէ . որովհետեւ այնքան շատ մօտ է արեին,  
որ մեզմէ խիստ շատ անգամ աւելի լոյս և  
տաքութիւն կ'առնու :

**Երկրորդ .** թէ որ քսան միլիոն մղոնի չափ ա-  
ւելի հեռանանք արեգակին՝ պիտի հասնինք ու-  
րիշ գեղեցիկ աշխարհի մը , գրեթէ ճիշտ մեր  
բնակած երկրին մեծութեանը հաւասար : Ասի-  
կայ է որ շատ անգամ կը տեսնենք և առաւօտ-  
եան կամ երբեմն ալ երեկոյեան ասող կը կո-  
չենք : Աստղաբաշխները Արտավագի կ'անուանեն  
զանիկայ : Վաթուուն միլիոն մղոնին աւելի հե-  
ռու է արեգակին : Եւ թէպէտ ասիկայ շատ մեծ  
հեռաւորութիւն մըն է , սակայն տակաւին մեզ-  
մէ աւելի մօտ է արեին , և ան առանց լուսինի  
աւելի լոյս ունի , քան թէ մեր երկիրը լուսինով :  
Լուսինի կարօտութիւն չունի , և անոր համար  
չունի ալ :

**Երրորդ .** ասկէ ետեւ մեր երկիրը կու գայ :  
Վերը արեւէն կարդաւ երբորդն է , և իննսուն և  
հինգ միլիոն մղոն հեռու է անկի : Լուսին մը ու-  
նինք և խիստ շատ օգտակար է մեզի :

**Չորրորդ .** \* թէ որ արեւը անցնինք և յառաջ

\* Այս ու Լուսնիթաղին մէջ առջը եղած փոքր մրլորակները զանց

երթանք մեր եղած սահմանէն գրեթէ չորս հար-  
իւր միլիոն մղոնի չափ , կը հասնինք մեր բնակած  
երկրէն հազար հինգ հարիւր անդամ մեծ աշ-  
խարհի մը , որուն անունը Լուսնիտէ է , — գրե-  
թէ հինգ հարիւր միլիոն մղոն հեռու արեգակէն :  
Ասանկ ահագին աշխարհք մը աներկբայ լուսնոյ  
կարօտ է , որն որ չորս հատ ունի : Բայց (նը-  
կատմամբ քարշման օրէնքներուն և աստղաբաշ-  
խական սկզբունքներուն , ) չորս մեծ և արբան-  
եակ լուսինները՝ մեր բնակածին պէս աշխարհ  
մը , ահոելի կերպով պիտի կործանեն : Լուսըն-  
թագին մեծութիւնը աս ահարկու վտանգին ա-  
ռաջը առած է :

Աս մոլորակը իր այսքան լուսիններովը (գիպ-  
ուածով է՝ արդեօք ) որ այնքան մեծ և ծանր է  
որ անխոտոր կը շրջի իր ընթացքին մէջ :

Ոմանք ըսին թէ՝ (և իրաւացի պատճառ ու-  
նէին անսանկ ըսելու , ) որ այսքան ահագին հեռա-  
ւորութեան մէջ չորս լուսինը անդամ հերկ չէ

ըսինք , խորհելով թէ՝ եթէ յիշելու ըլլանք զանոնք , հասա-  
րակ մարդիկ կարող պիտի չըլլան աս մոլորակներուն վերաբեր-  
եալ հարկաւոր գիտողութինները դիւրաւ հասկնալու : —  
Խնձէիցէ մեծութեամբ լուսին մը՝ ծրատը շատ դիւրաւ իր շըր-  
ջանէն՝ դուրս կընար հանել , և ուրիշ ծանր վնասներ տալ ա-  
նոր : Բայց հիմա աներկըայ գիտենք որ իր աս մասին կարօտու-  
թիւնը իր մթնոլորտին խոտութիւնովը (և կամ ուրիշ համըով  
մը ) լեցուած է և կարօտ չէ լուսինի : Աստղաբաշխները իր կար-  
միր կրակի պէս գոյնին նայելով աս անունը տուին անոր և կը  
հաւատան թէ իր մթնոլորտին թանձրութիւնն է , որ ասանկ կառ  
կարմիր կը ցուցունէ զանիկայ :

անոր կարօտութիւնը պէտք եղածին պէս լեցունելու, և մեր մէկ լուսինով ունեցածնուս չափ լոյս վայելելու :

Ասոր պատասխան՝ ուրիշները յառաջ բերին՝ անոր գիշերներուն կարճ ըլլալը։ Աս ցրտագին մոլորակին ամէն մէկ կողմը՝ չորս կամ հինգ ժամ մը անգամ մը, արեին դէմը կու գայ, որ ըսելէ միայն այնքան գիշեր ունի :

Հինգերորդ. արեգակէն ինը հարիւր միլիոն մղոն հեռանալով ուրիշ հիանալի մոլորակի մը կը հասնինք, (որուն մեծութիւնը մերինին տար հազար անգամն է.) եօթը արբանեակ ունի, և ուրիշ անանկ հանգամանքներ կան վրան, ոյայտնապէս կը ցուցունեն թէ լոյսին և տաքութեանը պակսութիւնը լեցունելու համար են :

Վեցերորդ. արեգակէն հազար ութը հարիւր միլիոն մղոն հեռանալով կը դանենք ուրիշ ահագին և գեղեցիկ մոլորակ մը։ Ասիկայ վեց լուսին ունի, և գուցէ ուրիշներ ալ ունի, որ հեռաւորութիւնը անտեսանելի ըրած է և կարող չենք նկատելու :

Ծնանկ ալ գուցէ որքան նարք և կարգադրութիւններ կան ան մոլորակին տաքութիւնը և լոյսը առատացունելու, որ մեր անկատար հեռադիտակներովը կարող չենք որոշել :

Հոս պարտինք քիչ մը կանկ առնել և խնդրել ընթերցողէն որ՝ անհամար օրինակներէ զառաւած ու յառաջ բերուած աս մէկ քանի իւրողութիւններէն՝ լէտոնի հետեւթիւն մը հանէ :

Ասկայն ասիկայ ընելէն առաջ՝ կ'ուղենք քաշնի մը խորհրդածութիւններ յիշցունել իրեն :

Ենաստուածը չ'իրնար ցուցունել որևիցէ բռնութեան օրէնք մը, քարշման օրէնք մը կամ բաներուն ընական միտում մը եջ, որ յաւիտենականութենէն կարգադրեց, թէ Փայլածուն լուսին չունենայ, և մեր աշխարհը մէկ հատ ունենայ : Բնաւ չենք լսած ու չենք ալ կարծեր որ երբէք պիտի լսենք աս բաները արտադրող կամ կարգադրող սա երկու պատճառներէն զատ ու ըիշ պատճառներ : Վէկը՝ թէ բարեսէր Երարիչը միանգամայն իմաստուն էր, որ հրամայեց եօթը լուսիններ Երեւակին շուրջը արբանակել, ու միայն չորս հատ Լուսնթագին, որովհետեւ Երեւակը՝ անոր գրեթէ կրկին անգամը արեգակէն հեռու է : Երկրորդ պատճառը աս է, թէ ո՞չուստաժը անոնկ լուսու ո՞յ բաները մըլու Եղաժնուն ողէն էն : Բարեբաղդաբար յաւիտեանէն ասանկ Ճիշտ և բարեկարդ եղած են : Դիպուածով յիշուած վերջին իրեք ահագին աշխարհները աւելի փոքր չեղան :

Վերոյիշեալ առջի իրեք աշխարհները՝ վերջի իրեքին չափ մեծ չեն . եթէ ըլլար որ այնքան մեծ ըլլային, անտարակոյս արեին վրայ պիտի իյնային, կամ թէ շարժումնին պիտի շատնար, ու արագէր, որով մեր երկրին եղանակները պիտի փոխուեին ու խիստ կարճային : որոնց կարճալովը անվախճան փոփոխութիւն մը հարկ պիտի ըլլար գրեթէ անօր բոլոր բա-

**զադրիչ մասերուն մէջ :**

Մինչև հիմա տասնեհինգ կամ քսան իրուզութիւններ՝ (պատահական դէպքեր կամ նախախնամական օրվանութիւններ,) աչքէ անցուցինք, որոնց մէկը եթէ կերպով մը փոխուելու կամ խանգարուելու ըլլայ՝ աշխարհք մը կը կործանի և բնաջինջ կ'ըլլայ : Այսպիսի իրուզութիւններու ցանկը այսքանով չ'վերջանար : Քիւրաւոր և միլիոնաւոր օրինակներ յառաջ բերենք, տակաւին անոնց մէկ անթերի ցուցակը տուած չենք ըլլար : Անք բացատրութեան համար միայն քանի մը ակներեւ իրողութիւններ նշանակեցինք, և ժամանակնիս չէր ներեր առկէ աւելի ընել թէեւ ընթերցողք փափաքին աւելի մանրամասն զիտողութիւններ ընել : Եթէ հազար օրինակ յառաջ բերելու ըլլանք, չենք կընար՝ գէթ անուննին մինակ յիշելով, եջի մը կամ երեսի մը վրայ զանոնք ամփոփել, ուր մնաց թէ որ ընդարձակ խօսելու ըլլանք իւրաքանչիւրին վրայ : Բայց ինչ պիտի ըլլայ հազար օրինակը անհամար բիւրաւոր օրինակներուն մէջ, որ երկրիս ամեն կողմը լիցուած են : Ակայն քանի մը օրինակ ալ յառաջ պիտի բերենք, սակայն առ ընելնէս առաջ կ'ուղենք՝ վերը յառաջ բերուած օրինակներէն ծագած հետեւութիւնը կամ մակածութիւնը՝ որ խօստացանք ընթերցողէն խնդրել, հոս յիշել : Վերսիշեալ իրոշութեանց վրայ եղած ակնարկութիւններէն ելած հետագայ հետեւութենէն չենք

կրնար փախչել . անհրաժեշտ կը ծագի մտքեր - նուս մէջ , և կը հարցունենք թէ ընթերցողն ալ նոյնը չը հետեւցուներ ան իրողութիւններէն :

Երբոր կը տեսնենք սիրտ մը՝ որ ինչեիցէ որ - տութիւն կը սիրէ , և զիւրահաւանութիւն մը հարիւրաւոր ահագին Վվկիանոսներէ ընդարձակ , և կանխադոյն յօժարութիւն մը այլանդակ ու անտեղի ստութեանց՝ ընդդէմ ակներեւ ճշմար - տութեանց որ բազմաթիւ աշխարհներու կը հասնին , պարտինք իսկոյն մակարերել թէ՝ մարդ (զուրկ յաւիտենական ճշմարտութեան ոգիին աղքեցութենէն , ) կը սիրէ “ իսուսուսրու ” և “ զ լոյ - ու ” :

Խաւարը կանխադասել և զանիկայ սիրելը ա - պականեալ բնութեան գործ է : Եւ թէ որ մար - դը ապականեալ բնութիւն ունի , ուրեմն ինկած էակ մըն է . որովհետեւ Բարձրեալին սրբազն ձեռքը սկիզբէն անանկ չ'ստեղծեց զինքը :

Ծնթերցող , ալ ևս պիտի չ'շարունակէինք աս նիւթը թէ որ մեր ամենուս բնութիւնը՝ նկատ - մամբ կարեոր ու օգտակար ճշմարտութեանց , մոռացկոտ չըլլար :

Վերը յիշեցինք որ նախախնամական օրհնու - թիւններուն շղթան՝ որ անաստուածը Դիպուտա - կը կոչէ , անվերջ անվախճան է : Մենք կը փափաքինք ոչ թէ մինակ յառաջ բերել և հաստատել զանոնք , այլ և ընթերցողաց մըտ - քին վրայ տպաւորել :

Աիրելի՝ ընթերցող՝ թէ որ արժան դատես, կրնաս աստղաբաշխական հեռադիտակ մը առնել և անով նայիլ։ Երբոր նայելու ըլլաս, կը տեսնես արեգակը և երեսունէն աւելի աշխարհներ կամ մոլորակներ՝ որոնք ամէն մէկը բաւական մէծ են մէջերնին բնակութիւնը լլալու, և արևին շուրջը կը դառնան։ Ըսոնց վրայ երբոր նայինք՝ զարմանքնիս կը շարժի, ու հիացմամբ կ'ապշինք կը մնանք։ Պատեհութիւննիս չ'ներեր՝ այնքան աշխարհներուն վրայ ալ զատ զատ գրել, սակայն կ'ուզենք միայն մէկ երկուքը ակնարկել, յիշեցունելով ընթերցողաց՝ որ Ծատուածային իմաստութիւնն ու բարութիւնը, բոլոր միւս մնացածներուն վրայ ալ տարածուած է։ Համառօտիւ մը աչքէ պիտի անցունենք մեզի խիստ մօտ եղած երկու աշխարհները, երկիրն ու լուսինը։ — Լուսինը՝ երկու հարիւր քառասուն հազար մղոն հեռաւորութեամբ, մեր երկրին շուրջը կը դառնայ։ Եւ իր տրամագիծն է 2180 մղոն։

Կրնայ ըլլալ որ մեր յառաջ բերելու իրողութիւններէն ոմանք՝ աստղաբաշխութեան ծանօթ չեղողներուն, դժուար գայ հասկնալու։ բայց ասանկ բաներու մէջ՝ անոնք կրնան պարզապէս չեղինակներուն ըսածին կամ վկայութեանը նայիլ, որովհետեւ նկատմամբ այն ճշմարտութեանց՝ քրիստոնեաներն ու անհաւատները անմիաբան չեն։ Ծնթերցողին մտադրութիւնը՝ անիրողութիւններուն միլիոնէն մէկին բաւական չենք դարձունելու, այլ կ'ուզենք քանի մը ա-

նանկ իրողութիւններ ակնարկել՝ որ կրկին մեզ  
ան նոյն անհրաժեշտ հետեւթեանը բերեն :

1. 1ուսինը մեր երկրին շուրջը արև մուտքէն  
արե ելք շրջան կ'ընէ . եթէ անանկ պատահէր որ  
իր շրջանը հիւսիւն հարաւ ըլլար , ան ժամա-  
նակը ամիսը երկու շաբաթ իր լուսափայլ դէմ-  
քէն զուրկ պիտի ըլլայինք :

2. Թէ որ լուսինը աւելի հեռու ըլլալու ըլլ-  
ար մեր երկրէն՝ ան ժամանակը աւելի փոքր  
պիտի երենար մեզի , և հետեւապէս իր լոյսն ալ-  
չատ աղօտ պիտի ըլլար :

3. Թէ որ լուսինը եղածէն աւելի մօտ ըլլ-  
ալու ըլլար մեզի , տակաւին իր լոյսը շատ ա-  
զօտ և մժին պիտի ըլլար . որովհետեւ իր փայ-  
լուն լուսաւորութիւնը արևին ճառագայթնե-  
րէն կախում ունի : Որովհետեւ ասանկով արևին  
ճառագայթներուն անդրադարձական անկիւնը  
աւելի բռնթ կամ բաց կ'ըլլայ , որմէ կախեալ  
է իր պայծառ լուսաւորութիւնը :

4. Թէ որ լուսինը հիմակուանէն աւելի մեծ  
ըլլալու ըլլար՝ երկիրը իր սեպհական շրջանա-  
կէն գուրս պիտի քարշէր . կամ թէ՝ երկրին մե-  
ծութեանը և շարժմանը մէջ փոփոխութիւն մը  
պիտի ըլլար , որով բոլոր միւս բաներուն մէջ  
անվախճան փոփոխութիւն մը հարկ պիտի ըլլար :

5. Դուլուն մակընթացութենէն և տեղատու-  
թենէն յառաջ եկած բազմաթիւ օգուտները  
պիտի չ'ջանանք մի ըստ միոջէ նշանակել : Ոիայն  
մէկ զլիսաւոր օգուտին վրայ կ'ուզենք համառօ-

տիւ խօսիլ : Գուրը մաքուր կը մնայ կամ  
կը պահուի շարժումով : Հանդարտ կամ ան-  
շարժ լիճին ջուրը կ'ապականի , և մերձակայ  
բնակիչներուն առողջութիւնը կը վնասէ : Գե-  
տին ջուրը չապականիր , քանզի անոր հոսան-  
քը՝ ջուրերը միշտ շարժման մէջ կը պահէ , և  
իր անընդհատ հոսումովը ջուրերը կը մաք-  
րուին : Ըատ լիճերուն ջուրերը ոչ թէ մի-  
նակ հովերուն սասատի՛ զորութեամբը կ'ալե-  
կոծին ու կը շարժին , այլ և անդադար կը  
փոխուին ու հետղչեաէ նորը կուզայ տեղը :  
Տաքութեան ներգործութիւնովը գոլորշի կը  
դառնան ու կը նուազին ջուրերը , և մերձակայ  
կամ կցորդ գետերը մէկ կողմէն կը լիցունեն  
պակսածը : Այս ընթացքով լիճերը անընդհատ  
ու անդադար կը նորոգուին : Աս նարը Ովկի-  
անոսին ահաղին խորութեանը օգուտ չունի . և  
թէպէտ զետերը խառնակող կամ ալեկոծող փո-  
թորիկները նոյն իսկ Ովկիանոսն ալ կ'ընեն ու  
աւելի ուժգնութեամբ , սակայն ասիկայ չերկնար  
թէ ինքնին բաւական է աս բանը ընելու : Վասն  
որոյ աս բանին համար ուրիշ նարք մը եղած է .  
Ովկիանոսին ջուրը աղի է , նաև երբեք կատարե-  
լապէս չխաղաղիր . քիչ կամ շատ միշտ շարժ-  
ման մէջ է : Այս երկու նարքները մէկ տեղ՝  
Ովկիանոսը մաքուր կը պահէն : Բայց զետերը  
Ովկիանոսին հետ իրար պատահած տեղերնին՝ ի-  
րենց փոխադարձ մլումովը մէկզմէկ կը հան-  
գարտեցունեն , ու այսպէս գետերուն բերաննե-

րը խաղաղ կամ անշարժ կ'ըլլան : Եւ ծովեցերքը գտնուած բարձր ցամաք երկիրները՝ հովերուն զօրութիւնն ալ կ'արգիլեն ան տեղերը հասնուին, անանկ որ գետերուն բերնի ջուրերը ոչ թէ մինակ գետին հոսանքէն յառաջ եկած շարժումը չունին՝ որն որ Ովկիանոսին ջուրերը արգիլած են, այլ եղերքի լեռներուն կամ ըլուրակներուն պատճառովը հովեն չ'հասած տեղերը գրեթէ աղ ալ չունին : Երդի՞նչ պիտի ըլլայ . աս ջուրերը որ ասանկ անշարժ կը մնան՝ պիտի ապականին ու մերձակայ տեղերը հիւանդութիւն տարածեն, և այսպէս ծովեղերեայ տեղերը գրեթէ անբնակ թողուն : Վաւ լիցի . Ո՞ակը լուսին քարշութիւնը ջուրերը կը բարձրացունէ ու մինչև գետին հոսանքին կը հասցունէ, և տեղատութիւնը նորէն ետ կը մղէ, ու այս կերպով՝ վախցուած չարիքները կ'արգիլուին :

Ո՞ակը լուսինը աւելի մօտ եղած ըլլար մղի, մակը լուսինը այնքան շատ կ'ըլլար որ՝ մեր գեղեցիկ ու պտղաբեր տեղերուն մեծ մասը ջուր կը կոխէր :

6. Ծմէ որ լուսինը աւելի մեծ ըլլար, յիշեալ վնասակար չարիքը անկէ ալ յառաջ կուգար : Երդարե շատ մեծ դժբաղդութիւն մը եղած կ'ըլլար, եթէ ամէն օր ջուրերը միայն մէկ

քանի ոտք բարձրանալու ըլլային :

8. Ծաէ որ լուսինը աւելի փոքր , կամ աւելի հեռու եղած ըլլար , մակընթացութիւնը այնքան քիչ կ'ըլլար , որ հազիւ թէ օգուտ մը ունեցած կ'ըլլար :

9. Ծաէ որ անանկ պատահէր որ երկրիս առանցքը խոտորնակ կամ ծուռ եղած չ'ըլլար , ան ժամանակը երկրիս այրեցեալ գոտի կոչուած մասին մէջ միայն բնակութիւն կընար ըլլալ , և հոն տարւոյն չորս եղանակներուն փոփոխութիւնը կամ յաջորդութիւնը պիտի չ'ըլլար :

10. Ծաէ որ երկրիս օրական շարժումը աւելի արագ ըլլար , գիշերն ու ցորեկը կարճ ընելով , երկրին մէջ տեղին (հասարակածի սահմաններուն ) մեծ մասը՝ Ովկիանոսին հետզետէ բարձրանալով կ'ընկղմէր :

11. Եւ թէ որ ընդհակառակը աւելի ծանր ըլլար անոր օրական շարժումը՝ ան ժամանակը յիշեալ չարիքը մեզի ու մեզմէ դէպ ՚ի հիւսիս բնակողներուն պիտի պատահէր , ջուրերը մեր ու անոնց սահմանները պիտի կոխէր և կործանէր :

Երդ՝ սիրելի բարեկամ , հարկաւո՞ր է որ յառաջ երթանք այսպիսի իրողութիւնները մէկիկ մէկիկ աչքէ անցունելու : Չեմք գիտեր թէ անոնք ո՞ւր կը վերջանան : Մարդուն աչքը երբէք տեսած չէ ասոնց ցուցակին վախճանը : Երկրիս վրայ ակներե տեսնուած այսպիսի զարմանալի կարգադրութիւններով հատորներ լեցուած են , որ ան կարգադրութիւններէն որն որ կերպով մը

փոխուելու կամ աւրուելու ըլլայ, յառաջ գտվեքը աւերում և կործանում է : Աս հատորները գրուելին ետքը, տեսնուած է որ առաջին քայլը դեռ առնուած չէ : Հազիւթէ ան կարգադրութիւններուն բոլորին յառաջաբանական մասը կրնայ երբէք ամբողջ զրուիլ : Մինչեւ հիմա ուղղեցինք ցուցունել թէ բոլոր աս բաները՝ հիմա ինտոր որ են, միշտ ասանկ են ըսողները պարաին հաւատալ թէ՝ շատ մեծ բարեբաղդութիւն մըն է որ բաները յաւիտենականութենին՝ ի վեր ասանկ աղէկ ու յարմար կարգադրութիւն մը ունեցան :

Ըսիկայ ընելին ետքը՝ հոս կ'ուղինք ընթերցողին քանի մը կարեոր հարցմունքներ ընել :

Հարցմունք 1. Խ՞նչ կը խորհիս ան անձին վիճակին վրայ՝ որ առաւել յօժար է անանկ գիրքի մը հաւատալ, որ աս օգտակար կարգագրութիւնները՝ յաջող զիպուածներու և բարեբաղդ պատահմունքներու կարգ կը դասէ, քան թէ իրքեւ աս բաները ընող բարեսէր Հօր մը՝ խմաստուն և փառաւորեալ Արարչի մը վըլայուլ յայտնեալ ճշմարտութիւնը կ'ընդունի. Հոգ չէ ամենեին՝ թէ աս բաները հիմա եղած ըւլան, կամ յաւիտեանին գոյացած ըլլան :

Հ. 2. Եւ թէ որ ասանկ զիրքի մը պարունակած իրողութիւնները մինակ երկրիս վրայ գտնուածներէն հաւքուած ըլլան, համեմատարար որչափ ընդարձակ պիտի ըլլայ ասանկ հատոր մը՝ եթէ արեգակին բոլորտիքը շըջող այն-

քան աշխարհներուն ամէն մէկին վրայ ալ գըր-  
ռելու ըլլայ :

Հ . 3 . Կը խորհիս ան անձին վիճակին  
վրայ , որ աւելի կ'ընտրէ իր կեանքը երեսունի  
չափ անիմաստ խօսքերով լեցուն ընդարձակ  
հատորներ թղթատելով անցունել , կամ թէ  
բարեյաջող զիպուածներու երեսունէն աւելի  
անվախճան ցուցակներուն հաւատալ , թէե ա-  
ռանց անոնց աս աշխարհներուն մէկն ալ չ'կըր-  
նար կենալ , քան թէ բարերար հօր մը և ի-  
մաստուն Արարիչի մը երկրպագու ըլլալ :

Հ . 4 . Եռադիտակը առ , ու հաստատուն  
առտղերը դիտէ . պիտի տեսնես որ անոնց ամէն  
մէկը մէյմէկ արեգակն : Իրաւացի պատճառ ու-  
նինք հաւատալու թէ անոնցմէ շատերը մեր ա-  
րեւէն շատ անդամ աւելի մեծ են : Բայց նկատ-  
մամբ իւրաքանչիւր արեգակին դրութեանը մէջ  
պարունակած աշխարհներուն կամ մոլորակնե-  
րուն թիւին եթէ (վերաբանութենի հանելով)  
գուշակութիւն մը ընելու ըլլանք , անտեղի խոր-  
հուրդ մը պիտի չուլայ թէ որ ըսելու ըլլանք .  
Ես կ'ընդունիմ թէ՝ աս տեսած արեներուտա ա-  
մէն մէկը պարապ տեղը եղած չեն . կամ թէ՝ ի-  
րենց օգուտը մեր արեգակն քիչ չէ . ուստի  
հաւանականաբար գոնէ երեսուն աշխարհներ կը  
շրջին ամէն մէկ արեին բոլորտիքը :

Ընթերցող՝ հեռադիտակի մը միջոցով ութ-  
ուուն միլիոնի չափ արեներ կընաս համրել եր-  
կինքին երեսը : Դիցուք թէ աս ութսուն միլիոն

արևներուն վերաբերեալ բոլոր իրողութիւնները գիտենք . կամ դիցուք թէ աս արևներուն դրութեանը մէջ եղած երեսուն աշխարհներուն ամէն մէկին վրայ մէկ մէկ գիրք գրուի , երեսուն անգամ ութսուն միլիոն հատոր գիրք կ'ըլլայ . բայց ասով՝ արարչագործութեան առարկաները նկարագրելու սկսած անգամ չենք ըլլար :

Ըստզաբաշխները կը հաստատեն թէ՝ եթէ կարենայինք եղած արեգակնային դրութիւններուն ամէնքն ալ մէկանց՝ ակներեւ տեսնել , ան ժամանակը թէ որ պատահէր որ հիմա տեսնուած աստղերուն և արևներուն բոլորն ալ յանկարծ ոչընչանալու ըլլային՝ ութսուն միլիոն արևներուն ոչնչանալը մեր աչքին աւելի մեծ բան մը չ'պիտի երևնար , քան թէ բարձր լեռան մը գագաթէն ընդարձակ և դալար անտառի մը վրայ նայած ատեննիս կանանչ տերեւի մը իյնալը :

Ծնթերցող՝ մարդս որ և իցէ բանի մէջ՝ անգամ մը ճշմարտութիւնը պարզապէս աչքին առջելը դրուելէն ետքը , երբէք չ'հաւատար անանկ անտեղի ու այլանդակ խորհուրդներով լեցուն բաղմաթիւ հատորներու՝ միայն թէ կրօնական բաներու մէջ :

Մարդս ասանկ միօրինակ յօժարութիւնով մը ստութիւնը չ'կլլեր , բայց Ըստուածաշունչէն և անոր սրբազն հրամաններէն փախուստ գտնելու համար յօժար է :

## ԳԼՈՒԽ. Գ

ԵՆԴԵՏԵՍՈՒԹԻՒՆ ՊԵՏԱԿԱԾՈՒՅՆ

Ենհաւատութիւնը երկու զուգընթաց պատճառներէ յառաջ եկած է : Առաջին կամ նախնական պատճառը՝ մարդուս ապականեալ բնութիւնն է . երկրորդ կամ հետագայ պատճառը՝ մարդուս տգիտութիւնն է : “Ակատմամբ առաջին կամ սկզբնական պատճառին՝ Տարբուս Հաքիւնունէ , մէկէն կրնանք տեսնել , թէ ի՞նչ պէս դիւրաւ կրնայ ծռել մարդուս հաւատքը գէպ ’ի ստութեան կողմը : Ենտարակոյս պիտի հակամիտէ զանիկայ մերժել ան Արբազան Մատեանը՝ որ կը պատուիրէ արդարութիւն գործել , անձնուրացութիւն ընել , մաքուր և սուրբ ըլլալ : Դարձեալ՝ դիւրաւ կրնանք հասկնալ , թէ ի՞նչպէս անհաւատութեան աս նախկին պատճառը՝ (մարդուս մեղանչական բնութիւնը ,) բնական ազդեցութիւն մը ունի անոր երկրորդական պատճառը՝ տգիտութիւնը , յառաջ բերելու : Չ’թողուր որ մարդ աշխատի Ճշմարտութիւնը փնտուէ . կ’օգնէ իր տգիտութեանը մէջ յարատեելու . կ’արգելու զի՞նքը Ճշմարտութիւնը հաստատող իրողութիւնները քննելէն : “Ակատմամբ երկրորդական կամ հետագայ պատճառին , որ է տգիտութիւն , գուցէ ոմանց օտար խօսք մը ե-

բենայ գիտնականաց համար տղետ են ըսելը :  
Եյս առ երեղիթ հակասութիւնը վերջը աղեկ մը պիտի բացատրենք :

Հիմա՝ սկզբնական պատճառին, մարդուս ապականեալ բնութեանը լվայ պիտի խօսինք :

Վստուածաշունչը սուտ եղած կ'ըլլար, եթէ մարդս չարին հակամատեալ չ'ըլլար : Առւրբ Դիրքը մարդուս ապականեալ բնութիւնը ցուցունելու համար երկու ոճ կը բանեցունէ : Վռաջին՝ անոր առ Վստուած ունեցած ատելութիւնը երկրորդ՝ ստութեան ունեցած սէրը : Վս երկու հաստատութիւնները զատ զատ աչքէ անցունենք :

1. Մարմնաւոր խորհուրդը Վստուածոյ ուկէ իշնամանիւն է :

Չնորոգուած մարդը աս բանին չ'հաւատար, իրեն սուտ կու դայ : Իր մէջը Վստուածոյ գէմթշնամութիւն մը չ'զգար : Առվորաբար կը խորհի թէ՝ ինքը կը սիրէ իր Արարիչը : Վասն որոյ երբոր իր առ Վստուած ունեցած ատելութեանը վրայ կը խօսինք, հարկաւ ինքը հաւանութիւն չ'տար : Երբոր իրօք կ'առաէ, կը սէրէ կարծելուն պատճառը պարզապէս աս է . ան էակը չ'ատեր, որն որ ինքը իր Վստուածը ճանչցած է : Հատ աղեկ կը հաւնի Արարիչին ան բնութեանը, որն որ ինք իր ուզածին պէս տուած է անոր . բայց աս բնութիւնը, միշտ՝ Վստուածաշունչին մէջ Վստուածոյ ընծայուած պատկերէն կամ ստորոգելիքներէն, մէկ կամ աւելի բանով

կը տարբերի : Վիշտ քիչ կամ շատ՝ զանիկայ ձեացունող անձին բնութեանը կը նմանի : Աս բնութեանը մէկ մասը՝ Առւրբ Գրոց Աստուծոյ ընծայած բնութեանը կը համաձայնի . բայց մնացած մասը՝ շատ կամ քիչ, զանիկայ նկատող անձին կը վերաբերի, և 'ի հարկէ ինքը չ'ատեր զանիկայ : Ամէն գարու մէջ ասիկայ Ճշմարիտ էր, և հիմա ալ ուր որ մարդ կը բնակի՝ եղելութիւնը նոյն է :

Օրինակներ : Յմէ որ պատերազմասէր վայրենիներէն մէկուն՝ նիզակը ձեռքը առջեղ կանգնած ատենը հարցունելու ըլլայիր, "Դուն զԱստուծած կը սիրե՞ս" . մէկէն Այս պիտի պատասխանէր : Եւ թէ որ նորէն հարցունելու ըլլայիր, "Ո՞վ է Աստուծած" ինքը պիտի պատասխանէր, Յմօր . որ է՝ պատերազմի և յափշտակութեան աստուծը : Պատերազմասէրը անանկ չաստուծած մը կը սիրէ, որուն բընութեանը մէկ մասը բարբարոսական է : "Եկատմամբ ամենակարողութեանը և ուրիշ ստորոգելիքներուն՝ ուղիղ գաղափար ունի, և Ճշմարիտ աւանդութիւնով ճանչցած և ընդունած է . իսկ սրբութիւնը և մաքրութիւնը մարդս չ'սիրեր, և ուստի իր դաւանութեանը մէջ ալ չ'ընդունիր ու չ'տար անյատիկութիւնները իր ճանչցած Աստուծոյն : Յմէ որ երկու հազար տարի առաջ Աթէնքի մէջ Յոյնի մը հարցունելու ըլլայիր, "Կը սիրե՞ս զԱստուծած" . Այս, պիտի պատասխանէր : "Ո՞վ է Աստուծած" : Պատաս-

խան . Բաքոս , կամ Արտասեակ , կամ Արէս : Ա-  
նիկայ գինեմոլութեան , զեղխութեան , հեշտասի-  
րութեան , և կամ պատերազմի չաստուծոյն  
դէմ ատելութիւն չունի . բայց թէ որ Աստ-  
ուածաշուչին յայտնած Աստուծոյն անթերի բը-  
նութիւնը առջեր գնելու ըլլաս , ինտօր որ Ա-  
ռաքեալները ըսին , խօսոյն կը բարկանայ և  
կ'սկսէ թշնամութիւնը յայտնել :

Ենկէ գնա՞ Հնդկաստանցիի մը և խօսէ հետը  
Աստուծոյ դէմ ունեցած թշնամութեանը վրայ ,  
տես ի՞նչ զարմանք պիտի ցուցունէ խօսքիդ ,  
պատրաստ է մինչեւ անգամ իր կեանքը տալ իր  
Աստուծոյն համար :

Հիմա՝ իր Աստուծոյն ով ըլլալը հարցուր , ու-  
տես ի՞նչ անուն կուտայ . անուն մը՝ որ կը նշա-  
նակէ զեղխութիւն , պղծագործութիւն և ան-  
գթութիւն . Աստուած մը՝ որ ըստ մեծի մասին ,  
Ճիշդ դէմդ խօսող անձին կը նմանի : Եւ եթէ  
խօսելու ըլլաս իրեն՝ ան Աստուծոյն վրայ որ կը  
սիրէ արդարութիւն , խոնարհութիւն , սրբու-  
թիւն և խաղաղութիւն , խիստ ծանր կու գայ  
իրեն և չուզեր մտիկ ընել : Վ, հաւասիկ Ճիշտ ա-  
սոր պէս է քրիստոնեայ և լուսաւորեալ երկիր-  
ներուն մէջ ալ . ասանկ է Հնդկիայի և Ամերի-  
դայի մէջ : Գնա՞ տիեղերական փրկութիւն դա-  
ւանողի մը , և խօսէ իրեն՝ Աստուծոյ դէմ ունե-  
ցած ատելութեանը վրայ . տես ի՞նչպէս կը բար-  
կանայ խօսքիդ : Են կը սիպէ թէ շատ մեծ եռան-  
գով կը սիրէ իր բարեսէր Արարիչը . և կը խոր-

Հի թէ երբէք ատած չէ զանիկայ : Եւ Ճշմարիտ  
է որ կը սիրէ , բայց սիրած Վստուածը ըստ մեծի  
մասին իր բնութիւնը ունի . իրեն նման է : Հի-  
մա աս մարդուն առջել դիր Ճշմարիտ Վստուա-  
ծը . Վստուած մը որ՝ չարերուն հէկ դէ՛ գոյշէ՛ ,  
պիտի ըսէ , և ամբարիշտները ու երկնից ողոր-  
մութիւնը մերժողները պիտի չ'ձան չնայ , ու ա-  
նոնց տանջանացը մուխին վրայ յաւիտեանս յա-  
ւիտենից պիտի նայի առանց խնայելու : Ենկեղ-  
ծաբար պիտի ըսէ ան՝ թէ . “Ես ատանկ Վստուա-  
ծը կ'ատեմ” : Ճիշդ ասոր նման պիտի ընէ  
Վստուածեան մըն ալ : Են իր բանաւոր սեպած  
բնութիւնը կը յատկացունէ Վստուծոյ , և ան  
բնութիւնը կը սիրէ . բնութիւն մը՝ որ շատ բա-  
նով անիկայ նարող կամ ձեւացունող անձին  
բնութեանը կը նմանի : Են վերաբեր հաւաքառը որ  
հարմատուր խորհուրդը Վստուծոյ դէմ նշնամու-  
նիւն է , որովհետեւ ինքը կը սեպէ թէ Վստ-  
ուած անանկ էակ մըն է , որ բոլոր ըրածը և ընե-  
լեքը ինչ որ ինքը՝ Վստուածեանը բանաւոր և  
պատշաճ դատած է , անանկ ըրած է և կ'ընէ :  
Ճշմարիտ է որ Վստուածեաններուն ինչ բան  
սիրելը կամ ատելը միւսներուն պէս պարզա-  
պէս չենք կրնար ցուցունել . որովհետեւ իրենց  
դաւանութեանը մէջ անվախճան զանազանու-  
թիւն մը կայ : Հարիւր Վստուածեանի հետ խօ-  
սելու ըլլաս , հազիւ թէ անոնցմէ երկուքին հա-  
ւատքը համաձայն կը գտնես : Վստուածաշունչը  
չընդունելուն մէջ ամէնքն ալ միաբան են ,

բայց ուրիշ բազմաթիւ կարեոր նիւթերու վրայ՝ ինչպէս, արդեօք Աստուած չարերը պիտի պատժէ թէ չէ, հոգին մահէն ետքը պիտի ոչնչանայ կամ իրօք ապրի, արդեօք աշխարհս պիտի կործանի կամ յաւիտեանս ասանկ պիտի շարունակէ, թէ որ չարերը պիտի պատժուին, ո՞ր մեղքերը արդեօք շատ վտանգաւոր են, և և և, երբէք չեն համաձայնիր իրենց գաղափարները։ Ըստ Աստուածեաններ խիստ կարեոր խնդիրներու չեն ուզեր պատասխան տալ, կ'ըսեն թէ՝ “Ո՞ենք չենք գիտեր”։ որչափ կարեոր խնդիր ալ ըլլայ, տակաւին հաւատք չունին անոր վրայ։ Ուրիշ ատեն պիտի տեսնես որ, ան նոյն մարդիկը սահաստատութիւնը կ'ընեն թէ՝ մարդուս բանականութիւնը իրեն ճրագ մըն է զինքը լուսաւորելու, և առաջնորդ մը զինքը ուղղելու այսպիսի նիւթերու մէջ։ Ուստի հիմա հարցուր իրենց՝ ինչ տեսակ վարք մը ունենալու ենք աս կեանքիս մէջ որ գալու կեանքին մէջ մեր երջանկութիւնը աւելի բազմապատկէ և կամ նուազեցունէ։ և կամ թէ ինտո՞ր կեանք մը ստուգապէս կրնանք ակնկալել յաւիտենականութեան մէջ։ և աս հարցմունքներուն պատասխանին մէջ՝ անոնցմէ երկուքը միաբան պիտի չ'գտնես։ Հազարաւորներուն բանականութիւնը՝ ամէն մէկը տարբեր տարբեր առաջնորդներ են։ Քրիստոնեաներուն մէջ եղած տարբերութիւնները խիստ անտեղի և նախատական երեցած են իրենց։

իսկ բանականութիւնը՝ որ նկատմամբ իրենց խօսքին Վատուած տուած է իրեւ մեր միակ ուսուցիչը, կամ բնաւ մէկ գաղափար մը չ'տար, կամ թէ նոյն իսկ խօսքը ընողներուն մէջ այնքան տարբեր տարբեր գաղափարներ կու տայ. և նոյն ատենը ինքը աւելի դառն նախատինք չ'կրեր: Վատուածաշունչին հեղինակութիւնը ուրանալու չափ ամէնքը միաբան են, ասկէ անդին համաձայնութիւն չեն փնտոեր և բնաւ հոգերնին չէ, կ'ուզէ հազարաւոր տեսակ դաւանութիւններ ըլլան: Վատուածաշունչ մատեանին մէջ յայտնեալ Վատուածը չեն կրնաք սիրել, բայց իրենց տարտամ և անտեղի կարծիքներուն համաձայն Վատուածոյն դէմ ատելութիւն չունին:

2. “Վարդիկ խոտարը լոյսէն աւելի սիրեցին”:  
 Ես խօսքին մէջ՝ լոյս բառը ճշմարտութիւն կը նշանակէ. և խաւարը՝ ստութիւն: Վեկը չ'հատար թէ ինքը ստութիւնը ճշմարտութենէն աւելի կ'ընտրէ: Խիստ նախապաշարեալ անձը՝ ինքը ինքը արդար և անկախ դատման տէր կը կարծէ: Վսիկայ ճշմարիտ է նկատմամբ ամէն բանի: Անդիի ծայրը անցած խորամանկ մը՝ ինքզինքին իր դատմանցը մէջ ուղիղ կը սեպէ. ամենաոխերիմ թշնամին՝ իրեն ատելի եղած անձին վրայ խօսած ատենը, կը ջանայ հաւտացունել թէ՝ անոր վրայ իր ունեցած գաղափարները կիրքէ յառաջ եկած բաներ չեն. սակայն յայտնապէս կ'երեւայ թէ ինքը աւելի պատրաստ է իր

ընկերին դէմ չարիք հաւատալ՝ քան թէ բարիք, մինչև անդամ եթէ ճշմարիտը բարին ալ ըլլայ: Ուստի ստուգիւ կրնանք ըսել, թէ անմարդը որ կ'ուզէ յաւիտեան ապրիլ, և ոչնչանուշ-լու խորհուրդը շատ տհաճելի է իրեն, և մինչև անդամ զօրաւոր փափաք ունի Աստուածաշուն-չին ճշմարիտ ըլլալուն, բնաւ պիտի չ'զգայ և չ'խորհի իր վրայ թէ ինք առ բանին նայելով խաւարը լոյսէն աւելի կը սիրէ: Այսու ամենայ-նիւ ճշմարիտը աս է: Թողլ ըլլայ թէ մէկ մարդ մը կրօնքին դէմ ակռայ կճռտեցունելու չափ ո-խերիմ թշնամի եղած չ'ըլլայ, սակայն ճշմարիտ է որ Յայտնութեան դէմ մէկ վարպետութեամբ նարուած սուտ մը աւելի կ'ազդէ իրեն, քան թէ հարիւրաւոր պարզ և զօրաւոր փաստեր անոր կողմանէ: Խնտոր որ բարձրագագաթ լեռան մը կողմանը վրայ կանգնած անձ մը կը ջանայ գա-գաթը ելլել, սակայն մէկ օխայի զօրութիւնը աւելի դիւրին կրնայ հակառակ իր ջանիցը զին-քը մինչև յատակը մղել, քան թէ յիսուն օ-խայի զօրութիւն զանիկայ վեր հանել: Եր-քոր մէկը լեռան գագաթէն վար իջնել կ'ուզէ, առանց ջանքի ինքնին կրնայ իջնել: Ասոր պէս՝ մեղանչական մարդ մը թէև կը փափաքի ճշմարտութեան վերահասու ըլլալ, սակայն իր մեղանչական բնութիւնը կ'արգիլէ զինքը իր նպատակէն և հակառակ կը մղէ: Ամէն մեղք կամ ցանկութիւն իր հոգին ևս առաւել խա-ւարը կը ձգէ, առանց ինքը բան մը իմանա-

լու : Աս իրողութիւնը աւելի պարզ հասկըցու-  
նելու համար , հետագոյ դլխոյն մէջ քանի մը  
օրինակներ յառաջ պիտի բերենք :

( ԳԼՈՒԽ . Դ

Եսպատաժանունշն ուշմ բերուած շնուն առա-  
նը առելով աղջեցութեան ունի մասնաւու հաս-  
տին զբայ , ուն ըէ հսկայալով ճշմարդութեան ա-  
նոր կողմանէ :

Օրինակ . ա . Պրայտըն անունով Ենդղեացի  
Ճամբորդ մը՝ Խտնա լեռանը վրայ հրատարակած  
նկարագրութեանը մէջ կ'ըսէ թէ՝ լեռան կողն  
ու հրաբուղիներուն քերանին մօտերը երբեմնակի  
քսան մղոն կամ աւելի ընդարձակութեամբ լեռն  
ի վար , գիւղերով՝ որթերով և ուրիշ բերքե-  
րով ծածկուած է : Երբեմն եռացած լաւայի  
հոսանք մը կ'ելլէ , որն որ գետնէն խել մը կը  
բարձրանայ , քանի մը ոտք խորութեամբ և մղո-  
նի մը չափ ( և լի կամ պակաս ) ընդարձակու-  
թեամբ կը վազէ կ'իջնէ և բոլոր ան բաները  
կ'աւրէ կը կործանէ , առջին ելածը հետը տա-  
նելով , այսպէս մինչեւ ծովը կը հասնի և անոր  
եռացեալ ալիքները խոր կը մղէ : Երբոր աս ե-  
ռացեալ գետը կը պազի , զարդարուն և ծաղ-  
կալից պարտէղներուն տեղը , մերկ և ամայի մե-  
տաղային ժայռ մը կը ձևանայ : Հրաբուղին

գազոլ՝ ըրբեմն մէկ տարուան մէջ քանի մը անդամ  
 կը պատահի, և երբեմն ալ յիսուն տարի կ'անցնի  
 բնաւ չպատահիր : Աս ճամբորդը լեռան մէկ կողմը՝  
 պաղած լաւայի գետ մը գտաւ, որն որ իր  
 մտադրութիւնը միւսներէն աւելի գրաւեց : Ինքը  
 խորհեցաւ թէ անիկայ (գուցէ) Պողերիու-  
 սին յիշած հազար եօթը հարիւր տարիի չափ  
 առաջ բղխած հրաբուղխէն մնացած ըլլալու է :  
 Ենոր վրայ ամենեւին հող չ'կար. ճիշդ նոր բըշ-  
 խած ժամանակին պէս մաքուր կը կենար : Այս  
 տեղը՝ միւս տեղերուն պէս օդին մէջ տատանող  
 փոշիի ամպերը վրան հաւքուելով բոյսեր յառաջ  
 բերելու, ու ան բոյսերուն հետզհետէ չորնալով  
 ու կրկին աճելովը հողին խորութիւնը շատնալու  
 վիճակին մէջ չէր մտած : Ասանկ գործողութիւն  
 մը մինչեւ անդամ սկզբնաւորած ալ չէր : Ինքը  
 կ'ըսէթէ՝ աս լեռանը մէկ ուրիշ կողմը՝ յատա-  
 կին մօտ, եթէ փոս մը բանալու ըլլաս, պիտի  
 գտնես եօթը կարգ (խաթ) լաւա, իւրաքանչ-  
 իւրին մէջ տեղը երկերկու ոտք հող պարունա-  
 կելով : Արդ՝ իր խօսքը՝ յիշեալ կարգերուն իւ-  
 րաքանչիւրը ձեւանալու համար երկու հազար  
 տարիի կարօտ է կարծիքին վրայ հիմնելով, զարմանքով մը կը հարցընէ թէ ի՞նչ չպէս եօթը  
 տարբեր կարգեր կընայ՝ տասն և չորս հազար  
 տարիէն պակաս ատենի մէջ, ձեւանալ : Մովսէ-  
 սին ժամանակագրութեանը նայելով՝ աշխարհիս  
 գոյանալը տակաւին անոր կէս ատենին չափ ալ  
 չ'կայ : Աս գիւտին վրայ չափազանց ուրախա-

ցաւ ինքը . ու նաև իր գաղափարին հաւանութիւն տուղներն ալխիստ բերկրեցան , աս՝ Աստուածային մատեանին հերքում սեպուած նոր գիւտին վրայ : Թէ քանի հազար անձինք Եւրոպայի մէջ Աստուածաշունչը ուրացան և իրենց հաւատքը փոխեցին անոր վրայ՝ աս իրենց նպաստող գիւտին պատճառովք , գրքիս հեղինակը մինչև անգամ գէթ կարծեօք կարող չէ ցուցունել : Կ'երեայ թէ աս հաստատութիւնը Եւրոպայի մեծ մասը շարժեց : Բարի , ճամբորդը միայն կարծեօք հաստատեց թէ՝ գտած լաւան վերը յիշուած հին հեղինակին յիշածն է . այսու ամենայնիւ աս կարծեօք եղած խօսքն ալբաւական զօրութիւն ունէր զանոնք իրենց անհաւատութեանը մէջ հաստատելու : Գրքիս հեղինակը Ամերիգայի մէջ և անոր արևմտեան դաշտերուն վրայ շատերը տեսածև խօսած է հետերնին , որոնք յայտնապէս կ'ըսեն թէ Աստուածաշունչին մինչև անգամ մէկ խօսքին չենք հաւատար , յիշեալ լաւայի կարգին վրայ հող կապած չըլլալուն համար , որն որ շատ հաւանական է թէ երկար ժամանակ անանկ կեցած էր : Աւրիշ Անգղիացի հեղինակ մը՝ Աւաթուն անունով որ կ'ընդունէր և կը սիրէր Մովսէսի գրքերը , աս իրենց նոր գիւտին կամ դրութեանը վրայ մեծ ուրախութիւնով բերկրողներուն դէմ գրեց : Ան կ'ըսէ անոնց թէ , որովհետեւ դուք շատ կը սիրէք վերաբանութենէ փաստաբանելը , ահաւասիկ ձեզի ուրիշ նման օրինակ մը յառաջ

կը բերեմ . և կը յիշէ հազար եօթը հարիւր տառի առաջ պատահած Հերքիւլանիրմ և Բումբէի քաղաքները կործանող և բնաջինջ ընող հրաբուղխը , որուն մէջ մեծն Պլենիոս իր կեանքը կորսնցուցեր էր : Այս քաղաքները մօտ ատենակերս գտնուեցան . և երբոր կը փորէին՝ անոնց փողոցները գտնելու համար , վեց տարբեր լաւայի կարգերէ անցան , որոնց ամէն մէկուն մէջ տեղը երկերկու ոտք խորութեամբ հող կար : Եւ հռչակաւոր հեղինակը սա կ'ըսէ անոնց թէ՝ եթէ վեց տարբեր կարգ հող կրնար ձեանալ Վէսուալ լեռանը մօտը հազար եօթը հարիւր տարուան մէջ , գուցէ եօթը կարգեր ալ կրնային ըլլալ ուրիշ տեղ մը հինգ հազար տարուան մէջ : Հոս բնական չէ խորհիլ , թէ անմեծ բազմութիւնը , որոնք Խտնա լեռանը վրայով հեղինակի մը կարծեւ + ըրած հաստատութիւնները կարդալով հերքեցին և ուրացանքիստոնէութիւնը , հիմա աս յիշեալ Վէսուալ հան իրողութիւնները առջևնին դրուածին պէս , իսկոյն իրենց հաւատքին պիտի դառնան : Ոչ , անանկ չեղաւ : Վերէն վար իջնալը խիստ դիւրին էր իրենց , բայց երբէք կրկին վեր չելան : Մարդու խուռարը լոյսէն առելլ կը սէրէ :

Սոտուածաշունչին վաւերութեանը դէմ բերուած այս առարկութեանը բերկրանօք և սքանչելի յօժարութեամբ յարողներէն հազարաւորները երբէք չ'կարդացին ու ձեռքերնին ալ չափն զանիկայ հերքելու համար յառաջ բերուած

իբողութիւնները : Երբէք փափաք մը չէին ցուզ  
ցուներ այս սոսկ կարծիքի վրայ հիմնուած հաս-  
տատութեանը դէմ պատասխան մը ընդունելու :  
Մէջերնէն ոմանք կարդացին զանիկայ , և ան-  
պատասխանի մնալով ձայներնին բոլորովին կըտ-  
րեցին , ոակայն ան նոյն կարծիքին վրայ հաս-  
տատե անփոփոխ մնացին : Մէկ փաստաբան մը՝  
որ իւր քաղաքացիներուն մէջ շատ մեծ պատիւ-  
ստացած էր իր պիտանութեանը ու ուշիմութեա-  
նը համար : այս Խտնա լեռան լաւայի գետին  
վրայ հիմնեալ երեակայական գրութիւնը կամ  
հաստատութիւնը կարդալով շփոթած էր , և իր  
հաւատքը Առւրբ Գրոց վրայէն խախտած էր :  
Խնքը աս գիրքը առաւ իր մէկ բարեկամին տա-  
րաւ , սա միտքով թէ Վստուածաշունչը իբրև  
Վսառուծոյ պատգամ չյարգելնուն ինչ պատ-  
ճառ ունենալնին ցուցունէ անոր : Վս բարեկամը  
գրեին քանի մը էջերը աչքէ անցուց , ուր որ ան  
նոյն ճամբորդը՝ երբեմն մէկ ամսուան մէջ քանի  
քանի անգամ հրաբուղիսներ պատահիլը պատմե-  
լէն վերջը , յառաջ կ'երթայ հետեւեալ պատ-  
մութիւնը ընելու :

“Նիքօլասի մէջ մեր վանատուրը” կ'ըսէ ինք ,  
Նիպլահի մօտ գեղեցիկ դաշտի մը պատահած  
ցաւալի արկածը կը պատմէ : Վս դաշտը շատ  
հռչակաւոր էր իր արդասաւորութեանը և մաս-  
նաւորապէս առատ մեղքին համար , որ Մէլ  
Բասսի (մեղքի երկիր ) կը կոչուէր , մինչև Խտ-  
նա լեռան լաւան զանիկայ կոխան և աւերակ

գարձուցած ժամանակը . իսկ անկէ ետքը երբոր ամայի աւերակ եղած բոլորովին անքերը անապատ դարձաւ , ուրիշ հոմանուն բառով մը անունը փոխեցին և ըսին Մալ Բասսի (նուաստ երկիր ) : Հրաբուղիսին երկրորդ անգամ վազելուն ժամանակը լեռնէն մոխիրի կամ հողի ահագին հեղեղ մը ելաւ և իսկոյն քաղաքը իր առջի գեղեցկութիւնը և արգասաւորութիւնը կրօկին վրան առաւ , անանկ'որ անկէ ետև շատ տարիներ Պէլ Բասսի (գեղեցիկ երկիր ) կը կոչուէր : Հուսկ յետոյ 1669 թուականին դժբաղդտարւոյն մէջ , խեղճ երկիրը կրկին թաղուեցաւ հրեղէն ովկիանոսին ահագին շեղջերուն տակը , և ամայութեան ու անարգասաւորութեան յետին աստիճանին փոխուեցաւ , որ ան ժամանակէն հետէ սկսան իր երկրորդ անունը տալով՝ Մալ Բասսի կոչել :

Փաստաբանին բարեկամը պատմութեան աս մասը կարդալէն ետքը գարձաւ իրեն հարցուց , թէ արդեօք աս հողի վրայ լաւայի ապառաժ կապելուն , և անկէ կրկին անոր վրայ հող կապելուն արագ արագ փոփոխութեանցը պատմութիւններովը՝ որն որ նոյն իսկ ան դաղափարը Նարող հեղինակը պատմած է , պարզեցա՞ն և փարատեցա՞ն իր մտքին դժուարութիւնները : Փաստաբանը բացասական պատասխան տուաւ , և շարունակեց յամառութեամբ մերժել և անարգել Աստուածաշունչ մատեանը : Հանապազօք ասոր նման հազարաւոր դէպքեր կամ փորձեր կը պա-

տահին, որ մէկը շատ դիւրաւ և շատ արագ անհաւատութեան կործանիչ ճամբուն մէջ կը մտնէ. և երբոր անգամ մը կը մտնէ, կը յարատեէ անոր մէջ անյաղթ հաստատութիւնով և յամառութեամբ: Մարդիկ (առանց իրենք զանիկայ իմանալու) խոսաբար լոյսէն առելէ կը սիրէն:

Օրինակ. բ. Ասիայի մէջ ճամբորդող հեղինակներէն ոմանք երբոր գրեցին և հրատարակեցին թէ Չինացիք իրենց ազգային պատմութեանը մէջ աշխարհիս ստեղծագործութեանը պատմութիւնը Մովսէսի պատմածէն քանի մը հազար տարի աւելի հին կը հանեն, ինչ զարմանալի ուրախութիւն ունեցան այս լուրը ընդունող բազմաթիւ անձինք: Ո՞ւ ի՞նչ սքանչելի ծափահարութեամբ ողջունեցին այս մտացածին լուրը: Կը խորհինք, ըսին, թէ Աստուածաշունչը շինծու բան մը եղած ըլլալուէ, և թէ հաւատք ընծայելու անարժան: Թու որ մէկը գրէք կամ ըսէր աս Աստուածային Յայտնութիւնը անհիմն հաստատութիւնով մը արհամարհել սկսող ներուն, “Կեցէք այդքան մի՛ արտօրաք ձեր ուղած եղակացութիւնները հանելու, երբէք կրնաք ցուցունել թէ ասիկայ Չինացւոց ազգային սնապարծութեան անհիմն պահանջմունքը չէ, որոնք նոյն իսկ ունայնասէր ոգիէն թելադրուած՝ անհարազատ նութիւն մը կու տան իրենց Խրկնաւոր կայսրին”, անմիշապէս առանց պատասխանի կ'առնէին կը քալէին, և հաստատվատահութիւնով մը ականջներնին պինտ մը կը

գոցէին : Կարծես թէ անկէ անդին տեղեկութիւն  
մը առնել չէին ուզեր ան նիւթին վրայ : Ճաւ-  
մանակէ մը ետքը Զինացւոց պատմութեան մէկ  
ուրիշ մասն ալ հրատարակուեցաւ , որուն մէջ  
վերոյիշեալ անտեղի եղբակացութիւնը հերքող  
քանի մը նշանաւոր ակնարկութիւններ կան : Ե-  
սոր մէջ յիշուած է իրենց առաջիւ թագաւորին  
անունը , որուն արտաքերութիւնը Այս բառին  
ազաւազումն ըլլալը շատերուն ալ անջին մէկէն  
պիտի զարնէ : Խը թագաւորութեան ժամանա-  
կը՝ որ հոս տրուած է իրեն , ճիշդ Այսի գարին  
կամ ժամանակին կը պատասխանէ = Եւ կ'ըսուի  
թէ ինքը առանց հօր եղած էր կայ ճնած . իր  
մայրն ալ ծիածանին բոլորակին մէջ նստած  
էր , ու թէ եօթը մաքուր կենդանիններ կը պա-  
հէր հարձրեալ Հոգիին զոհելու համար , և թէ  
իր օրովը երկինքը երկրս վրայ ինը ու բօլոր  
մարդկային ազգը կործանեց , և այս : Երբոր Ար-  
քազան մատեանին պատմածները միտք բերելու  
ըլլանք՝ թէ երկնից ջուրերը երկրիւ վրայ իջան  
և կործանեցին զանիկայ Այսի օրեւը . թէ Այս  
ջրհեղեղէն ետքի սերունդին նախահայրը եղաւ ,  
այս նկատմամբ անհայր եղած կ'ըլլայ . և թէ  
ծիածանը նշանաւոր կապակցութիւն մը ունե-  
ցած է իր պատմութեանը հետ . թէ եօթնական  
զոյտ մաքուր կենդանիններ առաւ տապանին մէջ ,  
որոնց մէկ մասը զոհ մատուցանելու համար էին ,  
մէկէն կը տեսնենք թէ Զինացւոց պատմութիւ-  
նը ուրիշ բան չէ , այլ շատ կամ քիչ տարբե-

բութիւնով, ճշմարտութեան մէկ խանգարեալ օրինակը :

Մովսէսի պատմութիւնը քննելով՝ կը դժնենք թէ արարչագործութենէ մինչեւ ջրհեղեղ տասը ազգ կամ սերունդ կը համրէ, որոնց կեանքին երկայնութիւնը հիմակուանէն խիստ տարբեր էր : Եւ թէ որ ըսենք, թէ անոնք ուժով և հասակով ալ մեղ խիստ շատ կը գերազանցէին, մէկ անտեղի և քաշկոտած մակածութիւն մը ըրած չե՞նք ըլլար : « Եթանոսք՝ հին ժամանակաները այս տեսակ մարդիկը անոնց մեռնելէն ետքը չաստուածոց կարգը կը դասէին : Չինաց պատմութիւնը երեւելի անձանց տասը յաջորդական իշխանութիւններու վրայ կը խօսի, որոնց ամէն մէկը հազարական տարի իշխանութիւն վարած են իրենց երկրին մէջ՝ երկինքը երկիրս կոխելէն առաջ : Հոս դժուար չէ որոշելը թէ ասիկայ ուրիշ բան չէ, այլ մի և նոյն եղելութիւնները տարբեր և տարօրինակ կերպով մը պատմել : Բայց ի՞նչու համար բազմաթիւ իմաստուն կարծուած մարդիկ ուզեցին ( ու հիմա ալ կ'ուզեն ) հաստատելթէ՝ այս նահապետները իրենց ժամանակաւոր կեանքին ընթացքը կնքեցին իրենց որդիքը ծնելէն առաջ : « Եպատակնին յայտնի է, կ'ուզեն արարչագործութենէ մինչեւ ջրհեղեղեղած միջոցը տասը հազար տարիներու ընդարձակել : Մովսէսի պատմութենէն կը սորվինք թէ այս նահապետական տոհմերուն իւրաքանչ իւրը հազարական տարիներու մօտ ապրեցան +

բայց ոչ թէ առանձին առանձին, այլ կը սովորինք որ հայրը ու ղաւակը իրենց երկրաւոք կեանքին ընթացքը մէկտեղ կը կատարէին։ Իւրաքանչեւրին ճամբորդութիւնը պինտ երկայնէր, բայց համընթաց կը կատարէին։ Երկրիս ժամանակագրութիւնը Յայտնութեան տուածթուականէն անդին անցունելու համար, շատ անձինք՝ բերնէ բերան խօսուած այս տեսակ խանգարեալ պատմութիւններ ժողվեցին։ և յետոյ զանոնք այնպիսի մութ ու վարպետ խօսուածքներու տակ ծածկեցին, որ չըլլայ թէ նոյնիսկ սրբազն պատմութեան համաձայն գան, և կամ զանիկայ հաստատեն։ բայց և այնպէս կարող չեղան գոնէ երեսութական առարկութիւն մը ձեւացունել ճշմարտութեան գէմ։ Ի՞նչու համար մարդիկ աս աստիճան անօթի ու ծարաւեն մէկ անարդ և չնչին սուտի մը հաստատութեանը, քան թէ փառաւորեալ ճշմարտութեան սքանչելիքներուն։ Անոր համար որ, մարդիկ խաւարը լոյսէն աւելի կը սիրեն։ Անոնք որ Զինացւոց Պատմութիւնը՝ Մովսէսին Պատմութեանը հակառակ կու գայ խօսքը լսելնուն պէս, Առուրբ Գիրքը մէկդի ձգեցին և անարդեցին, չկարծուիր թէ անկէ անդին բան մը հարցուցին կամ փնտուեցին։ Ասոր պատասխանողուրիշ տեղեկութիւններ չփնտուեցին։ կամ թէ որ ցուցունող մը ըլլար, թէ բոլոր աս հեթանոսական աւանդութիւնները ուրիշ բան չեն, այլ պարզապէս սրբազն ճշմարտութիւնք,

միայն թէ խառն ու անկարգ ոճով մը պատմուած , խկոյն ձայներնին կը կտրէին , բայց կրկին թողուցած վիճակնուն ալ չէին դառնար : Տակաւին կը շարունակէին քրիստոնէութիւնը արհամարհէել :

Գրքիս հեղինակը տասն և ութը տարիի չափ յատուկ սովորութիւն ըրած էր յարմար պատեհութիւն մը գտածին պէս , անհաւատից հետ խօսակցիլ : Ատենօք ինքն ալ անոնց պէս մէկը ըլլալով՝ զարմանալի հոգ ու անձկութիւն կըզգար սրտին մէջ որեւիցէ յարմար պատեհութիւններու մէջ երկնային բաներու վրայով հետերնին խօսելու , թէպէտ շատ անդամ պարտաւորած էր սիրով և կարեկցաբար տանիլ անոնց անհաճոյ վարմունքներուն և տհաճութեանցը : Այս կենցաղավարութեանց մէջ ինքը գտաւ որ , անհաւատք՝ պատմութեան կամ աւանդութեան այն ինչ մասերը՝ որ Առւրբ Գրոց հարազատութեանը հակառակող կամ դէմ կ'երեւին , շատ դիւրաւ և յօժարութեամբ կ'ընդունին , ու դրեթէ երբէք չեն մոռնար , որ ատեն ուրիշ տեսակ անհամար իրողութեանց մէկուն ալ ականջ չեն կախեր , որոնք որ յայտնապէս իրենց նպատակին դէմ կու գան : Կ'երեայ թէ ան բաները ըընաւ չեն լսեր , կամ թէ շատ դժուար կը հակընան . և կամ շատ շուտով կը մոռնան : Մենք մինչեւ հոս անոնց յօժարութեամբ ընդունած ու մտադրութիւննին և յիշողութիւննին գրաւող իրողութեանց մէկ քանին յառաջ բերինք և

քննեցինք . Հետագայ գլխոյն մէջ պիտի ակնար-  
կենք անոնց սորվել չուզած կամ չընդունած  
անհամար իրողութիւններէն մէկ քանին :

## ԳԼՈՒԽ . Ե

ԵԿԱԿԻՍՏՅ ՍՈՎԵԼ ԶՈՒՅՆԸ  
ԵՇԵԼՈՒԹՅՈՒՆՆԵԲԵ :

Այս գլուխը ի՞նչ կարգով կամ ուրկէ կ'սկը-  
սինք ամենելին հոգ չէ : Հարկ մը չ'կայ որ  
արդէն առջևնիս եղած պատմութիւնը թողունք:  
Թէ որ՝ Չինաց պատմութեան արդէն վերը  
քննուած ժամանակագրական մասերուն այնպի-  
սի բարձր աղաղակներով բողոքող՝ քրիստոնե-  
ութեան հակառակորդներէն մէկուն երթաս և  
քանի մը մասնաւոր հարցմունքներ ընես , պիտի  
գտնես որ ի՞նքը Ասիական պատմութեան այն  
մասերուն վրայով ամենելին տեղեկութիւն չու-  
նի : Հարցուր իրեն ի՞նչ կը խորհի Չինաց պատ-  
մութեան այն մասին վրայ , որ կը խօսի անոնց  
Եաօ թագաւորին վրայ , ու կը հաստատէ թէ  
անոր թագաւորութեան ժամանակը արելը եր-  
կայն ժամանակ մարը չ'մտաւ , հորիզոնէն վեր  
կանգնեցաւ , անանկ որ վախցան թէ աշխարհս  
պիտի բռնկի . և Եաօի թագաւորութեան ժա-  
մանակին անանկ թուական մը կը դնէ որ Ճիշդ-  
“ Աւելի տղուն Յեսուի ժամանակին կը պա-

տասխանէ : Այսպէս պիտի տեսնաս որ հակառակորդը Զինաց պատմութեան այս մասերուն տասնէն մէկուն վրայով բան չգիտեր : Այս տեսակ անհամար եղելութիւններէն՝ ինքը հազիւ թէ մէկ հատը մտքին մէջ գանձածէ, որոնք եթէ մէկտեղ հաւքուելու ըլլան՝ բազմաթիւ մեծահատոր գիրքեր կը լեցունեն այն անյադ բաղձանքն ու ճաշակը այս բաներուն համար բնաւ չունի, կամ թէ միտքը պահած չէ : Հոս խօսքերնիս մինակ անուս և տկարամիտ անձինքներու վրայ չէ : Այս խօսքը ճշմարիտ է շատ երեելի ու իմաստուն կարծուած քաղաքագէտ և պաշտօնական բարձր աստիճանի անձինքներու համար ալ ։ անանկ մարդիկ, որոնց հըմտութիւնն ու գիտութիւնը գրեթէ ամէն բանի և ամէն տեղ կը համնի կը կարծուի : Բայց Ասուածաշունչին և անոր կապակցած հին դրականութեանց վրայ ամենեին տեղեկութիւն չունին : Պատճառը՝ խաւարը լոյսէն աւելի կ'ախորժեն : Ովեղիոս անուն Լատին բանաստեղծը իւր Գաթօնի կառք կոչուած երեակայական պատմութեանը մէջ ուսանող մանկանց միտքը շատ կը զուարձացունէ : Այս հեթանոս հեղինակը կ'ըսէ թէ անգամ մը ամբողջ օր մը կորսուեցաւ, և թէ երկիրը այն անսովոր արեին աննարին տաքութենէն խիստ մեծ վասնգի մէջ էր : Երաւ է որ հեղինակը՝ այս վտանգաւոր և սքանչելի գեպքին պատճառը տալու ջանքին մէջ իր սովորական ոճովը միայն իր երեակայութեանը

Հետ կը խորհրդակցի , և բոլոր պատմութիւնը  
իր աշխոյժ երեակայութեամբը կը զարդարէ :  
Ասկայն մեր մտադրութիւնը կ'արթնայ , երբոք  
կը տեսնենք իր պատմութեանը մէջ Գրաթօն ա-  
նունը յիշուած , (որ Վանանացի իշխան մըն էր , )  
ու կը սովորինք թէ այդ առասպելախսառն պատ-  
մութիւնը Փիւնիկեցիներէն ծագած է , ան նոյն  
ժողովուրդը , որոնց հետ Յեսու պատերազմե-  
ցաւ : Թէ որ հարցունես անհաւատի մը աս տե-  
սակ դէպքերու , կամ մասնաւորապէս հին ժա-  
մանակները ազգերուն մէջ ծանօթ եղած ընդ-  
հանուր աւանդութեանը վրայով՝ որ միաբան կը  
հաստատեն թէ անդամ մը ամբողջ օր մը կոր-  
սուեցաւ՝ համաձայնելով ան նոյն ատենին  
որ Արբազան Պատեանը կ'ըսէ թէ արել լման  
մէկ օրի մը չափ՝ մարը չ'մտաւ , պիտի տեսնես  
թէ ինքը երբէք խորհած ալ չէ ասանկ բաներու  
վրայով . ասոնք իր մտադրութիւն ընելու  
յօժարութիւն ունեցած բաներուն տեսակէն  
չեն :

Ընթերցողը բնաւ չ'կարծէ ու միտքէն ան-  
գամ չ'անցունէ՝ որ՝ եթէ այս տեսակ իրողու-  
թեանց հաւաքում մը ըլլայ բազմաթիւ մեծ  
հատորներ՝ ինչպէս որ իրապէս կրնայ ըլլալ ,  
յօրինուի ու իր ձեռքը տրուի , ինքը քրիստո-  
նէութիւնը հաստատող ապացոյցները ամբողջ  
առ ձեռն պիտի ունեցած ըլլայ : Ոչ տակաւին  
պինտ հեռի է : Այս գիրքերը հազիւ թէ այն  
ամբողջ նիւթին նախադուոք կամ յառաջաբա-

Նը կը ձեւացունեն : Այս տեսակ պատմական ապացոյցները կամ աւանդութեան մնացորդներ յառաջ բերինք հոս , սոսկ այն իրողութիւնը ցուցունելու կամ հաստատելու թէ մարդս կրօնական բաներու մէջ ստութեան կողմին հակած է , (ինքը առանց գիտնալու թէ անանկ է : ) Եսոր ասանկ ըլլալը մարդոց ընդհանուր ընթացքն բացարձակ կը տեսնուի , և ասիկայ խիստ հարկաւոր բան մըն է որ մենք պարզ տեսութիւն մը ունենանք թէ արդեօք մարդիկ 'ի բնէ սրբազն ճշմարտութեանց լոյսը կ'ատե՞ն թէ չէ : Վասն որոյ այս նիւթին վրայ քիչ մըն ալ պիտի շարունակենք : Յառաջ բերելու բաներնիս լոկ օրինակներ են բազմաթիւ գրեթէ անհամար եղելութիւններէ առնուած , անանկ եղելութիւններ որ ուրիշներուն գաղափարներուն հետ հաղորդակցութիւն ունեցող որեիցէ անձքաջ կընայ դիտել :

Դրբիս հեղինակը անգամ մը երեկի դիտնականի մը հետ խօսակցութիւն ըրաւ , և այս առանձին ու ընկերական տեսութեան մէջ մտերմաբար հարցուց իրեն թէ ինչ է արդեօք իւր անհաւատութեանը գլխաւորնեցուկը կամ հաստատութիւնը : Իր պատասխանը աս եղաւ “Թէ երեկի հեղինակութենէ մը հրատարակուած՝ հաւատքի դէմ առարկութիւն մը կամ հաստատութիւն մը կարդացի , որն որ արդարեւ շատ զօրաւոր թուեցաւ ինձի” : Եւ այն այս է եղեք թէ Եւրոպայի մէջ այն ինչ տեղը ժայռի մը տա-

կը վեց հարիւր ոտք փորելէն ետքը խել մը ոսկորներ գտեր են : Վովսէսի տուած թուականին նայելով՝ ըսաւ ետքը, աշխարհս շատ պղտիկ եղած կ'ըլլայ, բայց ինձ գլխովին պնչաւատալի կը թուի որ հինգ հազար տարուան միջոցի մէջ՝ վեց հարիւր ոտք թանձրութեամբ ժայռ մը ձեւանայ ու բարձրանայ այն ոսկորներուն վրայ : Չերեկիր թէ ինքը երբէք խորհած կամ հարցուցած է այս ստորերկրեայ նորագիւտ առարկութեանց հետ կապակցութիւն ունեցող խել մը ուրիշ առարկութեանց վրայով : Եյս երկրիս ծոցը վեց հարիւր ոտք խորութեամբ ծածկուած ոսկերաց դէպքին հետ կապակցութիւն ունեցող եղելութեանց մէկն է՝ Արբազան պատմութեան ըսածը, թէ անդամ մը մեծ անդունդին աղքիւրները ճեղքուեցան : Եւ թէ որ այս ահագին ջուրերը երբէք երկրիս երեսը ելան և ամենաբարձր լեռները ծածկեցին, ուրեմն երկրորդ եղելութիւն մըն է, անոնց կրկին իրենց տեղը վերադառնալը, քանզի հիմա երկրիս վրայ չեն : Ուստի ասկէ յառաջ կուգայ երրորդ իրողութիւն մը, թէ երկրիս անդունդները վերադարձող Ավեանոսին այս ահագին ալիքները բաւական ուժգնութիւն ունեցած պիտի ըլլան իրենց հետ ոսկորներ և կամ աւելի ծանր մարմիններ տանելու ու այն ահագին և մեծամեծ ժայռերուն տակը թաղելու : Եյսպիսի անշարին ուժգնութեամբ վազող ալեաց հոսանք մը՝ այս ոսկորները իր հետը տարած և այն քարայրին փոսին մէջ

թաղած կարծելը , նոյն իսկ ոսկորներուն՝ վեց  
հարիւր ոտք խորութեամբ նոր ժայռի մը ձեւա-  
նալու և աճելու միջոցին մէջ անոր ներքեր  
չ'փոտած և չապականած մնալուն հաւատալէն  
աւելի գժուար չէ : Այս իմաստուն անձին թէ  
որ հարցուելու ըլլայ , թէ ուրեմն ինչ պատճառ  
կամ պատասխան կու տաս , հարիւր ոտք խո-  
րութեան տակ թաղուած՝ երկրիս ներքեր փր-  
շած անտառներուն համար , և կամ թէ ինչպէս  
կ'ըլլայ որ արդի իմաստուն և երևելի քիմիա-  
բանները և երկրաբանները բոլորը միաբան կը  
հաստատեն և համաձայն են որ երկրիս ներ-  
կայ մակերեսոյթը դեռ երիտասարդ է , բնաւ-  
չերեար թէ այս եղելութեանց վրայ երբեք  
եռըհած է : Թէ որ երևելի մատենագիրներէ՝  
ինչպէս Վաղդէացի Պէրոսուէն , Դամասկոսցի  
“Եկողայոսէն և Եզիպտացի Անէթոէն և այլ  
ուրիշ հեղինակներէ առնուած քաղուածքներու  
վրայով հարցուելու ըլլայ , թէ ինչ խօսած են  
այս մատենագիրները մէկ մէծ նաւի մը աւերակ-  
ըուն վրայ որ իրենց օրովք Հայաստանի լերանց  
վրայ դեռ կը կենար , յայտնի պիտի տեսնուի որ  
ինքը ոչ կարդացեր է ու ոչ ալ գիտէ այս տե-  
սակ բանները : Բնաւ տեղեկութիւն չունի և  
փնտուած ալ չէ , թէ արդեօք Հեթանոս մատե-  
նագիրներէ առնուած՝ Առւրբ Պրոց պատմու-  
թիւնը հաստատող վկայութիւններ և ծանօ-  
թութիւններ կա՞ն . կա՞յ անանկ չին հեղինակ  
մը որ կը յիշէ այս նաւին մնացորդը և կը պատ-

մէ թէ անոնք ձիւթով պատած էին և տեղացիք զանոնք իբրև գեղ հիւանդներնուն կը գործածէին . և թէ անոնք կը հաստատէին որ անդամ մը ջուրերը երկիրս կոխեցին ու ծածկեցին , և երբոր ջուրերը դադրեցան , մէկ մարդմը ան նաւէն հոն իջևան ըրաւ : Ինչպէ՞ս եղաւ որ Արարատ լեռանը ոտքը գեղ մը այս վկայութիւնը հաստատող անունով մը՝ “Կախիջևան մինչեւ այս օրս կը կենայ , և կամ թէ ասոր նման հազարաւոր ցոյցքեր : Այս տեսակ պատմական իրողութեանց վրայ ինքը ամենեին բան չ'գիտեր , այլ միայն այս գիտէ որ ժայռի մը տակէ վեց հարիւր ոտք խորութեամբ ուկորներ գըտնուած են , և ասկէ հանած է Աստուածաշունչին սուտըլլալը և նազանդիլ պէտք չըլլալը . անանկեղքակացութիւն մը՝ որ հանելու և անոր մէջ հաստատ մնալու արդէն պատրաստ կ'երեի :

Թէ մարդիկ խաւարը լոյսէն աւելի կը սիրեն , հետեւեալ դլուխներուն մէջ ուրիշ ձեռով և տարբեր եղանակով մը պիտի բացատրենք :

### ԳԼՈՒԽ . Զ

ԵՐԱՄՄԵՐՀԱԴԵՆԵՐ ՊԵՏՃԵՌԸ

“Ես հիգնատ , որ Լոտի օքերը արհամարհողներ և ծաղը ընողներ ողիորէ գտն . . . և ողիորէ ըսեն . Ո՞ր է անոր գուղուն իսուադունիք” : Բ Պիտ . դ . 3—5 :

“Կախընթաց գլուխներուն մէջ Յայտնութեան գէմ ստէպ յառաջ բերուած քանի մը

նշանաւոր առարկութիւններ աչքէ անցուցինք ։  
 որոնց անզօր և տկար ըլլալը ակներե կ'երենայ ։  
 Բայց հոս խիստ հաւանական է որ ընթերցողներ  
 բէն ոմանք պիտի աղաղակեն ըսելով , “Ըստնք  
 մեր ունեցած առարկութիւնները չեն , մեր դրժ-  
 ուարութիւնները ուրիշ տեսակ են . և մինչեւ  
 հիմա որչափ գիրք որ կարդացած ենք Վրիստո-  
 նէութեան կողմանէ գրուած , բոլորին մէջն ալ  
 անպատասխանի մնացած են” : Եւ իրաւ շատ հա-  
 ւանական է որ անոնք յաւիտեան անպատասխա-  
 նի պիտի մնան , եթէ մէկ հեղինակ մը կարող  
 չըլլայ մեծաշէն գրատուն մը լեցունելու չափ  
 բաղմաթիւ հատուներով գիրք մը յօրինել ։  
**Աշարհիս** մէջ այսքան կենդանի մարդիկ կան  
 մի և նոյն պատկերով և գէմքով ստեղծուած ,  
 բայց նոյն ատենը անհնար է որ անոնցմէ երկու-  
 քը ճիշդ իրարու նմանին : **Ճիշդ** ասոր պէս են  
 Արբագան Մատեանին սքանչելի լոյսին գէմ աչք  
 խփելով ստութեան ու սխալանաց կողմը ծուած  
 մտքերուն մէջ դոյացած անվախճան դժուարու-  
 թիւնները և առարկութիւնները : Ուստի հոս  
 այնպիսի ընթերցողաց կը յիշեցունենք որ մենք  
 իրենց մտքին մէջ եղած մասնաւոր առարկու-  
 թիւնները ի՞նչ և որոնք են չենք գիտեր , վասն  
 որոյ չենք կրնար ալ պատասխանել . եթէ ոչ  
 կը պարտաւորինք մժութեան Ովկիանոսին երե-  
 սը տատանող միլիոնաւոր պատիր ու իմաստակ  
 ձեռնարկութեանց և առարկութեանց ամէն մէկը  
 զատ զատ ձեռք առնել ու քննել , որուն այս

Համառօտութիւնը չ'ներէք : « Եսեւ աս ալ կ'ը-  
սենք որ , եթէ այդ ձեր դժուարութիւնները  
գիտցուած ըլլային , յայտնի պիտի տեսնուէք  
թէ անոնք շատ հեղինակներու արդէն քննած ու  
պատասխանած առարկութիւններուն նման բա-  
ներ են : Արդ այն ընդհանուր սկզբունքը կամ  
անհաւատութեան պատճառը , որ է կամառու-  
թէիտութեան , ինչպէս որ մինչև հիմա ջանացինք  
պարզել և ցուցունել , հոս քանի մը ուրիշ օրի-  
նակներ ալ պիտի տանք զանիկայ աւելի պարզ  
ու պայծառ կերպով հաստատելու ու ցուցունե-  
լու մտօք : Բայց դեռ յառաջ չ'գացած , պար-  
տինք կանխաբանութիւն մը ընել որ բանը սխալ  
չ'հասկըցուի :

**Չ**ատերը անանկ կը սեպեն թէ կամաւոր տր-  
գէտը՝ գիտութեան փափաք չունի : Ասիկայ  
սխալմունք մըն է , որուն մէջ իյնալէն յատուկ  
զգուշութիւն ընելու ենք : « Դպրատան տղայ մը ,  
որ իր ուսման ժամանակները ծուլութեամբ և  
ումպէտ խաղերով անցուցեր է , երբոր քննու-  
թիւն տալու ժամանակը կը մօտենայ՝ շատ մեծ  
զօրաւոր փափաք մը կ'ունենայ ինքն ալ իր դա-  
սակիցներուն չափ գիտնալու : Այսու ամենայ-  
նիւ ինքը իբրև կամառութէիցներուն առաջ է :  
Ենչոգ , դատարկասէր և գործէ փախչող ծոյլ  
ուսանող մը կընայ գիտութեան և արհեստից  
մէջ հմտութիւն ստանալու փափաք մը ունենալ ,  
սակայն իր ետ մնալ ու բան մը չը սովորիլը կը  
դատուի և կը պատժուի իբրև կամաւոր տգիտու-

թիւն : Ը ատ անհաւատներ կ'ուզեն և կը փափա-  
քին ան մեծ առարկային վրայ գիտութիւն ունե-  
նալ , բայց բնաւ չեն ուզեր և յանձնառու չեն ըլ-  
լար զանիկայ քննելու և հասկնալու դժուարու-  
թեանցը ու աշխատութեանը : Եյսպէս կը կար-  
ծենք և հաստատ ենք ալ , որ ետքի օրերը գալու  
արհամարհողներէն և կամաւոր տգէտներէն հա-  
զեւ թէ մէկ հատ մը կայ , որ չուզէ գոնէ պատմա-  
կան գիտութիւն և տեղեկութիւններ ստանալ ,  
միայն թէ հրեշտակ մը բերէ ու ձեռքը տայ և իր  
ուղեղին մէջ խոթէ զանիկայ , առանցիր կողմանէ  
ջանք մը աշխատութիւն մը ընելու : Բայց քննե-  
լու փնտռելու աշխատութիւնը բնաւ յանձնա-  
ռու չըլլար : Երբոր Ճշմարտութեան դէմ բեր-  
ուած առ երեսյթ Ճշմարտանման առարկութիւն  
մը քանի մը անգամ կը լսէ , իսկոյն կը յարի ա-  
նոր և կը բռնուի , սակայն անկողմնասէր և անա-  
չառ քննութիւնը բոլորովին օտար բան մըն է ի-  
րեն : Իսկ անոնց վրայ՝ որ կը պնդեն թէ շատ  
ծանր և մեծ աշխատութիւնով քննած փնտռած  
և հասկրցած են աս բաները , բայց երբէք քննու-  
թիւն ըրած չունին , պիտի խօսինք այս նիւթին  
ուրիշ մասին վրայ խօսած ատեննիս : Ենկասկած  
փորձերով ստուգուած է , որ ատ անհաւատ ար-  
համարհողներէն միլիոնաւորները Աստուածաշունչի  
վերաբերեալ եղելութեանց և անոր լեզուին վր-  
այով բոլորովին տգէտ են : Գիտնական՝ տգէտ ,  
հարուստ՝ աղքատ , խելացի՝ ու բժամիտ , բոլորն  
ալ հաւասար և միօրինակ տգէտ են Աստուածա-

շունչի վեր բերեալ եղելութեանց և անոր լեզուին վրայ : Աս խօսքը գուցէ ոմանց օտար և խիստ պիտի երենայ , բայց փորձելը դժուար չէ : Այս բանը շատ դիւրաւ կրնայ փորձ ընել մէկը : Բազմաթիւ արհամարհողներ կան և կը գտնուին ամէն տեղ , և ուզողը կրնայ մօտենալ և խօսիլ հետերնին : Տասը տարի փորձ և քննութիւն ընես , հազեւ թէ կրնաս մէկ եզական բացառութիւն մը գտնել այս ընդհանուր հաստատութենէն : Կար մէկը որ տասն և ութը տարի առ փորձը ու քննութիւնը ըրաւ , և ուզեց ըստուգել թէ արդեօք Աստուածաշունչը չընդունողներուն մէջ անանկ մէկը կայ , որ նոյն ատենը անոր մէջ պարունակուածներուն և անոր հետկապակցութիւն ունեցող հին գրականութեան վրայ քաջ տեղեկութիւն ունեցած ըլլայ : Անիկայ տեսաւ անանկ անձինքներ , որ առջի բերան այս փնտոռւած տեղեկութիւնները իրենք ունեցած ձեացուցին , բայց արդեամբք անանկ չէին : Երբոր անուշ և բարեկամական ոգով մը իրարու վրայ քանի մը հարցմունքներ կ'ըլլար իրենց , ընդհանրապէս կը խոստովանէին , թէ այդքաններուն վրայ տեղեկութիւն չունինք չենք գիտեր : Բայց այս եղելութիւնը աւելի պարզ ու պայծառ պիտի տեսնուի կամաց-որ արդեպութեան օրինակները աչքէ անցուցած ատեննիս :

Կամաւոր տգիտութեան օրինակներ : “Եերկայ դարուս մէջ գտնուած անհաւատները կամ սեկած արհամարհողները” Աստուածաշունչին

Վերաբերեալ եղելութիւններուն , և անոր լեզ-  
ուին ու ոճին վրայ ամենեին հմտութիւն չու-  
նին : Ուստի հոս նախ պիտի նշանակենք Աստ-  
ուածաշունչի վերաբերեալ եղելութիւնները :  
Եյսպիսի իրողութիւնները յառաջ բերելու  
ձեռք զարկած ատեննիս՝ կը նմանինք անանկ  
մարդու մը որ ցորենով լեցուն ահագին շտեմա-  
բանի մը մէջ կանգնած է : Աս մարդը կրնայ  
ափովը անկէ քիչ մը առնել և գնողներուն  
ցուցունել , բայց չ'կրնար ան ահագին շեղին  
մէջ գտնուած ցորենի ամէն մէկ հատերը մէկիկ  
մէկիկ անոնց աչքին առջեր բերել : Ասիկայ շատ  
ծանր և անվախճան գործ մը պիտի ըլլայ :

Օրինակ . ա : Յայտնութեան գրքին երկրորդ  
և երրորդ գլուխներուն մէջ կը կարդանք Յով-  
հաննէս սրբազան առաքեալին նամակները , որոնք  
Փրկչին հրամանաւը Փոքր Ասիայի մէջ գտնուած  
եօթը եկեղեցիներուն գրուած էին : Որոնցմով  
իւրաքանչիւր եկեղեցիի զատ զատ պատգամներ  
ու զատ սպառնալիք և կամ խոստմունքներ եղած  
են : Եւ այս մարդարէական ազդարարութիւն-  
ները թէպէտե երկար ժամանակ վերջը ըլլալու-  
բաներու կը վերաբերէին , բայց ապառնի և խիստ  
երկար ժամանակէ ետքը ամէնքն ալ ճշդիւ  
կատարուեցան : Անոնք որ ժամանակագրու-  
թեան վրայով բնաւ հմտութիւն չունին , մար-  
դարէութեանց վրայով խօսք եղած ատենը սո-  
վորաբար սա խօսքը կ'ըսեն , “Գուցէ ատի-  
կայ գրուած է այս դիպուածը ըլլալէն վերջը” :

Ասանկներուն պատասխան հոս սա կը յիշենք  
թէ՝ մեր յառաջ բերելու դիպուածը Յայտնու-  
թեան գրքին հրատարակուելէն ինը հարիւր  
տարի ետքը պատահած բան է, որ ատեն Ե-  
ւետարանին թշնամիները արդէն շատ բաներ  
գրած էին անոր դէմ. և անոր բարեկամ ճըշ-  
մարտութիւնը սիրողներն ալ շատ ջատագո-  
վութիւններ անոր կողմանէ : Եւ որովհետեւ  
չկրնար ըլլալ որ գիրք մը դեռ ՚ի լոյս չընծայ-  
ուած, անոր պարունակած նիւթերուն վրայ եր-  
կայն բարակ վէճ և քննութիւն ըլլայ, վասն ո-  
րոյ այս բանին մէջ որ և իցէ անձ մինչեւ անդամ  
ամենատղէտ մէկը, շատ դիւրաւ կրնայ հասկնալ  
ու որոշել մարդարէութեան հրատարակուած  
Ճիշդ ժամանակը և անոր կատարման թուակա-  
նը . համոզիչ փաստ մը պիտի ըլլայ իր մտքին  
մէջ, թէ ինը հարիւր տարի վէճի ու հակառա-  
կութեան տակ եղող գիրք մը աներկրայ ան ժա-  
մանակէն հրատարակուած ըլլալու է : Եյս եօ-  
թը մարդարէական պատգամներուն կատարմա-  
նը վրայ խօսած ատեննիս՝ քրիստոնեայ հեղինակ-  
ներու վրան կողմնասիրութեան կասկած ունեցող-  
ներուն երկրայութիւն չ'տալու համար ըստ մե-  
ծի մասին անհաւատ հեղինակներէ վկայութիւն  
պիտի բերենք : Ասանկներուն վկայութեանը վր-  
այ հազիւ թէ տարակոյս մը պիտի ըլլայ որ ա-  
նոնք Արբաղան Մատեանին կողմէն գրած ըլլան,  
երբոր սրտով կ'ատէին անոր անունը ան-  
դամ, և միշտ դէմ գրեցին ու ուրացան անոր

Աստուածային հեղինակութիւնը, և ծաղք կ'ընէին  
անոր վարդապետութիւնները : Տէրն մեր կը  
պատուիրէ Յովչաննէսին որ Եփեսացւոց եկե-  
ղեցիին դրէ . “Միտքդ բեր հիմա ուսկից որ ին-  
կար , ու ապաշխարէ , և քու առջեւ գործքերդ ը-  
րէ . եթէ ոչ շուտով կու դամ՝ , ու քու աշտա-  
նակդ իր տեղէն պիտի շարժեմ՝ թէ որ չապաշ-  
խարես” :

Դագումն և կործանումն Հռովմայ կայսերու-  
թեան ըսուած գրքին հեղինակը՝ Կիպաօն , որ  
Աստուածաշունչին ամենաերեւելի ու անշաշտ  
թշնամիներէն մէկն էր , ու կեանքին մեծ մասը  
անոր դէմ դրելով անցուց , կ'ըսէ . “Եփեսա  
քաղաքին կործանելով՝ Քրիստոնեայք Յայտ-  
նութեան գրքին մէջ յիշուած առաջին հրեշտա-  
կին անկումը և առաջին աշտանակին բարձումը  
ողբացին” : Եսիկայ , կ'ըսէ , կատարուեցաւ  
Տաճկաց ձեռքովը , Յամի Տեառն 1312: Եւ աս  
օրուան օրս Եփեսոսի մէջ մէկ եղական անձ մը  
չ'կայ քրիստոնեայ անուն կրող . ահա այսպէս  
հիմէն շարժած է անոր աշտանակը :

Դարձեալ . գրէ , կ'ըսէ , Փիղաղեղֆիացւոց ե-  
կեղեցիին հրեշտակին . “Ինչու որ իմ համբե-  
րութեանս խօսքը պահեցիր . ես ալ քեզ պիտի  
պահեմ քու փորձութեանդ ատենը , որ պատ-  
րաստ է գալու բոլոր աշխարհի վրայ՝ երկրիս ե-  
րեսը բոլոր բնակողները փորձելու համար” :  
Երդարե բոլոր եկեղեցիներուն մեծ ու նշա-  
նաւոր փորձութեան ատեն մըն էր : Եւ նոյն վե-

բոյիշեալ անհաւատ հեղինակը կը վկայէ թէ մանաւանդ Փիղագեղփիայի համար բնաւ հաւանական չէր երենար որ, այս փորձութենէն երբէք ազատ պիտի մնար: Ու նոյն իսկ իր խօսքերէն կ'երեւի որ այս ակամայ ըրած պատմութեանը վրայ գրեթէ ինքն ալ այլայլած ու սքանչացած էր: Եհաւ տես բուն իր խօսքերը, “Միայն Փիղագեղփիա ազատ մնաց, առաջուց մարգարէութիւն եղած ըլլալով՝ կամքաջասրտութիւնով: Փիղագեղփիա տակաւին կանգնած է իբրև սիւն մը աւերակաց շրջանակին մէջ”:

Լաւոդիկեայի եկեղեցիին ալ այսպէս կ'ըսէ Տէրը. “Իայց դուն գաղջ ես, ու ո՛չ տաք՝ ո՛չ ալ պաղ. + Եղ բերնէս ուսուլու փախելու վրայ եմ”:  
Ես խօսքերը Տէրոջը այս եկեղեցիին վրայ ունեցած զզուանքին աստիճանը կը յայտնեն. մեզի այնպէս կ'երեւի թէ վերջին աստիճան զզուանք ցուցունելու համար, ասկէ զօրաւոր խօսք ու բառեր չէր կրնար գործածուիլ: Եւ հիմա տես այս կանխագուշակ սպառնալիքին կատարմանը վրայով անհաւատ պատմիչին տուած վկայութիւնը ու գործածած բառերը: “Լաւոդիկեայի մէջ եղած կրկէսը և իրեք հոյակապ թատրոնները”, կ'ըսէ, “հիմա Գոյլերու և աղուեներու բնակարան եղած են”:

“Այնպէս՝ նշանաւոր և մտադրութեան արժանի է Օմիւռնիոյ եկեղեցիին եղած պատգամը և անոր Ճղիւ կատարումը: “Գրէ”, կը հրամայէ Տէրը իր ծառային, “Օմիւռնացւոց եկեղեցիին

հրեշտակին . Այս բանսարկուն ձեզմէ մէկ քառիները բանտը ձգելու վրայ է , որ փորձուիք , և տասը օր նեղութիւն պիտի ունենաք . մինչև 'ի մահ հաւատարիմ եղեր , ու քեզի կենաց պսակը պիտի տամ' : Առւրը Գրոց մէջ մարդարէական ոճով կանխագուշակեալ գէպքերը պատահելու ժամանակներուն համար գործածուած օրերը տարիներ կը նշանակեն . փոխանակ ըսելու այսքան տարի՝ կ'ըսէ այսքան օր : Դիոկղետիանոս կայսեր ժամանակը եղած անգութ և արիւնահեղ հալածանքը , որ տասը տարի տեղց , գրեթէ եկեղեցական պատմութեանց հմուտ անձ մը չ'կայ որ ուրանայ կամ չ'վկայէ . անանկ որ բբնաւ հարկ մը չ'կայ հոս երկար բարակ պատմութիւններէ վկայութիւններ յառաջ բերելու : Եյս դառն հալածմանը մէջ Օմիւռնիոյ եկեղեցին աւ բաժին ունեցաւ և շատ մեծ նեղութիւն կրեց : Եւ ահա նոյն բանը երկայն ժամանակ առաջ Տէրը իմաց տուած էր իրեն իր ծառային բերնովը :

Եւետարանի պաշտօնեաններէն մէկը անգամ մը շատ մեծ փափաք ունեցաւ և յարմար պատեհութիւն մը կը փնտռէր Վրիստոնէութիւնը չընդունող տաղանդի տէր և գիտնական քանի մը անձինքներու հետ անձամբ տեսնուելու և խօսակցութիւն ընելու : Աս անձը անոնցմէ մէկ քանիին հետ մէկ սերտ ու մտերիմ բարեկամութիւն մը կապեց , որոնց մէկքանինները բարձր համարում գտած էին հասարակութեան մէջ ու

մեծ ազգեցութիւն ունէին , ու երկելի քաղաքաւ գէտ անձինք ճանչցուած էին ազգին մէջ : Ինքը սաստիկ փափաք մը ունեցաւ այս մտերմութեան առիթով անոնց հետեւալ քանի մը հարցմունք ները ընել : Հարցուց անոնց , երբոր Փոքը Ասիայի մէջ եղած եօթը եկեղեցիներուն գըրուած նամակները կը կարդաք , դոնէ հետաքրքրութիւննիդ սակաւ ինչ կ'արթննա՞ն երբէք : Դիցուք թէ պատմիչին՝ դայլերու և աղուէսներու բնակարան եղած է ըսած ստոյգ և ճշմարիտ վկայութիւնը : Փոխանակ Վաւողիկեայի Փիղադեղփիայի համար եղած ըլլար . և կամ դիցուք թէ Վրիստոսի ՚Ես ալ քեզ պիտի պահմ քու փորձութեանդ ատենը” ըսած խոստմունքը , փոխանակ Փիղադեղփիայի Արդիկեցւոց եկեղեցիին եղած ըլլար . արդեօք այսպիսի դիպուած մը յաղթութեան ի՞նչ բարձր աղաղակներով պիտի հռչակեին Արքազան Պատգամին հակառակորդները : ՚Դիցուք թէ Տէրն մեր Փիղադեղփիացւոց եկեղեցիին ըսած ըլլար , “Քեզ բերնէս դուրս փսխելու վրայ եմ” : Դիցուք թէ Եւետարանին լոյսը մինչև հիմա Եփեսոսի մէջ փայլեր , թող ըլլայ թէ շատ տկար և աղօտ կերպով մը , անանկ որ հակառակորդը կարող ըլլար ըսելու թէ աշտանակը տեղէն բոլորովին շարժած չէ : ՚Այնպէս դիցուք թէ Օմիւոնիոյ մէջ տասը տարի տեսող անանկ նշանաւոր հալածում մը եղած չէ . և կամ ըսենք թէ յաւիտենական աւերակ դար-

Ճաճ Լաւողիկեային օրնութիւն և միսիթարիչ  
խոստմունքներ եղած ըլլային : Վերջապէս աս  
հօթը եկեղեցիներուն եղած պատգամները և ա-  
նոնց վրայ եղած պատմութիւնները ըսուածնե-  
րէն և եղածներէն տարբեր հարիւրաւոր ձեւե-  
րու ուզածիդպէս փոխէ , և թէ որ գէթ անոնց-  
մէ մէկը ըսուածէն և պատահածէն տարբեր այս-  
քան կերպերուն մէկովը պատահած ըլլար , արդ-  
եօք ի՞նչ պիտի ըլլար հետևութիւնը :

Եյս հարցմունքներուն մէջ պարզ և յայտնի  
տեսնուեցաւ որ այս իմաստուն և համբաւաւոր  
անձինքը այս բաններուն վրայով ընաւ մասնաւոր  
տեղեկութիւն մը չունէին . ամեննեին չէին գի-  
տեր թէ այս եկեղեցիներուն իւրաքանչիւրին  
ինչգրուածէ Տէրոջը բերնէն : “ Ամանապէս՝ կամ  
ընաւ քննած ու խորհած չէին , և կամ ամեննեին  
մոքերնին պահած չէին թէ Ճիշտ ինչ պատա-  
հած է Խփեսոսի , Արդիկէի և Լաւողիկեայի :  
Վերջապէս Ըստուածաշունչի վերաբերեալ ան-  
համար եղելութեանց վրայ , որ գրեթէ նոյն  
իսկ Ըստուածային մատեանին պարունակած է-  
ջերուն չափ բազմաթիւ են , այս իմաստուն սեպ-  
ուած անձինքը բնաւ առեղջկութիւն չունէին :  
Ընանկ չկարծուի թէ այս օրինակները յառաջ  
բերուած են իրեւ ապացոյցք քրիստոնէութեան .  
ամեննեին անանկ չէ : Ճշմարիտ է որ ասոնք շատ  
լոյս կու տան բանին , բայց քրիստոնէութիւնը  
կանգնեցունող հիմք ասոնցմէ շատ ընդարձակ  
ու զօրաւոր է :

Հոս այս տեսակ բազմաթիւ օրինակներէ մի-  
այն քանի մը հատ յառաջ բերինք, մի միայն՝  
ճշմարտութեան դէմ խօսողներուն կամաւոր  
տգիտութիւնը ցուցունելու մտօք, որ առանց  
քննութեան արդարեւ մարդ պիտի չ'հաւտայ թէ  
դէմ խօսած բաներնուն մէջ այսչափ ու այսպէս  
տգէտ են :

Օրինակ. բ: Պիտութիւնը ծաղկած երեելի  
նահանգի մը մէջ, ուր որ իմաստուն և տաղան-  
գի տէր մարդիկ շատ կային, բարձրագոյն ատե-  
նի անգամ երեելի անձին մէկը անգամ մը իր  
մէկ քրիստոնեայ բարեկամին ըսաւ. “Լսած եմ,  
որ քրիստոնեայք Բարիլոնի կործանմանը վրա-  
յով եղած մարդարէութիւնը՝ անոր հեղինակին  
ապառնի կամ ըլլալիք բաները տեսած ըլլալուն  
իբրև փաստ կամ վկայութիւն յառաջ բերած  
են : Ես բնաւ բանի տեղ չեմ գներ ատիկայ :  
Որ եիցէ մարդ կրնայ կարծեօք գտնել ու գու-  
շակել մէկ հպարտ և ամբարտաւան քաղաքի մը  
ապառնի կործանումը . և յետոյ կրնայ ըլլալ  
որ իբերուն ընդհանրապէս յեղափոխութեան  
ենթակայ ըլլալովը՝ զինքը ճշմարիտ հանէ և ը-  
սածը կատարուի : Վպականացու բաներուն կոր-  
ծանումը կանխագուշակելու համար ներշնչելու-  
թիւն հարկաւոր չէ” : Եյս խօսքերուն մէջ իր  
բարեկամը շատ պարզ տեսաւ որ անիկայ մէկ  
բանի բաներ շատ աղեկ դիտէ և հաճութեամբ  
միտքը կը պահէ զանոնք, բայց նոյն ատենը ու-  
րիշ շատ մը ինքնայայտ եղելութիւններու վրա-

յով ամենեւին տեղեկութիւն չունի։ Ասանկ հասկընալը իր բանին շատ աղէկ եկած էր։ և իրաւ իր վարդապետութիւնը շիտակ եղած պիտի ըլլար, թէ որ մարգարէին ըրած գուշակութիւնը առանց մասնաւոր պարագաներու լոկ Բարիւ լոնի կործանմանը համար եղած ըլլար։ մինակ այսքանը իր գրիչին գերադոյն ձեռքի մը առաջնորդութեանը տակ ըլլալուն ստոյգ ապացոյց մը պիտի չ'կրնար ըլլալ։

Բայց կ'երեւար թէ աս անձը երբէք խորհած չէր այսպիսի տարբերութեան մը վրայ՝ թէ մասնաւոր պարագաներով ըսուած կանխասացութիւն մը ուրիշ բան է, և առանց մասնաւորելու ընդհանուր գուշակութիւն մը ուրիշ բան է։ Առանց պարագաներու՝ լոկ ապառնի գիպուածի վրայով եղած մարգարէութեանց, (ինչպէս հեթանոսաց պատգամները, ) և ժամանակին ու կերպին վրայով պարագայիւք խօսուած մարգարէութեանց մէջտեղի եղած տարբերութիւնը պարտինք աղէկ նկատել և որոշել, եթէ ոչ այսպիսի բաներու մէջ մեր ըրած դատումը անտեղի և տղայական կ'ըլլայ։ Թէ որ մարդու մը մահը յառաջմանէ գուշակելու ըլլաս, ժամանակը պիտի կատարէ ըրած մարգարէութիւնդ, թէեղուն երբէք մարգարէական շնորհք ընդունած չ'ըլլաս։ Բայց եթէ համարձակիս իրեք անստոյգ պարագաներ ալ անոր վրայ աւելցունել, կան խատես ըլլալու համբաւդ անմիջապէս խայտառակելու վտանգին մէջ պիտի ձգես։ Մարդու մը

մահը գուշակէ , և ըսէ , թէ գալ շաբթու իրեք  
շաբթի օրը կաթուածէն պիտի մեռնի . և շատ  
հաւանական է որ աս պարագաներուն մէկն ալ  
պիտի շնորհ չելլէ , թէպէտե թէ որ սխալմուն-  
քը միայն մէկ հատին մէջ ալ ըստ ըլլաս՝ տա-  
կաւին խարերայ եղած պիտի ըլլաս : Մէկուն  
տեղ սեպէ հազար մարդ , և տակաւին անակըն-  
կալ բան մըն է որ անոնցմէ մէկը ճիշդ ան նոյն  
օրը որոշ ժամու մը մէջ մեռնի ան նոյն հիւան-  
դութեամբ : Խսկ այս մարդարէական շնորհք ու-  
նենալու կեղծ պահանջմունքդ հաստատելը որ-  
չափ ևս առաւել դժուար պիտի ըլլայ , թէ որ  
իրեք մասնաւոր պարագաներ ալ աւելցունես ա-  
նոնց վրայ : Եւ դիցուք թէ՝ անոնք ալ անհա-  
ւանական պարագաներ ըլլան , ան ժամանակը  
դժուարութիւնը որչափ ևս առաւել պիտի ա-  
ւելնայ :

Ըստուածաշունչ Գրոց մէջ եղած մարդարէ-  
ութիւնները՝ ամէն դարու մէջ եղած բոլոր  
հեթանոսական կամ կեղծ գուշակութիւններէն  
որոշող պարզ նշանը աս է , որ առաջինը ոչ  
թէ մինակ իրեք կամ վեց մասնաւոր պարագա-  
ներ ունի , այլ և ընդհանրապէս անոնցմէ շատ  
աւելի , ու միանգամայն մարդկային իմաստու-  
թեան տեսութեանը ու դատմանը մէջ անոնց  
կատարուիլը բոլորովին անհաւանական : Ան-  
ռոյիշեալ երեւելի ատենակալին յիշած մարդարէ-  
ութեանը հետ տասն երկուքէն աւելի մասնաւոր  
պարագաներ կան , որոնց շատերը՝ մարդոց իրե-

բուն վրայ ունեցած ընդհանուր համարումին նա-  
յելով, ամենեին հաւանական չէր որ պատահէ-  
ին : Այս մարգարեռութիւնը իր պարագաներո-  
վը ուշադրութեամբ քննելու սկսելէն առաջ,   
աղեկ է որ հոս յիշեմք ան նարած փախուստի  
ճամբանին, որ թէպէտ այժմեան գիտուն ան-  
հաւատները չեն գործածեր, բայց տակաւին ան-  
ուսներուն մեջ ընդհանուր է : Կը յուսանք թէ  
իմաստունք՝ ներողամիտ պիտի ըլլան արգէն ան-  
տեղութիւնը գիտուած բան մը՝ համբակ և ա-  
նուս անհաւատներուն բացատրելու համար հոս  
յառաջ բերելնուս : Եսիկայ ճշմարտութեան  
ձեռքէն փախչել ուզողներուն այն հին և ընդ-  
հանուր ապաստանարանն է որ մենք հիմա պիտի  
յիշենք : «Մարգարեռութիւնները, (կ'ըսեն ա-  
նոնք որ կը վախնան հաւտալու անոնց,) կընայ  
ըլլալ որ յիշեալ գեղքերը պատահելէն վերջը  
գրուած ըլլան» : Եսիկայ առ այժմ մեզի դրժ-  
ուարութիւն մը չկրնար տալ քանզի մենք հոս  
յառաջ պիտի բերենք մինակ այն մարդարեռու-  
թիւնները, որոնց համար անհաւատ հեղինակ-  
ներէ կրնանք գիւրաւ վկայութիւն բերել նոյն  
խկ անոնց կատարումներէն շատ դարեր առաջ  
եղած ըլլալնուն : Երբոր բանը անհաւատ հեղի-  
նակներու վկայութեամբը կը հաստատենք  
Ակեպտիկեան օգի կրող երիտասարդը առիթ պի-  
տի չունենայ ըսածներնուս վրայ երկբայելու, ու  
պիտի չդժկամակի խնդիրին մեջ իրեն կողմնական  
եղող երևելի անձանց վկայութիւնը ընդունե-

լու : Կան զանազան կերպեր, որոնցմով չառ  
դիւրաւ կրնայ ցուցուիլ, ու հաստատուիլ մար-  
գարէութեան մը ճիշդ ժամանակը . բայց հոս  
մենք աս կարճ ու դիւրին ընթացքը պիտի բըռ-  
նենք, պիտի յառաջ չ'բերենք անանկ մարգա-  
րէութիւն մը, որուն խօսուած ժամանակին ու  
կատարմանը մէջ շատ տարիներ ու դարեր ան-  
ցած ըլլալը նշանաւոր ու իմաստուն հակառա-  
կորդաց վկայութեամբը չենք կրնար հաստա-  
տել : Օրինակի համար . Վրիստոնէութեան ա-  
մենէն ոխերիմ թշնամին՝ Պօրփիւրոս կարծեմ  
առաջինն եղաւ այս առարկութիւնը յառաջ բե-  
րողներուն մէջ : Հին կտակարանին մէջ եղած  
մարգարէութիւններէն մէկ քանի հատը այնքան  
պարզ ու բացայայտ էին, որ 'կ'երեկի թէ շատ  
նեղը ձգեցին զինքը, անանկ որ պարտաւորեցաւ  
ըսել թէ մարգարէութեանց զիրքերը իրենց կա-  
տարումէն ետքը գրուած ըլլալու են : Իր ձեռքը  
եղած Աստուածաշունչը՝ Խօթանասնից թարգ-  
մանութիւն կոչուած ամենուն ծանօթ Յունա-  
րէն թարգմանութիւնն էր . ան նոյն թարգմա-  
նութիւնը, որմէ որ Տէրն մեր ու իր առաքեալ-  
ները վկայութիւն կը բերէին . ու նոյնը յատուկ  
թարգմանուած էր Աղէքսանդրիայի Գրատանը  
համար, և երկար ժամանակէ ՚ի վեր դրուած էր  
անոր մէջ : Թուե այս Արբազան Մատեանին  
հրատարակումը՝ նոյն խկ իմաստուն անհաւա-  
տին անոր դէմ գրած ժամանակէն անզին չ'ան-  
ցունելով ճիշդ ան նոյն ժամանակը եղած ալ սե-

պենք, ան ալ մեր Հիմակուան նպատակին բաւական կ'ըլլայ : Հազար հինգ հարիւր տարի եղած է Պօրփիւրոսի մահը : Եշտայն մարդարէեց կանխագուշակած դէպքերը, որ մենք Հիմապիտի յառաջ բերենք, իր մահէն իրեք հարիւրէն մինչեւ եօթը և ինը հարիւր և հազար հարիւր տարի ետքը պատահած բաներ են : Եշտարձեալ՝ կիպպըն անուն հոչակաւոր անհաւատը՝ Հին կտակարանին յիշեալ Յունարէն թարգմանութեանը վրայով խօսելով պարսաւանոք ու ծաղրաբանելով մը կ'ըսէ ; Եգիպտոսի թագաւորը զանիկայ Հրէաստանի գիւղերէն հաւաքեց : Բայց իր յիշած Եգիպտոսի թագաւորը Քրիստոսէն իրեք հարիւր տարի առաջ էր : Երդ վերոյիշեալ անտեղի առարկութեանը հաւացողները թէ որ չեն վախնար և չեն երկրայիր անհաւատութեան այս երեելի ախոյեանին վկայութիւնը ընդունելու, ու կասկած մը չունին անոր Յստուածաշունչին կողմնապահ վկայ մը ըլլալուն վրայ, մեր հիմա յառաջ բերելիք ու ցուցունելիք դէպքերը Հին կտակարանին Յունարէնի թարգմանուելէն իրեք հարիւրէն մինչեւ եօթը և ինը հարիւր և հազար հարիւր և կամ երկու հազար հարիւր տարի ետքը պատահած ու կատարուած բաներ են : Մենք այսքան միայն կրնանք ըսել հոս անմահ հոգի ունեցող գեռահասակ ընթերցողացդ, որ եթէ այս մեր սակաւ ինչ ըսածներէն աւելի բան մը չ'կրնայինք ալ ըսել առջենիս եղած նիւթին

վրայ, տակաւին այսքանն ալ բաւական պիտի  
ըլլայ ձեզ վարանման ու երկբայութեան մէջ  
ձգելու այն ձեր անհիմն ապաստանարանին հաս-  
տատութեանը և ապահովութեանը վրայ : ԶԵ-  
թէ որ միտքերնիդ դրած ու որոշած էք Ճշմար-  
տութեան զօրութենէն խոյս տալու համար  
թագչել այդ խախուտ տեղը, ուր որ անհաւա-  
սից նետերը անդամ ձեզ կը խոցեն, ան ժամա-  
նակը ազատ էք հոն երթալու, և ուզածնուդ  
չափ անոր մէջ մնալու : « Խախ և առաջ պիտի  
քննենք վերոյիշեալ երեկոյքաղաքաղէտին յա-  
ռաջ բերած մարդարէութիւնը, այն է հին Բա-  
րիլօնի անկումը, որով կ'ուզէր ցուցունել թէ  
անոր ապառնի կատարումը՝ Աստուածային ներ-  
շնչելութեամբ խօսուած ըլլալուն զօրաւոր  
փաստ մը չկրնար ըլլալ : Հոս արդոյ ընթեր-  
ցողաց մտադրութիւնը կը հրաւիրենք հին կը-  
տակարանին այլ և այլ գիրքերուն, և կը խնդ-  
րենք որ աղէկ մը գիտեն իւրաքանչիւր մարդարէ  
ինչպէս նկարագրած են այս գէպքը : Պատերազ-  
մին բանակը առաջնորդող օօրապետին անու-  
նը, (իր ծնանելէն հարիւր յիսուն տարի առաջ՝)  
յարձակման կերպը, պաշարեալներուն վեճակը  
և վարմունքը, հոն յաղթողներուն գանձեր  
գտնելիքնին և՛, բոլոր աս բաները մասնաւորիւ-  
խօսուած են մարդարէից բերնով : Բայց առ-  
այժմ մեր նպատակը մարդարէութեանց միայն  
ան մասերուն վրայ խօսիլ է, որ հին Կտակա-  
րանին Յունարէնի թարգմանուելէն ետքը կա-  
տարուեցան :

Եսայեայ . ժկ . 20 — 22 : « Հոն յաւիտեան բնակութիւն պիտի չըլլայ , ու ազգէ ազգ մարդ պիտի չ'ընակի . ու հոն Արարացիք վրան պիտի չ'կանգնեն , և հովիւները իրենց հօտը հոն պիտի չ'պառկեցունեն : Հաղա հոն անապատին վայրենի գաղանները պիտի պառկին , ու անոնց տուները ոռնացող անասուններով պիտի լեցուին . և հոն ջայլամներ պիտի ընակին , ու հոն այծամարդներ պիտի կաքաւեն : Եւ անոր պալատներուն մէջը բորենիներ , ու զրոսանաց տուներուն մէջը ճադարներ պիտի կանչուրութեն » , եղ :

1 . Պարտինք աղեկ գիտել , որ ասանկ մասնաւոր պարագայիւք խօսուած ամայութիւն մը երբէք որ և իցէ քաղաքի մը պատահելիքը ամենեին հաւանական չէր : Ենանկ կարծիք մը ամենեին պիտի չընենք Լոնտօն կամ Փարիզ քաղաքներուն վրայով , (թէ որ այս քաղաքները կործանելու ըլլան , ) թէ անոնց մէջ ալ ընաւմարդ պիտի չ'ընակի , քանի որ ան քարձրակառոյց պալատններ և հաստատաշէն ընակարանները անոնց մէջ կան , որոնք գրեթէ բոնի կը հրաւիրեն անընակարան թափառականները իրենց անուշիկ պատսպարաններուն մէջ : Դարեր անցան գացին վերը յիշուած սպառնալիքները Արբազան մատենից մէջ արձանագրուելէն ետքը . Բաբիլօն կործանում կործանումի վրայ , հարուած հարուածի վրայ ընդունեց սակայն առոնցմով իր փողոցները ամայի անընակ չեղան : Պատմութիւնը կ'իմացունէ մէզի

որ ժամանակէ մը ետքը Աելվեկիա և Վօթես-  
ֆօն քաղաքները շինուեցան։ Ուստի Բարիլօնի  
զեղիս և հեշտասէր ազնուականները պէտք էր  
հետեւէին իրենց ինքնակալին ու իւր պալատա-  
կաններուն, ու չուէին անոնց հետ դէպ 'ինորա-  
կառոյց քաղաքները։ Ծողուցին իրենց պալատ-  
ները և գացին։ ու այսպէս՝ ասանկ զարմանալի  
և անօրինակ կերպով մը իրենց հոյակապ բնա-  
կարանները անբնակ մնացին։ Այս զեղսու-  
թեան նուիրեալ իշխանութեան և բաղդի տէր  
ազնուականաց ծառաները և իրենց գործակալ-  
ները նմանապէս թողուցին քաղաքը ու իրենց  
տէրոջը ետեւէն գացին, որ անոնց հոչակաւոր  
խնձոյքները տեսնեն և կամ մասնակցին։ Որոնց  
նաև հետեւեցան առեւտուրի տէր եղողներն ալ։  
և այսպէս Բարիլօն անվախճան ու կատարեալ  
լոռութեան մէջ թաղուեցաւ։

2. Արդ՝ միթէ հարկաւ կը հետեւի՞ թէ այն  
հոյակապ շէնքերը, որ քանի մը նկատումներով  
այժմեան մեր տեսածներէն աւելի փառաւոր է-  
ին, վայրի գաղանն ըուն բնակարան եղան։ Աչ,  
բանին բնական արդիւնքը առ չէր։ քանզի որ-  
չափ ալ որ բնակիչներուն մեծագոյն մասը թո-  
ղուց քաղաքը ու գնաց, տակաւին աղքատիկ  
ժողովրդոց մէկ մասը հոն մնաց, որոնք կընային  
քանականութենէ զուրկ անբան արարածներուն  
վրայ իշխել։ Բայց բանին ինտոր ըլլալը տես-  
նելու համար, աւելի յառաջ երթալու ենք  
դէպքերուն ընթացքը քաջ նկատելով։ Այս

բանը Տէրոջը բերանը խօսած էր , և արդեօք  
կրնա՞ր չկատարուիլ : Այս բանին վրայ խել  
մը ժամանակ անցնելէն ետքը , ինքնակալին մէ-  
կը ուզեց աւելի գեղեցիկ ու փառաւոր որսարան  
մըն ալ հաստատել . և այս խորհուրդով նո-  
րոգեց հինքաղաքին պարիսպը ու անիկայ իրեն  
որսի հրապարակ ըրաւ : Ան ատենը անոնց տու-  
ները ոռնացող անասուններով լեցուեցան . ջայ-  
լամները հոն բնակեցան . ու անոր պարիսպնե-  
րուն մէջ բորենիներ , ու զրօսանաց տուներ-  
նուն մէջ ճագարներ :

3 . Իայց բանը ասով ալ չէր լմնար . անանկ  
յուսացուելու չէր որ այս տուները միշտ ան-  
քակտելի պիտի մնային . և անանկ ալ եղաւ :  
“Աակ Իարիլօնին մինչեւ վերջը թագաւորական  
որսարան մնալն ալ յուսացուելու չէր , ինչպէս  
որ անանկ ալ եղաւ : Իարիլօն քաղաքը բարե-  
րեր ու ընդարձակ դաշտի մը վրայ շնուռած էր .  
ուստի երբոր անիկայ այսպէս ամայի աւերակ  
դարձաւ , արդեօք հաւանական չէր որ հովիւ-  
ները իրենց հօտերը հոն վարեին՝ այն գեղեցիկ  
ու դալարու դաշտին մէջ զանոնք կերակրելու  
համար : Անտարակոյս անանկ պիտի ընէին , թէ  
որ յաւիտենական Աստուածը յառաջմանէ Աչ-  
ըսած չըլլար : Իայց աշտարականման աղեւսէ  
շէնքերոր երբոր ինկան կործանեցան , անոնց ըս-  
տորերկրեայ շտեմարանները և գետնափոր այ-  
րերը՝ վագրներուն , գայլերուն , առիւծներուն  
և բորենիններուն անանկ գեղեցիկ ու յարմալ

բնակարաններ եղան, որ Ճամբորդները կը հաստատեն թէ պինտ գժար ու գրեթէ անվար գործ մըն է որ հովիւ մը ու իր հօտը երբէք կարենան այն կողմերը ոտք կոխել :

4. Բայց Ըրաբացիք որ սովոր են խումբխումբ տեղէ տեղ չուել, ու կը բերկրին իրենց նիզակները շարժելով, և ամենեւին չեն սարսափիր առիւծին կատաղի ձայննեն, անտարակոյս իրենց վրանները պիտի կանգնեին Բարիլօնի աւերակներուն վրայ, ինչպէս որ սովորաբար կը Ճամբորդին արեելեան երկրին անապատներուն մէջ : Եւ Ըրաբացիք աս բանը անշուշտ ասանկ կ'ընեին ինքզինքնին անտառաբնակ վայրենիներուն կատաղութենէն պաշտպանելու համար . բայց այս երկնային սպառնալեօք կանխագուշակեալ աւերակներուն տակը այնքան թունաւոր ու մահացուցիչ զեռուններ, օձեր և կարիճներ կային, որ մարդ չէր կրնար իւր վրանին տակ՝ պահով աչքերը գոցել և հանգչիլ :

5. Բայց ժամանակ անցնելով կրնային այդ գետնափոր այրերը և թագուն տեղերը բուլորովին անհետ ըլլալ . և այն աւերակաց շեղջերն ալ քայքայուիլ և բնաջինջ ըլլալ : Եւ քանի որ Բարիլօն հարուստ և բարեբեր դաշտի մը մէջ էր, որ չէր կրնար Պաղեստինու բլուրներուն պէս անբերրի անապատ մը դառնալ . ուստի հաւանական չէր որ կրկին ծաղկէր ու բնակութիւն հաստատուէր անոր մէջ : Ո՞վ կը նար համարձակիր ըսել, ու ո՞ն յաւիտեան բնա-

կութիւն պիտի չըլլայ , ու ազգէ ազգ մարդ պիտի չ'ընակի՞': Պատասխան , Վատուած կրնար : Են ասանկ ըստ , և ասանկ ալ եղաւ :

Եյս մեր յառաջ բերած ու ցուցուցած պատմական եղելութիւնները՝ պատմութեան աւանդած Քարիլօնի վրայով կանխադուշակեալ դեպքերուն կէս մասը անգամ չեն , սակայն ակնարկուածները բաւական են մեր միտքերը արթնցունելու որ մէկ ընդհանուր և անորոշ գուշակութիւն մը ու մասնաւոր պարագաներով յիշուած մարդարենութեան մը մէջ տեղի եղած մեծ տարբերութիւնը որոշենք : Եյս մարդարենութեանս դէմ խօսող վերոյիշեալ երեելի մտքի տէր և ուրիշ արտաքին բաներու մէջ բազմահմուտ հոչակաւոր անձը՝ այս մասնաւոր իրողութիւններուն մէկուն վրայ ալ տեղեկութիւն ստացած չէր , ու ոչ ալ Վատուածային մատեանին մէջ գտնուած ասոնց նման ուրիշ անհամար իրողութիւններէն մէկուն վրայ . ինքը միայն այնչափ բան սովորելու հոգ տարեր էր , որ բաւական ըլլար իւր մտքին մէջ կասկած և դժուարութիւններ յարուցանելու : Եր կրօնական բաներու վրայ ունեցած տեղեկութիւնը մինչեւ հոս կը հասնէր , և ասկէ անդին չէր անցներ : Եյս բանս առանց կասկածանաց հաստատաբար ճշմարիտ է շատ ուրիշ երեելի ատենախօսներու և հոչակաւոր բաղաքագէտ անձինքներու վրայ ալ , ու կատարեալ նկարագրութիւն մըն է այժմեան անհաւատներուն իսկական վեճակին : Եսոնք ի-

թենց աշխարհային գործքերուն մէջ սաստիկ զբաղած են, և կը խորհին թէ այսպիսի նիւթերը քննելու համար ժամանակ ամենեին չունին կամ չեն կրնար ունենալ: Երդարե այս տեսակ աշխատութիւններու վրայ շատ քիչ սէր կամ փափագ ունին: և ցաւալին այն է որ այս բանը գուցէ իրենք ամենեին չեն զգար և չեն գիտեր: Ասկայն գէշը և երկիւղալի բանը ան է որ ասանկները շատերուն վրայ մեծ ներգործութիւն ունին, և այսպէս առանց քննութեան կ'ազդուին անոնց խօսքերէն, ինչպէս որ անգամ մը պատահեցաւ մէկ կնոջ մը, որուն էրիկը մէկ շատ բանուկ պանդոկի մը տէրն էր: Եյս ողորմելի կնոջը բարեկամները՝ երբոր բուն իր բերնէն լսեցին այս ահաւոր խոստովանութիւնը թէ ես Կստուածաշունչը չեմ ընդունիր և չեմ հաւտար անոր, աննարին զարմանքով լեցուեցան, և սկսան հարցունել իրեն իր ասանկ խօսելուն պատճառները: Ո՞եր երկրին մէջ գտնուած ամենէն խելացի և ամենէն երեկլի՝ խելքի տէր մարդիկը, պատասխանեց ան, երբոր մեր պանդոկը կու գան, Կստուածաշունչին վրայ խիստ անարգանօք և ծաղքելով կը խօսին: Եյս խեղձ կնիկը խորհեցաւ և անանկ սեպեց թէ այն խելացի և իմաստուն ճանչցուած մարդիկը իրմէն շատ աւելի կարողութիւն ունին այս տեսակ բաներու մէջ խելք և զատում բանեցունելու, և այս խորհուրդով ալ ևս մերժեց, չուզեց Գողգոթայի մարդուն սէր և յարգութիւն ցուցու-

նել : Հոս Բարիլօնի պատմութիւնը պիտի վեր-  
ջացունենք ու վերջը կրկին պիտի շարունակենք ,  
որովհետեւ տակաւին բոլորը չը լմնցուցինք : Հե-  
մա պարտինք յառաջ երթալ և քննել ուրիշ  
քաղաքներ հանդերձ իրենց մէջ պատահած դեպ-  
քերովը , և յետոյ այս տարբեր իրողութիւննե-  
րէն իւրաքանչեւրը կարգաւ կրկին յառաջ բե-  
րել , որպէս զի պարզ կերպով կարենանք ցու-  
ցունել ան մասնաւոր քայլերը որոնցմով որ  
առջևնիս եղած կարեոր խնդրոյն կը հասնինք :

## ԳԼՈՒԽ . Է

ՆԱՅԻ ՆԵՐԻ ԹՈՒԹՅՈՒՆ ԸՄՐՈՒԴՆԵՐՈՒԹՅՈՒՆ

Օրինակ . դ . Տիւրոս քաղաքը՝ թէ որ ըն-  
թերցողը հին կտակարանին մարդարէութեան  
գիրքերը անդամ մը աչքէ անցունելու դժուա-  
րութեանը յանձնառու ըլլայ , հոն պիտի տես-  
նէ այս քաղաքին կործանմանը վրայով եղած  
մարդարէութիւնը ամէն մասնաւոր պարագանե-  
րովը յիշուած՝ ինչպէս՝ քաղաքին պաշարմանը  
կերպը , թշնամեաց անիկայ ինտոր պաշարելը ,  
անիկայ յաղթող զօրապետին անունը , քա-  
նի տարի պիտի անցնի մինչեւ վերստին նո-  
րոգուի ու իր առջի փառաւորութիւնը գտնէ ,  
և դարձեալ երկրորդ կործանումը : Բայց մենք

միտք չունինք այս բաներուն վրայ յատուկ քրն-  
նութիւն ընելու . կ'ուզենք այնպիսի մասնաւոր  
եղելութիւններու միտ դնել , որոնք աւելի մեք  
օրերուն կը վերաբերին , կամ լաւ ես է ըսել ե-  
րեկուան պատահած բաներու պէս են :

1. Երբոր վաճառականութիւնը ծաղկած և  
անով հարստացած երեկելիքաղաք մը կործանե-  
լու ըլլայ , և փոխանակ ամայի աւերակ մը գառ-  
նալու իր մէջը գտնուած վաճառականութեան  
շահաբեր բազմաթիւ ճիւղերուն միջոցովը արագ  
յաջողութիւն գտնելով՝ իսկոյն իր առջե շքե-  
ղութենէն աւելի պայծառ ու աւելի փառաւոր  
վիճակի մը հանելու ըլլայ , իրերուն ընթացքը  
դիտող խելացի մարդիկ կրնան խորհիլ թէ ա-  
սանկ քաղաք մը թէ որ կրկին կողոպտուի , վա-  
ճառականութեան յաջող հովերը կրնան ան-  
գամ մըն ալ անոր նաւահանգիստը հարստու-  
թեան ու մեծութեան գանձեր զիզել : Տիւրոսի  
վաճառականութեան նաւերը ծովերուն վրայ  
անդադար երթեւեկութիւն կ'ընէին , և առջե  
կործանումէն ետքը՝ երկրորդ անդամ ծաղկելը  
գրեթէ հրաշալի բան մը եղաւ : Բայց յաւիտե-  
նական Վստուածը իւր մարդարէին բերնովը ը-  
սած էր , թէ Տիւրոս պիտի կործանի ու յաւիտ-  
եան մէյմըն ալ պիտի չշինուի : Եւ ահա իր  
երկրորդ կործանմանը վրայ երկու հաղար տա-  
րի անցաւ . բայց իր նախկին հարստութիւննե-  
րը և փառաւորութիւնը մէյմըն ալ երեան չե-  
լան :

2. Տէրը Եղեկիել մարդարէին հրամայեց  
որ Տիւրոսի համար այսպէս ըսէ, “Ես անոր հո-  
գը անկից պիտի աւլեմ, և անիկայ չոր ապա-  
ռաժի պիտի դարցունեմ” Եղել իդ 4: Մեծն  
Եղեքսանդրին Տիւրոսը պաշարած ժամանակը,  
որովհետեւ քաղաքը վերստին շինուած ժամանա-  
կը կղզին մը վրայ ծովեղերքէն կէս մղոն հեռու  
հարիւր յիսուն ոտք բարձրութիւնով պարիսպի  
մը մէջ շինուած էր, հարկ եղաւ ցամաքէն մին-  
չե կղզին ամբարտակ մը բարձրացունել. և այս  
բանը անմիջապէս գլուխ հանելու համար հին  
քաղաքին պատրաստ փլատակները շատ մեծ  
շիւրութիւն տուին : Եւերակ Տիւրոսին բոլոր  
հողերը և փլատակները ժողվեցին ու մէկ տեղ  
գիղեցին, և այն հզօր աշխարհակալը, որ ասկէ  
քիչ մը ետքը Բարիլօնի աւերակները կրկին  
կանգնելու ջանքին մէջ պարապ ելաւ, հոս յա-  
ջողեցաւ Տիւրոսինները ծովը թափելու : Ու  
այսպէս անոր նոյն իսկ հողերը անդամ առնեց  
ու անիկայ չոր ապառաժի մը դարձուց” :

3. Դարձեալ երկու հազար իրեք հարիւր  
տարիէն աւելի է որ մարդարէն Տիւրոսի համար  
կանխաձայնած է, և Անիկայ՝ ծովին մէջը ուռկան  
փռելու տեղ պիտի ըլլայ” : Եղել իդ 14: Յժէ  
որ Տիւրոսի ամայութիւնը Բարիլօնի պէս կա-  
տարեալ ու հիմէն եղած ըլլալու ըլլար, ան ա-  
ռենը՝ չորցունելու համար որո՞նք ուռկան պի-  
տի տանէին հոն : Տիւրոսի ամբողջ գիւղը, կ'ը-  
սէ Վոլնէյ՝ իր Եւերակը կոչուած գիրքին մէ-

ջը, ընդ ամենը յիսուն կամ վաթսուն աղքատիլ ընտանիքներ կան, որոնք նուաստ վիճակով մը իրենց փոքրիկ սահմանին մէջ յառաջ եկած բերքերովն ու ստեղծական ինչ ուշ չենորսութիւնով կ'ապրին: Եւ Պիրիսս կը նկարագրէ Տիւրոսը իրը մէկ ժայռ մը, որուն վրայ, կ'ըսէ, ձկնորսները իրենց ուռկանը կը չորցունեն:

**Հ**ոս նորէն կը խնդրենք ընթերցողէն որ բարեհաճի այս եղելութիւններն ալ միտքը բոնել մինչեւ որ քանի մը ուրիշներն ալ ակնարկենք՝ անանկ որ կարենանք վերջը բոլորին վրայ մէկանց ընդհանուր տեսութիւն մը տալ:

Օրինակ . դ : Դամակոս “Անիկայ աւերակի շեղջ մը պիտի ըլլայ”: Եսայ . ժէ . 1 : Դամակօս վերոյիշեալ քաղաքներուն պէս հիմէն կործանուելով՝ երբէք մշտնչենաւոր աւերակ մը չեղաւ, անանկ որ անիկայ միւսներուն պէս ոչ անբնակ աւերակ մը եղած է, ոչ չոր ապառաժի դարձած է, և ոչ ջուրի լճակներ եղած է, ոչ ալ դայլերու և աղուէսներու բնակարան: Մատենից մատեան Արբազան Գրոց մէջ Դամակոսի բաղդը այս կերպով նկարագրուած չէ: Բայց սակայն՝ անիկայ քանի քանի անդամ աւարի տրուեցաւ և ամայի աւերակ դարձաւ: Աղեքսանդր, Հռովմայեցիք և Արակինոսները, ամենքն ալ յաջորդաբար նուաճեցին և կործանեցին զանիկայ: մասնաւորապէս այս վերջինները, որ 713 թուականին յարձակեցան, և “անողորմաբար զարկին կործանեցին զանիկայ”:

Հէնկ 1396 թուականին յարձակեցաւ, ու “բոլոր  
ընակիչները անզթաբար սուրէ անցուց” : Եր-  
պարե Դամասկոս և աւերակի շեղջ մը՝ եղած էր ։  
և տակաւին “իր մէջը եղած շեղքերուն խիստ  
շատին արտաքին երեսյթը անդիի ծայր տգեղ  
և աղքատիկ է . կան որ վերջին աստիճան տգեղ  
են , քանի որ շատերուն ներքին կողմերը խիստ  
գեղեցիկ ու շքեղ են” :

“Խախրնթաց քանի մը գլուխներուն մէջ մեր  
դվաւոր նպատակն էր պատրաստութիւն ընել  
ցուցունելու սա ակներե ճշմարտութիւնը՝ թէ  
վերջի առենները գալու արհամարհողները Աստ-  
ուածաշունչին հետ վերաբերութիւն ունեցող  
եղելութեանց վրայ տեղեկութիւն չունին : Ե-  
սիկայ ընելու համար բաւական եղելութիւններ  
յառաջ բերած ըլլալով՝ հիմա յառաջ պիտի  
իրթանք ըսածնիս հաստատելու :

Թէ որ մէկը՝ Առւրբ Գրոց դէմ խօսող որ և  
իցէ երեւելի անձինքներու՝ ինչպէս իրաւաբան-  
ներու , օրէնսգէտներու , բժիշկներու և փաստա-  
բաններու այս քանի մը հարցմունքը յատկապէս  
ընելու ըլլայ , մէկէն պիտի տեսնէ և հասկընայ  
սա զարմանալի խօսքին շիտակ և ճշմարիտ ըլլա-  
լը՝ թէ իմաստուն և խելացի սեպուած անձինք-  
ներն ալ կամաւոր առէնդնէրուն կարգէն են :

Եւ մենք անանկ հարցումներ պիտի ընենք որ  
ընթերցողը կարենայ Աստուածաշունչը ծաղքով  
արդի իմաստուններուն հարցունել :

Հարցմունք : Աստուած Արէից մարդարէնե-

բուն կը պատուիրէ որ բոլոր շըջակայ ազգերուն  
դէմ՝ իրենց չարութեանցը համար վրայ գալիք  
պատուհասները կանխաձայնեն : Ասոնք մաս-  
նաւոր պարագաներով կը նկարագրեն անոնց  
լեռներուն՝ գետերուն, գիւղերուն, քաղաքնե-  
նուն և կառաւարութիւններուն դէմ եղած բո-  
լոր սպառնալիքները : Երդ՝ թէ որ այս մարգա-  
րէները սոսկ մարդկային կանխատեսութիւնով  
մը գուշակեցին կամ կարծեօք գտան՝ թէ այս ի-  
րենց գուշակած դէպքերը կրնայ ըլլալ որ կա-  
տարուին կամ թէ պիտի կատարուին, ուրեմն  
մենք ալ՝ իրաւամբ և քիչ մըն ալ գոնէ զար-  
մանքով չե՞նք կրնար արդեօք հարցունել թէ  
ի՞նչ Համար Բարիլօնին ունիլ ուղարկի մը  
Համար զըսունեցու Աւ Աստիկայ Չուրի լըստիներ ուկ-  
ուի ըլլայ, Ա Հոն յաւեկան բնակունիւն պիտի  
չըլլայ” :

Երդեօք հետաքրքրութիւննիս չափով մը  
չպիտի գրգռուի, երբոր խորհինք և դիտենք  
թէ Բարիլօնի պէս հպարտ և ամբարիշտ հաղա-  
րաւոր քաղաքներէն ուրիշ մէկուն չպատահե-  
ցաւ որ մարգարէն անոր դէմ այս բաները գրէր,  
այլ Բարիլօնի : Եւ թէ որ երբէք գրած ըլլային  
որ և իցէ ուրիշ քաղաքի մը, գիւղաքաղաքի մը  
կամ մինչեւ անգամ գիւղի մը համար, որ երկրիս-  
վրայ գտնուած է երբէք, ամենեին չե՞նք գիտեր  
անանկ ուրիշ մէկ հատ մըն ալ՝ որ կրնար անոնց  
ըսածք ճշմարիտ հանել : Այս և վերը ակնարկ-  
ուած ուրիշ մասնաւոր իրողութիւնները՝ բոլորն

ալ՝ նոյն իսկ անհաւատ հեղինակներուն տուած վկայութեանը նայելով, մարդարէութեան գիրքերը գրուելէն շատ գարեր ետքը կատարուեցան, կամ ուրիշ խօսքով՝ անոնք եղան կատարուեցան անհաւատները անոնց դէմ գրելէն ետքը։ Արդեօք չե՞նք կրնար իրաւամբ ու սակաւինչ ալ զարմանքով դարձեալ հարցունել։ ու ցուց Ակ անառնի հանդէպէր որ Ակն կատակորանին հեղինակներն Ակը՝ Առողջութ Տէրութ՝ Պատմասկուսի, Ակունի, Արուսողէմ, Եցիւովն, Ակնուեկ, կամ ինչև իցէ տողածի մը, Գէ-ղաւտողածի մը կամ Գէ-ղը մը համար ճարդիային կանխառնեսունիւնով գուղացիութ ու գրած ըլլոր, Ակ ան հողը՝ որուն վրայ անկիայ կանգնութ է, անոր գոտին ոկտի առաւեկ, և անոր մերկ տողառաւութին վրայ Յինուսներուն ուսուկանը ոկտի փոտուելը, ո՞վ կարող ոկտի ըլլոր առ բաները եղած կամ կապարաւութ ըլլութ երբէդ ցուցունելու։ Արդարե այս բանը մեծ ու սքանչելի բարեբաղդութիւն մը եղած պիտի ըլլայ մարդարէին, որ երկրին ընդարձակ մակերեսոյթին վրայ, և լայնատարած Ավելիանոսին անսահման եղերքներուն վրայ գտնուած անհամար քաղաքները թողելով Ճիշդ ան նոյն եղական քաղաքին վրայ խօսի, ուր որ այս բաները եղան պատահեցան։ Երուսաղէմի վրայ երկայնատե և ահաւոր աղէտներով լեցուն սպառնալիքներ եղած են։ բայց դիցուք թէ անոնց մէջ սա խօսքն ալ եղածըլլար թէ, “Հոն ջայլամները պիտի բընակին, և անոր պալատներուն մէջ բորենիներ”։

արդեօք քանի՛ հաղար անձինը հիմա մեծ ծափաւ հարութիւններ պիտի ընէին ուրախանալով որ ասանկ գուշակութիւն մը եղած է : Դիցուք թէ ասկէ երկու հաղար տարի առաջ մէկը համար ձակէր կարծեօք գուշակել, թէ ժամանակ պիտի ըլլայ որ անապատին մէջի Պալմիրա կոչուած քաղաքին աւերակներուն մէջ՝ որն որ ան ժամանակը ծաղկեալ քաղաք մըն էր, հովիւ մը իր հոտը վարելու պիտի վախնայ, և կամ թէ նոյն բանը ըստ ըլլար Աթէնքի, Եփեսոսի, կամ Հռովմի վրայ . յիշէ Բարիլօնէն 'ի զատ ուրիշ որ և իցէ քաղաք որ կ'ուզես . արդեօք ո՞րը իր ճշմարտութեան պատիւը պիտի հաստատէր :

Կստուածաշունչին գերազանցութիւնը ճանչ ցող և զանիկայ սիրող անձ մը, որ ժամանակ մը դրեթէ յատուկ գործ ըրած էր իրեն և կը ջանար ամէն յարմար պատեհութիւն ձեռք առնել այս նիւթիս վրայ երեկը և մշակուած մտքի տէր անձինքներու հետ խօսակցիլ, առիթ ունեցաւ վերը գրուած հարցմունքներուն նման շատ մը հարցմունքներ ընել անոնց + անանկ որ վերջը հազիւթէ կրնար թուել կամ միտք բերել զանոնք : Վյու պատեհութիւնով ինքը ստուգեց որ, անոնց Կստուածաշունչին հետ վերաբերութիւն ունեցող եղելութեանց վրայ երբէք խորհուրդ ունեցած չըլլալնուն պատճառը, այնպիսի եղելութիւններ եղած ըլլալը չ'զիտնալնին է եղեր : Եմենեին չէին խորհուրդ ու մտքերնէն ալ չէր անցներ թէ Կստուած երբէք բան մը խօսած ըլլալու անոնց պատճառը այն է ուրիշ պատճառը ու անոնց պատճառը այն է անոնց պատճառը :

Հայ Պարսկաց, Եղիպտացւոց, Ասորւոց և կամ  
անոնց քաղաքներուն վրայ, որովհետեւ ձշմարիտ  
է որ չեին գիտեր ալ որ երբէք բան մը բած  
էր, և կամ թէ որ եւ իցէ աղջի մը կամ քաղաքի  
մը վթայ երբէք բան մը գրուած էր իր Առւրբ  
Մատեանին մէջ :

Ասոնց մէջ կային ոմանք որ Աստուածաշունչը  
ծարէ ՚ի ծար կարդացած էին, բայց մեր յիշած  
բաները անոր մէջ եղած ըլլալը ամենելին չեին  
գիտեր : “Այնպէս հազարաւոր ասոնց նման ու-  
րիշ եղելութիւններ հաւասարապէս անծանօթ-  
էր իրենց : Թէ որ արդի իմաստուն և խելացի  
անհաւատները այսպէս տկար և տղէտ են Աստ-  
ուածաշունչին հետ կապակցութիւն ունեցող  
հին գրականութեանց մէջ և բնաւ բան մը չեն  
գիտեր անոնց վթայ, ուրեմն ասկէ գիւրին կրնայ  
հասկցուիլ թէ ինչ եղած պիտի ըլլայ անուս և  
տղէտ արհամարհողներուն իսկական վիճակը :  
Այս թունաւոր ախտէն բռնուած հազարաւոր  
անձինք՝ որ հանապազօր աչքերնուս առջեւ մեր  
փողոցներուն մէջ կը հաճախեն, դրեթէ դար-  
ման գտնելու սահմանը ալ ևս անցած կ'երեւին :  
Ասանկներուն՝ իրենց սրտին մէջ ամէն բարի և  
սուրբ բաներու դէմ ունեցած անհարին և կա-  
տաղի թշնամութիւնն ու ատելութիւնը, յաւի-  
տենական արգելք մը եղած են, որ իրենց դէմ  
քերուած փաստերուն և վկայութեանցը ամենելին  
ականջ չկախեն և մտիկ չընեն . որ ատեն ի-  
րենց տգիտութիւնն ալ )փաստերը կշռելու կա-

բողութիւննին բոլորովին կորսնցուցած է, անանկ որ ո՞ր և իցէ բանի մէջ փաստերուն ուժն ու զօրութիւնը հասկնալու ամեննեին կարող չեն: Այսկայն ասանկներուն վատահութեան հիմք անտարակոյս շատ պիտի խախտէր տեղին: Թէ որ անանկ երեակայական կարծիք մը չունենային՝ թէ շատ երեկոյի և իմաստուն մարդիկ իրենց հետ ճիշդ նոյն հաւատքը ունենալով՝ անշուշտ իրենց կարծիքը անոնց ձեռքով հաստատուն փաստերով պաշտպանուած է:

Մենք պիտի ցուցունէինք թէ Վատուածաշունքը արհամարհողները՝ անոր լեզուին վրայօք կամաւոր տգետ են, բայց ասիկայ ընելնէս առաջ կ'ուղենք յաջորդ մէկ երկու գլուխներուն մէջ քանի մը ուրիշ եղելունիւննէր ալ նշանակել: Շատ հարկաւոր բան մըն է որ, մենք պարզ տեսութիւն մը ունենանք սա իրողութեանը վրայ թէ՝ մարդիկ քիչ մը սէր ունին խաւարին վրայ երբոր լոյսը բոլորովին կ'ատեն: Վյա խօսքին Ճմարտութիւնը շատ պարզ կրնայ տեսնուիլ, երբոր ցուցունենք թէ մարդիկ ինքնինքնին տրգետ կը թողուն բուն խակ ան բաներուն մէջ որոնց գէմ կը խօսին: «Օերունի և հարուստ վաճառականին մէկը ինքն իրեն ասանկ կ'երեակայէր թէ ինքը սա նիւթին վրայով ամէն փորձ և քննութիւն կատարելապէս ըրած և լմնցուցած էր, որ կարելի է մեր ընթերցողներէն ու մանք ալ ան նոյն մաքին տէրը եղած ըլլան: » Բոլոր կեանքիս մէջ, (կ'ըսէր աս մարդը, ) աս

բաներուն վրայով շարունակ մտիկ ըրի . բոլոր Աստուածաշունչը աչքէ անցուցի , ու միշտ կը խորհեի աս բաներուն վրայ . գրեթե ճամբան ձիով դացած ատենս , տունը անկողինիս մէջ , սենեակս հաշուասեղանիս վրայ շարունակ կը խորհեի . բայց չեմ կրնար հաւատալ , որովհետեւ այս բանը հասկնալու ամենեին կարող չեմ : Կրօնքին մէջ շատ բաներ կան որ իմ պարզ խորհուրդներուս հակառակ կու գան” :

Քննենք աս մարդուն ըսածը : Վրիստոնէական կրօնքին խրատական և պարտուց վերաբերեալ վարդապետութիւնները բաւական պարզ են , որ մինչեւ անգամ տղայ մըն ալ դիւրաւ կրնայ հասկնալ զանոնք . և բաւական սիրուն են , անանկ որ կրնան Աստուծոյ գէմ դիտմամբ թշնամութիւն չունեցող բոլոր սիրտերը իրենց քաշել կամ գրաւել : Աս ծերունի մարդուն ալ խստութիւնը և ջանքին նպատակը՝ ան չէր որ հասկնայ Աստուածային պատուիրանքները և նազանդի անոնց , այլ մի միայն աչքը տնկեր էր գէպ ’ի ան բաներուն , որ կրնային դժուար երենալ իրեն : Ինքը չէր ջանար որ որչափ որ ինքը տեսած և հասկցած էր՝ գոնէ այնչափը ընդունէր և կատարէր , այլ իր խօսքին նայելով աւելի խորհրդաւոր և գաղտնի կէտերու վրայ կը ջանար քննութիւն կամ հետազոտութիւն ընել , որ շիտակը խօսելով իր ըրածը ամենեին քննութիւն կամ հետազոտութիւն չէր : Աս խօսքը բացատրելու համար օրինակ մը բե-

ըենք . զիցուք թէ անանկ երկրագործ մը ըլլայ ,  
որ մէկ անսովոր տհաճութիւն մը ունենայ բնա-  
լուծական ուսման դէմ ու բնաւ չ'սիրէ զանիկայ .  
և խոստովանի ալ թէ ինքը անոր փորձերուն և  
տեսական սկզբունքներուն մինչեւ անգամ մէկին  
ալ չ'հաւատար : Հիմա ըսենք թէ , ասանկ մարդ  
մը կրսէ թէ բնալուծութեան վարդապետու-  
թիւններուն չատերը իմ ամենապարզ և հասա-  
րակ ըմբռնումներուս կամ կարծիքներուս դէմ  
կու գան : Ինքը ձեռք կ'առնէ մելան շինելու  
գրուած կերպը , և կոկսի անոր դէմ խօսիլ , ը-  
սելով թէ՝ քանի մը տեսակ պարզ և ճերմակ  
հեղուկները իրար խառնելով , անոնցմէ մէկ  
ու և մածուցիկ նիւթ մը յառաջ կու գայ ըսե-  
լը՝ իմ ամենապարզ խորհուրդիս և ճանաչման  
դէմ կու գայ :

Դարձեալ : Բնալոյները՝ կ'ըսէ աս անձը ,  
իլլ հաստատեն թէ երկու պաղ նիւթեր իրար  
խառնելով տաքութիւն կ'առնեն և տաք նիւթ  
մը կ'ըլլան հետերնին առանց երբորդ մը խառ-  
նելու . բայց աս բանը բոլոր բանաւոր փորձերու  
հակառակ հաստատութիւն մըն է , կ'ըսէ : Վեր-  
ջապէս ասոնց վրայ սա խօսքերն ալ կ'աւելցու-  
նէ , թէ ան բանը՝ որ ևս չեմ կրնար հասկնալ ,  
ամենեւին ջանք չեմ կրնար ընել որ ՚ի դորձ դը-  
նեմ , և թէ բնալուծական ալքալիներու վրայ  
ջերմութեան և յարակցութեան օրէնքներու և  
սկզբունքներու վրայ շատ բան կարդացեր եմ :  
սակայն անոնցմէ ամենեւին բան մը չ'հասկնալէս

զատ, անոնք պարզապես շինթութեանց և խառնակութեանց ծրար մը, և անիմաստ խրթնաբանութեանց ցուցակ մը երեցած են ինձի: Աւ միանդամայն կը հաստատէ թէ աս բաներուն վերայ երկայն ու անընդհատ խորհրդածութիւններ ըրած է, և ամբողջ նիով գոցած առելնը, պունը տնիողնեն մէջ, արտօն արօն վարդած առելնը: 'Դ վերջոյ' իբրև հաստատութիւն բոլոր իր ըսածներուն, սա խօսքն ալ յառաջ կը բերէ, նէ նոյն իսկ բընտույժները իրենց մէջ իրարու հակառակ են:

Խմաստունք և փիլիսոփայր բոլոր աս ըսածներուն վրայ անտարակոյս պիտի խնդան, և պիտի ըսեն իրեն, թէ բնալուծութեան ամենէն կարեւոր և օգտակար մասը՝ ի գործ դնելու համար՝ (ինչպէս աղ շինել, հանդերձ լուալ, հաց եփել ե՛ւ ե՛ւ, ) ամենեին հարկաւոր չէ որ մէկ մարդ մը՝ Արարիչին ատ բանին մէջ ունեցած բոլոր գաղտնիքները մի ըստ միոջէ հասկընայ: 'Դուն անձամբ կը նաս, պիտի ըսեն այս երկրայութեան մէջ վարանած անձին, դիւրաւ փորձ ընել աս բանը, առ քանի մը տեսակ տարբեր նիւթեր, և զանոնք իրար խառնէ ճիշդ բընալոյներուն տուած կանոնին ու համեմատութեամբը. և անմիջապէս պիտի տեսնես ու գիտնաս աս բաներուն ճշմարիտ ըլլալը բուն խելքու անձնական փորձաւունը նիւնովը: Ամենէն ետքը աս ալ պիտի ըսեն իրեն թէ՝ չէ, թէ որ կ'ուզես բանին աւելի խորունկը թափանձել և ներքին քննութիւններ ընել, պարտիս իրական դըն-

նութիւն կամ Հետաղօդառութիւն ընել . ան քու  
մեծ մեծ խօսած քննութիւններդ՝ իրական քըն-  
նութիւններ չեն , բուն անոնք են որ քեզ մինչեւ  
հիմա տգիտութեան մէջ պահեր են . և թէ՛ այս  
բաներուն մէջ քու ունեցան աննարին տգիտու-  
թիւնդ դիւրաւ կրնայ փարատիլ , և մինչեւ որ  
այս չըլլայ , արդարեւ ամենեին պէտք չէ որ դուն  
այս բաները անանկ վստահաբար դատես և պա-  
խարակես :

Որ և իցէ անձ Աստուածաշունչին վարդապե-  
տութիւնները կրնայ սովորիլ , ու անոնց օգտա-  
կարութիւնը գործնականապէս կրնայ փորձ ը-  
նել : Դմենաապահով և ամենալաւ բանը աշխար-  
հիս մէջ , փորձով ձեռք բերուած գիտութիւնն  
է : Բայց թէ որ կան անանկ մարդիկ որ իրենց  
մտքին մէջ որոշած են ասկէ տարբեր ապացոյցներ  
ունենալ կամ թէ բնաւ ապացոյցի մը միտ չը  
դնել , այնպիսիները պարտին զգոյշ ըլլալ , որ  
յաւիտենականութեան համար վերջին որոշում  
մը չըրած , նային որ նախ իրենց այս կամաւոր  
տգիտութիւնը փարատի իրենց մտքէն :

## ԳԼՈՒԽ . Ը

ԵՐԵՒԼ և իմաստուն առնչենք ընդհանուրագեան  
ողէա կը նաև Ապոռագաղունացն հետ վերաբե-  
րութեան ունեցող եղլութեանց վրայ , ու շնուր-  
իատիր տն բաներուն վրայ առեղլինութեան արանուլ :

**Օրինակ . Ե :** Եժիղոսու : Եզիպտոսի վրա-  
յով եղած հին ժամանակի պատմութիւնները՝  
զորոնք մարդարէները այնպիսի ազդու և կեն-  
դանի նկարագրութիւններով կանխաձայնած է-  
ին , բոլորը կը թողունք ու մէկէն կ'անցնինք  
այն եղելութիւններուն , որոնք ներկայ դարուս  
մէջ կը կատարուին . անանկ եղելութիւններ՝ որ  
բոլոր մերձակայ տարիներուս մէջ կատարուե-  
լու վրայ էին , Ճիշդ ինտոր որ հին ատեններն  
աւ : Կրնանք հոս Եզիպտոսի վրայով կանխա-  
ձայնուած այնպիսի եղելութիւններ նշանակել ,  
որոնց կատարումը ընթերցողը թէ պատանի ըլ-  
լայ թէ ծեր բուն իր կենդանութեան ատենը տե-  
սած կամ լսած ըլլայ : Եհա Եղեկիելի խօսքերը  
ու իւ Եզիպտացիներուն գերութիւնը ետ պիտի  
դարձունեմ , և զանոնք Պաթուրեսի երկերը՝  
երենց հայրենի երկերը պիտի դարձունեմ . ու  
հոն ցած թագաւորութիւն մը պիտի ըլլան :  
Թագաւորութիւններուն խիստ ցածը պիտի ըլ-  
լայ , ու մէյմըն աւ աղգերուն վրայ պիտի չը  
բարձրանայ . վասն զի զանոնք պիտի պատիկցու-

Նեմ որ ազգերուն վրայ չ'տիրեն : Եւ ես գետերը պիտի ցամքեցունեմ , ու երկիրը չարերուն ձեռքը պիտի մատնեմ . ու երկիրը , և բոլոր անոր մէջը եղածը օտարներուն ձեռքովը պիտի կորսնցունեմ . Ես Տէրս խօսեցայ . կուռքերն ալ բնաջինջ պիտի ընեմ , ու Մեմփիսէն չաստուածները պիտի ոչնչացունեմ , ու մէյ մընալ Եգիպտոսի երկրէն իշխան պիտի ըռլայ” :

Դլուխ իթ . 14 , 15 : Եւ . 12 , 13 :

Մարդարէին աս խօսքերուն վրայ հետեւեալքանի մը դիտողութիւնները կ'ընենք : “Սախ , Մարդկային կանխագուշակ ըմբռնումներուննայելով՝ ամենեին հաւանական բան չէր , թէ Եգիպտոս՝ մշտնջենաւորապէս թագաւորութիւններուն խիստ ցածը պիտի ըռլար : Բոլոր միւս ազգերուն նայելով՝ ամենէն աւելի Եգիպտոսի համար գրեթէ ամենեին հաւանականութիւն չ'կար , որ այնքան երկար ժամանակ նկուն մնայենուաճուի : Որովհետեւ իր մէջը եղած անզուգական առատ պտղաբերութիւնը և ան պատճառաւ ունեցած անհամեմատ բազմամարդութիւնը՝ կործանումէ եաքը արագ և անմիջական վերանորոգութեան յոյս և յաջողութիւն կը խոստանային : Ասանկ երևելի երկիր մը , որ երկայն ժամանակ իրաւամբ աշխարհիս ցորենի շաեմարանը ճանչցուած էր երկրիս բոյոր ազգերուն մէջ , կընա՞ր ըռլալ՝ որ իր բնակիչներուն շատութիւնը կամ բազմամարդութիւնը երբէք կորսընցունէր : Եւ թէ որ բազմամարդ էր , կընա՞ր ըռլալ որ

իր աղատութիւնը նորէն ձեռք բերելու համար զօրութեան կարօտ ըլլար : Իր բնական դիրքին նայելով աւելի անհաւանական էր, որ Եգիպտոսի վրայ օտարականները տիրեն ու զանիկայ կորսընցունեն, քան թէ երկրիս վրայ գտնուած ու բիշ որ և իցէ տեղի մը : Միջերկրական ծովը մէկ կողմէն, կարմիր ծովը միւս կողմէն, և անանց ու անհետ անապատները ուրիշ կողմէն գեղեցիկ ու ամուր պատնէշ մը ձեւացուցած են : Խսկ՝ Եւեղոս գետին ամէն տարի անգամ մը առատանալովը ամբողջ երկրին մէջ յորդելը, (որն որ քաղաքին վրայ յարձակած բանակ մը ըլլայ չըլլայ, բնակիչները աս օրնութիւնները վայելելու ակնկալութիւնը միշտ ունին, ) մինչև անգամ ամենատկար ժողովրդի մը մեծ օդնութիւն է վտանգի ատեն թշնամեաց յարձակումէն ինքզինքնին պաշտպանելու : Բայց Տէրը վճռած էր անգամ մը, որ Եգիպտոսի փառքն ու մեծութիւնը պիտի վերջանայ, ու ան զանիկայ վերստին պիտի չ'ստանայ :

Պինտ առաջ Բարելացիք յարձակեցան Եգիպտոսի վրայ և նուաճեցին զանիկայ . յետոյ Պարսիկները . վերջը կարգաւ Մակեդոնացիները , Հռովմայեցիները , Աարակինոսները , Մամելուկները , և ամենէն վերջը Տաճկները , որոնց հպատակութեանը և ծառայութեանը մէջ մինչև այսօր կը մնան :

Եգիպտոս շատ անգամ փորձ ըրաւ ու իր վերջին ճիգը թափեց իր նախկին աղատութիւնը

ձեռք բերելու , բայց ամենելին չ'յաջողեցաւ : Անիկայ իշխանութեան տակ ինկաւ , հաղափակ է եղաւ , ու միշտ հաղափակ մնաց . նկուն եղաւ , ու միշտ նկուն մնաց : Թագաւորութիւններուն խիստ ցածը եղաւ , անանկ մնաց , անարդ , ապուշ , խարեբայ , անգութ , ու բարքով ամենավատթար ժողովուրդ մը եղաւ : Աշխարհիս վեայ Եղիպատոսէն զատ ուրիշ ազգ մը կամ քաղաք մը չենք գիտեր որ երկու հազար չորս հարիւր տարիէն 'ի վեր , շարունակ իշխանութեան տակ եղած ըլլայ , ու այս երկայն միջոցիս մէջ ինքզինքը կառավարելու իրաւունքը կամ ազատութիւնը գոնէ քիչ մը ատեն ձեռք բերած չըլլայ . անանկ երկիր մը՝ որ իր բնական գիրքին , արգասաւորութեանը և ներքին յարմարութիւններուն նայելով , խիստ հաւանականագոյն կ'երեկի թէ իր անկախութիւնը ամեն ատեն անընդհատ պիտի վայելէ : Ամենելին չենք գիտեր ուրիշ անանկ երեկի ազգ մը , որ գէթ վերը յիշուած ժամանակին կէսին չափ ատեն՝ աննոյն ցած և անարդ վիճակին մէջ մնացած ըլլայ , բայց միայն ասիկայ , որ ինքզինքը պաշտպանելու մասին ամենէն նշանաւոր ու ամենէն յարմարն էր : Երկրորդ , Եթէ Եղեկիէլի հետ ժամանակակից եղած ըլլայինք , և ուղէինք մաքերնէս քաղաքական կամ պատմական անանկ երեկի նիւթ մը նարել , որ հաւանականութեանը նըշյլը անգամ վրան չերեկէր , արդեօք կընայի՞նք Եղիպատոսի մէջ կուռքերը և արձանները բնաւ

Հինջ պիտի ըլլայ կարծիքէն աւելի անշաւանական բան մը խորհիլ կամ մտածել : Ի՞նչ . արդեօք մինչև անգամ մտքերնէս պիտի անցունէի՞նք ատանկ բան մը՝ անանկ ազգի վրայ որ զարմանալի սնապարծութեամբ և ամբարտաւանոգւով պաշտօն և երկրպագութիւն կը մատուցանէր Ըստուծմէ ՚ի զատ որ և իցէ բաներու : Հոգ չէր ամենեին ի՞նչ որ ըլլար , օձ , միեղջերուներ , արջառ և սողուն կենդանիներ՝ ծունկ կը չոքէին առջենին և երկրպագութիւն կ'ընէին :

Երդարե զարմանալի և տարօրինակ գուշակութիւն մըն էր անանկ երկրէ մը՝ ուր որ այնքան երկար ատեն չարութիւնն ու վատթարութիւնը շարունակ պիտի տիրէր , արձաններն ու կուռքերը պիտի վերնան ըսել , որովհետեւ մեր միտքերուն մէջ սա մէկ քանի բաները ինքնին գրեթէ առանց խորհելու զոյգ կ'երթան , տգիտութեան հետ արձան կամ պատկերապաշտութիւն , պըղծութեան և հեշտասիրութեան հետ կուապաշտութիւն :

Եգիպտոսի մէջ արձան կամ պատկեր պաշտելը երկայն ժամանակէ ՚ի վեր է բոլորովին վերջացածէ , և անոր մէջ եղած կուռքերը կործանած ու բնաջնջ եղած են : Երկրին վրայ Տաճկները կը տիրեն , և քրիստոնեաներ ալ կը բնակին , որոնց երկուքն ալ հաւասարապէս կ'ատեն ու կը խորշին փայտի , կամ քարի , կենդանիներու կամ փորուած արձաններու առջեւ իյնալ

երկրպագութիւն ընելէն : Երրորդ , Բոլոր  
նախնի պատմութեանց՝ և պատմական վերա-  
բանութեանց նայելով՝ զարմանալի կերպով  
հաւանական կը թուէր , թէ պիտի ըլլայ  
ժամանակ որ Եղիպտոս կրկին բնիկ իշխան մը  
ունենայ իր վրայ , մինչեւ անդամ թող ըլլայ  
թէ իր իշխանութիւնը ուրիշէն առած կամ փո-  
խանորդաբար եղած ըլլայ : Զէր կրնար ըլ-  
լալ որ այդ գահը իր զաւկներէն մէկը , իշխան  
նստէր , թող ըլլայ թէ հարկատու իշխան մը ըլ-  
լար : Զէր կրնար ըլլալ որ երկրին բնիկ ազնուա-  
կանները կամ իշխանները կառավարէին զանի-  
կայ , հոգ չէր ամենեին որչափ ծանր ու չափա-  
զանց հարկ ալ վրանին դրուած ըլլար : Եղիպ-  
տոս իր անկախութիւնը կորսնցունելէն հետէ  
երբէք բնիկ իշխան մը չունեցաւ : Անոնց վրայ  
տիրող իշխան դուրսէն կը խրկուին : Եղիպտոսի  
երկիրը կառավարելու համար օտարները իրենց  
գերիները կը խրկեն :

Եղիպտոսի անհատնում գանձերը վատնող  
փճացունողները , որոնք անձնական մեծութեան  
հպարտ և ամբարտաւան ոգւովը կը վարուէին ,  
բուն իսկ իր բնիկ զաւկները չէին : Անոր հարը-  
տութիւնը ամէն ժամանակ օտարներուն ձեռ-  
քովը փճացաւ :

Դրդ խօսքը մերնպատակին դարձունենք : Թէ  
որ այժմեան անհաւատներուն հարցուելու ըլ-  
լայ , (ոչ միայն անուս և հասարակ աստիճանի  
եղողներուն , հապա՝ ամենէն հոչակաւոր՝ տա-

ղանդի և հեղինակութեան տէր մեծանուն երեւ-  
լիներուն ալ, ) թէ՝ արդեօք զարմանքը ձեզ  
չառնե՞ր, երբոք կը խորհիք թէ աս բաները մի  
միայն մէկ ազգի մը վրայ խօսուած էին, և թէ  
աս բաները իրօք կատարեցան երկրիս վրայ գրտ-  
նուած բոլոր ազգերէն մի միայն ան մէկ ազգին  
վրայ, և ան ալ այսքան երկար դարերով. յայտ-  
նի պիտի տեսնուի որ այս տեսակ բաներուն վրայ  
անոնք ամենեին խորհած չեն և գաղափար չու-  
նին : Այս և ասոնց նման անհամար եղելու-  
թիւններէ՝ որ գրեթէ աշխարհիս մէջ լեցուն  
են, ամենեին մէկուն վրայ բան չեն գիտեր, և  
գիտնալ ալ չեն ուզեր, ոչ կը հարցունեն ոչ  
կը փնտռեն : Աակայն այսու ամենայնիւ կամ  
բացէն և կամ սիրտերնուն մէջ Աստուածային  
յայտնութիւնը կ'անարգեն; արհամարհողներ  
են : Աարդիկ բնութեամբ շատ ծոյլ են և դան-  
դաղ ճշմարտութեան կողմանէ բան մը լսելու և  
անոր վրայօք տեղեկութիւն ստանալու . ( կրօ-  
նական բաներու մէջ . ) իսկ Աստուածաշունչին  
դէմ եղած չնչին և առ երեսյթ առարկութիւն-  
ները, ճշմարտութեան երեսյթ ունեցող անզօր  
հայեցողութիւններէ՝ ամենայն յօժարութեամբ  
արտօրնօք մը կը սովորին, իսկոյն կը հասկընան  
և յաւիտեան չեն մոռնար : Ատոյգ և հաւաստի  
վկայութիւններէ առնելով՝ սանկ կարծիք մը ե-  
ղած է թէ Ադամի զաւկներէն երբէք անանկ մէկը  
գիտցուած չէ, որ քրիստոնէութեան դէմ բեր-  
ուած մէկ ճարպիկ և երեսութապէս ուղիղ փառա

մը միտքէն ելած մոռցած ըլլայ՝ քանի որ միտքը  
վրան է, թէ և մինակ մէկ անգամ մըն ալ լսած  
ըլլայ զանիկայ : Եւ աս բանին եզրակացութիւնը  
աս է, Ահ Տարդիկի խոտաբազ Լոյսէն առելլէ էր ու-  
րեն :

Կրնայինք հոս այսպիսի եղելութիւններ յա-  
ռաջ բերելը վերջացունել, յուսալով թէ ար-  
դէն բերուած կամ ակնարկուած մէկ քանի հատն  
ալ բաւական պիտի ըլլան մեր նպատակ ըրած  
իրողութիւնը պայծառ երեցունելու : Աակայն  
ուզեցինք օրինակ մըն ալ Կոր կտակարանէն  
նշանակել, ցուցունելու համար թէ աս տեսակ  
եղելութիւնները ոչ միայն Հին կտակարանին  
մէջ, այլ նաև Կորին մէջ ալ լեցուն են :

Քրիստոսի ըրած մարգարէութիւնը : “Ու  
երբոր տեսնէք Երուսաղէմը չորս կողմէն զօր-  
քերով պատած, ան ատենը գիտցէք որ անոր  
աւերտումը մօտ է : Մն ատենը Հրէաստանի մէջ  
եղողները՝ լեռները թող փախչին, ու անոր մէջի  
եղողները թող՝ հեռանան, և անոնք որ քովի ա-  
գարակները են՝ թող չ'մտնեն անոր մէջը : Վասն  
զի ան օրերը վրէժինդրութեան օրէք են . . . :  
Ու Երուսաղէմ ազգերուն ոտիցը կոխան պի-  
տի ըլլայ, մինչեւ որ ազգերուն ժամանակները  
լմնայ” : Պ ուկ. իա • 20 — 24 :

“Կկատէ աս մարգարէական խօսքերը : Կախ,  
Տէրն մեր իրեն հետեղներուն և զաւակացը  
զգուշութիւն և իմաց տալու համար՝ անանկ ժա-  
մանակ մը կը յատկացընէ անոնց այն կործան-

ման մատնուած քաղաքէն փախչելու համար, որ  
ան կէտին անկէ փախչելը դլխովին անկարելի  
պիտի երևնար իրենց : Ի՞նչպէս կրնային փախ-  
չել՝ թշնամիք քաղաքը պաշարելէն ետքը : Եւ-  
րուսաղէմի եկեղեցին սքանչելի արագութիւնով  
բազմացաւ, օր եղաւ որ քանի մը հազար հոգի  
մէկանց անոր յարեցան : Ի՞նչպէս կրնային այս-  
քան ընտանիքները՝ Երուսաղէմը չորս կողմէն  
զօրքերով պատած տեսնելու ատեննին, թողուլ  
զանիկայ և փախչել : Բուն իսկ ան բանը՝ որ կը  
յիշէ Տէրն մեր անոնց՝ իբրև նշանակ իրենց փա-  
խըստեանը, ինքնին անկարելի կ'ընէ անոնց ան-  
կէ ելլելը, ճամբունուն վրայ անանց պարիսպ  
մը կանգնելով : Են դէպքը, որուն երևնալովը  
պիտի գուշակէին արտօրնօք ճամբայ ելլելնուն  
ժամանակը եկած հասած ըլլալը, բոլոր իրենց  
ճամբաներուն արդէն գոցուած ըլլալն էր : Թէ որ  
ընթերցողք կը փափագին այս բանիս վերաբեր-  
եալ սքանչելի պատահարներուն վրայօք մասնա-  
ւոր տեղեկութիւններ առնել, թող ժամանա-  
կակից պատմագրին (Յովսէպոսի) խօսքերուն  
ականջ դարձունեն, որն որ ան նոյն պատերազ-  
մին ժամանակը անձամբ ներկայ էր և պաշտօ-  
նատար :

**Ե**յս երեելի և հռչակաւոր մատենագիրը, որ  
շատ համարում և համբաւ գտած է, չերենար  
թէ երբէք բան մը գիտեր կամ կը յիշեր Վրիս-  
տոսի ըսածներուն վրայօք, թէ Հռովմայեցւոց  
արձիւը (կամ աւերակին պղծութիւնը) արժան

չեղած տեղը պիտի կենայ, կամ Երուսաղէմ  
չորս կողմէն զօրքերով պիտի պատռի: Հռով-  
մայեցւոց Երուսաղէմը պաշարած ժամանակը  
պատահած բոլոր բաները ինքը ամէն պարագա-  
ներով շիտակ և հաւատարմութեամբ կը պատ-  
մէ, թէպէտե ամենեին չ'գիտեր թէ ան բանե-  
րուն վրայօք առաջուց երկինքէն յայտնութիւն  
եղած է: Մարդարէին առէրմունքին աղջունիւնը  
կոչած դրօշակը՝ որուն առջեր զօրքերը երկըր-  
պագութիւն կ'ընէին, տաճարին դուռներուն  
առջեր իբրև յաղթութեան նշան սկսան շուրջ  
ածել: Յովսէպոս Ճգրտիւ կը պատմէ ան նոյն  
ատենը Հռովմայեցւոց զօրապետին ( կեսդիոս )  
բռնած ընթացքը: Կ'ըսէ թէ և կեսդիոս՝ երբոր  
առջի անդամ Երուսաղէմը պաշարեց, կընար  
անմիջապէս քաղաքը առնել, և բաղդատմամբ  
շատ ալ գիւրութիւնով, ու այսպէս՝ պատերազ-  
մը շուտով մը պիտի վերջանար, սակայն չենք  
գիտեր ինչ պատճառաւ յանկարծ զօրքը մէկ  
դի առաւ, և քաղաքը պաշարման վեճակէ հա-  
նեց, առանձնացաւ կամ մէկդի քաշուեցաւ և ա-  
ռանց իրաւացի պատմուած ճը ունենալու ալիսոր-  
հէս մէջ: Կ'երեխ թէ Յովսէպոս՝ այս հրամանա-  
տարին ըրածին վրայ իր զարմանքը արտայայ-  
տելու, բաւական բառ չ'կրցաւ գտնել: Գուցէ  
նոյն իսկ կեսդիոս ալ աղէկ մը չէր գիտեր թէ  
ինչու կ'ընէ աս բանը, որուն վրայ բոլոր ներ-  
կայ գտնուողները այնքան կը զարմանային.  
բայց թէ որ մենք՝ Աստուծոյ Բանին հաւտա-

ցողներս հոն եղած ըլլայինք , միայնդամայն գիտ-  
ցած ըլլալով աս բանին վրայօք , ինչ որ հիմա  
գիտենք , կրնայինք կեսդիոսին զօրքը մէկ դի առ-  
նելուն պատճառը ինչըլլալը բոլոր հոն գտնուող-  
ներուն և բոլոր պատմիչներուն ըսել և հասկը-  
ցունել : Աստուծոյ ժողովուրդը ան քաղաքին  
մէջն էր : Իր փոքրիկ հօտը՝ (փոքրիկ կ'ըսեմ  
բաղդատմամբ ամբարիշտներու ահագին բազմու-  
թեանը հետ , ) որն որ աշխարհիս հպարտ և ամ-  
բարտաւան հոգին ամեննեին բանի տեղ չէ դրած ,  
միայն թէ ծաղրելու կամ չարախօսելու թէ որ  
դայ՝ կը տեսնէ , ինքը ամեննեին չ'մոռնար : Ասոնք  
ապահովութիւն դանելու համար լեռները փախ-  
չլ խրատուած էին . իսկ աս բանը ընելու հա-  
մար յարմար պատեհութեան մը կարօտ էին :  
Աս պատեհութիւնը ձեռք ձգելու համար՝ հարկ  
կ'ըլլար , որ չոռվմայեցւոց բանակը՝ բաւտիան  
հեռաւորութեամբ քաղաքէն մէկ դի քաշուէր :  
Եւ ահա չոռվմայեցւոց հրամանատարը ասանկ  
կ'ընէ , և Վրիստոսի հետեղներն ալ յարմար  
պատեհութիւն կը գտնեն իրենց ընտանեօքը քա-  
ղաքէն փախչելու : Հոս պարտինք նորէն յիշե-  
ցունել արգոյ ընթերցողաց թէ աս բաները սոսկ  
քրիստոնեայ մատենագիրներու վկայութեամբը  
չէ որ կը հաստատենք : Թէ որ մէկը անհաւա-  
տից վկայութիւնը աւելի կ'ընտրէ , կրնայ նախնի  
և այժմեան անհաւատ հեղինակներու գրութիւն-  
ներէ նոյն այս եղելութիւնները հաւաքել կամ  
ստուգել : Հոռվմայեցւոց Երուսաղէմի վրայ

յարձակած ժամանակը՝ Փրկչին արեանը ծառաւող այն անզգամ և անհաւատ հրէաները՝ որոնք Պիղատոսին պալատը “Խաչը հանէ ատիկայ, խաչը հանէ ատիկայ, անոր արիւնը մեր վրայ և մեր որդւոցը վրայ ըլլայ” աղաղակած էին, երբոր ձիշու ան նոյն բաղդին հանդիպեցան, ու իրենք և իրենց զաւկները թշնամեաց ձեռքը չարաչար տանջուելով խաչը հանուեցան իրենց հրոյ մատնուած քաղաքին պարիսպներուն տակը, անանկ որ շատերը մի և նոյն խաչին վրայ գամուեցան, քանզի այն չափ եղաւ որ մինչև անզամ խաչ կանգնեցունելու բաւական տեղ չէին կրնար գտնել, և ոչ ալ փայտ որ խաչ չենեն. ու նոյն ատենը երբոր այն ահապին և նշանաւոր սովը ու անկե յառաջ եկած կատաղութիւնը, Երուսաղէմի բազմամբոխ փողոցներուն մեծ ու սարսափելի կոտորած ըրաւ, որոնց լոկ պատմութիւնը անզամ մարդս կը դողացընէ, և ամենէն անզգայ, չար և անդութ մարդը անզամ կը սարսափեցունէ, այն ժամանակը Հոն Քրիստոնէայ ճը կ'էտք : Ենոնք Բելլա գացած էին : Փրկչին տուած նշանը արթնութեամբ կը հսկէին, ու երբոր տեսան անիկայ խկոյն նազանդեցան իր խօսքին : Եյս մարդարէական խօսքերը, որ նոյն խկ Գողգոթա լեռանը վրայ սպաննուած Մարդը խօսած էր, թէպէտե անժամանակը գտնուած աշխարհիկ մարդոց խրատ չեղան, և ապագայ դարերու մարդոց ալ աչքին բան մը չերեցան, և թէ հիմակուան ծաղը

ընողներն ալ հազիւ թէ Աստուածաշունչին մէջ  
անանկ խօսքեր եղած ըլլալը զիտեն, սակայն  
հաւատացելոց վրկութեանը առիթ եղաւ: Ծն-  
թերցողը թող այս դէպքերը միտքերնին պահեն,  
որ դիտողութիւնները ընելնէս ետքը, զանոնք  
մեր նախատակին վերածենք:

Դիտողութիւն երկրորդ : “Ու Երուսաղէմ  
աղքերուն ոտից կոխան պիտի ըլլայ, մինչև որ  
աղքերուն ժամանակները լմնայ” :

Աստուծոյ Հոգիովը ներշնչեալ առաքեալ մը՝  
(Պօղոս) նոյն իսկ Հոգւոյն Արբոյ հրամանաւը  
Աստուծոյ եկեղեցիին իմաց կուտայ, (բարեբաղ-  
դաբար պիտի ըսենք, կամ դժբաղդաբար) թէ  
այս հերունուաց լոունեւնը՝ ետքի ատենները յա-  
ջող և երեելի ժամանակի մը մէջ Հրէից դար-  
ձին հետ ժամանակակից դէպք մը պիտի ըլլայ:  
Դանիէլ մարդարեն՝ մեր Տէրոջը յառաջ բերած  
կանխաճայնութեանը մէջ կը գիտցունէ մեզի թէ  
Երուսաղէմի աւերակութիւնը պիտի շարունակէ  
մինչև որ Վրիստոսի ու նեռին մէջ տեղը եղած  
գժտութիւնը վերջանայ: “Խոյն ինքն Վրիստոս  
ալ ուրիշ պատեհութիւններու մէջ խօսած ժա-  
մանակը, կ'իմացունէ թէ աս երկարատեւ աւե-  
րակութիւնները մինչև Ետիկ առենները վախճան  
չպիտի գտնեն: Ի՞նչ յարմար պատեհութիւն  
Մեսիային աս ըսածները ցրել ոչինչ հանելու,  
և ցուցունելու թէ Երուսաղէմ երկար ատեն  
դարերով աղքերուն ոտից կոխան չէր կրնար  
ըլլալ: Խորայէլացիք՝ իրենց այսքան ցրուած

վիճակնուն մէջ և ծանր ու անտանելի հարստա-  
 հարութիւններնուն տակ, միշտ բաւական հա-  
 րստութիւն ունեցան՝ ոչ թէ մէկ՝ այլ քսան հո-  
 յակապ տաճարներ կառուցանելու : Եղբաւ այն-  
 քան մեծ դժբաղզութիւններ կրելնէն ետքը՝  
 կրկին և կրկին կոտորած, ջարդ, մէկ կողմանէ  
 շարունակ հեթանոսութեան դառնալ, միւս կող-  
 մանէ միշտ հարստահարիչ թշնամիներուն հետ-  
 խառն բնակիլ են, են, տակաւին անցեալ տասն  
 և ութը գարերուն մէջ անանկ ժամանակ մը չե-  
 ղաւ որ՝ երկու կամ իրեք միլիոնէն պակաս հաշ-  
 ուուելին, (թիւ մը որ բաւական էր Փանանու-  
 եռներն ու ձորերը բազմամարդ ընելու, ) և նոյն  
 ատենը բաւական նախանձաւոր էին գրեթէ ինչ  
 և իցէ բանի ո՞ւ ո՞ւնելու, և կամ ամէն բան կրե-  
 լու իրենց երգը եղած Ախօնին համար : Եթէ  
 երկրիս թագաւորներէն կամ ինքնակալներէն  
 մէկը անոնց Երուսաղէմ վերադառնալուն գոնէ  
 առ երես հաճութիւն մը ցուցունէր, արդեօք  
 ի՞նչ բաներ պիտի չընէին : Տէրը անոնց ասանկ  
 մարդ մը հանեց : Այո, աւելի զօրաւոր առաջ-  
 նորդ մը : Կայսերական գահը անանկ մէկը նըս-  
 տաւ, որ ակնարկութիւն մը կ'ըներ և բոլոր ազ-  
 գերը կը գողային : Յուլիանոս կայսրը քաջ և ե-  
 րեւելի պատերազմող մըն էր : Ենիկայ տիրեց  
 Երրահամին ցուցուած բոլոր երկրին վըայ, և  
 անկէ տասն անգամ ալ աւելի : Աս մարդը դառն  
 թշնամանօք կ'ատէր Փրկիչը՝ Ճիշդ զինքը խաչը  
 հանող թշնամիներուն պէս : Խնըը Եւետարանին

Ճայնովը հրահանգուած էր, և աղեկ գիտեր Վրա-  
րիստոսի խօսքերը. ընտանի էին իրեն աւետա-  
րանիչներուն գրութիւնները: Ինքը որոշեց որ  
Երուսաղէմ՝ փոխանակ Հեթանոսներուն՝ Խո-  
րայէլացւոց ոտից կոխան ըլլայ: Ընթերցովը  
կը հրաւիրենք առ բանիս վրայով անանկ մէկու  
մը ըրած նկարագրութիւնը քննել, որ աւետա-  
րանը ատելու կողմանէ նոյն ինքն Յուլիանոսի  
կը հաւասարէր: Ծագումն և կործանումն Հը-  
ռովմայ կայսերութեան գրքին հեղինակը պար-  
տաւորած էր քանի մը եղելութիւններ պատմել  
Վրիստոսի ըսածները ցրելու կամ սուտ հանե-  
լու մտօք հզօր և իմաստուն հակառակորդին ը-  
րած ջանքին վրայօք: Կայսրին հրաւէրքովը  
Յուղայի զաւկները մէկ տեղ հաւքուեցան ի-  
րենց տաճարը նորէն շինելու և իրենց հայրենա-  
կան ժառանգութիւնը պահանջելու: Աքանչելի  
էր իրենց մտաց յափշտակութիւնը և իրար ան-  
ցումը. մինչեւ անգամ իրենց փափկասուն օրի-  
որդները և մանկամարդ տիկինները սկսան իրենց  
ուկեթել քօղքերովը խիճ (մոլող) կրել: Ե-  
րաժշտական գործիքներուն և քաջալերական  
տաղերգութիւններուն քաղցրանուագ ճայներէն  
սիրտ ու քաջալերութիւն առած՝ ուրախ ու  
զուարթ ընկերներնուն հետը ձեռք ձեռքի տու-  
ած անդադար կ'աշխատէին: Բայց կայսրը վրա-  
տահ չէր այս ձեռնարկութիւնը սոսկ Խորայէ-  
լացւոց ձեռքը թողելու: Անոնք թէպէտ բաւա-  
կան հարուստ բաւական նախանձաւոր էին առ

բանը գլուխ հանելու , ու բոլորովին անձնատուր եղած էին դործին , սակայն կայսրը ուզեց որ այս միտք դրած նպատակը ևս աւելի ստոյգ վեճակի մէջ դնէ : Ինքը թէպէտ կրնար շատ մէծ օգնութիւն ընել այն դործին՝ լոկ հեռուէն իր արքունի հրամանագիրներուն , հրովարտակներուն կամ գանձուն միջոցովը , բայց սրտին մէջ դրած բանը փոքր ու չնչին բան մը չէր . Երկնառաք Պատգամաւորին՝ Հեթանոսներուն ոտից կոխան պիտի ըլլայ ըսած տեղը՝ Հրէական պաշտօն և երկրպագութիւնը վերահաստատելը հասարակ յաղթութեանց կարգէն չէր : Ինքը անձամբ ելաւ գնաց անոնց օգնութիւն ընելու հանգերձ իր ահագին զօրաց գունդերովը և լեգէոններովը , որոնք կը բաղկանային այնպիսի քաջու կորովի անձինքներէ որ երեսյթնին անգամ ահ ու դող կը ձգեր հասարակութեան սրտին մէջ : Եսոնք արդէն նշանաւոր եղած էին իրենց զանազան քաջութիւններովը . գետերը , լեռները և անապատները քանի քանի անգամ անցեր էին պատերազմական երեելի քաջութիւններով , մինչև անգամ կայսրեր գահը նստեցուցած կամ գահերնէն իջեցուցած էին , և յիրաւի ասանկ բանակի մը առջեր ելլելը խիստ դժուար գործ էր : Ուրեմն հոս երկնային և աշխարհային զօրութիւններու փորձ մը պիտի ըլլար , որոնք մի և նոյն որոշ խնդիրին վրայ ճիշդ հակառակ դիտումով ոտք ելած էին : Հրէայք և Հռովմայեցիք , Քրիստոնեայք և Հեթանոսք միաբան կը դիտէ-

ին ու կը փափաքէին տեսնալ թէ արդեօք կայս-  
րը կարող պիտի ըլլայ թէ չէ՝ նուաստ և վշտա-  
կիր Անձին ըրած մարգարէութեանը հակառակ  
գործել, ան որ մինչեւ անդամ գլուխը դնելու  
տեղ մը չունէր։ Այս երկրաւոր ինքնակալը  
յաղթուեցաւ, և իր ձեռնարկած գործը գլուխ  
չ'հանած թողուց։ Այս եղելութիւնը, որ քրիս-  
տոնեայ և անհաւատ հեղինակները կը պատմեն,  
ինքնին բաւական է մեր ներկայ նպատակին, ե-  
թէ այս յաղթութեան կերպին վրայօք բան մը  
խօսելու չըլլանք ալ։ Մեր ցուցունել ուզած  
գլխաւոր կէտը՝ Երուսաղէմին տակաւին չեթա-  
նոսներուն ոտից կոխան եղած ըլլալն է, և այս  
դիտողութիւնները մեր նպատակին դարձուցած  
ատեննիս մեր բոլոր ըսելիքը մի միայն այս պիտի  
ըլլայ։ Բայց հակառակորդներուն՝ իրենց բանին  
չեկած կամ գրել չուզած բաները պատմելու սո-  
վորական ընթացքնին ցուցունելու համար,  
( պարտինք քաջ դիտել անհաւատ մատենագիր-  
ներուն պարզութեան և ճշմարտութեան կողմա-  
նէ ունեցած զարմանալի պակսութիւնը, երբեմն  
կը ծածկեն ճշմարտութիւնը և երբեմն կ'այլա-  
կերպեն, ) այս դէպքին վրայօք կիպազնին ըրած  
պատմութիւնը քիչ մը աչքէ պիտի անցունենք։  
Ինքը կ'ընդունէ որ այն ժամանակը խօսուած և  
պատմուած է, թէ բանւորները երկնառաք պա-  
տուհասով մը իրենց գործքէն արգիլուեցան։ Թէ  
անոնք՝ կրկին և կրկին կրակ ելլելով այրեցան  
մոխիր դարձան։ և թէ այս հրապարակաւ և

Հրաշալեօք եղած յաղթութիւնը այն նոյն դարին երկու մատենագիրներ գրեցին և հրատարակեցին, բայց երկունքն ալ քրիստոնեայ էին: «Եաւ կ'ընդունի որ ասոնց ըրած հաստատութիւնը կայսրը կամ իր բարեկամները չուրացան, ոչ ալ կերպով մը դէմ խօսեցան, սակայն այս հրաշալի դէպքին վրայօք իր ունեցած համարմանը նայելով, կ'երեւիթէ այս պարագան մեծ բանի մը տեղ չեր գներ: Ճշմարիտ է որ կիպպօն շատ աղէկ կը խօսի հեթանոս մատենագիրի մը ( Ամմիանոս Մարտելիանոսի ) վրայօք որն որ կայսրին առանձին գրագիրն էր, և վերջն ալ անոր վարուց պատմութիւնը գրեց: Ինքը Ամմիանոսի գրութենէն հետեւեալ վկայութիւնը յառաջ կը բերէ, ( Ամմիանոս նոյն ինքն կայսրին չափ քաջ տեղեկութիւն ունէր եղած յաղթութեանը և անոր պատճառին վրայօք, ) ԱՔանի որ Ալեքսանդր նահանգին կառավարիչն օգնութեամբը ամենայն զօրութիւնով և ջանքով գործը գլուխ հանելու հետ էր և կ'ստիպէր, հիմերուն տակէն յանկարծ կրակի ահագին գունդեր դուրս պայթելով իրենց յաճախ և կրկնակի յարձակմունքներովը՝ անոնց սաստիկ զօրութենէն այրած տոչորած բանւորներուն՝ ժամանակ ժամանակ անկարելի ըրին տեղին մօտենալը, և այս աննուաճելի տարրին անյաղթ յարձակումը հետզհետէ շարունակելովը՝ կարծես թէ զանոնք աս տեղին սահմաններէն դուրս ընելու բացարձակ ու հաստատուն որոշում ըրած էր,

և ահա աս պատճառով աս ձեռնարկութիւնը ետ  
թողուեցաւ” : Ձևէ որ կիպազն պարզապէս այս  
վկայութիւնը յառաջ բերած ըլլար մի միայն  
սա բանը ըսելու մտօք , թէ այս հոչակաւոր հե-  
թանոս հեղինակը թէպէտե ականատես էր այս  
բաներուն , ու բուն ինքը կը պատմէ իր և իր  
տիրոջը յուսակտուր ելլելը իրենց այս ձեռք  
դարկած նպատակին մէջ , (սակայն ես չեմ հա-  
ւատար իր ըսածներուն ,) ան ժամանակը իր ը-  
րածին մէջ ապօրինաւոր կամ անվայել բան մը  
եղած պիտի չըլլար . բայց երբոր յատուկ ջանք  
մը կը ցուցընէ բանին վրայ յառաջագոյն դա-  
տողութիւններ ընելու և ընթերցողաց միտքը  
տրուած վկայութիւններուն դէմ հանելու , ըս-  
տոյդ ապացոյց կու տայ լոյսին անյաղթ ճառա-  
դայթներուն դէմ իր ունեցած թշնամութեանն  
ու ատելութեանը : Հոս միտք չունինք քննու-  
թեան տակ առնել այնպիսիներուն վերջին աս-  
տիճան դիւրահաւանութիւնը , որոնք կը հաւա-  
տան թէ բոլոր Հրէից ազգին մէջ և Հռովմա-  
յեցւոց բոլոր բանակին մէջ , և կամ կայսրին  
քարեկամներէն և շողոքորդներէն մէկ եղական  
անձ մը չ'դան ուեցաւ՝ որ Հեթանոս և քրիստոն-  
եայ մատենագիրներուն այս ըրած հաստատու-  
թեանը դէմ խօսէր կամ գրէր : Են նոյն ժամա-  
նակիները խօսուած քարող մը մինչեւ մեր օրը հա-  
սած է : Եյս քարոզը Խսրայէլացիներուն ուղ-  
ղուած է իբրև յորդորակ մը զանոնք Եւետարա-  
նին նազանդեցունելու , քարոզիչը այս նշանա-

ւոր դէպքը ունկնդիրներուն կը յիշեցունէ , և  
կը հրաւիրէ զանոնք որ երթան և կրկին աչքէ  
անցունեն այն իրենց երկնային յանդիմանու-  
թեան հրեղէն նիւթերը և ուրիշ նշանները , որն  
որ աշխարհները Ատեղծողին նպատակին հակա-  
ռակ ըրած ջանքերնուն մէջ իրենց պատահեցաւ :  
Հոս կրնանք կանկ առնել և հարցունել , ի՞նչ  
զարմանալիք բան է , որ մէկը ուզէ զանոնք համո-  
ղել Քրիստոնէութիւնը ընդունելու , ու նոյն ա-  
տենը անանկ շարժառիթ մը գնէ առջենին որուն  
վրայ իրենք ամեննեին բան մը չեն գիտեր , և ա-  
նանկ սքանչելիքի մը վրայ խօսի՝ որ իրենք երբեք  
տեսած չեն , յայտնի է որ այս հրաշալի դէպքը  
անոնց միտքերուն մէջ տակաւին կենդանի էր ,  
բայց մեր նկատելու կէտերը ասոնք չեն . մինակ  
աս բաներուն հաւաստի ստուգութիւններ ըլլալը  
հերիք է մեր նպատակին : Գիտեմք որ Երուսա-  
ղէմ հազար հօմքը հարիւր տարի է հեթանոսնե-  
րուն ոտից կոխան եղած է : Գիտենք որ Երու-  
սաղէմի մէջ Հրեական պաշտօնը կրկին հաստա-  
տել ուզողներուն ջանքը ամեննեին չ'յաջողեցաւ ,  
և թէ՝ քանի որ հարուստ և եռանգուն ժողո-  
վուրդ մը՝ կայսրին և իր բանակին ձեռնտուու-  
թեամբը կարող չեղաւ կործանեալ տաճարին  
տեղ ուրիշ մը կանգնեցունել , ուրեմն ոչ մէկ  
ուրիշ զօրութիւն մը կարող պիտի ըլլայ երբեք  
ադ բանը ընելու : Եթէ ընթերցողք կը փափա-  
գին ստուգել թէ արդեօք Առւրը Գիրքը անար-  
գողները երբոր այս վերոյ գրեալ դէպքերը կամ

իրողութիւնները կը տեսնեն կամ կը լսեն, դունէ երբեմնակի հետաքրքրութիւննին ալ չարթընար, որ սկսին աւելի յառաջ երթալու հարց ու փորձ ընել քննել բանը • աս բանը դիւրաւ կրնան փորձ ընել անոնց ասանկ հարցումներ ընելով, ինչպէս որ հեղինակը ըստած է շատ անգամ : Հարցուր պտտճառը թէ արդեօք ինչո՞ւ Քրիստոնեայք քաղաքը թողուցին փախան և ան ահաւոր կործանմանը և թշուառութեանը մասնակից չեղան, որուն նմանը աշխարհ երբէք տեսած չէր անկէ առաջ : Երդեօք անոնք միւս քաղաքացիներէն աւելի ուշիմ աւելի քաղաքագէտ էին • եթէ ո՛չ, ինչո՞ւ համար միւս յիսուն կամ հարիւր հազար աւելի խելացի աւելի խոչիմ Հըրէանները չ'փախան Բէլա կոչուած լեռը ու հոն քրիստոնէից վայելած ապահովութիւնը չ'վայելեցին : Դարձեալ, թէ որ եկեղեցին շարունակ կը հսկէր այս բաններուն նշանները, ու երբոր երեցան՝ նազանդեցան Փրկչին խրատին, արդեօք Դնքը սոսկ մարդկային կանխատեսութիւնով մը կանխագուշակած էր այս նշանները, կամ թէ ինքը զօրաց Տէրն էր : Են ինչպէս գիտցաւ թէ Հըրէից աշխարհիս ամէն կողմերը ցրուիլը յաւիտեան պիտի շարունակէ, և թէ Երուսաղէմ ալ երբէք պիտի չունենայ Վովսիսական դրութեան պաշտօն • ե՛ն :

Ենոնք որ այս տեսակ հարցումներ կ'ընեն այժմեան գտնուած անհաւատներուն, զարմանալի կերպով միօրինակ ասանկ կը գտնեն որ անոնք

շեն յիշեր կամ թէ ճշդիւ չեն գիտեր թէ Քրիս-  
տոս ինչ ըսած է Հրեից ազգին և Երուսաղեմի  
վրայօք, բնաւ տեղեկութիւն չունին թէ Յու-  
լիանոս ինչ կարողութեան տէր մարդ էր, և  
ինչպէս ուզեց ու որոշեց որ այս մարդարէութիւ-  
նը սուտ հանէ. և թէ ինչպէս անհաւատ մատե-  
նագիրները այս բաները կը ճանչնան և կը խոս-  
տովանին. ինչ բաներ քաշեցին ան մարդիկը,  
որոնք Աստուծոյ մարդարէները սպաննեցին և  
առաքեալները քարկոծեցին: Երդարե ուրիշ ա-  
սոնց նման անհամար եղելութիւններուն մէկուն  
վրայ անգամ տեղեկութիւն չունին: Աստուա-  
ծային Յայտնութեան վրայ խօսուած ժամանակ՝  
իրենց խորհուրդները բռնող և խորհելէ ու քըն-  
նելէ արդիլող բաները քանի մը բերնէ բերան  
անցած դժուարութիւններ, առ երեսյթ հա-  
կասութիւններ և կամ թէ ‘Եերշնչեալ Մատ-  
եանին դէմ բուն իրենց միտքէն ծագած ընդդի-  
մութիւններ են:

Կամաւոր տգիտութեան մէկ ուրիշ ճիւղն ալ  
կայ, որն որ առանց ակնարկելու պէտք չէ որ  
ձգեմք անցնիմք, բայց անկէ առաջ տակաւին  
ուրիշ բան ունինք նշանակելու:

Այժմեան արհամարհողները ամենեւին տեղե-  
կութիւն չունին բոլոր ան պատմական հեղինա-  
կութեամբ հաստատեալ եղելութիւններուն վը-  
րայ, որոնք որ երկրորդական յարաբերութիւն  
մը ունին Արբաղան Մատենից հետ. բայց առ  
այժմ պարտինք ցուցունել թէ անհաւատք Աստ-

ուածաշունչի լեզուին վրայ տգէտ են ըսելով  
ինչ ըսել կ'ուզենք :

### ԳԼՈՒԽ Թ

Ընհաւածաները Ըստուածալունչին լեզուին վը-  
րայ կամաւ առէկա հասցած են :

‘Օերունի մարդուն մէկը հարստացաւ, և  
սկսաւ զլստուած արհամարհել : Ինքը հետ-  
զետէ աւելի խստացաւ, իր բարերար Տէրը որ-  
չափ որ իր վրայ աւելցուց ժամանակաւոր օրհ-  
նութիւնները, միսիթարութիւնները և բարիք-  
ները, ինքը այնքան խստացաւ անոր դէմ : Զեռք  
առաւ Ըստուածաշունչը և կարդաց հետեւեալ  
հատուածը, կամ ուրիշ անոր նման մէկ մը :

‘Բէլը խոնարհեցաւ, ‘Եսբաւը ծոեցաւ, և  
անոնց կուռքերը կենդանիներու ու անասուննե-  
րու վրայ էին : Զեր բեռցուած բեռները յոդ-  
նած անասունին ծանրութիւն եղան : Ըստնք  
ծոեցան, ու մէկ տեղ խոնարհեցան, բեռը ա-  
զատելու կարող չեղան, և իրենք ալ գերութեան  
գացին’ : Եսայ . Խղ . 1, 2 : ‘Հոս, (պոռաց  
ծերունի մարդը, բարիութենէն աւելի սաստիկ  
կիրք մը ցուցունող դէմքով մը) հոս մէկ ան-  
հասկնալի ծածկաբանութիւն մը կայ, որն որ  
մարդ կարող չէ հասկնալու, ու ինձմէ պահան-  
ջուած է ասանկ անիմաստ ծածկաբանութեան

մը հաւատալու” : Ընթերցող՝ անդամ մը նա-  
յէ, այդ ծերունի մարդը որչափ բան գիտցած  
կ’ըլլար, եթէ լրագիրներու մէջ քաղաքական  
վէճերու վրայօք կարդացած բաներուն գոնէ մէկ  
յիսուներորդ մասին չափ ալ Աստուածաշունչի  
պատմութիւն կարդացած ըլլար : “Այէ ինչ  
պիտի զգար ինքը այս տուները կարդալու ատե-  
նը, եթէ ինքը բաւական խոնարհ սիրտ մը ունե-  
ցած ըլլար գիտութեան ետեւէ ըլլալու, և մինչև  
անգամ գոնէ համբերութեամբ խօսակցած ըլլար  
այնպիսի բարեպաշտ անձինքներու հետ, որոնք  
կ’ուղեին և պատրաստ էին այսպիսի ծանրակշիռ  
նիւթերու վրայ իրեն հետ խօսիլ : Եթէ ասանկը-  
րած ըլլար՝ ինքը տեսած պիտի ըլլար որ Առւրբ  
Գրոց մէջ Աստուած մարդարէից բերնովը խօսած  
ժամանակը ապառնի դէպքերը անցեալ ժամանա-  
կի պէս կը խօսի, — ան բաները որ ինք անդամ մը  
որոշած էր թէ ըլլան, արդէն եղած գացած բա-  
ներու չափ հաւասար ստոյգ էին : Ուստի այս  
ծերունի մարդը կրնար խորհիլ թէ Եսայեայ  
այս խօսքերը Բէլի և “Աբաւի վրայօք խօ-  
սւած ատենը՝ այս կուռքերուն ծնրադրութիւն  
ընող միլիոնաւորները տակաւին անոնց առջեր  
երկրագութիւն ընելով Աստուածոյ ժողովուր-  
դին սիրտը կը վշտացունէին : Ախոնի կործանու-  
մը, ճշմարիտ Աստուածը պաշտողներուն գե-  
րութիւնն ու ցիր և ցան ըլլալը՝ մարդարէից  
սիրտերը խորին տրտմութեան և սուդի մէջ թա-  
ղեցին : Աստուածոյ ծառաները ինչպէս պիտի

հսկէին և սպասէին տեսնել Խորայէլին փրկութիւնը, որ Ծէլի և Կարաւի անկմանը հետ այնքան կաղակցութիւն ունէր : Ահա ծերունի մարդը հասարակ պատմութենէն կրնար սովորիլ, թէ այս ոսկի և արծաթ արձանները մուրճերով քակեցին վար առին ու ջորիներու և էշերու վըրայ դրին, ու երբոր դէպ ՚ի Մէտին այն հեռաւոր քաղաքը կը վարէին կենդանիները, անոնի խիստ ճնշուցան այն ժաման և անդանել բետքին պատկը :

Ան ժամանակը գտնուած Աստուծոյ բարեկամները՝ ինչպէս անկէ ետեւ ալ ամէն դարումէջ իր եկեղեցին, անպատմելի միսիթարութիւնով և ուրախութեամբ կը լեցուէին այս հատուածը կարգալու ատեն՝ խորհելով թէ փառաց Տէրը հաւատարիմ է կատարելու իր ըրած խոստմունքները նկատմամբ իր ժողովուրդը փրկելու և նեղութեան ատեն իրենց օգնութիւն ընելու : Այս սրբազն եղելութիւնը՝ թէ Աստուած ինչպէս որ ան ժամանակը չ'մոռցաւ իր խոստմունքները կատարել, անանկ ալ ապառնիին մէջ պիտի չ'մոռնայ, անոնց հոգիներուն կեանք կուտայ : Աստուծոյ թշնամիները պարտին այս ահաւոր Ճշմարտութիւնը յիշել որ, (եթէ երբէք խրատ կ'ընդունին,) իր սրբազն սպառնալիքներուն կամ ազդարարութիւններուն մնացածներն ալ արդէն կատարուածներուն պէս Ճշդիւ պիտի կատարուին : Վերը յառաջ բերուած տուները անտարակոյս անիմաստ խօսքեր են բոլոր անոնց, որոնք սրբ-

բազան պատմութեանց վրայօք ամենեին բան  
մը չեն գիտեր . բայց մի թէ Ըստուած պատաս-  
խանատու պիտի ըլլայ մարդուս կամաւ տգի-  
տութեանը համար : Բարեպաշտ և ճշմարտասէր  
սրտի մը համար , որ հետամուտ եղած է սրբա-  
զան գիտութեան , աս տուները լեցուն են միի-  
թարութիւնով , վսեմ և իմաստալից խօսքերով  
և երկնային փառքով : Բայց հպարտ և ամբար-  
տաւան սիրտը՝ որ ընտրած է ինքզինքը խորին  
տգիտութեան մէջ պահել , հարկաւ չհասկնար  
Առւրբ Գրոց աս կամ որ և իցէ ուրիշ մասը , որ  
հին ժամանակները պատահած դէպքերու վրայ  
կը խօսի . բայց կուրութիւնը բուն իսկ իր խա-  
ւար մտքին մէջ է :

Եհաւասիկ այս կերպով է որ արտաքին բանե-  
րու մէջ իմաստուն և երեելի անձինք՝ Ըստուա-  
ծային Մատեանին հետյարաբերութիւն ունեցող  
ամէն բան զանց ըրած են . որ և իցէ բանի մէջ  
և կամ ասկէ զատ ուրիշ ամէն բանի մէջ հետա-  
մուտ եղած են գիտութեան , բայց Առւրբ Գրոց  
մեծագոյն մասը անիմաստ խօսքեր են իրենց :

Ըստուածային Յայտնութիւնը ծաղրողներէն  
մէկը , որուն մտաւոր կարողութեանցը վրայ  
շատերը զմայլած էին , հետեւեալ թղթահամար-  
ները կարդալէն ետքը , “Ես ի՞նչ նշանակութենէ  
զուրկ անիմաստ խօսքեր են” , գոչեց բարձր ձայ-  
նով մը : “Եաւումայ ք . գլուխ . կ . 5 . 6 : “Նը-  
րապարակներուն մէջը իրար պիտի բաղիսեն . . .  
իր կտրիչները պիտի յիշէ . Անոնք քալած ա-

տեննին պիտի գլորին, իսկ թշնամիները պարըս-  
պին մօտենալու պիտի արտորան, ու պատսպա-  
րան պիտի պատրաստուի։ Գրետերուն գոները  
պիտի բացուին, և պալատը պիտի հալի՛ :

Դիցուք թէ այս արհամարհողը յանձնառու-  
թլար քիչ մը աւելի քննութիւն ընելու դժուա-  
րութիւնը՝ կարելի է որ զարմացման և ուրա-  
խութեան արցունքներով պիտի կարդար առ-  
գլուխը :

Երբոր թնթանօթը գեռ նարուած չէր :  
“Եինուեացիք Սատուծոյ ժողովուրդին խրոխտ  
թշնամիները՝ մեծ վստահութիւն ունեին իրենց  
պարիսպներուն վրայ, իբրև անառիկ պաշտպա-  
նութիւն մը իրենց քաղաքին, որոնք որ այնքան  
հոչակաւոր եղած էին իրենց բարձրութեանը և  
լայնութեանը կողմանէ։ Գուցէ անոնցմէ շատե-  
րը՝ Ճիշդ հիմակուան ծաղը ընտղներուն պէս ա-  
նիմաստ օտար բան մը կը սեպէին Գետերուն  
դրաները պիտի բացուին խօսքը, բայց Տէրը հաս-  
կըցուց անոնց անոր իմաստը զարհուրելի ճշդու-  
թիւնով։ “Եախնի պատմութիւններէն կը սով-  
ուրինք որ, անկէ շատ վերջը երբոր “Եինուե պաշտպ-  
աման մէջ էր, Տիգրիս գետը անանկ առատ յոր-  
դութիւն մը ունեցաւ, որուն նմանը, որչափ որ  
կը նանք սովորիլ հին մատենագրութիւններէն,  
ոչ անկէ առաջ եղած էր, ոչ ալ անկէ ետքը  
երբէք եղաւ :

Սահիկայ հիմէն կործանեց ու առաւ տարաւ  
այն պանծալի պարիսպը, որուն գագաթէն ի-

րեք կառք քանի մը ասպարէզ հեռաւորութեամբ  
 դէմ յանդիման երթեեկութիւն կ'ընէին : Այս  
 ահարկու գոներէն գետը քաղաքը մտաւ և կոր-  
 ծանեց անոնց պալատները և պատերը, թէ ա-  
 նոնց և թէ մեզի ցուցունելու թէ՝ Աստուծոյ  
 պատգամները թէպէտե օտար և անհաւատալի  
 ալ երենան, տակաւին ամենայն ճշդութեամբ  
 պիտի կատարուին միշտ : Երբոր մարդ ինքզինքը  
 այն աստիճան տգիտութեան մէջ կը պահէ, որ  
 չ'կրնար հասկնալ Աստուծոյ բանին զօրութիւնը,  
 կամ չ'կրնար օգուտ քաղել երկնային լոյսին փա-  
 ռաւոր ճառագայթներէն, վերջապէս ո՞վ պիտի  
 կրէ ամօթը . Լուսոյ Վատեա՞նը, կամ տգէտ  
 արհամարհողը : Կրնայ ըլլալ որ մաքուր և  
 սննդարար կերակուրներով գեղեցիկ սեղան մը  
 պատրաստեն, որմէ խանգարեալ ախորժակի  
 տէր որկրամոլը բնաւ չախորժէ և չուտէ . բայց  
 անոր գանիլը կամ չախորժիլը այն իրօք փափա-  
 քելի կերակուրներուն բնիկ յատկութիւնը չ'կը ք-  
 նար փոխել : Արբազան Վատեանին թերթերուն  
 մէջ չ'կայ անանկ տուն մը որ ճշմարտութեան  
 հրահանգող, հարուստ և իմաստալից խորհուրդ-  
 ներով լեցուն չ'ըլլայ . բայց հին ատենէն հե-  
 տէ փորձը անանկ կը ցուցունէ որ մարդիկ կը  
 խփեն իրենց աչքերը ու կը գոցեն իրենց ականջ-  
 ները, անանկ որ ալ չ'կրնան դատել, կամ մին-  
 չե անդամ չ'տեսնեն կամ չ'լսեն :

Որչափ անդամ կը պատահի գրեթէ ամէն օր՝  
 որ ինքզինքը իմաստունի կարդ դրած մէկը Աստ-

ուածաշունչին հետեւեալ խօսքերուն նման մաս  
մը կարդալով զանիկայ իսկոյն ամենայն բար-  
կութեամբ և արհամարհանօք մէկ դի կը ձգէ :  
Եսայի կդ գլխոյն մէջ կ'ըսէ , “Երանի թէ եր-  
կինքը Ճեղքելով վար իջնէիր . Քու ներկայու-  
թենէդ լեռները հալէին . խոխւները բռընկցընող  
կրակի պէս , ջուրերը եռացընող կրակի պէս ,  
որ քու անունդ թշնամիներուդ յայտնէիր , ու  
աղքերը քու երեսէդ դողային” :

Եթէ արհամարհողի մը հետ խօսելու ըլլա-  
յինք՝ որ Ըստուածաշունչին աս մասը կարդալէն  
ետքը կ'ըսէ թէ “Ես աս գիրքը չեմ կրնար հաս-  
կրնալ” , կրնայինք սա երկու խորհրդածութիւն-  
ները յառաջ բերել :

1. Ընկերակիցդ Որդ . Եթէ անգամ մը հը-  
րաբուղիսի բարձրագագաթ լեռան մը ոտքը  
կանգնիս , Ճիշդ ան նոյն ժամանակը երբոր հա-  
լած մետաղի ընդարձակ , խորունկ և ահագին հո-  
սանք մը անոր քովս ’ի վար կը վազէ , երբոր ե-  
ռացող Ովկիանոսը այս հրային հոսանքին առ-  
ջե տեղի կու տայ . եթէ աս ժամանակը ելէք-  
թրական լոյսին ահագին տեսարանը զննելու ըլ-  
լաս և ստորերկրեայ որոտումներուն ձայները  
լսելու ըլլաս , անշուշտ պիտի խոստովանիս , ե-  
թէ հոգիդ մեղքին մէջ ան աստիճան թմրացած  
ըլլայ որ բոլորովին անզգայ եղած ըլլայ , պիտի  
խոստովանիս որ երկրիս վրայ ասկէ ’ի զատ տե-  
սարան մը չ'կայ , որուն վրայ մահկանացու աչք  
մը կրնայ ուղղուիլ , որ աւելի յարմար եղած ըլ-

լայ մարդուս սրտին մէջ Վատուծոյ մեծութեանը ,  
զօրութեանը և աշաւորութեանը վրայ խոր-  
հուրդ և զգացում արթնցունելու :

2. Եթէ մարդարէին պէս սրտիդ մէջ անանկ  
դառն ցաւ մը չես զգացած դիտելով մարդոց  
չարութիւնները , հայհոյութիւնները , ապե-  
րախտութիւնները , ապստամբութեան աներ-  
կիւղ յարձակումները իրենց Վրարիչն դէմ՝  
որ փափաք մը ունենայիր որ տեսնես անոնց  
բռնի նազանդութեան բերուիլը Բարձրեալ Վա-  
տուծոյն յաւիտենական զօրութեանը մէկ սքան-  
չելի յայտնութիւնովը , պատճառը ան է որ  
սրտիդ մէջ Վատուածպաշտութիւն չունիս , ու  
բնաւ չես զգար սրտիդ մէջ մէկ անկեղծ որդի-  
ական երախտապարտութիւն մը դէպ'ի ամէն բա-  
րութեանց Պարգևողին , որով միշտ կ'ապրիս ,  
բայց պէտք չէ որ ունեցողները արհամարհես :

Ո՞՛ այս ներշնչեալ թերթին ամէն մէկ տո-  
ղերը խիստ անուշ կամ յանդիմանական կամ  
վսեմ կամ խրատական կամ միսիթարական են ,  
բայց մարդիկ խաւարը լոյսէն աւելի կը սիրեն .  
և խիստ իմաստուն մարդիկը անգամ այնքան տը-  
գէտ են որ չեն հասկնար երկինքէն եկած խօսքե-  
րը , թէ և այնքան պարզ ըլլան որմէն պարզը  
չկրնայ ըլլալ :

“Եւ Ախոնին աղջելը՝ այգիի մէջ եղած խրճիթի  
պէս , Արբունգի արտի մէջ եղած հիւղի պէս . . .  
թողուած մնացեր է” : Եսայ . ա . 8 : Մէկ մարդ  
մը կար որ Քսէնոփոն և Յօնկինոս , կիկերօն

և այլ ևս կադին բանաստեղծներ կարդացեր  
էր : Ասիկայ իր բարեկամներէն շատ հոչակուե-  
ցաւ իր անոնց կարծած մտաց տաղանդին հա-  
մար : Վերը յառաջ բերուած տունին համար՝  
(և անոր պէս ուրիշ հարիւրաւորներուն համար  
ալ) ասիկայ կ'ըսէր թէ՛ ։ Ասոնք ինձի ոչ մինակ  
անիմաստ խօսքեր կ'երեխն, այլ տկար, տղա-  
յական և անձոռնի զրուցուաքներ են' : Ժամա-  
նակ անցնելով աս մարդուն միտքը արդի ճամ-  
բորդներուն տուած տեղեկութիւններովը ար-  
թընցաւ, (ըստ երեսյթին դիպուածով) Յե-  
շեց որ ասոնք այն փոքրիկ խրճիթներն են որ ա-  
րեւելեան պարտէզներուն մէջ պահապան բնակե-  
լու համար կը շինեն, որ պարտէզը թուչուններու-  
ն տալիք վնասներէն հսկէ : Կ'ըսուի թէ՛ թէ որ  
մէկը հոն գետի մը վրայէն արեւմտեան ժամանակ  
նաւելու ըլլայ, ու դարձունէ իր աչքը դէպ 'ի բո-  
լորտիքի ցամաքը ուր որ արեխն բեկեալ ճառա-  
գայթները երեկոյեան հանդարտութեան մէջ  
կը շողշողան և ուր կը կենան քանի մը առանձ-  
նակեաց և լոիկ բնակարաններ, իսկոյն պիտի  
զգայ որ երկրիս վրայ ասկէ ազգու ասկէ կա-  
տարեալ տեսարան մը չ'կայ մարդուս սրտին  
մէջ ամայութեան և աւերակութեան ողբալի  
զգացումը արթնցունելու, որն որ նոյն իսկ մար-  
գարէն ընտրած էր Երուսաղէմի կործանումը  
նկարագրելու :

Եյս նոյն համբաւաւոր անձը վերջը խոստո-  
վանեցաւ որ պակսութիւնը բուն իսկ իր թմբած

Հոգիին մէջն է եղեր, և թէ Աստուածաշունչին լեզուն ճշմարտապէս նոյն իսկ երկնային լեզուն կամ ոճն է եղեր :

### ԳԼՈՒԽ Ժ

ՄԵՐԴԻԿ ԽՍԽԵՐԸ ԼՈՅՈՒՆ ԵԽԵԼԻ  
ԱԲ ՍԻՐԵՆ

Մինչեւ հոս ջանացինք ցուցունել ան օտար և զարմանալի մրտումը և բնական հակումը դէպ ՚ի ստութեան, (կրօնական բաներու մէջ, ) որն որ ամեն մարդ ունի առանց իր զգալուն : Հիմա պիտի ջանանք աս նոյն ճշմարտութիւնը մէկ ուրիշ եղանակաւ մը բացատրել : Մեզի այսպէս կ'երեւի որ նոյն իսկ հակառակորդաց կոթընած նեցուկներուն տկարութիւնը այս ճշմարտութեանս մէկ կատարեալ ապացոյց մը կ'ըլլայ : Երբոր մարդիկ՝ նկատմամբ յաւիտենականութեան ունեցած յոյսերնուն և ակնկալութեանցը՝ չէսքը չորցած ու փտտած խոտերու վրայ կը հիմնեն, որ ատեն ձեռքերնուն տակ մէկ մնայուն անխախտ ժայռ մը կեցած է, անշուշտ այսպիսի ընտրութեան մը՝ մէկ տարօրինակ պատճառ մը եղած ըլլալու է : Ենտարակոյս մէկ թիւր ու խաբերայ սկզբունք մը կայ սրտին կամ մտքին մէջ, որով կը յանդգնի Վատուծոյ Վատեանը մերժել մէկ դի ձգել, ու կ'ապաւինի վերջին դատաստա-

Նին բոլոր ահաւորութեանը դէմ մէկ տկար և  
պատիր ձեռնարկութեան մը , որն որ մէկ երկու  
եղելութիւններ յառաջ բերելը անդամ բաւա-  
կան կ'ըլլայ հիմնայատակ կործանելու :

Եզնուաբարոյ երեւելի իրաւագէտ մը՝ քանի մը  
տարի գժուարին բայց յաջող ջանքեր 'ի գործ  
դնելէն ետքը , վերջապէս յաջողեցաւ արքունի  
դահլիճին անդամ ըլլալու : Եռջի անդամ որ  
այս բարձրաստիճան պաշտօնէից ժողովին ներ-  
կայ ըլլալու կ'երթար , ճամբուն վրայ յանկարծ  
հիւանդութիւնով մը բռնուեցաւ , որն որ առ-  
ջի բերան վտանգաւոր չ'երեւեցաւ : Բժիշկ մը՝ ո-  
րուն հետ այս երեւելի անձը սերտ մտերմութիւն  
կապած էր , զինքը տեսնելու գնաց : Եյս բժիշ-  
կը հոգին բնչ մեծ արժէք ունենալը խորհող և  
ճանչցող մէկն էր : Տեսաւ որ մարդուն ունե-  
ցած հիւանդութիւնը՝ գուրսէն սուտ յոյսով  
խաբող , ու ներսէն կործանող հիւանդութեանց  
տեսակէն է , և ինքզինքը պարտաւոր ճանչցաւ  
բանը եղածին պէս իր բարեկամին զրուցել , ու  
իրեն հարցունել մահուան ձորէն անցնելու հա-  
մար ունեցած պատրաստութեանը վրայօք : Ի-  
բաւագէտը պատասխան տուաւ թէ՝ “Ես Քրիս-  
տոնէութեան չեմ կրնար հաւատալ” : Բժիշկը  
հարցուց թէ արդեօք երբէք քննութիւն ըրած  
ես աս բանին վրայ : Պատասխան տուաւ թէ այս  
նիւթին վրայ սա և սա զիրքերը կարդացեր եմ ,  
(հինգ կամ վեց անհաւատ հեղինակներու անուն  
տալով ,) և այսչափ քննութիւնը բաւական կը

սեպեմ : Երբոր հարցուեցաւ թէ արդեօք միւս  
կողմէն երբէք մէկ բան մը կարդացած չե՞ս , խոս-  
տովանեցաւ թէ ամենեւին կարդացած չեմ : Իր  
բարեկամը ըստ թէ ատիկայ ինձի շատ զարմա-  
նալի քննութիւն մը կ'երեկի , բայց կը փափա-  
քիմ լսել քու այդ ամենահաստատ վստահու-  
թեանդ բուն փաստը , որուն վրայ որ ամենա-  
հանդարտ ապահովութիւնով քու յոյսդ կըու-  
թընած է : Իր պատասխանը էապէս գրեթէ  
բառ առ բառ աս էր . « Զեմ կընար հաւատալ  
ան խօսքին որ կ'ըսուի թէ Վրիստոս խաչը ելած  
ժամանակը բոլոր երկրին վրայ խաւար եղաւ :  
Եւետարանիշներէն զատ բոլոր մատենադիրնե-  
րուն անսովոր լոռութիւնը կ'ապացուցանեն բանին  
սուտ ըլլալը . մասնաւորապէս Մեծն Պլինիոս , որ  
եղած խաւարումներուն և օտար պատահմունք-  
ներուն յատուկ մէկ ցանկը գրեց , անշուշտ առ  
դէպքն ալ պիտի նշանակէր եթէ ճշմարիտ եղած  
ըլլար » : Իր բժիշկ բարեկամը՝ պատասխանեց ի-  
րեն հետեւեալ եղելութիւնները յառաջ բերե-  
լով :

Ոիրելի բարեկամն , ինձի ներեցէք ձեզի յիշե-  
ցունելու թէ ո՞ւր կարդացած էք այդ ժամանա-  
կակից հեղինակներու լոռութեանը և Պլինիոսի  
եղած խաւարումներուն մէկ ցանկը յօրինելուն  
վրայօք : Կտիկայ կարդացած էք կիպպօնի Շա-  
դումն և կործանումն Հռովմայ կայսերութեան  
անուն գրքին մէջ : Կտ խօսքը քիչ մը ուժ կ'ու-  
նենար , եթէ մէկ եղական պարագայ մը վրան

պակաս եղած չըլլար, այն է, իստու մշտարկո  
չըլլար : Թառւղթի վրայ նկարուած ծառ մը կը ք-  
նայ կաղնիի նմանութիւն ունենալ, բայց անով  
ճշմարիտ կաղնի եղած չըլլար : Պ. Կիպպօնին  
ըրած պատմութեանը մէջ մէկ խօսք մըն ալ  
չ'կայ ճշմարիտ, թէպէտ և խօսած սուտերը կոկ-  
ուած սուտեր են : Կ'երեայ թէ կատարելապէս  
հաւտացած ես իր՝ Պլինիոս պատահած խաւա-  
րումներուն վրայօք յատուկ ցանկ մը գրած է  
ըսած խօսքին : Պլինիոս ամենելին ատանկ ցանկ  
մը գրած չունի այդ նիւթին վրայօք : Մինակ  
կարճ պարբերութիւն մը նշանակած է, ան ալ  
պատահական ակնարկութիւն մըն է + բոլոր խօս-  
քը տասն և ութը բառերէ կը բաղկանայ : Ահա  
զանոնք կը կրկնեմ քեզի, եթէ լսել կ'ուզես  
զանոնք : Աս է իր բոլոր ըսածը, “Ի՞նչ խաւա-  
րումները՝ երբեմն շտառ երկայն էը պատեն, ինչու ի-  
որ կեսարին մահին ետքը եղաւ, գրելու պարի մը  
արելը նույն հոգ” : Մարդ մը կրնայ ըլլալ որ  
շատ բան լսէ, բայց բոլոր ըսածը չ'գրեր : Պլի-  
նիոս Քրիստոսի խաչելութեան ատենը պատա-  
հած խաւարը չ'յիշեր, բայց կելսոս կը յիշէ,  
և անանկ ալ թալլոս և բլէկօն, Որոգինես,  
Եւսերիոս, Տէրտուղիանոս, և ուրիշներ ալ, ո-  
րոնց մէկ քանին Քրիստոնեայ և մէկ քանին  
չեթանոս էին\*” : “Կատ կը ցաւիմ որ ասանկ

\*Ասթերցողը կընայ Horne's *Introduction*, առաջ հատ : Բ.  
Պլինիոս մէջ տեսնել :

Հեղինակի մը խօսքին հաւատարմութիւն ըրածես, որն որ թէպէտ նկատմամբ իր մտաւոր ձիրքերուն շատ հռչակաւոր եղած էր, սակայն շատ անգամ իր գրիչը անխիղք ստութիւն կը յօրինէր, երբոր բանը կրօնքի վրայ դառնար” :

Հիւանդը աս միջոցին լուռ կը կենար • երկայն ժամանակ խորունկ մտմտուքի և ափշութեան մէջ ինկաւ • քանի մը օրէն ետքը իր մէկ աղզականին ըստ, “Եթէ մանկութեան ատենս կարդացած բաներս մէկ սխալ և թիւր ներգործութիւն մը ըրած են մտքիս դէպ ’ի հակառակ կողմը ծոելու, կարծեմ թէ պարտիմ տանիլ անոր հետեանքները, որովհետեւ հիմա ալ քննութիւն չեմ կընար ընել” : Եւ սբազմուր բռնեցու մեռաւ :

Խորհրդածութիւն : Խեղչ մարդ • Եւետարանին ճշմարտութիւնը և Քրիստոնէութեան ապացոյցները իր առջել բերուեցան, և ինքը երեսը անդին դարձուց ու ականջը գոցեց : Ինքը Քրիստոնէութիւնը ատող արդի մատենագիրը մը Եստուածաշունչին դէմ ըրած խօսքը կարդացեր էր ու մէկանց ընդուներ էր զանիկայ՝ առանց անկէ անդին բան մը հարցունելու անոր վրայ : Ինքը առանց վարկեան մը ուշանալու կամ փոքր ինչ երկբայութեան ստութիւնը ընդուներ էր, ու բոլորովին վստահ էր անոր վրայ՝ քսան տարի շարունակեր էր անանկ հաւտալով և ամենելին անկէ անդին վկայութիւն մը չ'փնտուելով :

Յիրաւի մարդիկ խաւարը լոյսէն աւելց կը ոկ-  
րէն։ Տասը հազար օգտակար եղելութիւններ  
կային իր առջեր և իր շրւբջը՝ պատմութեան է-  
ջերուն վրայ նկարուած, որոնք Քրիստոնէու-  
թեան կողմանէ կը խօսէին, և ինքը չ'դիտեց  
կամ չ'յիշեց զանոնք։ Առջի պատմական սուտը՝  
որ ինքը կարդաց, զի՞նքը հաճեցուց։ որովհե-  
տեւ Յայտնութեան հակառակ էր անիկայ։

Վերգինիա նահանգին մէջ քանի մը բժիշկներ  
իրարու ծանուցին թէ Սատուածաշունչը Ճմա-  
րիտ չ'կընար ըլլալ, որովհետեւ յարութեան  
վարդապետութիւն կայ անոր մէջ։ և իրենք կը  
խորհէին թէ ասիկայ անկարելի բան մըն է։ Ա-  
սոնք կը յիշէին մէկ մարդու մը մարմինին պա-  
տահած բանը, որուն կտորուանքը աշխարհիս  
տարբեր կողմերը տարուեր էին։ կը հարցունէ-  
ին ուրախութեան խնդումներով, ատոր մար-  
մինը՝ այսքան փոփոխութիւններու տակ երթա-  
լէն ետքը, ինչպէս նորէն պիտի կենդանանայ։  
անգամ՝ մը փտտելէն ետքը հողին հետ խառնուե-  
ցաւ ու բոյսերուն մէկ մասը եղաւ։ ետքը ժա-  
մանակէ ժամանակ ուրիշ ենդանիներու և մար-  
միններու մէյ մէկ մասերը եղաւ։ Ասիկայ հազա-  
րաւորները իրենց անհաւատութեան դրութիւնը  
կոթընցունելու նեցուկը ըրած են։ բայց մենք ըլ-  
ժիշկները յիշեցինք հոս, որովհետեւ անոնք ա-  
ղէկ։ տեղեակ են մեր յառաջ բերելու եղելու-  
թիւններուն, անանկ եղելութիւններ՝ որոնց որ  
և իցէ մարդ տեղեակ որ ըլլայ բնաւ չ'ներգոր-

ծուիր այսպիսի տղայական տրամաբանութենէ  
մը , միայն թէ ինքը ստութեան ամենազօրաւոր  
ախորժակ մը և ջշմարտութեան կատարեալ  
զգուանք ու ատելութիւն չ'ունենայ :

Իմաստուն մարդոց յոյսին հաստատութիւնը՝  
թէ յարութիւն պիտի չըլլայ , որովհետեւ մի և  
նոյն մարմինին մասը տարբեր մարդոց և անա-  
սուններու կը վերաբերի , մարդոց խաւարը սի-  
րելուն մէկ անանկ ամենապայծառ ու յայտնի  
ապացոյց մը կու տայ , որ հոս պարտինք քիչ  
մը ժամանակ և տեղ տալ այս իրենց վստահու-  
թեան հիմը քննելու : Այարտինք քիչ մը աշխա-  
տութիւն յանձն առնել , և համբերութիւն բա-  
նեցունել , որ պատանեաց և անուսներուն կա-  
տարելապէս պարզենք ան բանը , որ անդամա-  
զըննին մը շատ դիւրաւ կրնայ հասկնալ . թէ որ  
կարող ըլլանք՝ պիտի յայտնենք ու խայտառա-  
կենք գիտուններուն յարութեան դէմ ըրած  
այն առարկութիւնը , որ իբրև գժուարութիւն  
մը յառաջ բերած են : Ուստի ան ընթերցողնե-  
րը՝ որ արդէն մշակուած է իրենց միտքերը աս-  
բաներուն մէջ , թող երկայնամիտ ըլլան մեզի  
հետ , երբոր աս ամենուն ծանօթ բաները բա-  
ցատրելու ձեռք կը զարնենք տգէտներուն օ-  
գուտին համար : Եսկէ ելլելիք հետեւութիւնը  
հաւասարապէս ամենուն հարկաւոր է : Եւ անոր  
մէր նպատակին ունեցած յարաբերութիւնը ա-  
մէն մէկուս օգտակար : Երդ՝ հետեւեալ իրողու-  
թիւնները քննենք և զանոնք յիշողութիւններ-  
նուս մէջ տպաւորենք :

Խրողութիւն առաջին . — Աստուած արդարներուն ըսած է որ իրենց մարմինները՝ հիմակուան կազմուածքնուն նայելով թէպէտե հողեղին են , սակայն արեին լոյսին պէս պիտի փայլին , և խիստ փառաւոր պիտի ըլլան : (Տես առ կողնի . ժե . գլուխ : ) Աստուած կրնայ խիստ դիմացիուն և խիստ փառաւոր բաներ շինել թէ դիմացկունութեան կողմանէ թէ փառաւորութեան կողմանէ խիստ հակառակ բնութիւն ունեցող նիւթերէ : Ինքը ասիկայ արդէն ըրած է ալ : Անդամանդը մեր ճանչցած ու դիտցած բոլոր նիւթերուն մէջ՝ ամենէն կարծը և ամենէն փայլունը սեպուած է : Ծծուխն ալ մեր գիտցած մարմիններուն մէջ ամենէն սեւ ու ամենէն դիւրաբեկն է . սակայն՝ աս երկու մարմիններն ալ , Ճիշդ մի և նոյն նիւթերէն կը բաղկանան : Երկրագործը չ'գիտեր , բայց իմաստունք գիտեն որ ածուխին ու անդամանդին մէջ տեղը եղած տարբերութիւնը՝ Երարիչին բաղադրիչ մասանց պարբեր կարգադրութիւնն մը հրամայած ըլլալն է : Մի և նոյն նիւթերը տարբեր դիրքով գրուած են , և բոլոր տարբերութիւնը աս է : Ունէ որ մարդիկ փափաքին որ իրենց մարմինը հիմակուանէն աւելի գեղեցիկ ու փառաւոր ըլլայ , կրնան վստահ ըլլալ որ Աստուած կարող է՝ թէ որ այսպէս ընել արժան սեպէ , առնել մեր այժմեան ապականացու հողեղին կազմուածքին մէկ մասը , ու անիկայ ուրիշ բան մը շինել խիստ տարբեր փառաւորութեամբ : “Անարդութիւ-

նով կը ցանուի , ու փառքով յարութիւն  
կ'առնէ": Երկրիս մէկ կողմէն ծաղիկ մը կը  
բուսնի , որն որ գեղեցկութեան և փառաւորու-  
թեան մէջ կը փայլի . հողը՝ որմէ անիկայ բու-  
սաւ , բոլորովին սև է :

Իրողութիւն երկրորդ . — Աստուած ըսած չէ  
մեղի՝ թէ մեր հիմակուան մարմինին ո՛րքան մասը  
յարութեան առտուն մեր նոր կազմուածքին հետ  
պիտի խառնուի : Այն օրինակը՝ որ ներշնչեալ  
հեղ'նակը իբրև բացատրութիւն յառաջ կը  
բերէ այս նիւթին վրայ՝ իր մեղի տուած հրա-  
հանգութիւնը աւելի պարզ ընելու համար , ցո-  
րենի մը հատն է , որն որ հողին մէջ կը ցանուի ,  
կը փտտի , ու անկէ մէկ նոր հատ մը յառաջ  
կու գայ : Դուցէ այն ցանուած ցորենի հատին  
մէկ քսաներորդ կամ մէկ երեսուներորդ մա-  
սը հազիւ թէ կայ նոր բուսած հատին մէջ . մը-  
նացածը փտտեցան ու մասերը հողին մէջ մը-  
նացին : Անոնք հարկաւոր չէին աս նոր մարմի-  
նին մէջ , որն որ Աստուած տուաւ ցորենին , և  
անոր համար անոնք ալ մէկ տեղ չբուսան : Աստ-  
ուած պատշաճ չսեպեց որ մեղի իմացընէ՝ թէ արդ-  
եօք մեր հիմակուան մարմինին ո՛րքան մասը մեր  
նոր կերպաւորելու մարմինին հետ պիտի խառ-  
նուի . մէկ տասներորդ , մէկ քսաներորդ , և կամ  
հարիւրերորդ մասը . և պէտք չէ որ ասիկայ հոդ  
ընենք , որովհետեւ այս գործը ամենէն լաւագոյն  
կերպով պիտի կատարուի . և մենք ժամանակէ մը  
ետքը բաւական տեղեկութիւն պիտի ունենանք :

Իրողութիւն երրորդ , — Եօթանասուն տաշ  
ի ապրող մարդ մը խիստ շատ մարմիններ ու  
նեցած է , գուցէ եօթանասունէն աւելի կամ  
գուցէ քանի մը պակաս : Աստուած կամք չը-  
բաւ մեզի զրուցել թէ այս մարմիններուն որ-  
մէն ինքը պիտի առնէ նոր մարմինը , կամ արդ-  
եօք ամէն մէկէն մէջ մէկ մաս պիտի առնէ :

Երիտասարդ ընթերցողք հոս պարտին աղէկ  
ուշագրութիւն ընել ու միտքերնին պահել , որ  
մարդուս ներկայ մարմինը տարի մը առաջ ու-  
նեցած մարմինը չէ : Ո՞եր մարմինները անդա-  
դար փոփոխութեան մէջ են : Յժէ որ մէկ մարդ  
մը՝ ինչ և իցէ կերպով՝ աւելի չէ՝ միայն մէկ շա-  
բաթ մը կերակուրէ ետ կենայ , շաբթուան վեր-  
ջը պիտի գտնէ որ՝ իր մարմինը շաբթուան սկիզ-  
բը ունեցած ծանրութենէն շատ օխայ պակաս է :  
Այս կերպով մարմինը որչափ արագ կը վատի .  
իմաստունք տակաւին միաբանած չեն : Ո՞եր ըն-  
դունած կերակուրը՝ այս ընթացքով մեր մարմին-  
ները շարունակ վատելէն պահելու համար է մի-  
այն : Ոսկորներն ալ կը փոխուին , բայց մեր  
կազմուածքին կակուղ մասերուն չափ արագ չեն  
փոխուիր : Ի՞նչպէս մարմինը կընայ վատիլ , ու  
դարձեալ նորոգուիլ , յիրաւի զարմանալի և  
հետաքրքրական բան մընէ + սակայն առանց աղէկ  
մտադրութիւն ընելու ու խորհելու գիւրաւ հաս-  
կըցուելու բան չէ : Աւելի աղէկ պիտի ըլլայ քիչ  
մը աւելի դժուարութիւն յանձնառու ըլլալ ,  
ու անդամաղննական կամ բնախօսական ոճերը

մէկ զի ձգելով անանկ կերպով մը խօսիլ, որ  
ամէնը դիւրաւ կարենան հասկնալ: Պատանի  
ընթերցողք՝ այսպիսի իրողութեան մը, որ անմիշ  
ջապէս յարաբերութիւն ունի բուն իսկ իրենց  
մարմիններուն յարութեանը հետ, վերահասու  
եղած ատեննին, անտարակոյս պիտի զմայլին  
Աստուծոյ զարմանալի գործքերուն վրայ: Տը-  
զաք անգամ գիտեն թէ ինչ է երակ կոչուած  
բանը: «Լաե կարող են հասկնալու թէ ինչ ըսել  
է թէ երակը կրկին և կրկին ճիւղերու բաժնուած  
է մինչև որ շատ բարակ թելեր կ'ըլլան, ինչպէս  
որ բորբոքած աչքի մը ճերմակին վրայ կը տես-  
նուի: Դարձեալ, կրնան մտօք ըմբռնել թէ՝ ե-  
թէ այս մանր երակներուն մէկը հազար ճիւղե-  
րու բաժնուելու ըլլայ, իւրաքանչիւր թելը այն-  
քան բարակ պիտի ըլլայ՝ որ մերկ աչօք պիտի  
չ'կրնայ տեսնուիլ: Եւ թէ որ ասոնցմէ հազա-  
րաւորները դարձեալ հազարաւոր ճիւղերու  
բաժնուին, մէկզմէկու վրայ պիտի դիզուին գըլ-  
խու մազերէն աւելի բարակ և աւելի խիտ: Տը-  
ժիշկները՝ աս մանր երակներն ընդունաբանէ  
արեան՝ կը կոչեն: Ասոնց մէջերէն և քովերէն  
ուրիշ ընդունաբաններ ալ կան, որ ասոնց չափ  
մանր և ասոնց չափ բազմաթիւ են, բայց անոնք  
ընդունաբանք արեան չեն կոչուիր: Օմէ որ կա-  
շիէ խողովակի մը բերանը պզտիկ գունտ մը գնելու  
ըլլանք, ու մատուըներովնիս ետևէն սխմելով դէպ  
ի յառաջ սկրիժելու ըլլանք, կրնանք մէկ ծայ-  
րէն մէկալ ծայրը մզել զանիկայ: Ահա ճիշդ աս

Ճամբով է որ աս անհամար միլիոն ընդունարաններուն մէջէն կ'անցնի կերածնիս, ու մարմիննուս ամէն մէկ մասին կը հաղորդուի ուր որ պէտք է։ Են բաները՝ որ ալիւրի փոշիէն շատ աւելի մանր են, անանկոր աչքով չեն կրնար տեսնուիլ, մասունք կը կոչեմք։ Երբոր մեր հիմակուան մարմինը բաւական երկայն ժամանակ ապրելու ըլլայ, անանկոր խոր ծերութեան հասնի, ան ժամանակը շատ փոփոխութեան կարօտ պիտի ըլլայ, և այս փոփոխութիւնը յառաջ պիտի երթայ աս մազանման խողովակներուն մարմինին ամէն մէկ մասին սննդական մասունքներ հաղորդելովը։ Ընդունարանը մասունքին ետեէն սխմելով կը սկրթէ և յառաջ գէպ ՚ի մորթին կը հըրէ, և մարմինին մեծ մասը հանապազօր կը կորսուի՝ անզգալի արտաշնչութիւն կոչուած գործողութիւնով։ Աս ընդունարաններէն ուրիշները մէկ տարբեր ուղղութիւնով մը կը գործեն, և հին մարմինը մասունք մասունք առնելով աղեներու ճամբով փորը կ'իջեցունեն և անկէ գուրս կ'ելլէ։ Բայց ուրիէ որ աս մասունքները կ'առնուին՝ հարկաւ ան տեղերը պարապ կը մնան։ Եթէ որ անոնց տեղը չլեցուի, մարդը կը տկարանայ կամ կը վատի։ Ամէն մէկ օր կերածնիս ստամոքսը կ'երթայ + հոն պատրաստուելով այս մանր ընդունարաններուն մէջէն մասունք մասունք մարմինին ամէն մէկ մասին կը հաղորդուի և այն պարապութիւնները կը լեցունէ։ Եհա այսպէս կարծեմք թէ ամէն մարդ դիւրաւ կընայ հասկնալ

Հանապազօրեայ կերակուրի եղած հարկաւորութիւնը , և ասանկ սքանչելի ընթացքով մը մեր փճացող մարմինին անդադար սնանիլը : Բայց խուզարկու մտքի տէր մարդիկ շատ անդամ կը հարցունեն , ո՞մէ որ իմ մարմինս այսպէս բռըրովին կը փոխուի , և ան ալ շատ անդամ , ուրեմն ի՞նչպէս կ'ըլլայ որ միշտ նոյնը կ'երեւիմ , կամ ձեւս կերպով մը չ'փոխուիր'': Պատասխան . Ասիկայ շատ գիւրաւ պիտի հասկնաս՝ թէ որ ուզեսքիչ մը ուշադրութեամբ խորհիլ անոր վըրայ : Պնակ մը առ և անիկայ կարգ մը խնծորով լեցուր : Առաջին կարգին վրայ երկրորդ կարգ մըն ալ շարէ , և անոր վրայ ալ երրորդ մը , և այսպէս շարունակէ . քիչ մը յառաջ երթալէն ետքը , առջեղ խնծորէ բուրգ մը պիտի ունենաս , որուն գագաթը մէկ հատ խնծոր մը պիտի ըլլայ իրրե գլուխը կամ թագը : Հիմա դիցուք թէ մէկ մարդ մը կը մօտենայ պնակին , ու խնծոր մը կ'առնէ և մէկ դի կը նետէ : Ուրիշ մարդ մը անմիջապէս ուրիշ խնծոր մը կը զնէ տեղը՝ Ճիշդ անոր չափ մեծութեամբ , բուրգդ տակաւին եղած տեղը պիտի կենայ և Ճիշդ նոյն ձեր պիտի ունենայ : Եւ դիցուք թէ առջի մարդը անդադար և ամենայն արագութեամբ հետղէետէ խնծորները կ'առնէ մէկ դի կը նետէ , որ ատեն երկրորդ մարդն ալ հաւասար արագութեամբ ամէն մէկ առնուածին տեղը ուրիշ խընծոր մը կը զնէ . խնծորիդ պնակը կընայ հազարաւոր անդամ աս ձեռով փոխուիլ ու բուրգդ

իր ամբողջ ձեւովը տակաւին նոյնը կը մնայ : Այս  
պէս քու մարմինդ ալ կը փոխուի և կը նորոգա-  
ռուի՝ ամենանուրբ մասունքներու անդադար մէկ  
կողմանէ առնուելով և մէկ կողմանէ տեղը դըր-  
ուելովը : Մարմինիդ ձեւը կը մնայ թէպէտե  
առջի տարիները ունեցած մասունքներէն բան մը  
չէ մնացեր (Հոգիէն զատ) : Մարդուս անմահ  
մասն է, որ իւր իրական նոյնութիւնը կը կազ-  
մէ : Օրհնեալ ըլլայ ողորմութեան Աստուածը,  
որ հոգին չմաշիր . և փառաւորեալ ըլլայ իր Առւրբ  
անունը, որ մարմինը այս կերպով կը մաշի և կը  
նորոգուի, ու այսպէս կը յիշեցունէ մեզի մեր  
Երկնաւոր Հօրմէն ունեցած կախումը : Չորորդ  
իրողութիւն . — Երբէք ունեցած չենք անանկ  
մարմին մը, որուն մէկ մէկ մասը աշխարհիս ա-  
մէն մէկ անկիւններէն եկած չըլլայ : Բրինձը՝ որն  
որ մարդուս սնունդին մէկ երեւելի մասը ե-  
ղած է, ընդհանրապէս Եգիպտոսէն և ուրիշ հե-  
ռու երկիրներէ կու գայ : Առւրձը՝ որ մեր մար-  
մինին մէկ մասը կը կազմէ, կու գայ Արարիայէն և  
Ամերիկայէն : Վաքարը կու գայ Ամերիկայէն, և  
շատ ձուկեր հեռու ծովերէն : Ի՞նթերցող՝ թէ  
որ Տէրը քեզի քանի մը ամիս ալ կեանք տուած  
է, անշուշտ նոր մարմին մը պիտի ունենաս, այդ  
մարմինը ո՞ւսկից պիտի գայ : Յայտնի է որ Հա-  
նապազօր հաց և կերակուր պիտի ուտես . բայց  
ցորենը՝ որմէ այն հացը պիտի շինուի, հաւա-  
նականաբար հիմա հեռու երկիր մը արտի մէջ  
կը բուսնի կոր : Եւ այս ցորենին աճումը ի՞նչ

եղանակաւ յառաջ կ'երթայ : Տունկերը իրենց  
աճմանը և սնունդին մեծ մասը շուրջերնին եղած  
օդէն կ'առնեն . անիկայ անոնց ծակտիկները կը  
մտնէ , ու տերևները կը ծծեն զանիկայ , և այսպէս  
անոնց նիւթերուն մէկ մասը կը ձեւացունէ կամ  
կը բաղկացունէ : Բայց երկրիս օդը շարունակ  
փոխուելու վրայ է , և սաստիկ հոսանքներով երկ-  
րիս մէկ մասէն միւսը կը վազէ : Այս անդադար  
շարժումը զանիկայ մաքուր պահելու համար  
խիստ հարկաւոր է : Ան օդը՝ որ քեզի սնունդ ըլ-  
լալու ցորեններուն աճմանը պիտի ծառայէ , հիմա  
անոնց շուրջը չէ . երկրիս միւս կողմն է : Երկին-  
քէն եկած անձրեներն ալ տունկերուն աճում և  
սնունդ կու տան : Ջորենին մէկ մասը ջուրէն կը  
բաղկանայ , ան ալ կարեռը մասը : Բայց այդ  
ջուրը հիմա արախն մէջ չէ : Վմակերը հեռու տե-  
ղերէ կու գան : Քեզի սնունդ ըլլալու բոյսերուն  
աճմանը պէտք եղած անձրեները գալու համար ,  
պէտք է որ հեռաւոր ովկիանոսներուն մակերե-  
ւոյթի ջուրերը շոգիի դառնան : Կերած բանե-  
րուդ մէջ երբէք անանկ բան մը չկայ , որուն մէկ  
մասը երկրիս հեռաւոր քաղաքներէն և ովկիա-  
նոսներէն ու մթնոլորտէն ժողվուած չըլլայ :

Այս երողութիւններուն մեր նպատակին ու-  
նեցած յարաբերութիւնը : — Առս կը տեսնենք  
մէկ մարդ մը որ բոլոր աս իրողութիւններուն ծա-  
նօթ է : Ինքը գիտէ որ եթէ ապրելու ըլլայ , ա-  
պագային մէջ իր ունենալու մարմինը հիմա  
ցրուած ու խառնուած է երկրիս բոլոր տարերք-

ներուն մէջ , օդին և ջուրին մէջ . բայց նոյն ա-  
տենը անանկ կը հաւատայ թէ՝ երբոր ինքը  
մեռնելու ըլլայ ու իր մարմինը նորէն իր առջե  
վեճակին դառնայ , տարերքներուն խառնուի և  
ասդին անդին ցրուի , Աստուած չերնար զանոնք  
նորէն մէկտեղ հաւաքել :

Իրաւամբ երկինքը սուգ կ'ընէ , երկիրը կը  
զարմանայ , և դժողքը ուրախութիւն կ'ընէ :  
Եթէ անձամբ տեսած ու լսած չըլլայի , ամե-  
նեին չեի կը հաւատալ աս բանին : Ուսում-  
նական մարդ մը կատարելապէս գիտէ՝ թէ ինքը  
իր կեանքին մէջ դուցէ քսան և կամ աւելի ան-  
գամ նոր մարմին ունեցած է , որուն բաղադրիչ  
մասունքները աշխարհիս անկիւններէն հաւքուած  
են . սակայն յաւիտենակութեան համար իր կը ո-  
թընաց նեցուկը աս է , թէ Աստուած աս բանը  
անգամ մըն ալ յարութեան օրը չերնար ընել :  
Իւր յաւիտենական ակնկալութիւններուն չենքը  
սա դաւանութեանը կամ յոյսին վրայ կեցած է .  
թէ Արարիչը՝ որ մարդու մը յիսուն նոր մարմին-  
ներ տուած է , յիսունը մէկերորդ մը լատու-  
ջանքին մէջ պիտի չաջողի , եթէ ջանայ բոլոր աս  
մարմիններէն մէկ նոր մարմին մը ձեւակերպելու :  
Եթէ աս դրութիւնը կամ կրօնական դաւանու-  
թիւնը՝ մարդուս ճշմարտութեան դէմ ունեցած  
ատելութենէն և խաւարը սիրելէն առաջ եկած  
չէ , ան ժամանակը պատճառ և արդիւնք ըսուած  
բան ալ չկայ : Աիրելի՛ բարեկամա , ես ձեր այդ  
ապաստանութեան աշխարակին վրայ չեմ նախան-

Ճիր : Կը ինդրեմ որ ինձի ալ չբարկանաք՝ եթէ  
յաւիտենական վէմը ինծի ապաստանարան ընտ-  
րելու ըլլամ աշխարհիս այս երկբայելի տատան-  
մանը մէջ :

### ԳԼՈՒԽ ԺԱ

ՆՈՅՆ ԵՏԻԹՅԻՆ ԸՆԹԱՌԻՆ ԵԿԱՏ ԹՐԻՒՅՆ :

Լատիներէնի հռչակաւոր ուսուցիչ մը՝ որ  
Կատուածաշունչը և շատ մըն ալ արտաքին  
պատմութիւններ կարդացեր էր, կը պնդէր թէ  
ես “Եոր կտակարանը չեմ կրնար ընդունիլ .  
“Որովհետեւ, կ'ըսէր, Վրիստոնէութեան թըշ-  
նամիները՝ հեթանոս մատենագիրները անշուշտ  
պիտի խօսէին Վրիստոսի և իր Ըռաքեալներուն  
վրայ, և կամ անոնց դրութիւններուն ու ըրած  
հրաշքներուն վրայ, եթէ անոնք իրաւ կատար-  
ուած ըլլային” :

Եյս առարկութիւնը իր ըրած դաւանութեա-  
նը հիմն էր և ունեցած վստահութեանն ալ  
սիւնը : Ուրիշ հազարաւորներ ալ եղան որ ճիշդ-  
ասանի կ'ըսէին, և տակաւին ալ կ'ըսեն :

Եյս առարկութիւններուն ուժն ու արժէքը  
ցուցընելու համար՝ արտաքին պատմութեան վե-  
րաբերեալ նիւթերու դէմ բերուած՝ ասոր նման  
իմաստակ ձեռնարկութիւններ պիտի ակնար-  
կեսը : Դիցուք թէ կիրքոտ և բարձրածայն խօ-

սող երիտասարդի մը պատահելու ըլլաս , որն ոք  
մէկ տհաճութիւն մը ունենայ Որուսաց հիմակ-  
ուան պատերազմին մէջ եղած պատահմունքնե-  
րուն դէմ : Այս երիտասարդը բարկացեալ դէմ-  
քով և վառվուած աչուրներով կ'աղաղակէ թէ ,  
ես ան կողմերէն եկած լուրերուն կէսին անդամ  
չեմ հաւատար : Իր ամենագլխաւոր դժուարու-  
թիւններուն և ամենազօրաւոր առարկութիւն-  
ներուն մէկը հետեւեալ կերպով կը ցուցընէ .  
Ամենեւին չեմ կընար հաւատալ թէ Որուսաց  
բանակը եկած՝ Աիլիսդրէ քաղաքը պաշարած ու  
յաղթուելով ետ գացած ըլլայ . որովհետեւ ե-  
թէ ասանկ դէպք մը պատահած ըլլար , անշուշտ  
օրագիրները պիտի գրէին և հոս մարդիկ պիտի  
գիտնային և շատ պիտի խօսուէր” :

Երդ՝ դիտէ հիմա . ահա աս զարմանալի դըժ-  
ուարութեան գաղտնիքը պարզապէս սա է , ոք  
եթէ Որուսերը հոն գային և յաղթուէին , ան-  
շուշտ հոս գրուած ու խօսուած պիտի ըլլար :  
Զկայ ամենեւին մէկ բան՝ որ Աիլիսդրէի պաշար-  
ման դէմ բերուած այս առարկութեան ուժը  
տկարացընէ , միայն թէ աս մէկ պարագան՝ որ  
օրագիրները և ուրիշ մարդոցնամակները կ'իմա-  
ցունեն , և հոս շատերը գիտեն , ու կը խօսուի :

Եթէ ոմանք յամառութեամբ ինքզինքնին  
գլխովին տգէտ կը պահեն Աիլիսդրէի մէջ եղած  
գործքերուն և դարձուածքներուն վրայ , ան-  
շուշտ աս իմաստակ ձեռնարկութիւնը մեծ աղ-  
դեցութիւն պիտի ունենայ իրենց մտքին վրայ :

Ρωϊց երբոր ամբողջ Ճշմարտութիւնը ըսուի ։  
 մեզ այսպէս կը թուի թէ՝ քիչմը արթուն մտքի  
 տէր մարդ մը իսկոյն դէմ պիտի դառնայ և ար-  
 համարհէ ան առարկութիւնն ընողը : **Ճ**իշտ ասոր  
 պէս է երբոր Յայտնութիւնը արհամարդողը կ'ըսէ  
 թէ ես Աւետարանին չեմ կընար հաւատալ ,  
 որովհետեւ իշխառ հաւանական ակնկալէլք բան ճը իւ-  
 սեղէմ՝ որ Աւետարանին կանուն մասն մասն մասն  
 գիրներն աւ յիշապահէլու են ան ժամանակի պա-  
 պահած բաները : Արդարե Ճշմարիտ է որ ասանկ  
 վկայութիւններ , արձանագրութիւններ և ակ-  
 նարկութիւններ կը յուսացուէր արտաքին մա-  
 տենագիրներէ . բայց աս առարկութեան բոլոր  
 ուժը կորսնցունող բուն բանն ալ պարզապէս աս  
 է՝ որ ասանկ հեթանոս մատենագիրներու պատ-  
 մութիւններ և վկայութիւններ ապ օրուան օրս  
 ձեռքերնիս խիստ շատ կան : Առարկուն ոչ մի-  
 այն տգէտ է ան դարուն մատենագրութեանը  
 վրայ , այլ և մշտնջենաւորապէս նոյն տգիտու-  
 թեանը մէջ մնալու ընթացքին մէջ է , ինչպէս  
 որ հետեւեալ իրողութիւններով պիտի ցուցը-  
 նենք : **Վ**օլնէյ , **Հ**իւմ , **Վ**օլթեր , և ուրիշ ե-  
 րեւելի անհաւատ հեղինակներ գլխովին Առ-  
 խօսքեր կ'ընեն՝ նկատմամբ աս բաներուն : **Ա**  
 սուտ ու մուտ խօսքերը Կատուածաշունչը անար-  
 գողները կը կարդան , և անմիջապէս կը հաւա-  
 տան ըսածնուն , ու ալ ամենեին չեն մոռ-  
 նար . բայց Աւետարանին բարեկամներուն ասոնց  
 դէմ գրած պատասխանները ամենեին չեն կար-

գար . կամ թէ որ երբէք կարդան , անիկայ ալ  
խիստ հարեանցի և թուլ կերպով , և գրեթէ  
ամիս մը չանցած բոլոր կարդացածնին կը մոռ  
նան : Իոլոր առ ըսուածներն՝ ընթերցողը եթէ  
կ'ուզէ , կրնայ անձամբ դիտել բուն իր անձին  
համար : Կրնայ ստուգել այս իրողութիւնները .  
երօք քննութիւն ընելով կրնայ ասոր փորձը ընել  
հետեւեալ կերպին նման ընթացք մը բոնելով :  
Դիցուք թէ անհաւատի մը քով թող երթայ և  
առաջ թող անոր յիշեցունէ , թէ Յուլիանոս  
կայսրը ծաղկեցաւ Առաքելոց ժամանակէն քիչ  
ժամանակ ետքը . անանկ որ իր մեծ հայրը անոնց  
քարոզութիւնը մտիկ ընողներուն հետ ժամա-  
նակակից եղած ըլլալու է . և թէ առ ինքնակալը  
ոչ միայն քաջ պատերազմող մըն էր , այլ և ե-  
րեւելի մատենագիր մը՝ ընդարձակ հմտութեան  
տէր . Վրիստոնէութեան գէմ թէ գրութիւն թէ  
պատերազմ ըրած ատենը իւր դառնութիւնը այն-  
քան սաստիկ էր՝ որ իր բոլոր զօրութիւնը՝ ի գործ  
կը դնէր : Եւ անկէ ետքը հետեւեալ հարցմանք-  
ներուն նման քանի մը խնդիրներ ընէ անոր .  
“Այս գիտնական կայսրը իր գրութեանցը մէջ  
Պետրոսի և Պօղոսի վրայօք ինչ և ինչպէս կը  
խօսի , զորոնք այնքան դառն թշնամանօք կ'ա-  
տէր” : Միթէ միջոց ունէ՞ր իմանալու թէ արդ-  
եօք Վրիստոս ջուրերուն վրայէն իրաւ քալե՞ց՝  
թէ ոչ : Այս , ասիկայ ինքը խոստովանեցաւ թէ  
քալեց : “Ի՞նչ կը պատմէ Յուլիանոս Նրէաս-  
տանի գեղերուն մէջ կոյրերուն աչքերուն բաց-

ուելուն վրայօք՝ և ե՛ : Ընթերցող, այս հարցումները ընելով պիտի տեսնես որ հեթանոսաւետենագիրներու վկայութիւն հարցունող փնտռող մարդը՝ այս տեսակ եղելութիւններու վրայկամ ամենեին տեղեկութիւն չունի, և կամ յիշողութիւնը այնքան տկար է, որ չկրնար անոնց գրութիւններէն գէթ իրեք իրողութիւններ միտքը պահել և պատմել : Հարցուր Եթենացի Արիսթիտէս անուն Յոյն իմաստասէրին համար, որ հեթանոսութիւնը թողուց և քրիստոնեայ եղաւ, ու կայսրին ալ նամակ մը գրեց, և ե՛ : Հարցուր աս մարդը ի՞նչ կը խօսի իր օրովը Առաքելոց ըրած բժշկութիւններուն վրայօք : Հարցուր ատ հակառակորդին՝ թէ արդեօք այս փիլիսոփային տուած վկայութիւնը կը տկարանայ՝ Քրիստոնէութեան ապացոյցները իր մտքին մէջ աւելի զօրաւոր ըլլալով իր հայրենի կրօնքը ձգելուն և մկրտուելուն համար : Հարցուր առարկուին, ի՞նչ կը գրէ կելսոս Յեսուսի ընկերներուն վրայօք, (որ ինչպէս որ ինքը կ'ըսէ, Քրիստոս իրմէ միայն քանի մը տարի առաջ էր) : Հարցուր ի՞նչ խօսած է աս մատենագիրը Փրկչին մարմին առնելուն — կոյսէ մը ծնելուն — Եգիպտոս փախչելուն — մկրտուելուն, և շատ ուրիշ բաներուն վրայօք . և պիտի տեսնես որ նախնի քրիստոնեայ մատենագիրներու վկայութիւնը՝ Քրիստոսի բարեկամ ըլլալուն համար չընդունող մարդը բոլորովին տըգէտ է նոյն իսկ անոր Աղնամիներուն տուած վկա-

յութիւններուն , ըրած խոստովանութիւններուն և ըրած ակնարկութիւններուն վրայ : Եսանկ մարդը հարկաւ Քրիստոնէութեան ապացոյց չ'կընար գտնել : Ենհաւատները Առ կատարանին և անոր մէջ պատմուած բաներուն հարազատութեանը համար հեթանոս մատենագիրներու վկայութիւն կը պահանջեն . բայց նոյն իսկ հեթանոս և հրեայ հեղինակներու աս բանին վրայօք տուած վկայութիւնները գլխովին մոռցած են , և կամ թէ ամեննեին գիտցած չեն :

Ենոնք՝ որ կը կասկածին թէ գիտուն անհաւատներուն վրայ ալ այսպէս է բանը , կրնանիրենք անձամբ ստուգել ասիկա . թող երթանանանկ մէկու մը՝ ու հարցունեն անոր թէ ի՞նչ կը խօսի Դուկիանոս Քրիստոսի խաչելութեանը՝ և անոր հետեւողներուն սովորեցուցած սիրոյ վարդապետութեանը վրայօք : Այս իր աշակերտներուն վարմունքին համեստութեանը և պարզութեանը ու անմահութեան համար ունեցած յոյսերնուն , և շատ ուրիշբաներու վրայօք : Բոլոր աս հարցմունքներով պիտի տեսնեն որ գրւխովին տգէտ են անոնք թալմուտի , Դուկիանոսի , Պօրփիւրոսի , Ավելսոսի , Տակիտոսի , Պլենիոսի և Յովանեփոսի , կամ ուրիշ ան ժամանակի մատենագիրներու տուած վկայութիւններուն վրայ , կամ թէ ան մասին յիշողութիւննին բոլորովին շփոթած է :

Ուրիշ եղելութիւն մըն ալ շատերուն մէջէն ընտրելով պիտի ակնարկենք սա ցուցընելու հա-

մար թէ անոնք՝ որ հեթանոսի վկայութիւն  
կը փնտռեն, ճշմարիտը ըսելով՝ և ոչ մէկ վկա-  
յութիւն մը կ'ուզեն այս նիւթին վրայ :

Եյս եղելութիւնը երիտասարդներուն և ուամ-  
կաց առջեւը աւելի պարզ և դիւրին ընելու հա-  
մար, հոս հին պատմութեանց վերաբերեալ քա-  
նի մը ծանօթութիւններ պիտի տանք : Հոռվ-  
մայեցիք սովորութիւն ունէին իրենց արքունի-  
գիւանին մէջ հրաշալի և տարօրինակ դէպքերը և  
պատահարները արձանագրել ու պահել : Ենոնց  
կառավարիչները նշանաւոր եղելութիւններուն  
պատմութիւնը գրութեամբ թագաւորին կը խըր-  
կէին, որոնք կը պահուէին նոյն կառավարիչնե-  
րուն անունովը, զոր օրինակ, կառավարիչներուն  
գործուց անունով : Ըստ այնմ Պիղատոս Փրկչին  
կենացը՝ հրաշըններուն՝ խաչելութեանը՝ յարու-  
թեանը՝ և համբարձմանը վրայով պատմութիւն  
մը խրկեց Տիբերիոս կայսրին : Եւ այս գրու-  
թիւնները կը կոչուէին գործ՝ Պիղատոսի : Յուս-  
տիանոս (որ Յովհաննէս աւետարանիչին մեռած  
ատենը տղայ էր՝) քառասունուչորս տարեկան  
հասակին մէջ քրիստոնէութեան դարձաւ, և  
Հոռվմգրեց՝ շնորհք և ազատութիւն խնդրելով  
Ենտոնինոս ինքնակալէն՝ Վրիստոնէից համար :  
Ինքնակալին և անոր ծերակոյտին գրելով՝ մեր  
Տէրոջը կենացն ու մահուանը վրայ, և յարու-  
թիւն առած մեռելներուն ու բժշկուած հիւանդ-  
ներուն վրայ եւ, եւ, կը յաւելու, և ուստի բա-  
նէրուն այսողիս գործուիլը կընտառ գիտնալ Պող-

պաստութեանուին ժամանակը եղած գործերէն՝ :  
**Տերտուղիանոս՝ կայսրին գրեց,** և ան ալ կը  
 յիշէ Պիղապոսի գործը՝ ճին քրիստոնեաները  
 հեթանոսներուն հետ ըրած վեճաբանութիւններ-  
 նուն մէջ կը յիշէին Պիղապոսի գործը՝ երե-  
 անանկ հեղինակութիւն մը՝ որուն վրայ մէկը չէր  
 տարակուսէր : Աս բաները գրողները կամ աս  
 հաւատացեալները իրենց դարձի գալէն առաջ  
 կամ հրէայ էին և կամ հեթանոս, ու երբեմն  
 կ'ատէին Քրիստոսի անունը :

**Ընթերցող՝ գնա ան առարկութիւն ընողներուն**  
 հարցուր թէ ։ Պիղատոսի գործքերը՝ որ Յուս-  
 տիանոս Վ կային նամակներուն մէջ կը յիշուի,  
 անոր իր առջի հաւատքը ուրանալ և Քրիստոնէ-  
 ութիւնը ընդունելուն համար՝ կը կորսնցունէ՛ իր  
 հարազատութիւնը և զօրութիւնը : Միթէ Յուս-  
 տիանոս կամ Տերտուղիանոս և կամ ուրիշները,  
 որ կայսրին և ժողովին գրեցին՝ խնդրելով իրենց  
 և իրենց եղբարցը կեանքը՝ և մարդասիրութիւն՝  
 շնորհք ու հանդստութիւն բոլոր Եկեղեցւոյն,  
 միթէ վկայութեան պիտի կոչէի՛ն անանկ նա-  
 մակներ՝ որ անոնց քովը չկար, և դիւանի յիշա-  
 տակարաններ՝ որ անանկ բան չկար՝ : Եւ պիտի  
 տեսնեք որ չեն գիտեր Յուստիանոսի՝ Տերտու-  
 ղիանոսի՝ Երանոսի՝ Կղեմէսի և Յովսեփոսի ու-  
 ղլալը, անոնց ուր քնակիլը, երբ ծաղկիլը,  
 անոնց գրութիւնները կենալը կամ չկենալը  
 կամ ինչ բանի վրայ գրելնին :

## ԳԼՈՒԽ ԺԲ

**ՄԱՐԴԱԿԱՐԱ ՊԱՌԱՎԱՐԱ ԱՆՀԱՅԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ :**

Ըստնք թէ անսովոր պայծառութեամբ լոյս մը  
կը վառի մէկ մարդու մը մօտերը՝ որ կ'ատէ անոր  
ճառագայթները։ Դիցուք թէ իր պարտաւորու-  
թիւնն է ան փառաւոր լոյսին նայիլ, բայց ինք  
կը մերժէ։ այս ընդդիմութիւնը այլ և այլ եղա-  
նակաւ ՚ի գործ կը դրուի, բայց ամէնը մէկ վախ-  
ճանի կը ծառայեն, այսինքն լոյսին չ'նայիլ։  
“Ախեւ առաջ անոր չմօտենար։ Են ատենը  
ըսենք թէ հրեշտակ մը իջնէ և ձեռքէն բռնէ ու  
անհակառակելի ուժով մօտը տանի զանիկա։  
ասով իր նպատակը պիտի կատարուի՞, ո՞չ։ իր  
նարքներուն մէկը առնուեցաւ։ բայց ուրիշ մը  
կընայ գործածել։ գլուխը անդին կը դարձունէ։  
Ակըն երբոր բռնի երեսը լոյսին կը դարձունեն,  
ձեռքը երեսին առջեւը կը բռնէ։ և երբոր աս ալ  
բռնութեամբ անդին առնուի որ լոյսը տեսնէ, աչ-  
քերը կը գոցէ։ Ճիշտ ասանկ եղած է մարդուն  
անկեալ բնութիւնն ալ ամէն դարու մէջ ճըշ-  
մարտութիւնը ընդունելունկատմամբ։

“Եթէ ես ըլլայի Աինա լեռանը մօտը”, կը-  
սէ պատանի մը, “Մովսէսի և Յեսուի օրերը,  
եթէ կենայի որոտումը գոռացող լեռանը ոտքը  
և լսէի Աստուծոյ ձայնը՝ որ կը խօսի ան աղքին,  
ես բնաւ չէի տարակուսէր Եհովային կարողու-

թեանը վրայ . եթէ չուէի ան Ճեղքուած ծովուն  
մէջէն և տարիներով ուտէի ան մանանայէն , բը-  
նաւ կասկած չէի ունենար զիս առաջնորդողը  
Ըստուած ըլլալուն” :

Եւ ոչ Իսրայէլացիք ասանկ կասկած մը ու-  
նեցան . աս չէր անոնց անհաւատութեան ձեւը ։  
Բոլոր իրենց ապստամբութիւններուն մէջ բնաւ  
չտարակուսեցան Եհովային զօրութեանը վրայ ,  
կամ իրենց Ճամբորդութեանը մէջ պատահած  
բաներուն վրայ : Անոնց Ճշմարտութեան դէմ  
ունեցած տհաճութիւնը ինքզինքը կը յայտնէր  
հետևեալ կերպով . “Երդեօք չ'կրնա՞ր ըլլալ  
որ այլ և այլ աստուածներ մէջերնին բաժնած  
ըլլան երկրին կառավարութիւնը : Մենք գիտենք  
որ մեր Ըստուածը զօրաւոր է . բայց մեր դրա-  
ցիները կ'ըսեն թէ իրենց աստուածն ալ զօրա-  
ւոր է : Եղէկ չէ՞ որ երկուքին ալ հաճոյ ըլլալը  
նայինք : Խելացութիւն չէ՞ ամենուն ալ հաշտու-  
թիւնը ընդունիլ : Անոնց պաշտօնը դիւրին կը  
կատարուի , և շատ հաճոյական է . անոր մէջ  
խաղ պար և զուարձալի խնճոյքներ կան” : Ան  
դարուն անհաւատութիւնը կուապաշտութեան  
անհաւատութիւն էր :

Եթէ այսօր մէկ մէծ մարդ մը մեծ քաղաք-  
ներուն մէկուն փողոցը կանգնէր մէկ ոսկեղէն  
կամ արծաթեղէն պատկեր մը , ինչո՞ւ համար  
ժողովուրդին՝ անոր երկրպագութիւն ընել պի-  
տի չ'կրնար տալ . միթէ անոնց՝ Ըստուածա-  
շունչը սիրելնուն կամ Քրիստոսի անունը կամ

անոր կամացը պատուերները յարգելնուն համար, ոչ . հազարաւորներ կան այնքան չար այնքան հեշտասէր ու պիղծ որ գրեթէ մարդանկէ աւելին չ'կրնար երևակայել : Մեր երկրին չարերուն այս կերպ կռապաշտութեան մէջ եյնալու վտանգ չ'կայ . վասն զի չեն կրնար : Աստուծմէ հեռանալու այդ ճամբան գոցուած է : Գիրքերը՝ կրթութիւնը՝ Ճշմարտութիւնը՝ գիտութիւնը և երկնային լոյսը այնքան մօտ եկած է իրենց, որ այս կերպ մոլորութիւնով չեն կրընար խաբուիլ : Այսպէս էր ան ատենն ալ երբոք Երուսաղեմի փողոցները կը կենար Փրկելը : Վախ չ'կար որ ան ատենի մարդիկը փայտեղէն կամ քարեղէն կուռքեր կանգնեն և անոնց երկրոպագութիւն ընեն իրենց հայրերուն պէս : Աստուած վերցուցած էր աս ապաստանարանը : Ուրեմն Ճշմարտութիւնը կ'ընդունի՞ն : Հիմայ պիտի մտիկ ընեն ու նազանդի՞ն, ոչ : Ան ատենը կ'ըսեն, “Ատիկա դեերը կը հանէ դեերուն Բէեղղերուղ իշխանովը” : Ան ատենի անհաւատութեան կերպն ալ աս էր : Հեթանոսներն ալ աս ջատագովութիւնը բռնեցին իրենց Քրիստոսը չընդունելնուն : Անոնք ամէնը աս կերպով քաջալերութիւն կ'առնէին Քրիստոսը մերժելու : Ծալմուտը գրողները աղէկ գիտէին իրենց օրուանը եղած բաները : Բաւական տեղեակ էին Փրկչին գործքերուն և քաշածներուն : Ուրեմն ի՞նչպէս անոր աշակերտ չեղան : Ի՞նչ կերպ կար՝ որով կրնային մերժել Ճշմարտութեան

Հազանդիլը : Կ'ըսեն թէ անիկա Կատուծոյ անձառ անուանը ուղիղ նշմունքը սովորեր էր . և Կ'ըսեն թէ ասիկայ տաճարէն գողցաւ : Դարձեալ կ'ըսեն թէ Եղիպտոս գացեր էր . և հոգական արուեստը սովորեցաւ և իրմէ առաջեղողներուն ամենէն ալ աւելի ճարտար և յաջող կերպով կը գործածէր : Ըստնք կ'ընդունին թէ անիկա Հեղին աղջկանը Մարիամին որդին էր և խաչուեցաւ Պասեքի իրիկունը , և իրեն գէմբերուած վկաները սուտ վկայ էին , Ա՛ , Ա՛ , Ա՛ :

Քրիստոնէութեան ամենադառն հակառակորդներուն մէկը Կելսոս՝ որ երկրորդ գարուն վերջերը գրեց , կը խօսի քրիստոնէական կրօնքին հիմնադրին վրայ՝ որպէս թէ իր ժամանակէն քանի մը տարի առաջ էր . և կը յիշէ Յիսուս Քրիստոսի վրայօք Ըւետարանին պատմութեանը գլխաւոր դէպքերը , ըսելով թէ Ըւետարանիչներուն պատմութիւններէն օրինակեցի : Ինչպէս որ առաջ ըսինք , աս գիրքերէն քաղուածքներ կ'ընէ իրը Յիսուսի ընկերներուն և աշակերտներուն գրածը՝ ան հեղինակներուն անուններով , որով որ հիմա կը կոչուին ան գիրքերը : Մասնաւորապէս կը յիշէ անոր մարդեղութիւնը՝ կոյսէ մը ծնիլը՝ մոգերէն երկրպագութիւն ընդունիլը՝ Եղիպտոս փախչիլը՝ և մանուկներուն ջարդուիլը : Կը յիշէ Քրիստոսի Յովհաննէսէն միրտուիլը՝ Սուրբ Հոգւոյն աղաւնակերպ իջնելը՝ և երկինքէն եկած ձայնը թէ իմ Որդիս է ատիկա , իր աշակերտները իրը և

մարդարէ զինքը ընդունելնին և անոր զինքը ո՛վ  
մատնելեքը՝ ինչպէս նաև իւր մահուանն ու յա-  
րութեան պարագաները առաջուց գուշակելը :  
Կը վկայէ թէ Քրիստոս աստուածային էակ մը  
կը սեպէին աշակերտները և երկրպագութիւն  
կ'ընէին անոր . և կը պատմէ Քրիստոսի խաչե-  
լութեան վերաբերեալ ամէն պարագաները, և  
վերջը իւր աշակերտացը երենալը . շատ անգամ  
կը յիշէ Ոուրբ Հոգիին անունը, և Եստուծոյ  
անունը կու տայ Բարձրեալ ըսելով . 'ի միասին  
ալ կը յիշէ Հայր՝ Որդի՝ և Ոուրբ Հոգի : Կը  
խոստովանի թէ Քրիստոս գործեց ան հրաշքնե-  
րը՝ որով մեծ բաղմութիւն իրեն յարեցան իր-  
եւ Մեսիա ընդունելով զինքը : Ես հրաշքնե-  
րուն իրօք գործուած ըլլալուն ոչ տարակոյս  
կը ցուցունէ բնաւ և ոչ կ'ուրանայ . այլ մոգա-  
կան արուեստին կու տայ անոնք, որն որ Քրիս-  
տոս Եղիպտոս սովորեցաւ կ'ըսէ :

Ընթերցող, ան հրէայ և հեթանոս հեղինակ-  
ները, որոնք գիտէին քառասուն տարիի չափ ա-  
ռաջ Քրիստոսի և անոր Եռաքելոց ինչեր գոր-  
ծելը՝ Քրիստոնեայ ըլլալու չհարկադրուեցան :  
Մարդիկ ասանկով չեն սիրեր ճշմարտութիւնը :  
Են հրէաները և հեթանոսները՝ որոնք կ'ապրէին  
յարութիւն առած մեռեալներուն և յարութիւն  
առածներուն զաւակացը չետ, վկայեցին թէ թէ-  
պէտ աս բաները եղան՝ բայց մեք չենք հաւատար :  
Իոլոր աս բաները չար հոգիներուն իշխանու-  
թեանը կու տային որ՝ չնազանդին ճշմարտու-

թեան : Մեր մեր ծնողքներուն և անոնց ալ ծը-  
նողքներուն ուր բնակիլը գիտենք . շատ բաներ  
գիտենք անոնց վրայ որ բնաւ տեսած չենք : Հա-  
զարաւոր անձինք , որ իրենց ծնողքը և ծնողք-  
ներուն ծնողքները կը պատմեին իրենց՝ ան մար-  
դոցը համար որ կոյր էին և աչքերնին բացուեր  
էր՝ կամ ասանկ կոյրերուն զաւակներուն հետ  
տեսութիւն կ'ընէին կամ անոնք իրենց բարե-  
կամներն էին և , այնքան պայծառ տեղեկութիւն  
ունէին աս եղելութիւններուն վրայ՝ որքան որ  
կոստանդնուպօլիս բնակող Հայերը գիտեն թէ  
իրենց հայրերը Հայաստանէն եկած են . սակայն և  
այնպէս չ'կազանգեցան Եւետարանին : Մողա-  
կան արուեստը իրենց ապաստանարանն էր :  
Ենոնք ան դարուն մէջ ինքզինքնին չ'կործանե-  
ցին և չէին կրնար կործանել կուապաշտութեան  
անհաւատութիւնով : Մոլորութեան աս ճամբան  
գոցուած էր . իսկ Եստուծոյ գործքերը դիւական  
զօրութեան տալը ան դարուն իմացականութիւ-  
նը կը ներէր , և աս էր իրենց ապաստանարանը  
Ճշմարտութենէն փախչելու :

Իսյց միթէ մարդիկ դարէ 'ի դար շարունակա-  
բար ինքզինքնին պիտի կորսնցունե՞ն աս դաղա-  
փարովը կամ յոյսովը թէ՝ Տէրը և անոր Եռա-  
քեալները լոր հոգէներուն զօրութիւնովը ըրին ան  
գործքերը , ոչ . ատ տեսակ անհաւատութիւնը  
միշտ չ'մնար : Երբոր ան ՝ Կոր կտակարանին  
օրինակները կը շատնան և շատ կը կարդացուին  
եկեղեցիներուն մէջ , մարդիկ անշուշտ ալ պիտի

դադարին սիրոյ և ողորմութեան գործքերը սաւտանային զօրութեանը տալէն : Ո՞րչափ ո՞ր քարոզուի ան Եւետարանը՝ այնքան քիչ պիտի հաւատան մարդիկ ատ մոգական զօրութեանը :

Հիմա փողոցները պարտող սրիկաներուն ամենէն չարը և ամենէն տգէտը անգամ չես կընար հաւատացունել՝ որ Քրիստոս իր հանդերձին դպչողները ինկած հոգիներուն օգնութեամբը բժշկեց : Ինչո՞ւ համար է որ ներկայ դարուսմէջ անոր թշնամիներուն միտքէն չանցնիր՝ իր վրայ Բէեղզերուղին չետ միաբանութիւն ունենալու յանցանքը գնել : Ո՞չ թէ անոր վրայ սէր մը ունենալուն կամ զինքը յարգելնուն համար է՝ որ չեն հաւատար և չեն կընար հաւատալ թէ ան մոգական արուեստը սովորեցաւ Եգիպտոս, ուր արդարեւ կեցաւ տղայութեան ատենը, ո՞չ + գիտութեան ճրագը այնքան մօտ է իրենց՝ որ չեն կընար այնպէս խաբել ինքզինքնին : Հիմակուան չարերը առջիններէն աշեկ եղած չեն ըլլար անոր համար՝ որ Տէրը ներկայ դարուն իմացականութիւնը անանկ դիրքի մը մէջ դրաւ որ ան տեսակ անհաւատութիւն չ'կընար կենալ հիմայ : Վասն զի այսու ամենայնիւ կայ բաւական ատելութիւն Քրիստոսի և անոր կանոններուն, բաւական չարութիւն և պղծութիւն, որով կարող ըլլան իրենց առաջարկուած ողորմութիւնը մերժելու : Տակաւին անոր շնորհքը պիտի արհամարհուի և իւր Մեսիայութիւնը ուրացուի՝ թէպէտ ոչ հին պատ-

Ճառանքովը : « Առը միջոցներ ձեռք պիտի առանուին և ուրիշ ճամբաներ պիտի փնտռուին : Ի՞նչ ըլլայ ըլլայ՝ լոյսին չ'նային : Դարեր կանցնին և ականատես վկաները՝ անոնց զաւակները և զաւակներնուն զաւակները քանի մը ազդէ կը ննջեն : Քրիստոսի համբարձումէն երեք հարիւր տարի ու աւելի ալ վերջը՝ թէ մէկը ջանար ուրանալ Աւետարանին մէջ պատմուած դէպքերը, զարմանքով անոր պիտի ըսէին ոմանք, թէ ամեր հայրը կամ մեծ հայրը տեսած է և կամ տեսնողին հետ խօսած է : Դարեր կ'անցնին, վերջի օրերը կուգան : « Աերշնչեալ Առաքեալի մը հրամայուեցաւ որ ծանուցանէ թէ՝ վերջի օրերը արհամարհողներ պիտի գտն, և ծառը ընէն անոր գտուու խոսդուն+ը, և բոլոր պատմութիւնը մէկ դի պիտի ձգեն : Հիմա աչքէ անցունենք անհաւատութեան ան երեկի տեսակներուն երեքը, որոնք մարդիկ մինչեւ հիմա բանեցուցին Աստուծոյ չ'հաւատալու : Ճշմարիտ է որ ուրիշ միջանկեալ տեսակներ կային . ինչպէս, անհաւատութիւն, սնապաշտութիւն և կարգաւորի խաքեբայութիւնն ան . բայց անոր ամէն ձեին վրայօք մանրամասն գրելու բաւական ժամանակ և տեղ չունինք : Ահա հիմա վերջի օրերու անհաւատութիւնը եկած է : Ծաղը ընող անհաւատութիւնը գուշակուածին պէս հասաւ հիմայ . և անոր հետ պիտի գար կամաւոր տգիտութիւնը՝ որ խաւարին ծածուկ սէր մը ունենալէն յառաջ կուգայ : Երդ՝ յառաջ երթանք տեսնելու ճշմար-

տութեան վրայ եղած աս զարմանալի տհաճութեան ուրիշ նշանները . և անոր համար զգուշութեամբ կըքննենք աս բանը՝ որ անիկա ունեցողները չեն իմանար անոր գոյութիւնը : Լոյսէն աւելի խաւարին սէր ունենալը ասկէ կը յայտնուի՝ որ մարդիկ իրենց անհաւատութեան դրութիւնը պաշտպանելու համար սովորականէն աւելի դիւրահաւան կ'ըլլան , և կը հաւատան անանկ բաներու՝ որ պարզապէս ճշմարտութիւնը ընդունելէն շատ աւելի դժուար է հաւատալ :

### ԳԼՈՒԽ ՃԳ

ԵՒՏԵՐԵՆԸ ՄԵՐԺԱՎՀԵՏՈՒՆ ԵԿԱԿԻՍՉԵՅՑՆԱԽՈՒՏԻՆԸ ԵԿ ԴԻՄԵՐԵԿԵՐԵՆԱԽՈՒՏԻՆԸ :

Եւետարանը մերժողները չափազանց դիւրահաւան են . և սուտ դրութիւն մը պաշտպանելու համար կ'ընդունին ան բանը՝ որ աւելի դժուար է հաւատալու :

Մէկ ծեր մարդ մը՝ որ իւր կենացը մեծ մասը կատինական դպրոց մը դասաւուութիւն ընելով անցուցեր էր , երբեմն երբեմն պատմութիւնները կը կարդար , անանկ որ մեր վերոյիշեալ եղելութիւններուն վրայ փոքր ինչ տեղեկութիւն ստացած էր : Աս դիտութիւնը կ'երևէ թէ շփոթելով իր միտքը՝ վրդովուած էր ան խաղաղու-

թիւնը : որ երբեմն կը վայելէր սուրբ բաները  
ծաղը ընելու կողմանէ : Իւր անհանգստութիւնը  
նը երբեմն երբեմն կ'երևար՝ քարոզի ատեն ան-  
համբերութեան և գժգոհութեան զգացումնե-  
րով . բայց ինք ինքզինքը բոլորովին հանդարա  
կը սեպէր և կ'ատէր Վրիտոնէութիւն բառը :  
Ենանկ պատահեցաւ որ իր գիրքերէն և իր ծա-  
նօթներէն քիչ մը բան սովորեցաւ նախկին Վրիտ-  
ոնէից բարոյական որոշեառնելանը վրայ : — Ես  
պատմութիւնը ձգելու ենք հոս քիչ մը , մինչև որ  
ցուցունենք ընթերցողին՝ թէ ինք ալ ինչպէս  
կրնայ ձեռք ձգել ան գիտութիւնը՝ եթէ ուզէ :  
Եռաքելոց գարուն մէջ մկրտուողները ինչ տե-  
սակ անձինք ըլլալուն վրայ՝ գժուար չէ գաղա-  
փար մը ստանալ . որովհետև բարեկամներէն և  
միանգամայն թշնամիներէն կրնայ քաղել ան  
պատմութիւնները : Եթէ լսեմք անուանի անձի  
մը որպիսութիւնը զինքը սիրողներէն , և բոլորո-  
վին գոհ չըլլայ միտքերնիս , կրնամք աւելի քննել  
բանը : Եւ եթէ նոյն պատմութիւնը ընդունինք  
քանի մը անանկ անձինքներէ՝ որոնք բոլորովին  
կ'առեն անիկայ , կ'զգանք թէ ասանկ բանի վը-  
րայ ասկէ աւելի վկայութիւն չ'կրնար ըլլալ :  
Հիմայ (մեր առջելը եղած նիւթին վրայօք ) հար-  
կաւոր է որ ուղիղ համարում մը ունենանք՝ թէ  
ինչ տեսակ մարդիկ և կնիկներ էին անոնք որ  
կը կոչուին “Նախկին Վրիտաննեայք : Երդ՝ եթէ  
ես Գործք Եռաքելոցը ցուցունեմ կամ կղեմե-  
սի՝ Երանոսի՝ Յուստիանոսի՝ Բարնաբասի և Պո-

Ղեկարպոսի կամ՝ այլոց գրութիւնները, կրնոյ  
ըլլալ որ ոմանք ուրիշ վկայութիւն ալ պիտի  
ուզեն՝ ըսելով թէ ասոնք Աւագէդ Հռէայ կամ  
Հեղանոս էին, բայց ան բաները (գրած առեւնին  
Քրիստոնեայ էին. և ո՛վ գետէ՝ կորելէ և երենց  
կողմանցունիւնը զերենք հորցուոց, կամ ու սորէ-  
ունց՝ երենց Եղբարը վրայ անոնց արժան Եղածէն  
առելք բարի խօսիլ: Եթէ այսպէս է, ընթերցողը  
կրնայ ուրիշ տեղ ալ վկայութիւն փնտռել:  
Թօնղնայի անոնց խօսքերուն, որ կ'ատէին զանոնք  
և կը չարչարէին: Կրնանք հեթանոս հակառա-  
կորդներուն համառօտ խօսքերէն քաղել Անոյն  
եղելութեանց պատմութիւնը, որոնք մանրա-  
մասն կ'իմանանք Քրիստոսի բարեկամներէն:  
Օքր օրինակ. եթէ առնենք Պլինիոս Կրտսերին ան  
հռչակաւոր նամակը որ գրեց Տրայանոս կայս-  
րին, պիտի տեսնենք որ իր խօսքերը բաւական  
վճռական են: Այս Պլինիոսը Պոնտոսի և Պիւ-  
թանիայի կառավարիչ եղաւ Յովհաննէս աւե-  
տարանիչին մահէն քիչ ատեն վերջը. բայց շատ  
առաջներն ալ ուրիշ տեղեր ասանկ պաշտօննե-  
րու մէջ գտնուած էր: Պլինիոս՝ Կայսրին կ'ի-  
մացունէ թէ ինք երբեմն քրիստոնեաները կը  
տանջէր, բայց անոնք չէին ուրանար, այլ տան-  
ջանքի մէջ ալ իրենց հաւատքը կը դաւանէին:  
(Մասնաւորապէս կը յիշէ երկու մանկամարդ-  
կանայք, որ այս կերպով փորձուեցան:) Կը պատ-  
մէ թէ մահ կ'սպառնար անոնց, և կը հրամայէր  
որ տանին տանջեն իրենց անպարտելի յամա-

ռութեանը համար . և ի՞նչ էր իրենց դաւանութիւնը՝ որուն համար այսպէս կը տանջուէին , և ի՞նչ կը վկայեն աս տանջողները անոնց քնութեանը և վարքին վրայ : Ի՞նթերցող՝ եթէ կ'ուզես Պլինիոսին ըրած պատմութիւնը իմանալ , Քրիստոնեաներուն յանցանքը աս էր որ՝

1. Առվորութիւն ունէին մէկ որոշեալ օր մը առտուն չ'լուսցած մէկ տեղ գալու , և մէկզմէկու հետ փոփոխակի երդ մը երգելու Քրիստոսի զանիկայ Աստուած դաւանելով :

2. Եւ ինքնինքնին կը կապէին ուխտով մը՝ որ բնաւ մէկ չարութիւն մը չ'գործեն .

3. Եւ գողութիւն չ'ընեն .

4. Յափշտակութիւն չ'ընեն .

5. Շնութիւն չ'ընեն .

6. Բնաւ խոստմունքնին չ'գրժեն .

7. Եւ ոչ ուրանան իրենց յանձնուած աւանդը , երբ որ կ'ուզուի անիկայ :

Վմենէն ապուշ ընթերցողն ալ կարծեմ բաւական միտք ունի իմանալու որ՝ եթէ թշնամի մը անոնք տանջած ու նեղած ատենը աս յանցանքը կը դնէ անոնց վրայ , թէ անոնք կրկին և կրկին ուխտ կ'ընէին որ բնաւ սուտ չ'խօսին , անիրաւութիւն չ'ընեն , և որ և իցէ չարութիւն մը չ'գործեն , ԱՅ , անշուշտ ասիկա այնչափ գովութիւն կ'ըլլայ , որչափ որ բարեկամ մը գրած ըլլար՝ թէ անոնք արդարասէր և շիտակ մարդիկ են :

Դարձեալ, ճիշդ նոյն բանը կրնանք իմանալ  
ուրիշ մէկ դառն հակառակորդի մը գրութիւն-  
ներեն : Պուկիանոս՝ ամենէն ծեր Առաքեալին  
մահէն քանի մը տարի վերջը ծնած էր :

Պուկիանոս՝ որ ժամանակակից էր Կելսոսի,  
Քրիստոնեաներուն մէկ դառն թշնամին էր :  
Բեռեկրինոս փիլիսոփային մահուան պատմու-  
թիւնը գրած ատենը՝ վաւերական վկայութիւն  
կու տայ քրիստոնէութեան նշանաւոր եղելու-  
թիւններուն և սկզբունքներուն վրայ, սիմէ ա-  
նոր հիմնադրողը Պաղեստինի մէջ խաչուեցաւ  
և կը պաշտուի Քրիստոնեաներէն, որոնք ան-  
մահ կենաց շատ զօրաւոր յոյս մը ունին և մեծ  
արհամարհանք՝ աս աշխարհին և անոր վայել-  
չութիւններուն, և քաջութեամբ կը համբերեն  
մեծ նեղութիւններու իրենց սկզբունքներուն  
պատճառովը, և երբեմն ինքզինքնին կը մատ-  
նեն չարչարանքներու :

Արդարասիրութիւնը և ճշմարտութիւնը  
այնքան կը տիրէ անոնց մէջ՝ որ մէկզմէկու կը  
վստահին առանց երաշխաւորութեան և ա-  
ռանց գրաւի : Ենոնց Տէրը զօրաւոր պատուէր  
տուած է բոլոր իրեն հետեւողներուն որ մէկզմէկ  
սիրեն, որ աս բանը նշանաւոր կերպով կը գըշ-  
նուի անոնց մէջ : Իր Աղեքսանդր կոչուած գը-  
րութեանը մէջ կ'ըսէ թէ անոնք Քրիստոնեայ  
կը կոչուին և ամէն մարդ կը ճանչնայ անոնք  
Պտնտոս և անոր մօտերը եղած երկիրները շատ  
կը գտնուին անոնք, և վերջապէս բոլորովին

թշնամի են խաբերայութեան և խաբերաներու։  
 Վ'նթերցող՝ Աւետարանը ատողներուն բեր-  
 նէն աս խօսքերը առատապէս բաւական պիտի ըլ-  
 լային՝ (եթէ ուրիշ մէկն ալգրած չ'ըլլար՝) նախ-  
 կին քրիստոնէից հեզութեանը և արդարասիրու-  
 թեանը վրայօք ուզած բոլոր ծանօթութիւննիս  
 մեզի տալու։ Գնա՞ ժողվէ՛ և ամփոփէ՛ ինչ որ  
 գրուած է բարեկամներէն և թշնամիներէն՝ մին-  
 չև որ միտքդ հանգչի ։ ապա եկուր և քննէ մե-  
 զի հետ թէ ինչ բաներու հաւատալու ին անոնք՝  
 որ Աստուածաշունչը կը մերժեն։

Բայց տակաւին յառաջ չ'գացած՝ ուրիշ մէկ  
 երկու ծանօթութիւններ ալ ունինք ընելու։  
 Վրիստոնեաներուն թիւին վրայօք ալ ով որ  
 կ'ուզէ՛ կրնայ նոյն մեր յիշած կերպովը ծանօ-  
 թանալ։ Օոր օրինակ ։ եթէ կարդամ Տոկիդոս  
 հեթանոս պատմիչին գրութիւնները Հռովմի մէջ  
 եղած հալածանքին վրայ՝ որ ան ատենը Պօղոս  
 առաքեալը սպաննուեցաւ, և տեսնեմ որ այ-  
 րելով սպանուածները մէծ բազմութիւն կը կոչէ։  
 Վստահութեան արժանի վկայութիւն ունեցած  
 կ'ըլլամ ան քաղաքին մէջ եղած եկեղեցւոյն  
 վրայ։ Վասն զի եթէ մարտիրոս եղածները մեծ  
 բազմութիւն մըն էին, քաշկոտել եղած պիտի  
 չըլլայ՝ եթէ մակաբերեմ թէ ան ժողովուրդը  
 որմէն անոնք առնուեցան խիստ բազմաթիւ ըլ-  
 լալու են։ Դարձեալ երբոր կը կարդանք Պլե-  
 նիստի գրութիւններէն՝ որ հեթանոսաց տաճար-  
 ները գրեթէ բարձի թողի եղան, և աս Ասնա-

պաշտութիւնը՝ (ինչպէս որ ան կը կոչէ) լեցուց ոչ միայն քաղաքները՝ այլ և դիւղերն ալ, կրնանք ասկէ քիչ մը մակաբերել ան տեղի և ան ժամանակի քրիստոնէական ժողովրդոց թիւը և զօրութիւնը : “Այս տեղեկութիւնը կը ռնանք ստանալ ուրիշ հեղինակներէ ալ՝ թէ բարեկամ և թէ թշնամի . բայց առ այժմ մեր պատմութիւնը շարունակելու ենք : —

Ըսենք թէ ան ծեր դասատուն քիչ մը տեղեկութիւն ստացեր էր Օգոստեան դարուն և անոր յաջորդ ժամանակներուն վրայ : Ասիկայ մասնաւոր բարեկամ մը ունէր, որուն հետ կ'ուզէր երբեմն խօսիլ կրօնքի վրայ՝ առանց բարկանալու : Աս բարեկամը քանի մը խօսք ըրաւ ան ծերին, և քանի մը բաներու վրայ հարցուց թէ ի՞նչպէս կը հաւատայ : Հետեւեալը ան խօսակցութեան և ան հարցումներուն իմաստն է, այնքան Ճիշդ՝ որչափ որ յիշողութիւնը կը պահէ :

“Իմ բարեկամս, քենէ պիտի խնդրեմ որ պատկեր մը քաշես, ապա վրան նայիս, և քանի մը ըոպէ հանդարտութեամբ մտածես անոր վրայ : Կ'ուզեմ որ ստորագրես, և ապա զննես “Աերոնի և Տրայիանոսի ժամանակը Հոռվմայ տերութեան մէջ եղած բոլոր քրիստոնէական եկեղեցիները և ժողովուրդները : Կը խնդրեմ որ մէկ անգամին հարիւր կամ երկու հարիւր եկեղեցի միայն կամ քրիստոնէական ժողովուրդներ առնես և զգուշութեամբ անոնք դիտես . ասոնք ուրկէ կ'ուզես՝ ընտրէ . Յունաստանէն՝ Փոքր Ասիայէն՝

կամ Եփրիկէէն՝ կամ թէ ամէն մէկ տեղէն մէկ  
մէկ մաս առ : Հոգ չէ՝ որը ըլլայ, միայն թէ մը-  
տադրութիւնդ ուղղէ՝ աս ժողովուրդներէն հար-  
իւր կամ երկու հարիւրին վրայ . ոչ մեծ և ոչ  
փոքր ըլլան, այլ միջակ մեծութիւնով եկեղե-  
ցիներ թող ըլլան : Դուն գիտես որ հիմա ինչ-  
պէս որ է՝ անանկ ալ ան ատենը աս ժողովուրդ-  
ները մէկ կարգ մը մարդիկներէ կազմուած չէ-  
ին, այլ ամէն կարգէ անձինք կը գտնուէին ա-  
մէն մէկ ժողովքին մէջ : Ոմանք աղքատ էին  
ոմանք չէին . ոմանք տգէտ՝ ոմանք գիտնական :  
Երկրի վրայ ամէն տեղ ամէն դարու մէջ ամէն  
քրիստոնէական ժողովքի մէջ զանազանու-  
թիւն գտնուած է : Չեմ ըսեր որ աս ժողո-  
վուրդները դիտես՝ Քրիստոսի և Ըռաքելոց երկ-  
րի վրայ եղած բոլոր ժամանակին մէջ, կամ ե-  
կեղեցիներուն մէջ հրաշագործութիւնը կեցած  
բոլոր ատենը, այլ նայէ՛ անոնց ան ժամանակէն  
միայն երեսուն տարիի մէջ եղած վիճակներնուն  
վրայ : Հիմա մտիր ինձի հետ անոնցմէ մէկուն  
մէջ . ըսենք թէ կորնթոսի եկեղեցին . ահա մէկ  
ժողովուրդ մը՝ որ սեպէ թէ հարիւր կամ երկու  
հարիւր անդամ ունի . ոմանք տգէտ՝ ոմանք գիտ-  
նական, արու և էգ, ծեր և պատանի : Ընոնք  
բոլորը՝ երբեմն Հրէայ կամ Հեթանոս էին և շատ  
նախանձաւոր իրենց նախորդներուն կրօնքին :  
Հիմայ յայտնի Քրիստոնեայ են, թէպէտ վր-  
տանդաւոր բան մըն է ատ անունը կրել՝ ստաց-  
ուածքի և միանդամայն կեանքի : Աս Քրիստոն-

եաները կ'ըսեն թէ՝ իրենցմէ ոմանք առաջ կոյր էին, բայց հիմա Յիսուս Քրիստոսի անօւնը իրենց վրայ կանչուելով աշխերնուն լոյսը ընդունեցին: «Աաւ աս Քրիստոնեաներուն վարքը շատ փոխուած է: Նեթանոս եղած ատեննին շատ կը սիրեին թատրոնը՝ խնձոյքը ու զեղխութիւնը, և շատ ցանկասէր էին: Իսկ հիմա՝ թէ անկեղծութեամբ ըլլայ թէ ոչ բարեկամներուն և միանգամայն թշնամիներուն ըսածին նայելով իրենց դոնէ արտաքին վարքը շատ տարբեր է: Ասոնք շատ զգոյշ են ամէն կիրակի մէկզմէկ յորդորելու և մէկզմէկու հետ ուխտ ու դաշնք ընելու, որ հրաժարին ամէն ստութենէ և չարութենէ: Ասոնք կը հաւատան թէ կիրակիէ կիրակի աս զարմանալիքները կը կատարուին Քրիստոսի անունովը իրենց՝ և իրենց եղբարցը ձեռօքը:

«Աաւ կը սեպեն թէ իրենք կը հասկընան և կը խօսին իրենց բոլորտիքը եղող ազգերուն և ժողովուրդներուն լեզուները: Առաքեալները ամսէ ամիս և տարուէ տարի կը գրեն անոնց՝ որ չհպարտանան աս բժշկութեան և ուրիշ պարգևները ունենալնուն համար, վասն զի հպարտութիւնը անհաճոյ է Երկինքին առջելը: Աս ժողովքին անդամները կը սեպեն թէ իրենք միշտ կը խօսին Աստուծոյ զարմանալի գործքերուն վրայ իրենց գրացիներուն հետ՝ անոնց զանազան լեզուներովը. այսինքն Պարթևներուն՝ Մարաց՝ Եղոմացւոց լեզուովը, և Նրէաստան ու Միջա-

դետ՝ կապադովկիա՝ Պոնտոս ու Եսիա՝ Փռիւ-  
պիա և Պամփիւլիա բնակողներուն լեզուովը, ու  
Լիքէացւոց՝ կիւրենացւոց՝ կրետացւոց՝ Երա-  
բացւոց՝ Հրէից և նորահաւատից լեզուովը:

Հիմա մտնենք ուրիշ ժողովուրդի մը մէջ և  
քիչ մը անդին ասդին նայինք ։ և վերջը ուրիշ  
մը, ու անկէ վերջն ալ ուրիշ մը առնենք ։ և այս-  
պէս շարունակենք՝ մինչև որ հարիւր հատ ըլլայ՝  
Պաղեստինու մօտերը եղած հինդ կամ վեց աղ-  
գերուն մէջէն ։ Հիմա աղէկ մը քննենք անոնք՝  
երեսունին միայն առջե հինգ տարուան մէջ  
եղած վիճակնուն նայելով։ Կը կարծես թէ աս  
ժողովուրդները խարուած էին՝ որ միշտ կը  
խորհէին թէ իրենք օտար լեզուներ կը խօսէին,  
երբ որ իրօք չէին խօսեր։ Կը կարծես որ ա-  
սոնցմէ հարիւր եկեղեցի հինդ տարի անանկ սե-  
պեցին՝ թէ կիրակիէ կիրակի ամսէ ամիս իրենք  
կը տեսնեն որ կոյրերը կը բժշկուին, մեռելները  
յարութիւն կ'առնեն՝ և իրենք ան բժշկուած ու-  
ողջնցած մարդոց հետ կ'ապրին, որ ատեն ասանկ  
բան մը չ'կար'։

Օեր մարդը ընդունեց որ, Հոռվմայեցւոց  
տերութեան որ և իցէ ազգէն հարիւր ժողովուրդ  
առնելով, և աս ժողովուրդները բաղկացած ըլ-  
լալով ամէն կարգի մարդոցմէ, ու այլ և այլ  
գաղափարի ու խառնուածքի տէր և մտքի ու  
մարմինի զանազան վիճակներու տէր եղող ան-  
ձինքներէ, և իրենց թշնամիները վրանին հսկե-  
լով՝ զերենք տեսլով և մեռցունլով՝ իրենց հա-

Հատքին համար + դժուար բան է հաւատալ ոք  
ոչ թէ երեսուն այլ տասն և հինգ տարի անոնք  
առ բաները իրենց ձեռքով եղած կարծեն՝ երբ  
որ եղած չէ: Դժուար բան սեպեց ան հաւատալ  
որ անանկ պատահի՝ որ տասն և հինգ տարի հար-  
իւր եկեղեցի ամենը մէկէն այս կերպով խարուին  
աշբովնին տեսած բաներնուն վրայ. և մենք ալ  
իրեն կը միաբանինք :

Մէկ ծանօթութիւն մըն ալ տրուեցաւ իրեն՝  
որուն վրայ ընթերցողը ընդարձակ տեղեկու-  
թիւն կրնայ ստանալ, երբ որ ուզէ: Ասիկայ է  
Քրիստոնեաներուն՝ իրենց չարչարուած տակ-  
նը ցուցուցած հեղութիւնը և համբերութիւնը,  
որն որ բանով մը չէր շարժեր: Ընթերձողը՝  
որ կարելի է չուզեր եկեղեցւոյ վկայութիւնը  
ընդունիլ աս նիւթին վրայ, կրնայ թշնամինե-  
րուն վկայութիւնը առնել՝ երբ որ ուզէ և ուր  
որ դառնայ: Ասոնցմէ միայն մէկը յիշենք, որ  
է ան հռչակաւոր Պլինիոսի գրութենէն: «Այէ  
ի՞նչ կ'ըսէ. «Ես հարցուցած եմ անոնց թէ՝  
դուն Քրիստոնեայ եմ, ան ատենը երկրորդ ու  
երրորդ անգամ հարցուցած եմ» մահ սպառնա-  
լով. և անոնք որ հաստատ կը մնային, հրաման  
կ'ընէի որպատժուին. վասն զի տարակոյս չունիմ  
թէ ի՞նչ տեսակ բան որ ըլլայ իրենց կարծիքնե-  
րը, ան անպարտելի յամառութիւնը պատժուե-  
լու է»: Աւրիշ ամբաստանեալները և կ'ուրանա-  
յին իրենց Քրիստոնեայ ըլլալը և ինծի հետ ա-

զօթք մը կ'ընեին չաստուածներուն, և գինիով  
ու խունկով պաշտօն կը մատուցանէին քու  
պատկերիդ, որն որ ատ բանին համար ուրիշ  
չաստուածոց արձաններուն հետ բերել կու տայի  
և անոնց առջեր կը գնեի : Դարձեալ՝ անոնք  
կը նախատեին Վրիստոսի անունը, որ նար չէ  
որ աս բաներուն մէկը ընել տրուի իրօք Վր-  
իստոնեայ եղող մէկու մը : Վասն որոյ ես ար-  
ժան սեպեցի ասոնք արձակել :

Աս հեթանոս իշխանին գրիչէն՝ ընթերցողը  
կրնայ իմանալ բոլոր ան գովութիւնները, որ  
անոնց բարեկամները ըրած են : Դիւրաւ կը հաս-  
կըցուի թէ՝ ի՞նչ է անոր աանպարտելի յամա-  
ռութիւն՝ կոչածը . և երբոր մեզի կ'իմացունե-  
թէ այս ինչ բաներ կար՝ որ նար չէր անոնց ը-  
նել տալ, ասով մեզի իմացուցած կ'ըլլայ անոնց  
բոլոր ան քաջութիւնը և հաւատարութիւնը՝  
որ կ'ուզէինք գիտնալ թէ անանկէ : Ընթերցող  
եթէ տեղեակ ըլլաս ասանկ խօսքերուն և զանա-  
զան գրութիւններուն՝ այլ և այլ հեթանոս հեղե-  
նակներէն, ալ Վրիստոնեայ հեղինակներէ վկա-  
յութիւն պիտի չփնտռես :

Անհաւատը վկայեց թէ դժուար է հաւատալ  
որ՝ շատ ժողովուրդներ մէկէն յիշեալ պարագա-  
ներուն մէջ՝ շատ տարի՝ ինքզինքնին կարող  
կարծեն Վրիստոսի անունը տալով բորոտները՝  
կոյրերը և կաղերը բժշկելու, եթէ անանկ չըլլայ :  
Անպել՝ թէ իրենք երկայն տտեն մեռած ու  
յարութիւն առածներուն հետ նստան ելան :

և կոյր ծնած ու աչքերնին բացուածներուն հետ  
բարեկամութիւն ըրին, և սեպել՝ թէ միտքերնին  
է ան կիրակին որ տեսան անոնց բժշկուիլը, երբ  
որ անանկ բան եղած չէ.—ան խորհեցաւ թէ  
հաւատալու բան չէ որ ասանկ խարէութիւն շատ  
կամ թէ ըսենք՝ հարիւր ժողովուրդներու մէջ  
մէկէն պատահի. կամ երկայն ատեն տեէ, շա-  
բաթներ՝ տարիներ՝ ըսէ՛ հինգ տարի. մանաւանդ  
եթէ ամէն մէկուն ընելիք շահը ստացուածքի՝  
աշխարհային պատւոյ՝ և կեանքի կորուստ ըլլայ:  
Ընոր բարեկամը իմացուց իրեն թէ, աս բանին  
հաւատալու գժուարութիւնը քիչ մը պիտի ա-  
ւելնայ՝ աս բանն ալ հաշիւի մէջ առնելով որ  
անոնը՝ որ զրկանքի և չարչարանքի կը տանին  
հեղութեամբ և չ'տրտնչալով, այլ խաղաղ ու  
անշարժ և մահէն ալ չ'վախցող քաջութեամբ  
մը, գիւրաւ խարուելու բնաւորութեան տէր  
չեն ըլլար: Եւելի գժուար պիտի չ'ըլլայ հաւա-  
տալ՝ որ բորոտ մը սրբուի կամ կոյրի մը աչքը  
բացուի Արարիչին հրամանովը, քան թէ հաւա-  
տալ՝ թէ մեր յիշած որպիսութեան տէր եղող  
տա՞սը հազար անձանց ալֆերը խարուեցան, և  
կարծեցին թէ իրենք քանի քանի ամիսներ ամէն  
կիրակի տեսան անբժշկելի հիւանդութեանց  
բժշկուիլը, երբոր անանկ բան չեղաւ: Ասիկայ  
ալ հրաշտի ու անհաւատապալն հրաշքի մը հաւատալ  
է. սեպել՝ թէ մի և նոյն ատենը բազմաթիւ տար-  
քեր ու հեռու աղքերու մէջ ցորեկ ատեն՝ բա-  
ցը՝ փողոցները՝ քաղաքներու և անթիւ գիւղե-

լու մէջ տասը հազար աչքեր խարուեցան , և  
կարծեցին թէ տեսան , տասը հազար ականջներ՝  
երեակայեցին թէ լսեցին , և տասը հազար  
ձեռքեր՝ սեպեցին թէ շշափեցին ան անձինքը ,  
որ մեռած էին կամ մունճ կամ կաղ կամ որ և իցէ  
ախտի տէր էին , ու ողջնցեր և բժշկուեր են :

Դարձեալ՝ աս ծեր անհաւատին հարցուեցաւ  
թէ միթէ հաւատալի՞ բան է որ բոլոր աս եկե-  
ղեցիները միաբանութիւն կամ խօսք մէկ ըրած-  
ըլլան ուրիշները խարելու : Անոր բարեկամը կ'ը-  
սէ թէ՝ ասոր վրայ քիչ մը շփոթեցաւ : Միտքը  
բերաւ որ անոնց թշնամիներուն վկայութիւնն  
էր ասիկայ թէ՝ անոնք թշնամի են խարէութեան  
և խարեբաներու : Միտքը բերաւ նաև թէ՝ հե-  
թանոս հեղինակներուն ըսածին նայելով Վրիս-  
տոնեաներուն ընաւորութեան մէկ նշանաւոր  
մասն էր շատ անգամ նորոգել իրենց ուխտերը ,  
որ բնաւ խարդախութիւն՝ սառութիւն՝ և խարե-  
բայութիւն չընեն : Խոստովանեցաւ թէ անհա-  
ւատալի բան է որ անանկ սուրբ՝ հեղ՝ և հաստա-  
տուն՝ մարդասէր և միանգամայն անպարտելի  
ընաւորութեան տէր եղող անձինքը , որոնք որ և  
իցէ ատեն պատրաստ են կեանքերնին տալու՝ քան  
թէ խօսքերնին դրժելու , որ բոլոր աս յատկու-  
թիւնները իրենց թշնամիները կը վկայեն անոնց  
վրայ , անոնք ասանկ խարէութիւն մը գործող-  
ներ ըլլան : Իր գաւանութեան որ և իցէ մասը  
և իր գրութեանը որ և իցէ հատուածը եթէ առ-  
նես , և հետեւութիւնը քննես , կը միաբանի քեզի

Հետ՝ որ անհաւագալը է՝ բայց մեր մարդասէք  
Արարիչին մարդկային վեճակին վեայ զթալ ու  
յերկիլ իջնելը՝ որ մեզի փրկութեան ճամբան  
սովորեցունէ, և մեզի համար մեռնի, և մեզի սուրբ  
երկինք մը պատրաստելը, միայն ասոնք էին՝ որ  
աս անմահ հոգիի տէր եղող ծերը չեր ուզեր ըն-  
դունիլ :

Արդարեւ կամաւոր տպէար, որ չպիտեր թէ  
չին Քրիստոնէից ընաւորութեանը վրայ ինչ  
ըսած են թէ բարեկամները և թէ թշնամիները,  
կարող չէ հասկընալ որ և իցէ փաստ ասանկ  
նիւթերու վրայ : Աս ալ փորձուած ճշմարտու-  
թիւն մըն է՝ որ սկեպտիկեանները, որոնք չափով  
մը ծանօթացած են աս բաներուն, ( չափով մը  
կ'ըսենք՝ վասն զի ընաւ չ'տեսանք մէկը որ փու-  
թով տեղեկութիւն ստանար աս բաներուն վրայ,) խիստ ծանր անտեղութիւններ կը կլլեն և մեծա-  
մեծ անհաւատալիքներ կ'ընդունին խաւարին  
կողմը, որ “Եոր կտակարանին մէջ պատմուած  
մէկ պարզ ու յայտնի եղելութեան մը չհաւա-  
տան : Եւ աշխարհիս մէջ ամէն մարդոցմէ ա-  
ւելի դիւրահաւան ըլլալու են անհաւատները :  
Անոնք չեն համարձակիր իրենց դաւանութիւնը  
մասնաւորել : Անոնց վարդապետութիւնները  
այնքան մէկզմէկու գէմ կու գան և կը հերքեն  
մէկզմէկ, որ չեն համարձակիր որոշ կերպով  
խօսիլ անոնք, այլ “չեմ գիտեր ինչպէս է եղեր”  
ըսելով կ'անցնին :

## ԳԼՈՒԽ ՃՒ

ԵՍՏՈՒԾՈՎԵՇՈՒՑՆԵՐԻ  
ՅԵՍՏԻ ԵՍՏՈՒԾԵՐԻ ԴԻԷՐԵ ՀԵՏԵՐԵ

ՄԵԿը կար՝ որ Քրիստոնէութիւնը կ'անարգեր, բայց միանգամայն շատ ջատազով էր բարի վարքի: Կը թուէր որ մարդու հետ վարուելու մեջ իր արդարասիրութեանը շատ վստահ էր, և մարդ չէր խաբեր: Ենոր մեկ բարեկամը ըստ իրեն. «Դուն ինչ բանի կը հաւատաս, որով հետեւ բանի մը հաւատացած ըլլալու ես: Դուն կ'ըսես թէ, կը հաւատամ որ մեղ Աստուած ստեղծեց և հոս գրաւ: Եյս չափին քեզի հետ կը միաբանիմ, վասն զի հոս ենք: Մեզի բնակելու համար ստեղծած աշխարհը բաւական մեծ է և ազէկ շինուած: Եւ մեր մարմինները զարմանալի կերպով ստեղծուած են, և մենք մեզի սքանչելիք ենք: Մենք ատեն ատեն զօրաւոր փափաք մը կ'զգանք զիտնալ՝ թէ արդեօք մեր հօգին մարմիններնուած հետ պիտի մեռնի<sup>○</sup>, թէ անկէ վերջը պիտի ապրի: Հատ դժուար չէ մեր Արարի-չին՝ մեզի ծանօթութիւն տալ աս և ասոր նման նիւթերուն վրայ, եթէ ուզէ հաղորդակցութիւննելնել մեզի հետ: Ես կը փափաքիմ գիտնալ թէ որքան ատեն պիտի ապրիմ, ես կը փափաքիմ գիտնալ թէ իմ Արարիչս ինչ բան կը հաճի և

ի՞նչ բան չ'հաճիր . ի՞նչ կը սիրէ և ի՞նչ կ'ատէ :  
 Հարկաւ ընտրութիւն ունեցող Հակ մը ըլլալու  
 է : Հարկաւ գործ կայ՝ որ հաճոյ պիտի ըլլայ իրեն  
 և անոր հակառակը անհաճոյ : Ասանկ բաներուն  
 գիտութիւնը իս պիտի ուրախացունէ , եթէ կա-  
 րող ըլլայ անիկայ՝ ինծի յայտնել անոնք : Մի-  
 թէ ան զիս հոս դրեր է՝ որ զարմանալիք մը ըլլամ  
 ինքզինքիս , և խաւարի մէջ խարիսաբելու պէս  
 կարծիքներ ընեմ իր կամքին վրայ , թէ բան մը  
 ըսած է իմ ծագմանս վրայ և մարդոց ստեղծ-  
 ուիլը որքան ատեն ըլլալուն վրայ , և անոնցմէ  
 ի՞նչ պահանջելուն և անոնց ապագայ վիճակը  
 ի՞նչ ըլլալուն վրայ : Միթէ իմ Արարիչս ինք-  
 զինքը կը զուարձացունէ՝ իմ շփոթութիւննե-  
 րովս , թէ առաջնորդ մը տուած է՝ որով գտնեմ  
 բոլոր հարկաւոր եղած գիտութիւնը” : Ան-  
 հաւատը ընդունեց որ՝ մեր Երկնաւոր Հայրը  
 մեզ անգիտութեամբ և անհոգութեամբ խաւա-  
 րի մէջ թողուցած չէ : Այլ բանականութիւնը՝  
 ըսաւ , մեր ուսուցիչը պիտի ըլլայ : Բարձրաձայն  
 և ճարտար գովութիւն կ'ընէր ան Երկնային  
 ճրագին , (որ ինք այսպէս կը կոչէր բանականու-  
 թիւնը , ) որ շիտակ ճամբան պիտի ցուցունէ  
 ամէն մէկուն : Կ'ըսէր թէ իրեն Աստուածաշունչ  
 պէտքը չէ , այլ բանականութիւնը կ'առաջնոր-  
 դէ իրեն ամէն դժուարութեան մէջ : Անոր բա-  
 րեկամը պատասխան տուաւ իրեն հետեւալ  
 իմաստովը . “Յարգի Պարոն , քու բոլոր արդա-  
 բասիրութեան և բարի վարուց դրութիւնդ՝ որ-

չափ որ աղէկ բան մը կայ մէջը՝ Աստուածաշունչ  
չեն գողցած ես դուն : Դուն ան մարդուն նման  
ես , որ մէկ տարօրինակ ատելութիւն մը դրած է  
միտքին մէջ՝ խաւարը ցորեկի դարձունող լուսա-  
տուին դէմ , և կռնակը արեգակին դարձունե-  
լով կ'աղաղակէ թէ՝ ես քու լոյսիդ կարօտ չեմ ,  
առանց քու ճառագայթներուդ ալ կրնամ տես-  
նել ես : Իմ Երարիչս աչք է տուեր ինծի աղ-  
բանին համար , և ես կը գործածեմ անիկա , և  
իմ բոլորտիքս եղած ամէն բաները կը տեսնեմ  
առանց քեզի նայելու : Ան կը կարծէր որ իր աչ-  
քը արեգակին չ'ուղղելուն համար , անոր լոյսը  
գործածած չըլլար : Բայց ինք կը գործածէր ան  
լոյսը՝ որ նոյն իսկ արեգակին լոյսէն անդրա-  
դարձած և հաղարաւոր ճամբաներով իրեն եկած  
է : Ասանկ ալ դուն՝ բնաւ Աստուածաշունչը չը-  
կարդալուդ համար կը յուսաս թէ անոր մէջին-  
ները չես գործածեր , Ի՞նչ պատուական բան որ  
ունիս և ի՞նչ պատուական բան որ գիտես՝ բոլո-  
րը ստացեր ես անկէ , կամ անոնցմէ՝ որ անկէ  
ստացեր են քեզի համար' :

Ո՞նթերցող , աս առաջարկութիւնը պիտի ա-  
պացուցանենք . և ապա պիտի ցուցունենք թէ  
ի՞նչ բանի հաւատալու է ան՝ որ չհաւտար թէ  
իր գիտցած բարի բաները Աստուածաշունչէն է :  
Եթէ առնես աշխարհացոյցը և գրիչ մը , ու նըս-  
տիս գիծ քաշես երկրիս ամէն ան մասերուն բո-  
լորտիքը , ուր Առւրը Գիրքը ամէն տեղէն աւելի  
ատեն ու շատ տարածուած է , և ամէն կարգի

մարդիկ՝ թէ ազնուական թէ ցածազդի՝ կարդալ  
գիտեն և ընդհանրապէս շատ կը կարդան ան  
գիրքը, և պիտի տեսնես որ՝ հոն մարդիկ շատ  
լուսաւորուած են և շատ բարեբարոյ : Հոն՝ ուր  
որ Աստուածաշունչ շատ կայ, քիչ անդթու-  
թիւն և քիչ պղծութիւն և քիչ անսանձ մար-  
դիկներ կը գտնուին : Հոն փայտեղէն և քարե-  
ղէն պատկերներու առջև ծունը կրկնելու քիչ  
հակամիտութիւն կայ . այլ հոն մարդիկ աւելի  
դիւրապատրաստ են հասկընալ և 'ի գործ դնել  
ներողութեան և սիրոյ օրէնքը : Վերջը նստէ՛  
ան գաւառներուն բոլորտիքը զիծ քաշէ՛, ուր  
Աստուածաշունչ չկայ՝ և շատ գարերէ հետէ  
գտնուած չէ . և հոն պիտի տեսնես ամենէն աւե-  
լի անդթութիւն, պղծութիւն և Աստուածու-  
թեան վրայ անտեղի գաղափարներ, ու թանձը  
խաւար : Ամենէն վերջը նշանակէ՛ երկրիս ան  
մասերը, ուր ան դիրքը ըստ մասին տարածուած  
է և ժողովուրդին մէկ մասը կը կարդայ անիկայ՝  
և ոչ այնչափ յաճախ . և հոն պիտի գտնես  
արշալոյս ամէն բանի կողմանէ :

Ենհաւատը կամ կը վախնայ շատ նայիլ ա-  
նոր վրայ, և քննել ասանկ բաները, կամ թէ  
կ'ըսէ՛ անանկ պատահերէ՛ : Դիպուածի կը հա-  
ւատայ՝ գրեթէ անսահման չափով մը : Ինթեր-  
ցողը պատեհութիւն ունի աս դիւրահաւանու-  
թիւնը քննելու՝ եթէ կամի . ասիկա պիտի ցուցուի  
անոր բարեկամին խօսքերովը՝ որ էր հետեւալ  
իմաստովը :

Ա Յ Ա Ր Գ Բ' Պ ա ր ո ն , դ ու ն կ ը հ ա ւ ա տ ա ս ո ր մ ա ր գ  
զ ո չ ե լ ը ա ն գ թ ու թ ի ւ ն է ։ և չ կ ր ն ա ր Կ ա տ ու ծ ոյ  
հ ա ճ ո յ ը լ լ ա լ : կ ը հ ա ւ ա տ ա ս ո ր՝ գ ի ն ե մ ո լ ո ւ թ ե ա ն  
խ ն ձ ո յ ք ն ե ր ը և ց ա ն կ ա կ ա ն ա ր ա ր ո ղ ո ւ թ ի ւ ն ն ե ր ը  
ը ն գ ո ւ ն ե լ ի պ ա շ տ օ ն չ ե ն կ ր ն ա ր ը լ լ ա լ ա ն ո ր ա ռ  
ջ ե ր : Չ ե ս ս ե պ ե ր ո ր ա ն ձ ը տ ա ն ջ ե լ ը զ լ ս տ ու ա ծ  
կ ը հ ա ճ ե ց ո ւ ն է . և տ ա ր ա կ ո յ ս չ ո ւ ն ի ս ո ր ա ն զ ը զ  
ո ւ ա ն ք ո վ կ ը ն ա յ ի շ ն ո ւ թ ե ա ն՝ գ ո ղ ո ւ թ ե ա ն՝ ս տ ո ւ  
թ ե ա ն ո ւ մ ա ր գ ա ս պ ա ն ո ւ թ ե ա ն վ ր ա յ : կ ը ս ե պ ե ս  
թ է մ ա ր գ ա ս ի ր ո ւ թ ե ա ն՝ ո ղ ո ր մ ո ւ թ ե ա ն՝ և ս ի ր ո յ  
գ ո ր ծ ք ե ր ը հ ա ճ ե լ ի ե ն մ ե ր Ը ր ա ր ի չ ե ն : Ա ս բ ա ն ե  
ր ը դ ու ն կ ը կ ա ր ծ ե ս ո ր՝ ք ո ւ բ ա ն ա կ ա ն ո ւ թ ի ւ ն դ  
կ ի մ ա ց ո ւ ն է ք ե զ ի ա ն ո ր բ ն ո ւ թ ե ա ն ը վ ր ա յ : Ն ե  
մ ա ն ա յ է՝ ե թ է բ ա ն ա կ ա ն ո ւ թ ի ւ ն ը ս ո ր վ ե ց ո ւ ց  
ք ե զ ի բ ո լ ո ր ա ս բ ա ն ե ր ը , ո ւ ր ե մ ն բ ա ն ա կ ա ն ո ւ  
թ ի ւ ն ը ս ո ր վ ե ց ո ւ ց ա ծ է ն ո յ ն բ ա ն ե ր ը՝ ա մ ե ն Վ ը  
ր ի ս տ ո ն ե ա յ ե ր կ ի բ ն ե ր ո ւ մ է ջ ե ղ ա ծ ա մ ե ն ա տ գ է տ  
և ա մ ե ն է ն ա ն զ ա մ բ ա զ մ ո ւ թ ի ւ ն ն ե ր ո ւ ն ա լ : Ա շ  
զ է կ մ ի ա ք ա ռ , ե ս չ ե մ ը ն գ ո ւ ն ի ր ո ր բ ա ն ա կ ա ն ո ւ  
թ ի ւ ն ն է ր ք ե զ ի ս ո ր վ ե ց ո ւ ն ո ղ ը . բ ա յ ց Ճ մ ա ր ի տ  
է ո ր բ ա ն մ ը կ ա յ՝ ո ր կ ը կ ր թ է մ ա ր դ ի կ ը , ո ւ ր ո ր  
Կ ա տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն չ է կ ա յ : Ա ս ա ն կ տ ե ղ ե ր կ ա ր թ ա լ  
չ գ ի տ ց ո ղ ն ե ր ը ա ն դ ա մ ա ւ ե լ ի Ճ մ ա ր տ ո ւ թ ի ւ ն  
գ ի տ ե ն Կ ա տ ո ւ ծ ո յ վ ր ա յ՝ ք ա ն թ է Չ ի ն ա ս տ ա ն ի  
Մ ա ն տ ա ր ի ն ը : Կ ա տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն չ ը ա ռ հ ա ս ա ր ա կ  
կ ա ր գ ա ց ո ւ ա ծ գ ա ւ ա ռ ի մ ը մ է ջ ա մ ե ն է ն յ ի մ ա ր ը  
չ ե ս կ ր ն ա ր հ ա մ ո զ ե լ՝ ո ր ի յ ն ա յ փ ա յ տ ի կ ո զ լ ի մ ը  
ա ռ ջ ե , և ե ր կ ր պ ա գ ո ւ թ ի ւ ն ը ն է հ ա ւ ա տ ա լ ո վ թ է  
ա ն Ա ս տ ո ւ ա ծ է : Վ ն ս ' ա ս ա ն կ ե ր կ ի բ ն ե ր ո ւ մ է ջ

Եղող հարիւր հազար ռամփկներուն , և անոնցմէ մէկ հատ մը պիտի չ'գտնես որ կրնաս հաւտացունել՝ թէ ինք զլստուած կրնայ հաճեցունել , իր զաւակը մեռցունելով կամ լեզուն ծակելով կամ անպարկեշտ արարողութիւններով կամ զեղչութեամբ : Եթէ բանականութիւնը սորվեցուց աս ռամփկ տգէտ մարդոց այսչափ ճշմարտութիւն , ուրեմն շատ միօրինակութեամբ կը թածած է անոնք . և անոնք ամէնը աղեկ գիտեն թէ ո՛րն է իրաւունք և ո՛րն է անիրաւութիւն՝ ամէն կերպ բարոյական վարմունքի կողմանէ : Բայց հիմայ աս պատկերին հակառակ կողմը նայէ . քիչ մըն ալ միւս կողմը տե՛ս հիմայ : Եհա մէկ բազմամարդ ազգ մը : Քիչ մը գիտութիւն կայ անոնց մէջ . կը մշակեն աստեղագիտութիւն և մէկ կարգ մը մարդիկ կան՝ որ գիտնական կը կոչուին : Բայց Աստուածաշունչը չեն գիտեր հոն : Առ ասոնցմէ հարիւր հազար մարդ՝ առանց ընտրութեան գիտնական թէ ռամփկ , և խօսէ անոնց հետ : Եթէ բանականութիւնը Աստուծոյ վրայ ուղիղ գաղափարներ տալու էր , պիտի տեսնես՝ որ չէ տուեր . մէկ հոգի մը չ'կայ ան անբողջ ազգէն , որ կամ չ'հաւատայ թէ ան մանուկը խեղպելը Աստուծոյ հաճոյ է , կամ չ'հաւատայ թէ անպարկեշտ խնճոյքները աստուածային պաշտօն մըն է , կամ թէ իր չաստուածներուն խորամանկութիւնները յիշելով կամուրիշ կերպով մը չ'ցուցունէ թէ՝ ինք անոնց վրայ իրեւ չարութեան հսկաներ կը նայի : Հոն ամենէն

գիտնականը կը հաւատայ մարդ զոհելուն՝ կամ  
ցանկական արարողութիւններուն՝ և կամ ա-  
նանկ անտեղի խայտառակութիւններուն, որ մեր  
երկրին ամենէն խեղճ և ամենէն նուռաստ մարդոց  
գութը և ծաղը պիտի շարժի՝ եթէ տեսնէ:  
Խ՞նչպէս կ'ըլլայ որ չ'պատահիր՝ որ բանակա-  
նութիւնը Աստուածաշունչ չեղած տեղը ան բա-  
ները սորվեցունէ: Աչքէ անցուր մէյ մը բոլոր  
հեթանոս երկիրները: Եթէ աշխարհները Ատեղ-  
ծողին դիտաւորութիւնը ան էր, որ ան տեղը  
բանականութիւնը մարդոց ուղիղ գաղափարներ  
տայ իրեն վրայօք, ուրեմն առ դարուս վեց հար-  
իւր միլիոն անձանց վրայ պարապը ելաւ անոր  
դիտաւորութիւնը. և նոյն չափ անդամ ալ ան-  
ցիալ դարուն մէջ. այնչափ ալ անկէ առջի դա-  
րուն մէջ, և՛: Եթէ ան անանկ ակնկալութիւն  
ունէր, որ բանականութիւնը ան տեղի մարդոցը  
պիտի իմացունէ իր բնութեանը վերաբերեալքա-  
նի մը ճշմարտութիւններ և իրեն ի՞նչ հաճոյ ըլլա-  
լուն վրայ և՛, ուրեմն իր յոյսէն պարապը ելած է,  
կամ թէ բաւական եղող առաջնորդ մը չէ տու-  
ած. վասն զի հոն մէկ մարդու մը վրայ չ'յաջողե-  
ցաւ ատ նպատակը: Եթէ Աստուածաշունչ եղած  
երկիրներուն մէջ չարերը՝ Աստուածաշունչը  
իրենց ի՞նչ որ կը սորվեցունէ՝ միայն մն ընեն, ալ  
ուրիշ բան պէտք պիտի չըլլայ անոնց: Եղ գիր-  
քը կընայ բաւական կըթել մարդիկը, որ ամէն  
բանի մէջ ի՞նչ ընելու են՝ գիտնան: Աստուծոյ  
ան որպիսութեանը նայելով՝ որ աստուածեանը

կը կարծէ թէ բանականութիւնը կը սռվեցունէ, ասանկ երկրի մը ամենէն վատթարն ու ամենէն տգէտը աւելի բան գիտէ Ըստուծոյ մատուցուելու պատշաճ պաշտօնին վրայ և անոր պատշաճ ստորոգելեացը վրայ, քան թէ չեթանոս երկիրներուն մէջ ամենէն գիտունը և ամենէն երևելին” :

Արդ՝ պատրաստ ենք տեսնել թէ բանականութիւնը պաշտողը ի՞նչ ընդունելու է իր գաւանութեանը նայելով։ Ամերիկայի միացեալ նահանգներուն կամ Անգլիայի մէջ գրեթէ քսան և հինգ միլիոն մարդ կայ, որոնց ամէն մէկը շատ պատշաճ գաղափարներ ունին Ըստուծոյ բնաւորութեանը վրայ, և շատ ճանաչում ունին ի՞նչ բան ինքնին սիրելի և ի՞նչ բան ատելի ըլլալուն վրայ։ Ամէն մէկը գիտէ բաւական ճշգութեամբ՝ թէ ի՞նչ բան Ըստուծոյ հաճոյ է ու ի՞նչ բան զգուելի է։ Հոս մէկը ունինք, որ կ'ըսէ թէ “Ինոնիականութեանը սորվեցուցիւր է ասիկ անոնց”։ Եթէ այսպէս է, ուրեմն բանականութիւնը ամենուն վրայ ալ յաջողեր է՝ այնչափ միլիոնէն մէկ հոգի մը դուրս չ'թողելով։ Միլիոնաւոր անձանց վրայ այսպէս միօրինակ պատահելէն անշուշտ կրնանք մակարերել, որ եթէ բանականութիւնը այնքան բաւական է՝ որ քսան և հինգ միլիոն անձէն մէկը դուրս չ'ձգելով ամէնը կրթեր է, ուրեմն նթէ մինակ իրեն թողունք, ուրիշ քսան և հինգ միլիոն անձինք ալ՝ գոնէ անոնց կէսը պիտի կրթէ նոյն կերպով։ — Ոչ և ոչ մէկ հոգի մը։ Ըսիայի

ու Եփրեկեի մէջ չորս հարիւր միլիոն կռապաշտ  
կ'ելլէ հիմայ ողջ, որ շատ տարիներէ հետէ բա-  
նականութիւննին կը գործածեն + և մէկը չ'կայ՝  
որ կամ չ'հաւատայ թէ չաստուածոց շնորհըը  
կ'ստացուի՝ մարմինը տանջելով կամ մարդ զո-  
հելով, կամ չ'հաւատայ թէ անպարկելու ցան-  
կութիւնը անոնց հաճելի է, կամ թէ անոնք մէկ-  
զմէկու հակառակ են ու այլ և այլ կերպերով  
անոնց շնորհըը կը ստացուի, և կամ ասոնց  
նման ուրիշ անտեղի և նուաստ գաղափարներ  
չ'ունենայ :

Եյսպէս եղած է նաև անցեալ դարերու մէջ :  
Կախնի Յոյները մեծ ու երկելի մարդիկ՝ ճար-  
տասաններ ու բանաստեղծներ ունեին : Յաջորդ  
դարերը զմայլելով կը նայէին անոնց վրայ,  
բայց անոնք կը հաւատային թէ՝ ան իր մօրը  
մէկ հատիկը՝ ան պայծառ ու վառվուն տղան  
դնել սեղանի մը վրայ, ու խարազանով այնչափ  
ծեծելը՝ որ տղին գողացող մարմինէն տեսնուի  
ներքին գործարանները, հաճելի է Տիանա չաստ-  
ուածին : Կը զմայլի՞ս կարկեղոնացւոց հարս-  
տութեանը, շքեղութեանը և փափկութեանը :  
Ըստնք կը հաւատային անկեղծութեամբ, (այն-  
քան անկեղծութեամբ որ արդեամբ ալ կ'ընէ-  
ին,) թէ Եստուծոյ հաճելի է իրենց զաւկըներէն  
հարիւր կամ երկու հարիւրը մէկէն՝ տաքցած  
ու կարմրած մետաղէ արձանին մէջ ձգելը : Ճեղ-  
ասանկ բաներու կը հաւատային Հռովմայեցիք :  
Պարաց ու Եղոմացւոց ազգը և բոլոր ան ժողո-

վուրդները, որոնց մէջ ան եզական հին գիրքը  
տարածուած չէր: Ծնթերցող, եթէ կը հաւա-  
տաս որ ադ բանականութիւնը միշտ սորվեցուց  
մարդոց՝ մերժել աս անգութ եղեռնագործու-  
թիւնները ան տեղը՝ ուր Աստուածաշունչ կայ,  
բայց բնաւ անանկ չպատահեցաւ որ սորվեցու-  
նէր ան գիրքը չեղած տեղ մը, ալ քեզի հետ  
փաստաբանութիւն չունինք ընելու: Եթէ կը  
հաւատաս՝ որ բանականութիւնը կրթած է Աստ-  
ուածաշունչ եղած երկիրներու մէջ ան նուաստ  
ուամիկ և խիստ տգէտ ժողովուրդը, (որոնք հե-  
թանոս երկիրներու մէջ եղած ամենէն գիտնա-  
կանէն աւելի ուղիղ գաղափարներ ունին Աստու-  
ծոյ՝ արդարութեան՝ և հաճոյական բաներու  
վրայ, ) ալ պիտի դադրեցունենք բոլոր քննու-  
թիւնը ադ նիւթին վրայ քեզի հետ:

Աս նիւթը վերջացունենք աստուածեանի մը  
դաւանութիւնովը, (եթէ պատշաճ է դաւանու-  
թիւն կոչել,) սեպելով թէ ինք անձամբ կը խօ-  
սի անիկա: Եւ անոր խօսքերը մտիկ ընելէդ վեր-  
ջը՝ կարծեմ պիտի միաբանիս իմ կարծիքիս, թէ  
անհաւատներուն դիւրահաւանութենէն աւելի  
զարմանալի բան մը նար չէ երեակայել. և Աւե-  
տարանը մերժողները աշխարհիս մէջ ամենէն  
զարմանալի հաւատքի տէր եղողներ են, և աստ-  
ուածաբանի մը ըսածին պէս շատ աւելի հաւատք  
ունին, քան թէ հարկաւոր է քաջածանօթ քրիս-  
տոնեաներ ըլլալու, և կը մնան անհաւատ միայն  
դիւրահաւանութենէն": Աստուածեանին դա-

ւանութիւնը՝ որչափ որ կրնամ ըմբռնել անոնց սկզբունքները, այսպէս պիտի ըլլայ :

1. Ես կը հաւատամ որ Ըստուած մէկ էակ մըն է, որ անզուգական սրբութիւն, իմաստութիւն, կարողութիւն և բարութիւն ունի. որ իր սրբութեանը պատճառաւ «անիրաւութեան նայելու կարող չէ. և իր իմաստութիւնովը կարող է նարելու, և իր կարողութիւնովը կրնայ ՚ի գործ գնել, և իր բարութիւնովն ալ կը ստիպի՝ որ կատարէ աղդու միջոցներ առաքինութիւնը հաստատելու և մոլութիւնը զսպելու, իմացական և բարոյական խաւարը ջնջելու, ու մտաւոր և հոգեսոր լոյսը տարածելու : Կը հաւատամ զի Ըստուած մարդկային ազգը՝ վեց հազար տարի՝ ամէն դարու և ամէն երկրի մէջ թողուց, որ նախապաշարումներով ծածկուի մտքերնին, և ինքն զինքնին ամենախաւար և ողբալի եղեռնագործութիւններու մէջ ընկղմեն, ու կատարեն ամենասուկալի և արիւնահեղ արարողութիւններ, կարծելով թէ՝ կրօնական պաշտօններ են անոնք. և կը թողու՝ որ ամենապատուական ձիրքերու տէր եղող էակը իր սեռին ամենամեծ թշնամին ըլլայ. և այսպէս ինքզինքը և ուրիշները յետին թշուառութեան մէջ թաթիսէ. և բոլոր աս չարիքը անոր համար է միայն, որ բնաւ ամենաթեթև օգնութիւն մը չըներ, բնաւ անփոփոխ սկզբունքներ չ'տար մարդոց՝ որ սխալմունքէն ազատ ըլլան, կամ որոշ կանոններ՝ որով իրենց վարքը ուղղեն : Որ ըսել է, թէ ես կը հաւատամ

աս յայտնի հակասութեանը, թէ Աստուծոյ բարութիւնը թողուց՝ որ աս ահաւորապէս թըշուառ մարդկային վիճակը այնչափ դարեր շարունակէ. և չուզեց մէկ օգնութիւն մը ընել անոնց կամ ճամբայ մը ցուցունել :

2. Ես կը հաւատամ որ՝ Մովսէսին պատմութիւնը՝ Աշխարհիս Ատեղմանը և Մարդուն Անկմանը վրայ՝ լոկ առասպել մըն է. և անոր համար կը հաւատամ որ ամենիմաստ և ամենաբարին Աստուած ստեղծեց մարդը մարմնոյ և մըտաց խիստ աղնիւ՝ գերագոյն և սքանչելի կարողութիւնով, որ ուրիշ կենդանիներուն ունեցածէն անհունապէս գերազանց են. բայց երբ ան կենդանիները կ'ուտեն՝ կը խմեն՝ և կը քնանան իրենց պատահելիքին վրայ չ'խորհելով կամ հոդ չունենալով, մարդը տարակուսական և շատ անգամ ապագային երկիրներով խառնուած մտածմունքներու մէջ կը տատանի. և երբ անոնդ իրենց ապրուստին ամէն պիտոյքը կը գտնեն՝ առանց «մանելու և աշխատելու», հորդը՝ արարածոց տէրը՝ անանկ վիճակի մը մէջ գրուած է, որ իր «Ճակատին քրատինքովը», իր ձեռքին աշխատութիւնովը՝ և սրտմաշուքով պիտի վաստըկի և «հաց ուտէ»։ Կը հաւատամ նաև՝ որ նոյն անհունապէս իմաստուն և բարեսէր Եշակը ստեղծեց կնիկը և տուաւ անոր փափուկ զգացում՝ քաղցր բնաւորութիւն՝ կակուղ սիրտ՝ և գեղեցիկ կերպարանք, որուն նման բան մը չեինք կընար երեակայել. եթէ

չ'տեսնէինք զանիկայ, որ անոր . . . ցաւերը խիստ շատնայ, ցաւով ծնի, ու էրկանը նազանդ ըլլայ և անիկա անոր վրայ էլեկ": Որ ըսել է՝ ես չեմ հաւատար որ ասոնք արդար պատիժի արդիւնքներ են, այլ կը հաւատամ որ ան ամենաբարի և ամենիմաստ Խակին դառն վարմունքն է՝ իր բոլոր տեսանելի արարածոցը ամենէն փառաւորին չետ: Գիտեմ որ փախչելու ճամբայ չ'կայ. աս երկուքին մէկը ընդունելու է. բայց առջինը կը մերժեմ, որովհետեւ բանաւոր է, և Աստուածաշունչին մէջը յայտնուած. և վերջինը կ'ընդունիմ, որովհետեւ անտեղի է և ոչ մէկ տեղ յայտնուած:

3. Ես կը հաւատամ որ Աստուածաշունչ ըսուած գիրքը՝ իր ամեն խօսքերովը Աստուծմէ չ'առաջնորդուած մարդոցմէ նարուած ու գըրսուած է. և Մարդարէունիւն կոչուածները մարդարէութիւն չեն. ու Հրալու ըսածնին՝ կամ արուեստի ճարտարութիւն է, կամ բնաւ անանկ բան պատահած չունի. և թէպէտ կանոնները շատ զմայլելի են, և բարոյականը մաքուր, բայց և այնպէս խարեբաներէ նարուած է, և ոչ թէ Աստուծմէ յառաջ եկած: Բոլոր գիրքը ցնորքներէ և խարեութիւններէ բաղկացեալ է, բայց Աստուած թողուց՝ որ անանկ վկայութիւններ ունենայ մարդիկ համոզելու, որուն նմանը ուրիշ գիրք մը ունեցած չէ:

4. Ես կը հաւատամ՝ որ շատ անդամ գէշ մարդիկները աղէկ կ'ըլլան աս ստութեան ցնորք-

ներուն և խարէութեան տարօրինակ դրութեանը զօրութիւնովը . և անոնք՝ որ աղէկ մարդիկ էին , շատ անգամ դէշ կ'ըլլան . ինքզինքնին աս զօրութենէն ազատելու և աս դրութեան վրանին դրած լուծը մէկ դի թոթուելու չափ իմաստութիւն սորվածնուն պէս :

5. Ես կը հաւատամ՝ որ երկրի վրայ երբեք եղած ամենէն երեելի ուսումնականներուն և քաջ վեճաբանողներուն ու նրբազննին օրէնսդէտներուն և խորագէտ տրամաբաններուն ու ամենազգոյշ քննիչներուն և խիստ ուշիմ փիլիսոփաներուն շատը , զօր օրինակ , Արք Թաումաս Մօր՝ Կրովտիոս՝ Հօլ Պաքոն՝ Պարրօ՝ Լոք՝ Հարդէյ՝ Պօյլ՝ Բասկալ՝ Եւլըր՝ Աւետոն՝ և շատ ուրիշները՝ բնաւ կարող չեղան աս խարէութիւնը գըտնել , այլ ապրեցան ամենառամիկ և անգրագէտ գեղջուկի մը պէս՝ աս համարձակ և հայհոյական խարէութեան դրութեանը հպատակելով , և անոնց շատն ալ շատ ազնիւ անձինք էին :

6. Ես կը հաւատամ՝ որ ան այլ և այլ անձինքը , որ տարբեր ժամանակներ և տարբեր տեղեր գրեցին ան գիրըերը , որով կը կազմուի Աստուածաշունչը , որ հազարաւոր ազդու և պարզ խօսքերով կը վկայէ իրեն համար՝ թէ երկինքէն եղած յայտնութիւններու հաւաքում մըն է , աս անձինքը խենդ չէին , ( վասն զի չենք կրնար անանկ էին ըսել , ) այլ ամէնքը մեծ ստախօսներ ու խարեբաներ . և աս չար մարդիկը՝ որոնք այս պէս ամբարշտութեամբ կը կեղծէին թէ իրենք

Վատուծմէ խրկուած են , քանի որ իրօք չեն , մէկ զարմանալի ճիգով մը և հաստատ դիտաւորութեամբ՝ յարատեռութեամբ կը պարտէին բարիք ընելով , և խիստ կարեռը բարոյական խրատներ տալով , ամենամեծներկայ չարիքներուն երկիւղէն չշարժելով , և շատ անգամ ալ անոնք համբերութեամբ կրելով , նաև առանց անոնցմէ բնաւթէր իր խօսքը ետ առնելու կամ խարէութիւնը յայտնելու , այլ կեցան՝ հանապաղ իրենց պատուական խրատները և միանդամայն գարշելի խարէութիւնները տարածելով և համբերելով ան ահարկունեղութիւններուն՝ որ ասով իրենց վրայ կու գար , դիտնալով և վկայելով՝ որ երկրի վրայ տակաւին ուրիշ ապառնի նեղութիւններէն 'ի զատ՝ ուրիշ յոյս չկայ իրենց , և անդին ալ Վատուծոյ վրէժինդրութիւնը՝ անիկարահամարչելնուն համար :

Վերջապէս • Ես կը հաւատամ՝ որ ան անհօւն կատարելութեան տէր Վատուծ Լակը , որ իր իշխանութեան աթոռը տիեզերքին գլուխը կը դնէ , երկու հաղար տարիի մօտ է որ կը տեսնէ աս զցուելի խարէութիւնը՝ որ հետզհետէ կը տարածի , բայց և այնպէս անոր յառաջադիմութիւնը արգիլելու համար միջամուխ ըլլալուն տեղը՝ թողուցած է որ խիստ նշանաւոր երեսութական վկայութիւններ գտնուի անոր վրայ . և շատ անդամ ալ աւելի արագ տարածուելուն պատճառ եղած է , անոր օգնող զարմանալի գործողութիւններով և դիպուածներով : Եյս-

ինքն՝ ես կը հաւատամ որ ճշմարտութեան Աստ-  
ուածը Քրիստոնէական կրօնք կոչուած զբու-  
թեանը վրայօք խիստ զարմանալի կերպով օգ-  
նութիւն ըրած է խարէութեան : Բոլոր ասոնք՝  
կը խոստովանիմ որ անըմբռնելի է, և բոլորովին  
անհամաձայն՝ Աստուածութեան յայտնի ստո-  
րոգելեացը հետ . բայց որչափ ալ դէմ ըլլայ  
հասարակաց դատողութեանը՝ համաձայն է աստ-  
ուածեան սկզբունքներուն . և անոր համար, և  
այնպէս կը հաւատամ :

### ԳԼՈՒԽ ԺԵ

Քիչ մը խորհրդածութիւն ըսինք անհաւա-  
տութեան պատճառին վրայ . միայն այսչափ՝  
որպէս թէ աճապարելով կարող եղանք քանի  
մը պարզ ու յայտնի ծանօթութիւններ տալ,  
որով կրնայ տեսնուիլ թէ անհաւատութիւնը՝  
գիտութեան և ճշմարտութեան սէրը չըլլալէն  
յառաջ կու գայ . և աս երկու պատճառները  
մէկզմէկու ուժ կուտան : Կատ ուրիշ բաներ  
թողելով, որ կրնայինք խօսիլ անհաւատու-  
թեան պատճառին վրայ, հիմա կ'ուզեմ քիչ մը  
բան ալ խօսիլ անոր դարմանին վրայօք : Ան-  
հաւատութեան դարմա՞ն . ի՞նչ երեւելի նիւթէ  
Ո՞իթէ անհաւատութիւնը կը բժշկուի : Եյա

կը բժշկուի : Կայ դժուարութիւններ ասոր մէջ .  
բայց ամէն դժուար եղած բաները անկարելի չեն  
ըլլար : Բոլորովին կը բժշկուի : Վմէն անոնք՝ որ  
առած են դեղը՝ բժշկուած են , վասն որոյ վստա-  
հութեամբ կրնանք ըսել թէ՝ ստուգիւ կը բժըշ-  
կուի : Վմէն բժիշկ գիտէ , որ շատ դժուարութիւն  
կայ ան հիւանդները նայելուն մէջ՝ որոնք ինք-  
զինքնին առողջ կը կարծեն , որովհետեւ յօժար  
չեն իրենց հիւանդութիւնը դարմանելու : Վնչա-  
ւատները՝ մասնաւորապէս անոնք՝ որոնց միտքը  
լեցուած է ուրիշ գիտութեամբ , ինքզինքնին գի-  
տուն կը կարծեն կրօնական նիւթերու վրայ ,  
երբոր իրենց կարծեացը հակառակը ճշմարիտ է :  
Պատճառը թէ աս ըլլայ թէ չըլլայ . բան մը կայ  
որ զիրենք շատ գժկամակ կ'ընէ քննութիւն ընե-  
լու : Երբոր կ'առաջարկես որ սաստիկ և փու-  
թաջան քննութիւն ընեն , անմիջապէս ջեղերնին  
կը թուլնայ , ձեռքերնին վար կը կախուի :

Վնչաւատները իրենց հիւանդութեան դար-  
ման չեն փնտոեր : Եթէ իրենց գարման առա-  
ջարկուի ալ՝ անդին կը դառնան : Եթէ թա-  
խանձանօք ստիպուին ալ դարմանուելու , կա-  
մաց , թուլութեամբ՝ և գուցէ վախնալով և ան-  
կատար կերպով կ'ընեն : Երկու դարման կայ .  
կամ թէ բժշկութեան երկու կերպ : Վմէն մարդ-  
որը ուղէ՝ թող ան ընէ : Վս դարմաններուն մէ-  
կը անսխալ է . ուր որ և երբ որ 'ի գործ դրուի՝  
միշտ կը յաջողի : Միւսը գրեթէ առ հասարակ  
յաջող է , բայց այսինչ պարագաներու տակ

տնյաջող եղած է : Բժշկութեան աս երկու կերպերը զօդաւոր դարման և ամենազօք դարման առուններով պիտի որոշուի իրարմէ : Երկրորդը՝ որ է ամենազօք դարմանը , պիտի թողունք՝ որ վերջը քննենք : Աս դարմանը աւելի անախորժ կու գայ մարդոց . առաջինէն աւելի կ'ատեն ասիկայ : Օքրտուորը ամենազօքին չափ ստուգիւներդորձող չէ , բայց աւելի դիւրին է մարդիկ համոզել՝ որ ասիկայ փորձեն : Այսն որոյ ասկէ պիտի սկսինք և ջանանք պարզել անիկայ , փախչելով միժութենէ և սխալ հասկըցունող բաներէն :

Օքրտուոր դարձան : Եթէ անհաւատութեան պատճառներուն մէկը տգիտութեան մէջ կը կայանայ , ուրեմն դժուար չէ հասկընալ՝ որ աֆիպունեան հակառակը յուսալի դարման մը պիտի ըլլայ . Աստուածաշունչի և անոր կապակցութիւն ունեցող հին գրականութեան վրայ տգիտութիւնը ըսել կ'ուզեմ : Գիտութիւնը գրեթէ միշտ կը բժշկէ , բայց դիւրին բան չէ համոզել անհաւատը , որ աս գիտութեանը համար աշխատի : Ադ գիտութիւնը զօրաւոր դարման մըն է . աս գրուածքին հեղինակը տասն և ութը տարի շարունակ ասոր փորձը տեսած է : Աս տասն և ութը տարուան մէջ կարգէ դուրս և անընդհատ ջանքով աս փորձերուն ետեէն եղած է : Եւ հիմայ ան տարիներուն պատմութիւնը տալով , մեր կարևոր սեպած վարդապետութիւնիս կը պարզուի . և ինչ ըսել ուզել-

նիս շիտակ կը հասկըցուի : Կատ անգամ տեսական դրութիւններ կամ գաղափարներ կը կազմենք մաքերնուս մէջ , և կը հաւատանք՝ որ այս ինչ բանը անանկ կրնանք ընել կամ կրնայ ըլլալ . բայց մեր հաւատքը բոլորովին հաստառած չըլլար՝ մինչև որ երկայն և հաւատարիմ փորձով չ'ստուգուի բանը :

Տասն և սունը պարուանո ողիսողութեան պատրաստութիւնը : Նեղինակը անհաւատութեան փոսէն կլածին պէս . անհաւատներուն վըայ անպատմելի կարեկցութիւն մը զգաց . իր գութը այնպէս կը շարժէր անոնց վըայ , որ կ'ստիպէր զինքը հարցու փորձ ընելով դտնել անոնք , և անոնց հետ ծանօթութիւն ստանալ և բարեկամութիւննին մշակել՝ եթէ նար ըլլար : Են նաւաստին որ ցամաքը կը հասնի , և ետ կը դառնայ կը տեսնէ իր ճանապարհորդակիցները , որ կը մօտենան իրենցմէ դիզ մը հեռու եղած կործանմանը , կամ կը փաթթուին կործանած նաւին կտորներուն , ինք անոնց ճանապարհորդակիցը ըլլալով՝ անոնց համար աւելի կը ցաւի : Ենհաւատները առանց բարկանալու կը խօսին բարեկամի և հասարակ ծանօթ մէկու մը հետ անգամ , միայն թէ մինակ ըլլան , և խօսքը պարզ ու անուշ կերպով ըլլայ : Ենհաւատներէն ոմանք կրնաս համոզել որ կարդան : Ոմանք ժրաջանութեամբ անգամ կը կարդան՝ եթէ մէկը գիրք տայ իրենց : Ենոնք ընդհանրապէս ինքնիրեննին գիրք չեն փնտոեր , և մարդէ գիրք չեն ուզեր : Եւ այլ երգիծարա-

նական՝ ծաղքաբանական և Աստուածաշունչի դեմ  
եղած գիրքերէն զատ բան չեն կարգար : Ոմանք  
ալ երբոր իրենց մէկ բարեկամը կը խնդրէ՝ որ  
կարդան, խօսք կուտան թէ կը կարդանք . և  
կարդալ կ'սկսին ալ՝ քննելու դիտաւորութեամբ,  
բայց շուտ մը մէկ զի կը ձգեն՝ կը մոռնան : Ու-  
րիշներն ալ կը համոզուին կարդալ և տեղեկու-  
թիւն ունենալ, եթէ իրենց մէկ բարեկամը գիրք  
տայ ու յաճախ տեսութիւն ընէ, և միտքերնին  
ձգէ իրենց սկսած գործը, և մանրամասնաբար  
հարցունէ ինչպէս յառաջ երդալնին : Նեղինակը  
շատ տարիներէ հետէ անոնց կարդէն եղած ըլլա-  
լով զիտէ թէ մարդոց սովորաբար կարծածէն շատ  
աւելի անհաւատ կայ ամէն մէկ քաղաքի մէջ :  
Ասանկները փնտոել գտնել, և ծանօթութիւն  
ստանալ բոլոր ան սկեպտիկեաններուն հետ՝ որոնք  
կը համոզուին կարդալու, ու անոնք՝ Փրիստոնէ-  
ութեան խնդիրը քննելու հաւատարմութեամբ  
համոզելը ամէն բանէ աւելի հաճելի գործ մը  
եղած է իրեն աս տասն և ութը տարուան մէջ :  
Եյնչափ ատենին մէջ երկու հոգիէն զատ բնաւ  
մէկու մը չպատահեցաւ՝ որ երբէք հաւատարմու-  
թեամբ մէկ անկեղծ քննութիւն մը ընէր Փրիս-  
տոնէութեան վկայութիւններուն վրայ, և չո-  
րոշէր իր մաքին մէջ՝ ըսելով Աստուածաշունչին  
համար թէ առիկայ Աստուածոյ Գիրտն է : Աս եր-  
կու բացառութիւններուն կամ բացառութիւն  
երեցածներուն պատմութիւնը պիտի տանք հոս :  
Իրօք պատահած եղելութիւններուն մէկ հաւա-

տարիմ՝ պատմութիւնը՝ անհաւատութեան դար-  
մանուելուն վերաբերեալ վարդապետութիւննե-  
րը կը պարզէ :

Օրինակ առաջ Արքի պատանի մը իր կրթութիւ-  
նը առած էր մէկ գպրատունէ մը, որուն աշա-  
կերտներուն մեծ մասը անհաւատ եղեր էին . ան  
տեղւոյն իշխաններուն մէկուն որդին էր, հա-  
րուստ էր և շատ հիւրասէր : Ասոր հետ ծանօ-  
թացայ և շատ կ'երթայի տուներնին : Իարեկա-  
մութիւննիս ժամանակ մը շարունակելէն վերջը,  
համարձակեցայ բարեկամաբար խօսիլ իրեն հետ  
առանձին՝ յաւիտենական դոյութեան վրայ : Խմ-  
դաղափարս անաստուածութիւն է ըստ . և որով-  
հետեւ ես Աստուածաշունչը չեմ ընդունիր ու  
դուն կ'ընդունիս, վասն որոյ մեր խօսակցու-  
թիւնը մէկզմէկու հետ՝ անօգուտ պիտի ըլլայ :  
Ես ըսի իրեն թէ՝ ադ գրքին երկնային հեղինա-  
կութեանը վրայ միայն կ'ուզեմ խօսիլ . և կ'ու-  
զեմ որ քեզ համոզեմ՝ որ Վրիստոնէութեան  
վկայութիւնները կատարելապէս քննես, ես ալ  
ատեն մը քու կարծիքէդ եղած ըլլալով՝ աղէկ  
տեղեկացած եմ ան վկայութիւններուն : Ասի  
նաեւ թէ՝ առանց քու հետդ մանրամասնաբար  
խօսելու աս նիւթին վրայ՝ տարակոյս չունիմ՝ որ  
տգէտ ես Աստուածաշունչին պատմած եղելու-  
թիւններուն և անոր լեզուին վրայ . բայց եթէ  
ասիկա չես ընդունիր, ան Առւրբ Վատեանին որ  
և իցէ մասին հետ կապակցութիւն ունեցող հին  
գրականութեան վրայ խօսելով՝ շուտով՝ պիտի

իմանաս անանկ ըլլալը : Քիչ մը զարմացած ե-  
րեցաւ տգետ ես ըսելուս վրայ , բայց վերջը  
խոստովանեցաւ թէ շատ պատմութիւններ կան՝  
որ բնաւ քննած չունիմ , և ուրիշ եղելութիւններ  
ալ որ աս նիւթին հետ կապակցութիւն ունի ,  
մոռցած եմ : Խնձի հարցուց թէ կը թողովս որ  
աս վիճաբանութեան երկու կողմն ալ քննեմ ,  
և զարմացաւ՝ երբոր այս ըսի : Չոի թէ ես քեզի  
ուզածիդ չափ անհաւատ հեղինակներու գիրքեր  
կու տամ . միայն թէ արդարութեամբ անոնց  
պատասխան գրուած գիրքերն ալ կարդաս : Ե-  
ռաջարկեցի իրեն , որ Եստուածաշունչին գէմ  
գրուած քանի գիրք որ կ'ուզես՝ տամ , միայն թէ  
հաւատարմութեամբ խնդիրին միւս կողմին ալ  
մի՛տ գիր : Խմ ասանկ առաջարկելուս վրայ զար-  
մացած կ'երեւար . բայց վերջապէս ըսաւ թէ՝  
կ'ուզեմ քու կողմէ քննել , որովհետեւ իմ կողմս  
քննած եմ . չիմա կ'ուզեմ Վրիստոնէութեան  
ջատագովներէն սկսիլ քննութեան\* : Եւ հար-

\*Եսոր համար ես միշտ յօժար եմ անհաւատներուն՝ ու-  
զածնուն չափ անհաւատութեան գիրքեր տալ , արդարմտու-  
թեամբ պատասխաննին ալ մտիկ ընել , որ երբոր անհաւատ մը  
կը տեսնէ թէ իրեն սիրելի կամ առաջնորդ եղած հեղինակը որ-  
տութիւններով լիցուցեր է գիրքը , ասիկա իրեն վախ և կասկած  
կու տայ , որով կը ստիպուի աւելի հաւատարիմ քննութիւն ընե-  
լու : Ճ՛շմարիտ է որ երբոր միայն մէկ կողմը կը կարդայ , ամե-  
նը իբրև ճշմարիտ պիտի ընդունի՝ եթէ ինք պատմիւ չըլւայ :  
Բայց եթէ կարդայ անոր պատասխանն ալ , անշուշտ տեղ տեղ  
պատմութիւն պիտի գտնայ , որուն վրայ քննուելիք կայ . և եթէ  
քննէ ան պատմութիւնը՝ պիտի տեսնէ որ իր առաջնորդին ը-  
սահները ճշմարիտ չէ : Վրիստոնէութիւնը ատողներուն անոր

ցուց ինձի՝ թէ մը չափը դուն կատարեալքննութիւն կը սեպես : Ըսի թէ ես տարակոյս չունիմ՝ որ կատարեալքննութեան կէսը չըրած հաւատքդ պիտի փոխուի . ես բնաւ մէկ մարդ մը չեմ գիտեր, որ չափաւորքննութիւն մը ընելով՝ Աստուածաշունչին ճշմարտութեանը չ'համոզուի : Իրեն ըսի թէ՝ Աստուածաշունչին կողմէն և անոր դէմ գըող հարիւր հեղինակներէն վեց եօթը կամ ութը ձեռքս անցածները կը դրկեմ քեզի . ու անոնք կարդալէդ վերջը կ'ուզեմ որ Աստուածաշունչը կարդաս մեկնութիւնով . (որ անոր վրայ տգէտ չըլլաս .) և եթէ ընթերցման աս ընթացքը լմացունես, ես գոհ կ'ըլլամ : « Ի աեւ իրեն մէկ բան մը խօսեցայ, որն որ հիմա ընթերցողին ալ ըսելու համար աս պատմութիւնը հոս պիտի թողունք :

Մէկ անհաւատ մը երբ որ կ'սկսի կարդալ Փարիստոնէութեան վկայութիւններուն վրայ, շատ անգամ առաջուընէ աւելի կասկածոտ և սկեպտիկեան կ'ըլլայ, և իր անհաւատութեան մէջ աւելի կը հաստատուի : Աս քննութեան առջի մասին ընթացքը շարունակ կ'աճի . բայց թողյարատէքննութիւնը, վասն զի պիտի տեսնէ ճշմարտութիւնը . և վերջապէս բոլորովին կ'ա-

---

գէմ գրելը զարմանալի բան չէ . բայց անոնց միշտ սուտ բաներ ըսելը գիւրին կ'իմանայ ան՝ որ չ'վախնար երկու կողմն ալքըննելու : Երբոր աս անթիւ զուտ սուտերը յայտնուին, ան խաբերաներուն վրայ ընթերցողին ունեցած վատահութիւնը կը տըկարանայ :

զատի մոլորութեան լուծէն : Կատերը՝ որ կը  
սկսին կարդալ մէկ երկու գիրք, հարեանցի նայե-  
լէն վերջը մէկ դի կը ձգեն՝ առաջուընէ աւելի  
սխալման մէջ հաստատուած, և ինքիրեննին  
խորհելով թէ՝ մենք Քրիստոնէութեան կողմէն  
քերուած ամենազօրաւոր վկայութիւնները քըն-  
նած ենք, և հետեապէս անոնց վիճակը առջի  
եղածէն ողբալի է : Ուրիշները աճապարելով  
քանի մը գիրք կը քննեն, և բաւական հմտու-  
թիւն ստացած չեն, որ կարող ըլլան հեղինակին  
փաստերը պայծառ հասկընալու և աղէկ կշռե-  
լու : Ասոնք՝ կ'ըլլայ որ բանը չհասկըցած կը  
ձգեն : Ոմանց ալ պէտք է երկու իրեք անգամ  
կարդալ մի և նոյն գրութիւնը, որ կարող ըլլան  
պայծառ տեսութիւն մը և աղէկ հասկըցողու-  
թիւն մը ունենալ բանին վրայ : Ասանկները՝  
կ'ըլլայ որ կը կարծեն թէ իրենք բանը քննած  
են, որ իրօք քննած չեն : Բայց աս նիւթին վր-  
այ վեց եօթը կամ ութը հեղինակի գրութիւն  
հանգարտութեամբ՝ մտադրութեամբ՝ անաչառ  
մտօք՝ փութով և հարկ եղած ատենը կրկնելով  
կարդացողներէն մէկը՝ չեմ գիտեր որ իր անհա-  
ւատութիւնը մէկ դի չ'ձգեց : Եթէ մէկը հար-  
ցունէ՝ թէ ինչո՞ւ համար կ'ուզենք որ անհաւատը  
քանի մը հեղինակի գրութիւն կարդայ մի և նոյն  
նիւթին վրայ, որ է Քրիստոնէութեան մէտու-  
թիւնները . կը պատասխանենք թէ, երկու միտք  
նոյն ընթացքը չեն բռներ աս նիւթին վրայ գը-  
րելու ատեն : Բոլոր ապացոյցները և վկայու-

թիւնները չ'ժողվուիր և համառօտելով ամ-  
փոփուիր քսան մեծահատոր գրքի մէջ : Վան  
որոյ հարկաւ ամէն հեղինակ միայն ան գաղա-  
փարները պիտի ընտրէ, որ իրեն շատ ազդու կու  
գայ : Ճշմարիտ է որ ես բնաւ մէկ հեղինակի մը  
գրութիւն չ'կարդացի, որ մէկ կերպով մը չ'հա-  
տատեր թէ՝ Ասէիս Ասորո-ծոյ Գիրոն է . բայց  
քանի որ յառաջ տանինք մեր քննութիւնները՝  
մատածութիւնները՝ և խօսակցութիւնները աս  
նիւթին վրայ, այնքան աւելի դիւրաւ կրնանք  
յառաջ երթալ և աւելի կարող կ'ըլլանք ուրիշ  
քննութիւններ ալ ձեռք բերելու : Անսովոր բան  
չէ որ աս նիւթին վրայ կարդացողը գիրքը վար  
դնէ յուսահատութիւնով և չ'հաւնելով, և ի-  
րեն երեցածին նայելով՝ գերազանց բան մը չը-  
գտնելով անոր մէջ : Ու տասներկու ամիսէն  
վերջը նոյն գիրքը գիպուածով ձեռքը անցնելով՝  
կը զարմանայ անոր մէջ գտնուած մէկ խորհրդա-  
ծութեան մը վրայ, որ առաջ իր մտքին չ'զար-  
կաւ : Տակաւին յառաջ երթալով՝ անոր մէջ  
գտնուած ապացոյցներուն շատը փայլակի պէս  
պայծառ ու որոշ կ'երենայ իրեն : Պատճառը ան  
է որ իր միտքը ան ատենը աւելի յարմար վիճա-  
կի մէջ է փաստերը իմանալու և կշռելու : Ասան-  
կովերբոր մէկ գիրք մը կը կարդայ, իր միտքը կը  
պատրաստուի և աւելի ընդունակ կ'ըլլայ ուրիշ  
գրութեանց ապացոյցներու ձեռնամուխ ըլլա-  
լու : Պարգիկ խաւարը լոյսէն աւելի կը սիրեն .  
և անոր համար է՝ որ շատ անհաւատներ իրենց

կարդացածին կեսը հասկընալու և կշռելու ընդունակ չէն . և արդարեւ ոչ մէկը ընդունակ է՝ մինչեւ որ քիչ մը յառաջ չ'տանի քննութիւնը :

Աս պատանին հարցուց ինձի թէ՝ գուն ո՞ր հեղինակները աղէկ կը սեպես որ կարդամ . ըսի թէ՝ ես ընտրութիւն մը ունեի , բայց այն չափ երեկի բան մը չէ որ անհրաժեշտապէս այսինչ գիրքերը որոշենք . այլ ո՞րն որ դիւրին գտնուի , կամ որն որ առաջ ձեռք անցնի , ան կարդա՛ . և վախ չունիմ որ աղէկ արդիւնք մը չ'ունենայ . միայն թէ յիշեալ թիւը չ'լմնցուցած՝ չ'դադրիս : Են ատենը ինձի ըսաւ թէ , գուն ինձի զրկէ՛ եօթը ութը գիրք , և ես կը կարդամ . և անկէ վերջը կը կարդամ Եստուածաշունչը՝ Աքօթ համբաւաւոր մեկնիչին մեկնութիւնովը մէկ տեղ : Որչափ ո՞ր միտքս կու գայ՝ հետեւալներն էին ան գիրքերը , ո՞ր դտայ ու զրկեցի կամ տարի մէկզմէկու ետեւէ . Եղեւառնորդի Եղացոյց Վրդիսունեսունն , Բաղէկի Եղացոյց Վրդիսունեսունն , Ուստիսընի՝ Բէյն Ենհուսունունն Պատուանիսունը . Ճէղէ ՝ Սամակները՝ Վուլնեւին , Հորնի՝ Սամեսունունն : Առուրբ Գրցց ո՞հ հայո՞ . և Գէրպընի կնճիւն Ենհուսունունն : Աս զրքերը ամենը չ'լմնցուցած՝ օր մը ծանր և ազդու կերպով մը ինձի ըսաւ , քեզի բան մը ունիմ իմ վկայովս զրուցելու՝ որ արդարեւ զարմանալի է . այս հիմա՝ ըսաւ ատարօրինակ վեճակի մը մէջ եմ . անկեղծաբար ու համարձակ կը վկայեմ՝ որ աս հեղինակները Եստուածաշունչը Եստուածմէ ըլլալուն դէմ իմ

ունեցած բոլոր առարկութիւններուս ու գժուա-  
րութիւններուս աղէկ պատասխանեցին և հեր-  
քեցին : Դարձեալ , կը խոստովանիմ որ Աստ-  
ուածաշունչին Աստուածային հեղինակութիւն  
ունենալուն այնքան պարզ և ծանր ապացոյցներ  
գտայ՝ որ ես կարող չեմ անոնց դէմ դնել ու  
պատասխան տալ . Բայց այսու ամենայնիւ ես  
չէմ հաւատաբար , ես Աստուածալունչին չէմ կրնար  
հաւատալ և չէմ հաւատաբար” : Ես ան ատենը  
ներքին յոյս մը ունեցայ՝ որ կարդալը տակաւին  
պիտի շարունակէ : Հին ու բազմաժամանակեայ  
անհաւատութիւնը ատեն ատեն յայտնի ելլող  
արմատացած հիւանդութեան պէս վրանիս կը  
փակչէ : Բայց ես իրեն քաղցր չխօսեցայ . և  
չեմ համարձակիր մեր ճշմարտութենէն ’ի զատ  
բան մը ըսել , թէ և ծանր գայ անիկա : Ես իրեն  
ըսի՝ թէ Վրիստոնէութեան ջատագովները անոր  
ճշմարտութիւնը հաստատեցին . և միայն այն-  
չափ անոնք կ’ուզէին և կը ջանային : Աստուած  
պատմութեամբ աւանդեց մեզի այնքան հղելու-  
թիւններ , որով ապացուցուի՝ թէ Առւրբ Գիրքը  
ներշնչեալ է . աս բանը հաստատել և նազան-  
դութեան յորդորել . այսչափ է նաև անոր վար-  
մունքը մարդոց հետ : Անոր բնաւ ստիպողական  
միջոցներ բանեցունելը չենք կարդար . և մարդը  
անգամ՝ որչափ չար ըլլայնէ , չուզեր որ իր ա-  
զատ կամքը վերցուի . և թէ որ կասկած մը ու-  
նենայ իր ազատ կամացը վերցուելուն , անոր  
վրայօք հարկաւ պիտի տրտնջայ : Ես հեղինակ-

ները իրենց առաջարկութիւնը հաստատեցին և  
դուն չես հաւատար : Հիմա դուն կրնաս բոլո-  
րովին կործանման երթալ՝ ինչպէս որ կլոր քար  
մը լեռնէ վար կը գլորի . վասն զի Վատուածա-  
շունչին Ճշմարտութիւններուն և անոր սորվե-  
ցուցած առաջին Ճշմարտութիւններէն մէկն է՝  
թէ մարդը ինկած էակ մըն է : Եթէ դուն ան  
ինկածներուն մէկը չըլլաս , Առւրբ Գիրքը Ճըշ-  
մարիտ չըլլար : Խոկ եթէ դուն ալ անոնցմէ ես ,  
ուրեմն 'ի բնէ չես կրնար Ճշմարտութիւնը այն-  
քան դիւրաւ և յօժարութեամբ ընդունիլ՝ որ-  
չափ ստութիւնը : Եթէ երբէք փրկուիս , ջան-  
քով ու աշխատանքով պիտի ըլլայ : Ուրեմն ան-  
մահ կեանքին արժէքը մտածելով՝ շարունակէ  
սկսած աշխատութիւնդ : Յառաջ գնա՛ և կար-  
դա՛ շատ ուրիշ գիրքեր , կարդա՛ հարիւր գիրք :  
Ճես Ճշմարտութիւնը հազարաւոր կերպերով  
և հազարաւոր անդամ ապացուցուած : Բայց  
սկսէ աղօթք ընել : Են Հոգին՝ որ քու հոգիդ  
ստեղծեց՝ խնդրէ որ Ճշմարտութեանը իր յա-  
տուկ գործը ընել տայ , որ է մեռցունել ստու-  
թիւնը քու սրտիդ ու հոգիիդ մէջ :

Ենկէ վերջը զինքը բնաւ չ'տեսայ . զի մեռաւ .  
անկէ վերջը իր մտքին վիճակին վըայ բնաւ բան  
չ'լսեցի՝ թէ արդեօք շարունակեց կարդալ կամ  
թէ ո՛չ : Անկը վերջին տեսութեան ատենը իր ըն-  
թացքէն քիչ մը յոյս կ'առնեմ՝ որ իր քննու-  
թիւնն ու մտածութիւնը շարունակած պիտի  
ըլլայ աս բաներուն վըայ : Ես այսպէս կը յու-

սամ և աս յոյսը չեմ ուզեր կորսնցունել, երբ  
որ կը յիշեմ թէ ի՞նչպէս անաչառութեամբ  
խոստովանեցաւ՝ երբոր իր փաստը կործանած  
էր, թէ կարելի է աշխարհէս չելած ինքը խնդրեց  
աշխարհիս Երարիչէն՝ որ իր Փրկիչն ըլլայ:  
Ես է ան անձին պատմութիւնը, որ կը ցուցունէ  
թէ նոյն զօրաւոր գարմանը՝ այսինքն անաչառ  
քննութիւնը գուցէ չ'կրցաւ բժշկութիւն ը-  
նել՝ գիտցածիս նայելով, վասն զի անկէ վերջը  
բան մը չ'կրցի իմանալ:

Օրինակ ը: Ես տղայութեանս ատենը բա-  
րեկամ մը ունէի, որ քաղքրաբարոյ պատանի մըն  
էր, և քաջահմուտ էր զանազան գիտութեանց  
մէջ: Տասն և վեց տարի մէկզմէկէ բաժնուելէն  
վերջը՝ իրարու պատահեցանք, որ իրաւագէտ էր  
արհեստով, և այս արհեստը յաճախ գործածելո-  
վը կատարելութիւնստացաւ: Ինք անհաւատ էր,  
և իր ընկերներն ալ իրեն պէս անհաւատ էին:  
Քանի մը անգամ բարեկամական երկար տե-  
սութիւններ ընելէն վերջը՝ խօսք տուաւ ինձի որ  
Քրիստոնէութեան ապացոյցներուն վրայ կար-  
դայ: և ես խոստացայ իրեն գիրք տալ: Բայց  
միտքս չէ աղէկ մը՝ թէ ո՞ր հեղինակներուն գը-  
րութիւնները կամ քանի՛ գիրք կարդաց: անկէ  
վերջը զինքը չ'տեսայ, այլ անանկ կարգադրեցի՝  
որ այսինչ գիրքերը իր ձեռքը հասնին: Են իմ  
տուած գիրքերուս վրայով մէկ գիրք մը կը յի-  
շեմ՝ որ որոշակի և ճշդիւ լսեցի ան գիրքը կար-  
դալուն արդիւնքը: Են գիրքը որ կարդաց՝ Ա՞ր-

նի “Աախագուռնի առաջին հատորն էր : Իր արածեստէն եղող մէկը վրայ եկաւ՝ երբոր ինք գիրքը կը լմնցունէր . աս բարեկամը գիտնալով անոր կարդացածը ինչ գիրք ըլլալը և ինք սկեպտիկեան ըլլալով՝ հարցուց անոր թէ ի՞նչ գաղափար ունիս աս գրուածքին վրայ . գիրքը ծանր խոհականութեամբ գոցելով սա հետեւեալ պատասխանը տուաւ , “Թէ ես դատաւոր մը ըլլայի ան երդումովը՝ որ սովորութիւն է դատաւորներուն երդնուլ , և դուն դատ մը ունենայիր հաստատելու , և ճիշդ այսչափ վկայութիւն բերէիր , ես իմ վճռովս պիտի յայտնէի թէ քու դատդիտատուեցաւ” : Ասկէ ’ի զատ այն գիրքը կարդացողին վրայ ուրիշ բան չ’լսեցի : Վեռած ատենը միտքը խանդարութ էր , բայց ես բոլորովին առանց յուսոյ չեմ , այլ թերեւս իր կարդալը բոլորովին անօգուտ չեղաւ :

Աս երկու օրինակները կը յիշեմ միայն իմ երկայն ատեն ըրած դիտողութեանս մէջ , որ ընդարձակ և կատարեալ քննութիւն մը ըլլալէն ետքը , արդիւնքը կատարեալ բժշկութիւն չերեցաւ : Կատերը կը խոստանան կարդալ՝ բայց ընաւ չեն կատարեր : Ուրիշները բաւական եռանդով կը սկսին , բայց քիչ ատենէն կը թողուն : Եւ ոմանք իրրեւ պարտք կը կատարեն , և փաստաբանութիւնները գժուար հասկընալով ձանձրալի կուգայ իրենց , և ատենէ մը ետեւ ետ կը քաշուին : Բայց՝ գոհութիւն Աստուծոյ , կան ոմանք ալ որ կը հաւատան թէ աղէկ է իրենց

զիտնալ չափաւոր ստուգութեամբ թէ՝ իրենք յաւիտեան պիտի ապրին թէոչ : Ասոնք որպէս թէ միտքերնին գրած են ստուգել Առւրբ Գիրքին ձշմարտութիւնը կամ ստութիւնը, թէև շատ աշխատանք ալ հարկ ըլլայ : Երբոր կը սկսին կարդալ, կը տեսնեն թէ բան կայ՝ որ մութէ, եւին կը կարդան նոյն իմաստը, կամ թէ նոյն նիւթին վրայ ուրիշ հեղինակներու գրութիւն ալ կը քննեն, մինչեւ որ բանը հասկընալու կարող ըլլան : Ասանկներուն ըրած ջանքերուն միւնակմէկ վախճան մը գիտեմ՝ որ հետեւեցաւ . և ան է կատարեալ բժշկութիւն : Անոնք կատարեալ քննութիւն ընելէն ետքը՝ միաբան ըսած են, “Ասիկա Աստուծոյ Գիրքն է” :

### ԳԼՈՒԽ ԺԶ

Ե՞ճեւստերուն ՄԵԿՆՈՒԹԵՆ  
ԴԻՇՈ ՈՒՆԵՑԵՑ Ը ԸՆԴՀԱՌՈՒԹԵՒՆ :

Ո՛Վ Ծ'նթերցող՝ նախ մարդուս դիւրագայթ քննութիւնը՝ գէպ ՚ի ստութիւն դիմելու, և երկրորդ սատանային մտախաբ հրապուրանքները՝ շատ անգամ Աստուածաշունչին վրայ մեկնութիւն կարդալու տհաճութիւն կը պատճառեն : Աս բանին մէջ իրենց քմացը յարմար բանեցուցած իմաստակութիւնը շատ հեղ համոզական է : “Ահնք կ'ուղենք որ” կ'ըսեն “ինքնիրեննիս դատենք • զե մեկնիչները մէկզմէկու կը հակա-

ռակին, բայց մենք ինքնիրեննիս կը կարդանք և  
կը դատենք': Անոնք որ այսպէս կը խօսին՝ ընդ-  
հանրապէս բնաւ տեղէ մը տեղեկութիւն չեն  
ստանար: Ո' ընթերցաւէր՝ մեկնիչները որչափ  
ալ անմիաբան ըլլան մէկզմէկու այսինչ նիւթե-  
րու վրայ, կան անանկ եղելութիւններ Աստ-  
ուածաշունչին մէջ պատմուած՝ որոնց վրայ վե-  
ճաբանութիւն չ'կայ մէջերնին: Եւ վարդապե-  
տութեանց վերաբերեալ վիճաբանութիւնները  
կրնաս մէկ դի ձգել, եթէ ուզես: Անոնց մի՛ նա-  
յիր դուն: Բայց անոնց համար զանց մի՛ ըներ  
ան տեղեկութիւնը՝ որ կրնաս ձեռք ձգել, և  
հարկ է ստանալքու հոգւոյդ ապահովութեանը  
համար: Մարդիկ չեն մերժեր կարդալ Քիմիա-  
կանութեան՝ Աստեղագիտութեան՝ և Փիլիսոփա-  
յութեան վրայ ուրիշներուն գրած բացատրու-  
թիւնը, թէ և իրարու ալ հակառակ են, այլ  
ամէնը յօժար են ուրիշներէն օգնութիւն ձեռք  
բերել, և իրենց աղէկ երեցածը ընդունիլ, միւ-  
սը ձգել: Մեր դիտաւորութիւնը՝ սիրելի՛ ըն-  
թերցող՝ աս է որ պարզ օրինակներ տանք քեզի,  
որով ցուցուի թէ ուրիշներուն աշխատութիւն-  
ներէն կրնասքեզի օգուտ մը քաղել, և ալ ցուց-  
ուի՝ թէ կարօտ ես անոնց աշխատութեանը: Մեկնիչները  
անանկ եղելութիւններ կրնան  
ցուցունելքեզի՝ որ շատ օգտակար են, և ցու-  
ցունելնուն պէս կը դիտնաս, բայց միտքդ չ'պի-  
տի իյնար առանց անոնց մեկնութեանը: Ասի-  
կա պարզելու համար տալու առաջին օրինակ՝

նիս՝ Յայտնութեան տասն և եօթներորդ գլխուն  
վրայօք պատահածը պիտի ըլլայ : Եւ աս գլու-  
խը քեզի օգտակար պիտի ըլլայ անոր համար  
ալ՝ որ կը խօսի տասն և ութը դարերու դէպե-  
րուն վրայ : Անանկ գլուխ մըն է՝ որ քեզի շատ  
վերաբերութիւն ունի . վասն զի կը ստորագրէ  
նաև այն ինչ քաղաքական դիպուածները՝ որ  
Եւրոպայի մէջ պատահեցան . և կ'անցնի յի-  
շելու քանի մը բաներ ալ, որ գալու տարիներուն  
մէջ պիտի ըլլան : Ասանկով կը կին օգուտ կը  
քաղես աս գլխուն տուները քննելով : Կը ցու-  
ցունէ տգէտին՝ մեկնութեան հարկաւոր ըլլալը .  
նաև կը ծանուցանէ թէ՝ Տէրը ինչ բաներ ըրած  
է մօտերս և ինչ պիտի ընէ քիչ մը վերջը : Բայց  
չըլլայ թէ չկարդաս Առուբբ Դիբքին յիշեալ  
տեղը . տուն տուն հոս պիտի օրինակենք պէտք  
եղածին չափ՝ որ ամէն մէկ հատուածը առջևնիս  
պատրաստ ըլլայ :

1. “Եւ եօթը սկաւառակները ունեցող եօ-  
թը հրեշտակներէն մէկը եկաւ, ու ինծի հետ խօ-  
սեցաւ՝ ըսելով . եկուր՝ ու քեզի ցուցունեմ ան  
մեծ պոռնիկին դատաստանը որ շատ ջուրերուն  
վրայ կը նստի .

2. Որուն հետ երկրի թագաւորները պոռնիկե-  
ցան, ու երկրի բնակիչները անոր պոռնիու-  
թեան գինիովը գինովցան :

3. Եւ զիս առաւ անապատը տարաւ հոգիով .  
ու տեսայ՝ մէկ կնիկ մը՝ որ կարմիր գաղանի մը  
վրայ նստեր էր . և ան գաղանը լեցուն էր հայ-

Հոյութեան անուններով , և եօթը գլուխ և  
տասը եղջեւը ունէք :

4. Եւ կնիկը ծիրանի ու կարմիր հագած էր՝  
և զարդարուած էր ոսկիով ու պատուական քա-  
րերով և մարգարիտներով , և իր ձեռքը ոսկիե-  
գաւաթ մը ունէր պղծութիւններով ու իր պոռ-  
նը կութեանը անմաքրութիւններով լցուն” :

Մէկ մարդ մը որ անհաւատ էր՝ աս գլուխը  
կարդաց : Ըստ անգամ ինք կարդացեր էր և  
ուրիշներուն կարդալը լսեր էր՝ (հաղարաւոր ու-  
րիշներուն պէս՝) առանց միտք մը հանելու աս-  
խօսքերէն : Մինչեւ որ մեկնութեանը չ'նայե-  
ցաւ , չ'զգաց որ անիկա Առւրբ Գիրքին անանկ  
մէկ մասն է՝ որ ինքզինք կը մեկնէ : Ինք բաւա-  
կան պատմութիւն կարդացեր էր , որ հետեւեալ  
տողերուն մէջ տրուած տեղեկութեանը ճշմար-  
տութիւնը տեսնէր՝ առանց օդնութեան . բայց  
վերջին տանը խօսքը չ'դիտեց , մինչեւ որ մեկն-  
ութիւնը իրեն չ'ցուցուց : Վերջին տունը աս-  
է . “Եւ կնիկը որ տեսար , ան մեծ քաղաքն է , որ  
կը թագաւորէ երկրի թագաւորներուն վրայ” :  
Ես ընթերցողը բաւական տեղեալ էր պատմու-  
թեան , և գիտէր թէ որ քաղաքը կը թագաւորէր  
երկրի թագաւորներուն վրայ , երբոր Գոմիտիա-  
նոս կայսերական աթոռի վրայ էր , և Յովհաննէս  
աւետարանիչ Պատմոս կղզին էր , և աս ժամա-  
նակէն շատ առաջ ալ ու շատ վերջն ալ : Են-  
չաւատներուն ու Քրիստոնեաներուն մէջ տար-  
բեր կարծիք չ'կայ ան քաղաքին վրայօք՝ որ կը

կենար Տիբեր գետին վրայ , ծիրանի հագուած ,  
և անկէ ետև ալ միշտ հոն է : Եթէ ընթեցողը  
անանկ մէկն է , որ Աստուածաշունչը հարեան-  
ցի կը կարդայ և բանի մը գիտողութիւն չըներ ,  
հիմա իրեն ըսելու եւ թէ , «Բարեկամ՝ եթէ ո-  
րոշ և ստոյգ չես գիտեր թէ ո՞ր ժաղակը կը նո-  
դաւորէր երիբ թագաւորներուն վրայ Յովլան-  
նէս աւետարանիչին ժամանակը . աղէկ է որ՝ ոչ  
միայն կատարելապէս հարցուփորձ ընես ատ բա-  
նին վրայ , այլ յիշողութեանդ առջեւ պահես ա-  
նիկա՝ քանի մը ուրիշ բաներու հետը , վասն  
զի աս բաները կարելի է քու կարծածէդ աւելի  
վերաբերութիւն ունենայ քեզի այսօր” : Վերո-  
յիշեալ մարդը՝ որ աս գլխուն վրայ մեկնութիւն  
կարդացած ատենը զարմացաւ , բաւական կար-  
դացող մէկն էր , որ քիչ մը գիտէր՝ թէ հին հե-  
թանոսութեան ժամանակը և թէ հիմակուան  
Հռովմայի կարմիր հանդերձը և ծիրանին և ոս-  
կին ու շքեղ զարդարանքները և բազմածախ  
հանդերձները , բայց մեկնութեան մէջ հետեւեալ  
խօսքերը կարդալու միջոցը՝ սկսեց պատմական  
նկարագրութիւնները աւելի որոշ նկատել :  
«Հրեշտակը տարաւ Յովլաննէսը հոգիով . (այս-  
ինքն մարդարէական հոգւոյն աղդեցութեամբը .  
իրեն անանկ թուեցաւ՝ թէ անապատը կ'երթար : )  
Եւ հոն տեսաւ կնիկ մը կարմիր գազանի մը վրայ  
նստած : Աս կնիկը Հռովմայի եկեղեցւոյն , և  
զազանը ան մարմնաւոր իշխանութեանը նշանակ  
էր . նոյն մարմնաւոր իշխանութիւնովը ան եկե-

զեցին կը պաշտպանէր . և ան գաղանը լեցուն  
էր հայհոյութեան անուններով՝ որ շատ անդամ  
յիշած ենք” : Գրեթէ ի՞նչ հայհոյական անուն որ  
կրնանք երեակայել , անոր վրայ կայ . այսինքն՝  
իբ արբազնութեանը՝ Անսիուլութեանը՝ և թագաւո-  
ռը թագաւոռաց ըսուիլը՝ Քրիստոնուի փոխանորդ՝ ու  
Եպոն-ժոյ փոխանորդ՝ ու մնջւ անգամ Ապոն-ժո-  
երինի վրայ կանգնիլը , և՛ : “ կնիկը ծիրանի ու  
կարմիր հագած էր . վասն զի ասոնք էին Պա-  
պերուն և կարտինալներուն՝ ինչպէս Հռովմայի  
կայսրերուն և ժողովականներուն յատկացեալ  
հանդերձը . և ոչ այսչափ միայն , այլ իրենց  
հեծած ջորիները և ձիերը անդամ՝ գրեթէ  
մտքի ցնորումով մը կարմիր կը հագուեցունէ-  
ին , որպէս թէ յատուկ դիտաւորութիւն ու-  
նին աս մարդարէական ստորագրութեանը հա-  
մեմատ , և նկարագրապէս կարմիր գաղանի վրայ  
նստելու : Աս կնիկը նաև խիստ փառաւոր զար-  
դարուած էր ոսկիով և պատուական քարերով +  
և ով կրնայ պէտք եղածին պէս ստորագրել  
Հռովմայի եկեղեցւոյն հպարտութիւնը՝ և շքե-  
ղութիւնը՝ ու փառքը՝ իր ամէն տեսակ զարդա-  
րանքներուն մէջ : Անանկ որ Պապականները կը  
պարծենան թէ՝ իրենց եկեղեցւոյն առ շքեղու-  
թիւնը՝ հին Հռովմայի ամենափառաւոր ժամա-  
նակէն ալ գերազանց է : Ասիկա եկեղեցական  
պաշտօնի և պապական ատեանին վերաբերեալ  
ամէն բաներու մէջ կը տեսնուի . անանկ զար-  
դարանքներ՝ որ մարդ չ'կրնար երեակայել . և

նոյն արտաքին փառքերը կորսան մարմնաւոր  
մարդը անանկ կրօնքի մը՝ որ զինքը կը զու-  
արձացունէ և կը հաճեցունէ . որ նոյն ատեն  
կ'անարգեն հոգիով երկրպագութեան պարզու-  
թիւնը” : Անկէ վերջը գրուած էր ճամբորդի մը  
խօսքը թէ , “Ասիկա այնչափ չէի յուսար ,  
որչափ որ ուրիշ տեսարանները ասոր քովը բան  
մը չէին : Երջաթը յարգութիւն մը չունի , և  
ոսկին անգամ նուաստ բան մը կ'երենայ այնքան  
բազմաթիւ պատուական քարերուն մէջ՝ որ դժու-  
ուար է հաւատալ” : Ասոնք անանկ բաներ են ,  
որ անհաւատը գիտէր : Բայց բնաւ խորհած չէր  
Սուրբ Գիրքին աս խօսքերուն հետ անոնց ի՞նչ  
վերաբերութիւն ունենալը : Եյսչափը կարդա-  
լէն ետքը՝ իր հետաքրքրութիւնը արթնցաւ ու-  
րիշ տուներ ալ քննելու : Եւ կարդաց հետեւեալ  
խօսքերը . վեցերորդ տուն . “Եւ տեսայ ան կը-  
նիկը՝ որ սուրբերուն արիւնովը ու Յիսուսի վը-  
կաներուն արիւնովը գինովցած էր . ու երբոր  
տեսայ անիկա , և զարմանանով զարմացայ” : Ան-  
հաւատը ասիկա կարդացածին պէս , հետաքրք-  
րութեամբ՝ բարձր ձայնով հարցունելը եկաւ ,  
թէ սինչո՞ւ Յովհաննէս աւետարանիչ պիտի  
զարմանայ . ի՞նչ բանի կրնայ զարմանալ ան ,  
որ ինք անձամբ ողջ էր ան ատենը՝ երբ Պօղոս  
Հռովմի մէջ գլխատուեցաւ , և “Եւրոն կայս-  
րին պարտէզները Քրիստոնեաներով լուսաւոր-  
ուեցաւ , որոնց վրայ գիւրավառ բաներ կը քու-  
ին . և անոնց ամէն մէկուն կզակներուն տակը

մէյմէկ ցից դնել տուաւ՝ որ ջահի պէս շխտակ  
կենան՝ ու չիյնան. այնպէս կը բռնկցունէին  
զանոնք, մինչև անդամ՝ Լատին բանաստեղծ-  
ներուն մէկուն ըսածին պէս թէ՝ “անոնցմէ ար-  
եւնի և ժառանձնի հոսանք ճը կը վաղէր գետինը”:

Քանի որ Յովհաննէս ան գիտէր, զի ան ա-  
տենը ողջ ըլլալով տեսեր էր՝ որ Հռովմ Քրիս-  
տոնեաներուն արիւնովը կը գինովնար, ինչպէս  
որ օձը ձեռքը անցածը կը խածնէ, ի՞նչպէս  
կընար զարմանալ. ինչո՞ւ պիտի զարմանայ՝ երբ-  
որ հրեշտակը գալու օրերուն համար ան բանը  
կը ցուցունէ, որ ինքքանի մը ամսուան մէջ տե-  
սած է: Ոչ միայն իր զարմանալը կ'ըսէ՝ նոր  
բանի մը պէս, այլ՝ երբոր տեսայ անիկա՝ կ'ըսէ,  
մէ՛ծ զարմանով զարմացայ: Քիչ մըն ալ յառաջ  
տանելով իր կարդալը, իմացաւ որ հեթանոս  
Հռովմը չէ եղեր, այլ Քրիստոնէայ կոչուած  
Հռովմն է եղեր՝ որ հրեշտակը Ըռաքեալին կը  
ցուցունէ: Ըռաքեալին կենդանութեան ատենի  
հեթանոս Հռովմի արիւնահեղ տեսարանները  
անցան. բայց երբոր նայեցաւ ու տեսաւ ան  
ատենի գալու օրերը, որ ատեն ան՝ որ ինքզինքը  
կը կոչէ քրիստոնէական եկեղեցի և բոլոր աշ-  
խարհիս Քրիստոնէաներուն մայրաքաղաքը և  
կը սեպէ Յիսուս Քրիստոսին աշակերտը, կը  
չարչարէ Փրկչին աշակերտները հեթանոսական  
ատենի Հռովմի ըրած անգթութենէն աւելի ա-  
ռատութեամբ արիւն թափելով, զարմանք չէ՝ որ  
մէ՛ծ զարմանով զարմացայ:

տին հետաքրքրութիւնը աւելի շարժեցաւ կար-  
դալու : Եօթներորդ տուն . . . Եւ հրեշտակը  
ինծի ըստ , ինչո՞ւ զարմացար . ես քեզի ըսեմ  
ան կնկանը խորհուրդը , ու ան գաղանին՝ որ  
զանիկա վրան կը կրէ . ու եօթը գլուխ և տա-  
սը եղջեւր ունի” : Ութերորդ . . . Են գաղանը որ  
տեսար , կար , ու չ’կայ , և անգունդէն ելլե-  
լու՝ ու կորուստը երթալու վրայ է . ու երկրի  
վրայ բնակողները՝ որոնց անունները աշխարհի  
սկիզբէն ’ի վեր կենաց գիրքին մէջ գրուած  
չեն , պիտի զարմանան երբոր տեսնեն ան գա-  
ղանը թէ կար , ու չ’կայ , ու մօտ է” : Երբոր  
Առուրբ Հոգին մէկ արիւնահեղ ու անգութիւ-  
խանութեան պատկեր մը պիտի ներկայացընէ  
մեր առջելը , որ և իցէ արդարամիտ մարդ մը  
շուտով կը տեսնէ՝ որ մէկ կատաղի ու վայրենի  
գաղան մը յիշելը ամենէն կարճ ու ազդու բա-  
ցատրութիւնը կ’ըլլայ : Ո՛վ որ քննեց՝ իմացաւ՝  
որ մարգարէական գրութեանց մէջ վայրենի գա-  
ղանը նշանակ է արիւնահեղ և անգութ ու բըռ-  
նաւոր ազգի մը : Ենհաւատին միտքը եկաւ՝ որ  
Հոռվմ շատ անմեղներու արիւն թափեց իր հա-  
լածանքներուն մէջ : Ենոր միտքը եկաւ որ իրօք  
դադրեցուց իր արիւնահեղութիւնը՝ Քրիս-  
տոնեայ եղած ատենը . և դարձեալ նոյնպէս ա-  
րիւնահեղ և անգութ եղաւ , երբոր պապակա-  
նութիւնը մտաւ իր մէջը : Ինք գիտէր աս պարզ  
պատմութիւնը՝ թէ կարմիր գաղանը կար ու  
վերջը չ’կար , և յետոյ դարձեալ կար . բայց

միտքը չէր գար ու չէր իմանար և չէր զգար աս  
խօսքերուն ինչի վերաբերութիւն ունենալը . մին-  
չե որ չ'կարդաց հետեւեալ խօսքերը : “Գաղանը  
նշանակ է կռապաշտ և բռնաւոր իշխանութեան  
մը . Հռովմայի տէրութիւնն էր ան գաղանը  
հեթանոս կայսրերուն ժամանակը . իսկ Վրիս-  
տոնեայ եղած ժամանակը ան գաղանը չէր ,  
որուն համար հրեշտակը գուշակութեան ոճով  
վ'եայ՝ կ'ըսէ : Իայց վերջը անդուն դէն պիտի ել-  
լէր , այսինքն երբոր “Աեռին թագաւորութիւնը  
կռապաշտ և հալածիչ եղաւ և վիշապը իր զօ-  
րութիւնը գաղանին տուաւ , անանկի պէս եղաւ  
որպէս թէ ծովէն ելաւ , այսինքն ազգերուն խր-  
ռովեալ վիճակէն . բայց իրօք դժոխքէն էր , Եւե-  
տարանին հակառակելու համար սատանային մեծ  
նարքը ըլլալով անիկա . և անոր համար ատենէ  
մը վերջը պիտի կործանի և ’ի սպառ կորսուի’ :  
Ուրիշ հեղինակ մը կ'ըսէ թէ՝ “Են տէրութիւնը  
կռապաշտ էր հեթանոս կայսրերուն ատենը . և  
ետքը Վրիստոնեայ կայսրերուն ատենը դադրե-  
ցաւ կռապաշտութենէ . և վերջը կրկին կռա-  
պաշտ եղաւ Հռովմայի Պապերուն ատենը , և  
հետզհետէ այնպէս կը շարունակէ : Իայց աս  
վերջին վիճակովը պիտի կործանի . առջի անդա-  
մին պէս պիտի չ'դադրի ատեն մը ու վերջը կըօ-  
կին նորոգուի , այլ պէտի կործանի յատիտետն’ :

Ես խօսքերը կարդացած ժամանակը մեր քըն-  
նիչին միտքը սա եկաւ թէ՝ կամ աս պատմական  
տեղեկութիւնը Ճիշդը ըլլալու էր , կամ հրեշտակը

իր ըրած նկարագրութեանը մէջ սխալ ըլլալու  
է : Եւ աս ալ միտքը եկաւ թէ՝ Առաքեալին  
կենդանութեանը ատենը հետևեալ խօսքը ճըշ-  
մարիտ էր աս նիւթին վրայ . և արդարե՛ Յայտ-  
նութեան գիրքին վրայ հին հեղինակներուն մէկ-  
զմէկու հետ վիճելու ատենը աս խօսքը ըսած պի-  
տի ըլլան , ( եթէ երբեք աս տուներուն վրայ խօ-  
սիցան , ) այսինքն թէ՝ “ Եթէ Հռովմ գաղանի  
բնութիւնը ձգելով՝ Հոգովարի անգութիւն և հաւա-  
ծիկ ժաղանք մը ըլլալին , և կրկին նոյն բնութիւնը  
վրան չառնէ ու անանկ մնայ՝ մինչեւ որ կործանի ,  
աս տուները սխալ են ” : Բայց ինք յիշեց՝ “ որ  
հազար եօթը հարիւր տարի անցեր է Առաքեալին  
մահէն հետէ , և Հռովմ քաղաքը հեթանոս ու  
արիւնահեղ չ'մնաց : Մէկ ընդմիջահատութիւն  
մը կար , ժամանակ մը՝ երբոր ան գաղանը չէր .  
այլ քրիստոնէական սիրոյ հեղութիւն հոն կը  
տեսնուէր : Աս ալ այնպէս չ'մնաց . այլ երբոր  
գաղանին բնութիւնը նորէն առաւ , ան շարու-  
նակեց : Ան ատենը հետաքրքրութիւն մը զգաց  
տեսնելու թէ՝ ի՞նչ ուրիշ մարդարէական խօսքեր  
կան : Իններորդ տուն . “ Հռոս պէտք է իմաստու-  
թիւն ունեցող միտք մը . ան եօթը գլուխը եօ-  
թը լեռներ են , ուր որ կնիկը անոնց վրայ կը  
նստի ” : Ան գիտէր թէ ինչո՞ւ համար հին ա-  
տենները Հռովմ եօթը լեռան վրայի քաղաքը  
կը կոչուէր . և իրեն մեկնիչ պէտք չէր՝ որ ըսէ  
թէ ան եօթը ըլուրները՝ որուն վրայ ան քաղա-

Քը շենուած էր, մինչև հիմա կը կենան : Տասն-  
երորդ տուն . “Եւ եօթը թագաւորներ են,  
հինգը ինկած են՝ մէկը կը կենայ, և միւսը դեռ  
եկած չէ, ու երբոր գայ, քիչ ատեն պիտի  
մնայ” : Բաւական կարդացած է թագաւորու-  
թեան օրէնքները՝ որ հասկընայ թէ ի՞նչ ըսել է  
“Թագավորութեան շնորհը” : Թագավորութեան  
լով՝ մարդը ըսել չէր ուզեր, այլ ան թագաւո-  
րական իշխանութիւնը : Միապետութեան մէջ  
թագաւորը և իր իշխանութիւնը մէկզմէկու տեղ  
կը գործածուի : Վասն որոյ գժուար չէր իրեն  
հասկընալու՝ թէ ինչո՞ւ կամ ի՞նչպէս կ'ըլլայ որ  
թագավորութեան բառը այլ և այլ տեսակ կառավա-  
րութեան կամ այլ և այլ կարգ իշխաններու տեղ  
կը դրուի : Միայն մարդարէական գրութեանց  
մէջ չէ՝ որ թագաւոր բառը աս միտքով կը գոր-  
ծածուի, այլ քաղաքական գրուածքներու մէջ  
այնպէս է :

Են պատանիները՝ որ պատմիչ ըլլալ կ'ուզեն,  
ու բաները միտքերնին չ'մնալուն համար իրենց  
յիշողութեանցը վրայ գանգատ կ'ընեն, աղէկ  
կ'ըլլայ որ աս տունը միտքերնին պահեն . քանի  
որ ան խօսքերը միտքերնին է, պատմութեան  
գրեթէ կէսը պայծառ կերպով միտքերնուն մէջ  
տպաւորուած կը մնայ : Աս անհաւատը՝ որ իրեն  
հաճելի եկաւ աս գլուխը՝ շատ որոշ կերպով  
միտքը բերաւ թէ հինգ թագաւոր կամ հինգ տե-  
սակ կառավարութիւն ինկած կամ անցած է ան-

քաղաքին շինութենէն վերջը : \* Թագավորները ,  
 Նետպատունները , Տեկուսադորները , Տասնադեպ-  
 ները և Տրեփոնները անցան գացին : Բայց Նը-  
 րեշտակը ըստ «մէկը կը կենայ» : Կայսրերը  
 կը թագաւորէին՝ երբոր Առաքեալը ան տեսիլքը  
 տեսաւ : Բայց եթէ վեցը իրօք եկած էին ան ա-  
 տենը , հրեշտակը ուրիշ միայն երկո՞ւ տեսակ կա-  
 ռավարութիւն ըլլալեքը կ'իմացունէր : Անոր  
 մեկնութեանը նայելով՝ այն չափ ատենին մէջ եր-  
 կուքէն՝ ի զատ ուրիշնայելու չե՞նք , երբ անքա-  
 ղաքին մէջ վեց տեսակը տեսնուեր էր առաջ :  
 Պատասխանը աս է թէ , Թոյն Երկո՞ւրը : Եւ ա-  
 սոնց մէկը ան եօթնէն պիտի ըլլայ , և միայն քիչ  
 մը ատեն պիտի տեւէր՝ երբոր գար : Ուավէննա  
 ըսուած քաղաքին կառավարութիւնը Հռովմայի  
 վրայ ատեն մը կը տիրէր , բայց քիչ ժամանակ  
 քշեց : Եւ ան ժամանակէն մինչեւ հիմա Պապին  
 իշխանութեանը տակն է : Տասն և մէկերորդ տուն .  
 «Եւ ան գաղանը որ կար , ու չ'կայ , անիկա ալ  
 ութերորդ է , ու եօթնէն է , ու դէպ ՚ի կորուս-  
 տը կ'երթայ» : Ընթերցող , Պապը հոգեոր իշ-  
 խան մըն է Հռովմ քաղաքին մէջը , բայց դուն  
 շատ անգամ լսած ես՝ որ ան մարմնաւոր իշխա-  
 նութիւն ալ ունի : Ասկէց յայտնի է , թէ այն  
 եօթնէն է : Աս գաղանը Հռովմայի կառավա-

\* Ինչպէս որ Հռովմայի կառավարութիւնը հինգ տեսակ էր ,  
 այսինքն՝ Թագաւորութիւն , Հիւպատոսութիւն , Տիկուսու-  
 թիւն , Տասնապետութիւն , և Տրեփոններութիւն :

բութեան վերջին տեսակն է . որ պապական իշխանութիւնն է աս տեսակը , վասն զի կայսր չըկայ հիմա հոն : Դեպ ՚ի կորուստ երթալը ատենէ մը վերջը պիտի ըլլայ : Ենչաւատը սկսեց մեծ զարմանք զգալ թէ՝ ի՞նչպէս աշխարհիս անծանօթ մնացեր է պատմութեան մէկ համառօտութիւն մը , որ այսպէս քանի մը խօսքի մէջ ամփոփուած է , և ապադայ դարերու մէջ ըլլալիքը կը ցուցունէ իր գուշակութիւնները , որ հիմա այնքան ճշդութեամբ կը կատարուի : Ետքը կարդաց տասն և երկուերորդ տունը . “Եւ տասը եղջեւը որ տեսար՝ տասը թագաւորներ են , որոնք գեռ թագաւորութիւն առած չեն . հապագանին հետ մէկ ժամու չափ թագաւորներու պէս իշխանութիւն կ’առնեն” : Տասն և երեքերորդ . “Եսոնք մէկ կամք ունին , ու իրենց զօրութիւնը և իշխանութիւնը գաղանին կու տան” : Ի՞նթերցող , կարելի է թէ՝ դուն շատ անգամ լսած ու խօսած ես Եւրոպայի տասը թագաւորութիւններուն վրայ : Եռաքեալին գրած ատենը անոնք չկային . և պիտի չըլլային՝ մինչեւ որ Պապը սկսէր տիրել , վասն զի անոնք իրենց իշխանութիւնը գաղանին հետ մի ևնոյն ատենը և մի ևնոյն ժամը պիտի վարէին : Եթէ Յովհաննէս աւետարանիչին մահէն քանի մը հարիւր տարի վերջը ըլլայիր , և տեսնէիր Պապին , որ է ուներորդ իշխանութեան՝ Հռովմ քաղաքին տիրել սկսելը , ան ատենը կը գիտնայիր՝ ո՛չ միայն այն տասը թագաւորութիւններուն՝ այն Հռովմ

մայի տէրութեան կառրներէն ծագիլը , այլ առնանկ թագաւորութիւններ ըլլալն ալ , որ կ'օգնեն Պապին իշխանութեանը : Միայն հիմակուան պատմութիւնը կարդացողը՝ աս խօսքերը կարդացած ատենը կրնայ զգալ անոնց կատարեալ զօրութիւնը . “Եսոնք մէկ կամք ունին , ու իրենց զօրութիւնը և իշխանութիւնը գաղանին կուտան” : Արդա՞ր այնպէս ըրին : Ու Եւրոպայի ամէն փոփոխութիւններուն և յեղափոխութիւններուն մէջ՝ հազար տարիէն աւելի Եւրոպայի մէջ տակաւին կը գտնուէին տասնի չափ իշխանութիւն (եղջեւը) , որ կը տիրէին Պապին հետ մի ևնոյն ժամանակը և իրենց զօրութիւնը անոր կու տային : Ընթերցող , հեղինակաց սովորութիւնն է որ՝ շատ բազմութիւն մէկ տեղ նկարագրել ուզած ատեննին՝ անիկա կը նմանցունեն ծովու ալիքներու , որ կը բարձրանայ՝ կը բորբոքի՝ կը գոռայ և կը դադրի՝ կը ցրուի կ'երթայ , ու ալ չելլեր : Եւ այսպիսի նկարագրութիւնը Արքազան Պատեանէն առած են : Զի մարդարէական գրուածքներու մէջ՝ միշտ աս ձեւը կը գործածուի : Տասն և հինգերորդ տուն . “Ու ըսաւ ինծի , Են ջուրերը որ տեսար՝ որոնց վրայ պոռնիկը նստեր է , ժողովուրդներ են՝ ու բազմութիւններ և ազգեր ու լեզուներ” : Ենհաւատը տասն և վեցերորդ տունն ալ կարդալէն ետեւ՝ սկսեց քանի մը խորհրդաճութիւններ ընել որ , սիրելի ընթերցող՝ քեզի ալ օգտակար է նոյնը ընել : Տասն և վեցերորդ . “Եւ

տասը եղջեւրները՝ որ տեսար, ու գազանը, անոնք պիտի ատեն պոռնիկը, ու զանիկա ամայի ու մերկ պիտի ընեն, և անոր մարմինը պիտի ուտեն, ու զանիկա կրակով այրեն։ Անոր խորհրդածութիւնները հետեւեալն է։

Այս տասը եղջեւրները՝ տառն և երեքերորդ տանը նայելով՝ կ'երեւայ թէ ամենը պիտի օգնէին պոռնիկին։ Բայց աս միւս տունէն կ'երեւայ թէ՝ անոնք ժամանակէ մը վերջը պիտի սկսէին ատել և աղքատացունել անիկա։ Անգղիան շատոնց կտրած է իր տուրքը։ Գաղղիան մինչեւ որ անհաւատ ազգ մը չեղաւ՝ չսկսեց կերպով մը իր տուրքը կտրել կամ աղքատացունել անիկա։ Բայց բոլոր տանն ալ պիտի տկարացունեն անիկա։ Եյնպէս կ'ըսէ Գիրքը։ և արդարե ուրիշ երեք ալ՝ Ապանիան ու Բորթուկալը՝ և մանաւանդ Ապատինիան արդէն կէս մը քակած էն իրենց անոր հետ ունեցած առնչութիւնը։ Եսոնք՝ ինչպէս որ Գաղղիան ըրաւ և հաւանական է որ Եւստրիան և ուրիշներն ալ պիտի ընեն, երբոր իմացան թէ՝ այնքան գարեր քահանաները խարեւութենէ ՚ի զատ ուրիշ բան չեն սորվեցուներ, ձգեցին՝ ո՛չ միայն իրենց հաւատքը, այլ և անոր հետ Եստուածաշունչն ալ։ Միթէ սուտ Քրիստոնէութեան բնական վախճանը անաստուածութիւն կամ անոր նման բան մը չէ։ Օանիկա ամայի ու մերկ ընելու գործը ստուգիւ շատ ատեն է որ յառաջ կ'երթայ։ Օր ըստ օրէ աւելի յայտնի կ'ըլլայ։ Ո՞ստ ժամա-

նակի դիպուածները աւելի որոշ կը ցուցունեն : Բայց ի՞նչպէս կ'ըլլայ աս . ի՞նչ է առ ես կը տեսնեմ ու կը լսեմ , ու անոր մարմինը պիտի ուտեն , ու զանիկա կրակով այրեն' : Աս պիտի ըլլայ ապագայ ժամանակին մէջ : Միթէ իրօք այնպէս պիտի ըլլայ : Եթէ հազար ութը հարիւր տարիներուն պատահածները այնքան ճշգութեամբ յարմարեցան մարդարեական կուշակութիւններուն , շատ հաւանական է որ վերջին խօսքն ալ պարապ պիտի չելլէ' :

Ա'նթերցող , ըսինք թէ թերես քեզի ալ օգտակար է այսպէս մտածել : Աս խրատին համար մէկ պատճառ մը պիտի տանք : Որչափ որ ըստոյդ է որ պիտի ըլլայ ան Յայտնութեան տասնե եօթներորդ դլխուն մէջ պատմուած այրիլը , այնքան ստուգութեամբ՝ քանի մը ուրիշ բաներ ալ անոր հետը պիտի պատահին , որոնք քեզի վերաբերութիւն ունին : Շատ բաներ կան մեր առջեր ըլլալեք , որ մենէ հեռու չեն կրնար ըլլալ . և յանկարծակի պիտի գան անոնց վրայ , որ Աստուծոյ Գիրքին վրայ տգէտ կը մնան անհոգութեամբ . և ասոնք կարեոր բաներ են հիմա կենդանի եղողներուն : Գիտենք որ անթիւ անհամար անձինք կան , որոնք այնքան տգէտ են սըրբազան նիւթերու վրայ , որ Աստուծաշունչին թերթին մէկ պարզ խօսքը անգամ մութ կը թուի իրենց . ասոնք հետեապէս աւելի խրթին մասերը անիմանալի կը սեպէն : Ասանկներուն միայն աս կրնանք ըսելթէ՝ սկսէ՝ ոլոհել ան Գիր-

քին պատուիրանքները . ( վասն զի ասոնք ամէնը կը հասկընան , և սուտ կը խօսին իրենց Արարիշն անոնք՝ որ չենք հասկընար կ'լսեն . ) ու կը կին և կրկին շարունակ կարդա՛ : Եթէ սկիզբը մութ գայ քեզի , յարատե՛ , և ընդունէ մեկնութեան մը օգնութիւնը : Եւ շատ չանցած այնքան պիտի հասկընաս , ( մեր կարդացած գլուխին պէս , ) որ աւելի պիտի ուզես կարդալ :

Մեկնութիւնը մէկ երկու օրուան մէջ այնչափ առարկայ կը բերէ քու տեսութեանդ առջին բոլոր նութեան և աւանդութեան մութ ու ընդարձակ դաշտէն , որ ինքնիրենդ տարիներով աշխատիս , չես կրնար այնքան գտնել ուստուգել : Բայց հոգիներուն հակառակորդը կ'ուրախանայ , եթէ ուրիշներուն օգնութիւնը չ'ընդունիս և դուն ալ չ'աշխատիս :

Քիչ մը վերջը պիտի խօսինք ամենազօր դարմանին վրայ . դարման մը՝ որ բնաւ անյաջող չըլլար՝ երբոր գործածուի : Օօրաւոր դարմանին վրայ աս վերջաբանութեան գլուխին մէջ՝ մոռնալու չէ նկատել ան վկայութեան բովանդակութիւնը , զոր Ըստուած տուած է աս դարմանովը : Հիմա Քրիստոնէութեան արտաքին վկայութիւններուն վրայ է մեր գրածը , և կը հարցընենք թէ՝ ո՞րչափ ընդարձակութիւն և ոյժ ունի աս վկայութիւնը : Աս արտաքին վկայութենէն ո՞րչափ տուած է Արարիչը : Պատասխանը աս էթէ , Տուած է Առուրբ Գրոց ներշնչութիւնը և ճըշմարտութիւնը հաստատելու չափ բաւական , և

ոչ աւելի : Իր դիտաւորութիւնը ասկէ աւելի  
բան մը ընել չէր : Ախալ չ'հասկըցուի ըսածնիս ։  
Ըսել չենք ուզեր թէ՝ աս խնդիրը կրկին և կըր-  
կին ու անթիւ անգամ ապացուցուած չէ . այլ  
թէ աս տեսակ վկայութիւնը խնդիրը ապացու-  
ցանելէն 'ի զատ բան չ'ըներ և չ'կրնար ընել ։  
Բներ քսան արժանահաւատ վկայ այս ինչ եղեւ-  
լութեան համար դատաստանի ատեան մը , և  
խնդիրը կ'ապացուցուի . բե՛ր ուրիշ տասը հա-  
զար ալ , և տակաւին ապացուցուելէն աւելի բան  
մը չըլլար : Կրնայ ըլլալ որ մէկը չ'հաւատայ :  
Բայց եթէ եղելութիւնը իր աչքին առջելը դը-  
նենք , ան ատենը կը հաստատուի բանը . անանկ  
կերպով՝ որ ուրիշներուն վկայութիւնը չ'կրնար  
հաստատել այնպէս : Եթէ ան չուզեր ընդու-  
նիլ հարիւր արժանահաւատ վկայի վկայութիւ-  
նը , ինք ասով մէկ անախորժ ու զզուելի որպի-  
սութիւն մը կը յայտնէ . թէպէտև կը խոստովա-  
նինք՝ թէ աչքովը տեսնելը բաղդատմամբ անկէ  
զօրաւոր է : Վստուածաշունչը երկնից Գիրքը  
ըլլալը այնքան արտաքին վկայութիւններով՝ կը  
հաստատուի , որ համրանքի չ'գար : Վստուծոյ  
դիտաւորութեանը մէջ ոչ երբէք բռնութիւն  
կայ : Ամարդիկ կրնան չ'հաւատալ : Բնաւ Վս-  
տուծոյ դիտաւորութիւնը ան չէր՝ որ մարդոց  
անկարելի ըլլայ ինքզինքնին կործանել , եթէ յա-  
մառութեամբ ան կողմը հակին : Եթէ մարդուն  
բանականութիւնը և իր առանձին դատողու-  
թիւնը իրմէ առնօւէր , ասիկա երկրին հաճու-

թիւն և երկինքին ուրախութիւն տուող բան  
մը պիտի չըլլար : Մարդը սխալ դատողութիւն  
կ'ընէ , և իրեն վնասակարը կ'ընտրէ , բայց չ'ու-  
զեր որ առանց ընտրութեան խորհող մեքենայ  
մը ըլլայ : Ընթերցող , հոգ չէ ո՛րքան պատմա-  
կան եղելութիւններ , քանի՛ քանի մարդարէական  
գուշակութիւններ և կստարումներ , ո՛րչափ  
երկնային գաղափարներ և գերբնական գեղեց-  
կութիւններ աղաղակեն քեզի թէ , “Ես Գիրքը  
երկինքէն է” . գուն այսու ամենայնիւ կընաս  
չ'հաւատալ : Ոչ միայն կարելի է , այլ գիւրին  
ալ է : Կընաս անծանօթ մնալ պատմութեան ,  
կամ թէ մոռնալ անգամ մը ծանօթացած եղե-  
լութիւններդ : Ուրիշներն ալ չես խորհիք՝ թէ  
ի՞նչ բանի ի՞նչ յարաբերութիւն ունին : Կընաս  
քու հոգիդ թմրեցունել մեղքերով՝ մինչեւ որ  
անկարող ըլլաս երկնային գաղափար մը հաս-  
կընալու : Կընաս գոցել քու աչքերդ ու ականջ-  
ներդ և խստացունել սիրտ , անանկ որ կարող  
ըլլաս որ և իցէ բանի հաւատալու կամ չ'հաւա-  
տալու : Եսոր փորձը եղած է : Մէկը կընայ դէմ  
գնել բոլոր աս տեսակ վկայութեանը՝ որ կընայ  
տրուիլ : Աեռներէն բարձր դիզուած աս տեսակ  
վկայութեան դէմ դրամ էն մարդիկ : Աետե-  
եալ գլխուն մէջ պիտի քննենք անանկ տեսակ  
վկայութիւն մը , որուն դէմ չ'կեցուիր . որ է  
ան դարմանը՝ որ երբէք անյաջող չըլլար : Իայց  
անկէ առաջ մէկ օրինակ մըն ալ ցուցունենք ,  
որ ճարդուն էնկած վեճակը կը յայտնէ . Այսէն

աւելի խաւարը սիրելնիս կը յիշեցունէ մեղի :  
 Եսիկա ան միլիոնաւորներէն մէկն է , որ ամէն  
 օր կը գտնուին , և կ'ըսեն մեղի թէ , մարդ ամէն  
 վկայութեան դէմ կրնայ դնել՝ երբոր սիրաը ու  
 ըիշ կողմ՝ ծռած է : Մէկ հարուստ երկրագործ  
 մը կար , ասիկա գիտնական մէկն էր , ու անհա-  
 ւատ : Իր բարեկամներուն , ընկերներուն և ազ-  
 գականներուն շատը Քրիստոսը կ'ատէին յայտ-  
 նի ատելութեամբ : Պարագաները անանկ բերին՝  
 որ Աւետարանի քարոզիչ մը աս մարդուն հետ  
 խօսելու պատեհութիւն ունեցաւ , որ այսպէս  
 պատեհութիւն ամէն քարոզիչ չ'կրնար գտնել :  
 Եսոնք մէկզմէկու վրայ համարում և վստահու-  
 թիւն ունէին : Քարոզիչը երբեմն երբեմն պարզ  
 և կատարեալ կերպով կ'իմացունէր անոր՝ թէ  
 անհաւատներուն մէջ տղիտութիւն կայ տիրած .  
 և կ'ըսէր անոր՝ թէ դուն ալ նոյնպէս ես : Ուզեց  
 որ քանի մը գիրք կարդայ անհաւատը աս նիւ-  
 թին վրայ . և վերջը այս կերպով խօսեցաւ անոր .  
 «Իմ բարեկամ՝ յաւիտենա կանութիւնը երկայն  
 է , և ան պսակը՝ որ կրնայ ըլլալ որ ստանա՝ ան-  
 զին . վասն որոյ ես պարզ խօսելու եմ հիմա քե-  
 զի . կարդա՛ աս գիրքերը և կրկին կարդա՛ .  
 որովհետեւ ուրիշ շատըան չունիս ընելու : Այն-  
 քան լրագիրները և աշխարհին գիրքերը՝ որ կը  
 կարդաս , կը ցուցունէ թէ ո՛րքան ժամանակ և  
 մտադրութիւն կրնաս ծախել ընթերցման հա-  
 մար՝ եթէ ուզես : Դուն կրօնքի վրայ գատողու-  
 թիւն կ'ընես , ու անոր ճշմարտութեանը ծաղրա-

բանութենէն 'ի զատ ուրիշ շատ բան լսած  
կամ կարդացած չես բնաւ : Հիմա կ'սկսիս կառ-  
կածիլ թէ՝ որչափ ալ շատ գիտութիւն ունիս  
շատ ուրիշ նիւթերու վրայ , կարելի է շատ բան  
կայ քու չ'գիտցածդ աս նիւթին վրայ : Վու-  
դատողութիւնդ քեզ դժոխք պիտի տանի , եթէ  
սխալ ըլլայ : Կրնայ ըլլալ՝ որ քու դատողու-  
թիւնդ ծուռ ըլլայ . որովհետեւ տգէտ ես ան-  
եղելութիւններուն վրայ , որոնցմէ որ պիտի  
հանես քու մակաբերութիւններդ : Որչափ շատ  
ալ որ գիտես Ըռեւտուրի վրայ , Երկրագործու-  
թնան վրայ , Իրաւաբանութեան և քաղաքական  
գործքերու վրայ , բայց աս մասին քանի մը սու-  
տէն 'ի զատբան մը սովորած չես , որ ան սուտերը  
կարդացեր ես՝ կամ պատմելնին լսեր ես , մինչեւ որ  
անոնք պատմութիւն կարծեր ես : Ինչպէս որ  
ուրիշ արհամարհողները ընդհանրապէս կ'ընեն ,  
դուն ալ այնքան հեռու մնացեր ես աս տեսակ  
տեղեկութիւններէ , որ մինչեւ անգամ համար-  
ձակ չես կրնար խօսիլ աս նիւթին վրայ , եթէ  
քու հակառակորդդ պարզապէս խօսելու չ'վախ-  
նայ : Եթէ հարցունեմ քեզի Տերտուղիանոսի  
նամակին վրայօք , կը տեսնեմ թէ անոր երբ ծաղ-  
կիլը՝ երկու իրեք հարիւր տարի տարբերութեամբ  
անգամ՝ չես գիտեր , կամ թէ երկրիս որ կողմը  
ծնիլը չես գիտեր : Եթէ հարցունեմ քեզի՝ Տա-  
կիտոսի գրութենէն մէկ հատուած մը , կը տես-  
նեմ որ չես կրնար յիշել թէ ի՞նչ ըսաւ ան՝ խաչ-  
եալին վրայ : Եթէ Յովէլ մարգարէէն մէկ խօսք

մը հարցունեմ՝ կը տեսնեմ որ գրեթէ մոռցել  
ես կամ բնաւ չ'զիտես՝ թէ ասանկ մարդարէ մը  
կայ Աստուածաշունչին մէջ : Երբոր խօսիմ  
մարդարէութեան մը կատարմանը վրայ, կը  
տեսնեմ՝ որ անանկ դուշակութիւն մը երբէք  
զրուցուած ըլլալը չես գիտեր: Կը հարցընեմ  
քեզի՝ թէ ի՞նչ կ'ըսէին առջի դարերուն մէջ  
գտնուած Աւետարանին հակառակորդները առ  
բաներուն վրայ, կը տեսնեմ՝ որ անոնց ամէն ու-  
րիշ գրուածքներուն վրայ տեղեկութիւն ունիս,  
բայց միայն աս նիւթին վրայ ի՞նչ գրելնին չես  
գիտեր: Վեզի շատ կ'աղաչեմ՝ որ աղէկ տեղե-  
կութիւն ստանաս աս բաներուն վրայ ու վերջը  
որոշում ընես: Եթէ կ'ուզես, շատ վստահ կը-  
նաս ըլլալ՝ երբոր աղէկ պատրաստուած ես դա-  
տելու: Եթէ այս որոշման վրայ սխալիս, աղե-  
տալի հետեանքներու ենթակայ պիտի ըլլաս ։  
Հիմա այն գիրքերը պիտի կարդա՞ն: Ո՞իւս կողմն  
ալ կարդա՞ն, տակաւին դուն անոնց խարդախու-  
թիւնը բաւական չես տեսեր: Աւելի ուշի ուշով  
կարդա՞ն, և շարունակէ ընթերցասիրութիւնդ՝  
մինչեւ որ աղէկ տեղեակ ըլլաս: Կարդա՞ն հաւա-  
տարմաբար ճշմարտութեան կողմն ալ ։ և քու  
կարդացած անհաւատութեան խորամանկ խա-  
բէութիւնները, ալ ազդեցութիւն չ'պիտի ընեն  
քու վրադ: Յառաջ տար կարդալու ։ և ժամա-  
նակէ մը վերջը՝ Աւետարանին երեելի հակառա-  
կորդներուն ըսած ամէն մէկ սուտը պիտի տկարա-  
ցունէ քու համարումդ իրենց փաստերուն վրայ ։

Պիտի կարդա՞ս : Են ալ պատասխան տուաւ թէ և  
“Աը կարդամ + էլ չը” : Են ատենը հետեւալ խօս-  
ակցութիւնը եղաւ մէջերնին :

Քարոզիչ . Ինչո՞ւ համար ջանասէր մտօք  
չես շարունակեր քու կարդալը . դուն կը խոս-  
տովանիս որ շատ բան կայ՝ որ չես գիտեր : Ու-  
րեմն կընայ ըլլալ՝ որ սխալած ըլլաս : Բնաւ ամ-  
բողջ վճռելու չէ՝ երբոր միայն կը գիտենք,  
մանաւանդ երբոր կարեւոր խնդիր մը ըլլայ :

Ենհաւատ . Ճշմարիտ է , շատ բան կայ՝ որ  
սովորած չեմ : Ես կ'ուզեմ որ գիտնամ ան բա-  
ները , բայց կը վախնամ քեզի խօսք տալու՝ որ  
չըլլայ թէ չ'կատարեմ . վասն զի գիտես որ ամեն  
տեսակ ընթերցմունք միշտ հաճելի չէ :

Քարոզիչ . Եթէ կընայ ըլլալ՝ որ դուն սխա-  
լած ըլլաս ու ես շխտակ , ուրեմն կարելի է թէ  
հիմակուան ըրածդ ողորմութիւնը չընդունիլ է  
և երկնից արքայութիւնը մերժել . և վերջին օ-  
րը՝ երբոր աշխարհս ու ամեն բան այրին , պիտի  
իմանաս թէ փոխանակ հիմակուան ըրած ծու-  
լութեանդ՝ որչափ ժրութիւն հարկաւոր է եղեր .  
ինչու որ քու ըրած սխալմունքդ՝ ալ բնաւ չը-  
շտկուիր , և ըրած պակսութիւնդ անվախճան պի-  
տի մնայ : Ծահասէր մարդիկ կ'աշխատին ընդ-  
հանրապէս հարուստ ըլլալու՝ թէ և վախճանին  
հասնիլ անորոշ է : Կարելի եղած յաւիտենական  
ուրախութեան մը համար՝ քանի մը մը գիրք  
չե՞ս կարդար դուն :

Անհաւատ . կարծեմ թէ կարդալու եմ քիչ  
մը բան՝ ինչպէս որ գուն կը խնդրես . բայց գիշ-  
տես՝ որ շատ անգամ մեր գործին զբաղմունքը  
կ'արգիլէ մեզ : Եկող զացող բարեկամները եր-  
բեմն մեր ուսմունքները կը մոռցունեն . բայց  
մնաց որ՝ որչափ և աս նիւթին վրայ կարդացեր  
եմ , ինձի քիչ մը անհամ եկաւ : կը գժկամակիմ  
վախնալով թէ այսպիսի քննութիւնը ինձի պէս  
մարդու մը ձանձրալի պիտի ըլլայ : Հիմա ո՛ ըն-  
թերցասէր , սա հետեւեալ ճշմարտութիւնը կ'ու-  
զեմ որ աղէկ միտք առնես , ու չ'մոռնաս , որ չըլ-  
լայ թէ Աստուած մէկ ձախորդ ժամանակ մը  
յիշեցունէ քեզի : Եթէ ան մարդուն բարեկամը  
մէկ տկար հաւանականութիւն մը ցուցունէր  
անոր՝ թէ կրնար իր ստացուածքը երկպատիկ  
ընել չափաւոր աշխատութեամբ մը՝ առանց վր-  
տանդի , անմիջապէս պիտի ձեռք զարնէր ջանքով :  
Եթէ իմացունէր անոր մէկ նարաւոր վտանգ մը ,  
որ կ'սպառնար թէ պիտի կորսնցունէր երեք  
հարիւր հազար դահեկանի արժէք ունեցող կալ-  
ուածք մը , աճապարելով հարկաւ պիտի աշ-  
խատէր նոյն գալու վնասէն ազատելու համար :  
Բայց անվախճան փառք և ուրախութիւն փընտ-  
ռելու , և յաւիտենական կորուստէն զգուշանա-  
լու՝ չէր կրնար անոր բարեկամը համոզել զին-  
քը : Մէկ առիթ մը զինքը չէր կրնար շարժել  
սկսելու : Ասոր պատճառը ի՞նչ է : Անոր համար  
է որ՝ որ և իցէ ուրիշ բանի փափաք ունինք ,  
բայց ճշմարտութեան փափաք չունինք : Քարը

լեռն՝իվար դիւրաւ կը գլտորի։ Խնկած քնութեան տէր մարդը ձշմարտութեան լեռն՝իվեր դժուար կ'ելլէ, մինչև անդամ ելլել ուղած ատենը։ Ուրեմն հրչափ արագ կը վազէ, երբոր ինք կ'ուզէ ստութեան վարի մութձորը իջնել։

### ԳԼՈՒԽ ԺԵ

ԵՄԵՆԵԶՈՐ ԸՍՈՒԵԶ ԵՐԱԲՈՐԴ  
ԴԵՐՄԵՆԻ։

Հիմա կու գանք անհաւատութեան բժշկութեան երկրորդ մասին։ Ան դարմանը՝ որ անսխալելի է, որ քնաւ անյաջող չըլլար, կը կոչուի փորձառաւթեան վկայութիւն։ Ասիկա է պարզապէս ընելինչ որ Աւետարանը կը պահանջէ. մէկ դարման մը, որ միշտ կը յաջողի։ (Տես Յովհ. Է. 17.։) Միլիոնաւոր մարդիկ գործածեցին առդարմանը, և յաջողեցան։ և քնաւ մէկը պարապ չելաւ։ Արդ՝ կարելի է ոմանք պիտի հարցունեն՝ ուրեմն ինչո՞ւ անհաւատ կայ, ինչո՞ւ ամէն անհաւատ չ'բժշկուիր։ Պատմառը առ է՝ որ դարձանք չեն հորժածեր։ Աիրելի՛ ընթերցող, ասիկա մի՛ կարծեր այլաբանական զրուցուածք մը կամ մոաց գրգռութեան արդիւնք. ի՞նչ որ գրեցինք, ճիշդ ան ըսել կ'ուզենք։ Ըսել կ'ուզենք թէ, բժշկուելու կերպ մը կայ՝ որ ամէնը՝ի գործ կընան

գնել, շատերը գործածեր են, հազարաւորներն  
ալ չեն դործածեր, և իրօք ամենազօր է: Այսու  
ամենայնիւ պիտի հասկընաս մեր ըսածը և աս  
դարմանին ներգործելու կերպը, եթէ չես վախ-  
նար մեր ըսածները լսելու, և հաւատարմու-  
թեամբ դիտելու, ու անկողմնաբար մտածելու  
նոյն ճշմարտութեանը վրայ, որ քեզի վերաբե-  
րութիւն ունի: Դուն կարողութիւն ունիս ան-  
նիւթին վրայ կատարեալ տեսութիւն մը ունե-  
նալու, և եթէ չ'ընես, յանցանքը քուկդ պիտի  
ըլլայ և ոչ մերը. վասն զի մենք Կատուծոյ օդ-  
նութեամբ քու առջեղ պիտի գնենք նոյն ճշմար-  
տութիւնը: Ո՞նք պարզութեամբ խօսիլը որոշեր  
ենք. և մթութիւնը հեռացունելու համար, կը  
խնդրենք որ՝ միտքդ պահես ան առաջին սկըզ-  
բունքները, որոնց արդէն տեղեակ ենք, և անոնց  
վրայով վեճաբանութիւն չ'կայ: Տարբերութիւն  
չ'կայ մշջերնին իրեք սկզբունքներու կամ ճշմար-  
տութիւններու վրայ: Կա ճշմարտութիւնները  
աւելի պայծառ և որոշ բլլալու համար՝ աս  
գլուխը հատուածներու պիտի բաժնենք, և ամէն  
մէկին մէյմէկ հատուած պիտի տանք:

### Համարած առ

Փորձաւութեան վեայութեանէն աւելէ զօրուառ  
պիտի առաջաւութեան չ'կայ: Եթէ տեսնէինք մէկ ճշմար-  
տասէր ու առաքինի մարդ մը, որ մօտենար

մէկ չ'տեսնուած պտուղի մը , և այն ճաշակե-  
լէն վերջը ըսէր՝ թէ անոր համը այնուան գեղեցիկ  
է՝ որ նմանը շնկոյ , և աղդեսունեւնը գինիին  
գրգռութենէն աւելի զուարիտուիլ է , կրնայ  
ըլլալ՝ որ հաւատայինք կամ չ'հաւատայինք .  
կարելի է մէկը պիտի հաւատար ու միւսը չ'հա-  
ւատար : Եթէ տեսնէինք՝ տասը ուրիշ նոյն  
պէս պատուաւոր անձինք հետզհետէ առնէին  
անկէ , և իսկոյն վկայէին թէ՝ անոր համը նոր  
է , բայց հաճելի և ազդեցութիւնը զուարիտու-  
ցիլ . ան ատենը անոնց վկայութեամբը ապա-  
ցոյցը աւելի պիտի զօրանար : Գումարէ՛ ասոնց  
հարիւր այնպէս անձինք ալ , որ նոյնպէս վկայեն .  
խնդիրը պէտք եղածէն աւելի հաստատուած  
կրնանք սեպել : Բայց և այնպէս՝ բոլորովին  
չ'հաւասարիր բուն մեր փորձառութեանը , երբ-  
որ մենք անձամբ առնենք , և անոնց ըսածին պէս  
գտնենք : Փորձուան վկայութեւնը ամենէն ա-  
ւելէ նորդորժութեւն կ'ընէ մեր դատասղութեւնը :

### Հագուած ը

Ապրուէի ուղած զգացումնին զէն կրնայ ունե-  
տէն պարզանութեան լոկ որոշումն : Եթէ ան-  
սահման գանձերու տէր եղող մէկը խոստանար  
տալքեզի մէկ ամբողջ ազգի մը ունեցածին հա-  
ւասար ստացուածք , ան պայմանովը որ վառեալ  
սիրով սիրես իր յեշած մէկ մարդը՝ որ բոլորո-

վին օտար է քեզի, և ոչ տեսած ունիս՝ ոչ ալբան  
մը չես գիտեր անոր վրայ, կարող պիտի չըլլայի՛  
աս բանը ընել՝ պարզապէս ջանք ընելով։ Ո՞ւր  
զգացումները աս կերպով չեն շարժիր։ Հոգ չէ՝  
ո՞րչափ փափաքիս ան խոստացուած բանը ստա-  
նալու, չես կրնար սրտիդ մէջ մէկ եռանդուն սէր  
մը արթնցունել լոկ մտքի որոշումով։ Կրնաս  
կեղծաւորիլ, ու անկէ աւելի բան մը չես կրնար  
ընել։ Չսենք թէ շատ մը ոսկի տան քեզի՝ որ ա-  
տես մէկ անկեղծ զգուանքով մը այնինչ մէկը,  
որուն վրայ բան մը չես գիտեր։ չես կրնար ա-  
նանկ զգացում մը յառաջ բերել քու սրտիդ  
մէջ, այլ միայն կրնաս կեղծաւորութիւն ընել  
ձեռք ձգելիք շահուդ համար։ Ո՞արդիկ պարզ  
ջանդով և լոկ մտի որոշումով ուղածնին չէն  
կրնար սէր։ Եթէ մեր ուզելովը ոչ կրնանք ատել  
և ոչ կրնանք սիրել մեզի բոլորովին անծանօթ  
առարկաները, ուրեմն մտածելու է թէ՝ ո՞րքան  
աւելի դժուար պիտի ըլլայ բոլորովին ատել մեր  
եռանդուն սիրոյ առարկան, կամ եռանդով սի-  
րել ան՝ որ սրտանց կ'ատենք։ Աս կերպով մեր  
հոգին ուզած կողմերնիս չենք կրնար շարժել։

### Համարած դ

Են բանը՝ որ ըստ առէննիս այս ինչ դժուարունէ-  
րը կը պարկուցանէ սրտերնուս մէջ, եր աղբեցու-  
նէնը լամիր յանուս կրկնութեամբ։ Եթէ քեզի

մարդասպանութեան գործ մը պատմելու ըլլամ, և քու բնական գութդ չ'շարժի, չէ յուսալի՝ որ նորէն պարագաներով շատ հեղ պատմելու ալ ըլլամ, այնպիսի զբացումներու գրգռիս : Եթէ ամիս մը ամէն օր պատմեմ քեզի անիկա, և եթէ ուրիշ հազարաւոր մարդիկ ալ գան՝ ու պատմեն քեզի նոյն բանը, կարելի է հետզհետէ պիտի հանձրանոս, բայց բնաւ սիրադ պէտի զիակուղնոյ : Մինչև անգամ՝ եթէ մէկը շատ սրտառուչ պատմութիւն մը պատմէ, որ շատ լացունէ քեզ, եթէ նոյնը ամէն օր լսես, շաբաթ մը չ'անցած՝ լալտ պիտի քիչնայ . և եթէ տարի մը այնպէս շարունակուի, այնքան ազդեցութիւն պիտի չընէ, որ ականջ ալ չես դներ :

Եղելութիւն մը յաճախ յաճախ կրկնուելով բռնի չ'զօրանար մեր դիւրազգաց դրգիռը : Ո՞ւնթեցասէր, մինչև հոս հասարակ գաղափարներ է խօսածնիս, և մարդոց սովորական խօսքերն է : Ասիկա ամէն բարեպաշտ և ամբարիշտ մարդիկ կը խոստովանին : Բնաւ աս պարզ սկզբունքներուն և այս բացայայտ առ օրին եղելութիւններուն դէմ խօսք չենք լսած . բայց ասոնք թէ որ կրօնական ճշմարտութեան վերաբերութեամբ խօսուի, անհաւատները անոնց դէմ կը խօսին : Աս պարզ ճշմարտութիւնները՝ մարդոց յիշածէն շատ աւելի անգամ իրենց ամէն մէկուն փորձառութեանը առարկայ եղած են, և բնաւ անոր դէմ կեցուիլը չենք տեսած, այլ միայն ան ատենը դէմ կը խօսուի՝ երբոր կը տեսնուի թէ

անիկա լծակ մը կ'ըլլայ , նոյն լծակով ալ տակն ու վրայ կ'ըլլայ և կը կործանի անհաւատութիւնը :

Քրիստոնեային համար՝ այնքան յարմար չ'գար կը հաստատայ ըսելը , որքան որ գիտէ ըսելը ։ Խօսքերնիս շնորհքով ու գիտութիւնով աճած Քրիստոնեային համար է : Մանուկը չ'կրնար քալել՝ չ'կրնար նստիլ՝ ծանր բան մը չ'կրնար վերցունել . բայց և այնպէս մեր ցեղէն է : Մանուկի մը և կատարեալ չափահաս մարդու մը գործողութիւններուն մէջ այնքան տարբերութիւն կայ , որ հազիւ նմանութիւն մը կը տեսնենք անոնց մէջ : Բայց ան մանուկը Եղամի մէկ զաւակն է , և մեր մարդկային ազգին սերունդը ։ Աստուածաշունչը տկար Քրիստոնեան Քրիստուական պատասխան կը կոչէ , միւսները չափահաս մարդիկ կամ կնիկներ Քրիստոս Յիսուսով : Աշմարիտ է որ ներկայ դարուս մէջ մեր տեսածներուն շարուրիլ բան չեն , այլ Քրիստոսով պատժելու են գուցէ իրօք Քրիստոնեայ ալ չեն : Տղայ Քրիստոնեան ալ՝ աս դարմանին բնութիւնը գրեթէ չ'նորոգուածին չափ դժուարութիւնով կը հասկընայ : Ուրիշ բան չունի իր վրան , այլ մանանեխի հատի չափ շնորհքներ՝ որ կատարեալ լուսոյ մէջ միայն կրնան երենալ : Բայց մենք հիմա Աստուածոյ չափահաս զաւկին վրայ կը խօսինք : Ամենուն արտօնութիւն կայ՝ ձրիապէս խմելու կենաց բանին կաթէն , և անկէ արագ աճում ընդունելու . բայց մարդիկ ծոյլ են , և շատ անգամ

իրենց ամբողջ երկրաւոր ճամբորդութիւնը կը կատարեն՝ առանց զգալի չափով աճելու։ Քրիստոսով չափահաս եղողը Աստուածաշունչին երկինքէն ըլլալը գիտէ փորձ գիտութիւնով մը, որ իրմէն չես կրնար հանել։ Ծո՞ղ որ և իցէ մէկը՝ որուն խելքը չէ ցնդած՝ իր մատը վառած ճրագի մը բոցին մէջը բռնէ, որչափ որ կրնայ դիմանալ. և ետ առնելէն վերջը, թո՞ղ ուրիշ մէկը իրեն ըսէ թէ, դունցաւ չ'զգացիր, անիկա միայն երևակայութիւն էր՝ տաքութեան գաղափար և ոչ թէ ցաւ զգալ։ Ծո՞ղ անոր շատ խորունկ և համոզիչ ապացոյցներ բերէ թէ՝ ջերմութեան բնութիւնը երևակայութիւն է. թո՞ղ նախատէ՝ ծաղը ընէ՝ աղաչէ կամ սպառնալիք ընէ, ինչ որ կ'ուզէ՝ թող ընէ. չ'կրնար փոխել անոր հաւատքը աս բանին մէջ, որովհետեւ բուն իր զգայութիւնն է և ոչ թէ պարզ կարծիք։ Եյսպէս է Քրիստոնեան. ան որ առ ամենազօք դարմանը կը գործածէ, ինք անձամբ կը զգայ և կ'իմանայ անիկա։ Եթէ իր մատը ճրագին բոցին մէջ բռնող մարդը մոռնայ, և կրկին բոցին մէջ խոթէ, իսկոյն իր գիտութիւնը պիտի նորոգուի։ Քրիստոնեային զգայութիւնը այնքան պարզ և որոշ է, որքան որ ճրագին բոցին տուած զգայութիւնը զօրաւոր է։ Ով որ ուզէ՝ կը նայ գործածել աս դարմանը. որ է փորձառութեան վկայութիւնները։ Հիմա աւելի պիտի բացատրենք աս բանը՝ քանի մը բաներ եղածին պէս պատմելով։

Օրինակ առ ԱՄԷԿ մարդ մը կար միջակ հասաւ կով՝ պաղ՝ ծանր՝ և տարակուսող բնութեան տէր, որ վերջապէս քրիստոնէական յոյսը ընդունեց: Կը յուսար՝ որ կենաց գիրքին մէջն է իր անունը. բայց ուրիշ բան չէր, այլ մանուկ մը և տկար մանուկ մը: Վեց եօթը տարուան մէջ կ'երեար թէ քիչ քիչ կ'աճէր, բայց շատ կամաց: Աս մարդը վախ մը ունէր՝ որ քրիստոնէական որպիսութեան մէկ մասին մէջ պակսութիւն ունի: Քանի որ կը խորհիք, սիրաը կը ցաւէր: Ասիկա կարդաց իր Տէրոջը նամակին մէկ հատուածին մէջ՝ թէ "Աիրեցէք ձեր թշնամիները": Ատեն մը (իր եղբայրներէն հազարաւորներուն պէս) միտքը դրեր էր՝ և անոնց վնաս չեմ ըներ, կռիւ չեմ ըներ, կամ չարին փոխարէն չար չեմ հատուցաներ, և կը յուսար թէ ասիկա է ուրը: Կը լսէր անանկները՝ որ իրենց կրած զրկանքին համար կ'ըսեն թէ, "ի՞նամ ներեւ, բայց պիտի լ'հունամ". և անոնց վրայ պայծառ կրնար տեսնել թէ՝ ասիկա Աատանայի պէս ներում է: Ասկէ իրեն ալ վախ կու գար՝ թէ ինք իր Աշուածիները չէր ուրեր: Կը մտածէր որ՝ իր տրիւն Բափող Առաջնորդը այնքան թոյլ չէ իր սրբութեանը մէջ, որ կեղծ սէր մը ընդունի: Գիտէր որ՝ անոնց բուն մեղքերուն հաւանունեւան սէր ըսել չէր ուզեր անիկա, այլ գնունեւանսէր: Գիտէր որ՝ գթութեան սէրը մէկ փափուկ ու սիրաը հալեցունող սէր մըն է, և ինք չունի անիկա: Ակսեց ջանալ՝ որ զգայ ան սէրը,

բայց չկրցաւ։ Տարի մը կրկին և կրկին ջանաց։  
 և չեր սիրեր իր թշնամիները։ Աս նիւթին վրայ  
 կարդաց։ ամէն կերպով խորհեցաւ անոր վրայ։  
 տարի մըն ալ աղօթք ըրաւ անոր համար։ Եւ  
 չեր սիրեր իր թշնամիները։ Ակսեց աւելի զօ-  
 րաւոր ջանքեր ընել։ որովհետեւ կը խորհեր թէ  
 պղտիկ բան չէ երկինքէն զրկուիլ։ Ըարու-  
 նակեց այսպէս ջանք ընել՝ տասն և մէկ տասներ-  
 կու տարի։ Երբեմն կը խորհեր թէ՝ թերեւս իր  
 զգացումները քիչ մը կակուզցան։ բայց վերջը  
 կը տեսնէր թէ սէր չէ։ Վերջապէս իմացաւ  
 թէ՝ լոկ կամելով մը ինք կարող չէ իր ունեցած  
 ատելութիւնը սիրոյ փոխարկել։

Վախը բռնեց զինքը։ Օսոմպահեց, և եռան-  
 դուն աղօթք ըրաւ, և մէկ ժամու մը՝ որ ինք չեր  
 սպասեր, և գրեթէ ակնկալութիւն չունէր, սէրեց  
 իր լւնամիները։ Խրտկան սէր էր տնիկա։ Անանկ  
 գիտէր ինք աս բանը՝ ընթերցող, ինչպէս որ  
 դուն կընաս որոշել ուրախունենը որպահունենէ,  
 երբոր դուն անձամբ կը զգաս անիկա։ Երբոր  
 սիրտդ դառն տաղնապով լեցուած է մէկ սիրուն  
 զաւակ մը կորսնցունելէդ վերջը, եթէ քու բա-  
 րեկամդ քեզի ըսէ, և կարելի է սխալած ես,  
 միթէ վստա՞չ ես՝ որ քու զգացածդ ուրախութիւն  
 չէ։ դուն անոր պիտի ըսես թէ՝ ես երկուքն ալ  
 զգացեր եմ, և տարբերութիւնը շատ յայտնի է։  
 Աս մարդը երբոր մտածեց թէ որքան ատեն և  
 որքան փութով աշխատեցաւ՝ որ իր թշնամինե-  
 րը սիրէ, ու չկրցաւ, սկսեց զգալ թէ Աստու-

ծոյ Հոգին՝ ան աներեղիթ Հոգին էր որ՝ յօ-  
ժար է հաղորդակցութիւն ընել ան մարդոց  
հետ, որոնք որ կը փափաքին անիկա և մեղքէն կը  
հեռանան, փոխեց իր սիրտը, և նոր զգացում մը  
տնկեց այն սրտին մէջ: Ասկէ ետքը՝ երբոր սկսեց  
մոռնալ իր այս օրինակ վերին օգնութեան կա-  
րօտ ըլլալը, յանկարծ իր հին վիճակին մէջ ին-  
կաւ. այսինքն՝ այնքան հեռու իր թշնամիները  
սիրելէն որքան որ դուն՝ չ'որոգուած ընթեր-  
ցող, հեռու ես քուկիններդ սիրելէն: Բայց երբ  
որ ասոր համար կրկին ծնկան վրայ եկաւ, և  
երկնային օգնութեան ցողը իր հոգւոյն մէջ ըն-  
դունեց, դարձեալ զգաց Արբոյ Հոգւոյն գո-  
յութիւնը: Ինք Աստուածաշունչին աս Ճշմար-  
տութիւնը զգաց: Աիրոյ հոսումը իր հոգւոյն  
մէջ՝ իր խմած ջուրին իր քմացը հաղորդած ըզ-  
գայութենէն աւելի զօրաւոր զգայութիւն մըն  
էր: Եթէ ջանաս համոզել ան ծարաւ մարդը,  
որ ախորժելով ջուր կը խմէ աղբիւրէն, թէ իր  
զգացումները երեակայութիւն են. և ջուրը  
տաք է և ոչ թէ պաղ: Պիտի չ'կրնաս փոխել  
անոր հաւատքը աս բանին վրայ:

Չարերը կրնան՝ ի գործ դնել Աստուածա-  
շունչին կանոնները: Անոնք՝ որ կը կատարեն մէկ  
խոնարհ ջանացողութեամբ մը, կ'ընդունուին  
և օգնութիւն կը գտնեն: Ասել կ'ուղենք, բոլոր  
անոնք՝ որ կորսուած հոգիններուն Փրկչին կը հե-  
տեին՝ իրենց մեղքերը թողելով՝ կ'ընդունուին  
և ոչ մէկը կը մերժուի: Անոնք՝ որ կ'ապրին հը-

քամայուածին պէս, կ'ընդունին իրենց հոգինեւ-  
րուն մէջ քաջ ճանաչում մը թէ՝ Առւրբ Գիր-  
քը յաստուածուստ է։ Ոչ թէ միայն մարդիկ  
արտօնութիւն ունին Աստուծմէ իրենց մեղքերուն  
թողութիւն գտնալ, այլև ստիպուած չեն փորձ  
կրօնքին մէջ տգէտ մնալ, հապա աճիլ ու զար-  
գանալ։ Աս ամենառաջը դրբնանը կ'առաջարկուի  
ամենուն։ Եւ շարունակելու ենք քննել՝ և նա-  
յիլ անոր վրայ կրկին և կրկին։ Պիտի ցուցու-  
նենք անիկա՝ մինչև ամէնը կարող ըլլան հասկր-  
նալ անոր բնութիւնը։

Օրինակ ը։ Վրիստոնեային մէկը տեսաւ՝ որ  
Գողգոթայի տեսարանին պատմութիւնը իր սիր-  
տը բաւական չէր շարժեր, և իր սրտին չշարժիլը  
զինքը կը տրտմեցունէր։ Վտեն մը խորին զգա-  
ցում ունէր Փրկչին չարչարանացը վրայ, բայց  
գացեր էին այն զգացումները։ Վարողիչ մը  
պատմեց նոյն Վրիստոսի չարչարանքը, և ինք  
մտիկ ըրաւ։ բայց առաջ հարիւրաւոր անգամ  
լսած կամ կարդացած էր։ Վւետարանը առաւ  
կրկին կարդաց և ջանաց որ զգայ։ բայց իր զգա-  
ցումները թմրած էին։ Հաղորդութեան խոր-  
հուրդին ներկայացաւ, և ահա հոն էին գաւաթն  
ու հացը՝ որ կը պատմեն արիւնը ու խաչելու-  
թիւնը։ Հարիւրաւոր անգամ խորհեր ու ջանա-  
ցեր էր՝ որ զգայ։ բայց պարապը ելաւ։ Ընթեր-  
ցող, եթէ գուն նորոգուած չես, և կը կար-  
ծես որ մէկ մարդ մը կրնայ յաջողել ասանկ  
բանի մը՝ պարզապէս միտքը դնելով։ Քորչէ՛ ու

տես՝ քու սրտիդ մէջ եթէ կրնան գրգռել դուն  
քեզի ան զգացումը :

Այս բամասն պարագաներուն վեայ չերկարեւ  
լով համառօտապէս վախճանը ըսենք : Կարծրա-  
սիրտ Քրիստոնեան աղօթք ըրաւ շաբաթէ շա-  
բաթ, և չ'զգաց : Վերջապէս ինքզինքը խոնար-  
հեցուց, ծոմ պահեց ու աղօթք ըրաւ : Եւ երբ  
չէր սպասեր ու չէր ակնկալեր զգալ, եղաւ որ  
յանկարծակի Քրիստոսի անունը սիրտը կը շար-  
ժէր անպատմելի գրգիռներով : Փրկչին վրայ  
ինչ խօսք որ կարդար Առւրբ Գրոց մէջ, և  
կամ լսէր ուրիշներէն, աչքէն արտասուք կը  
վաղէր : Գողգոթա բառը անանկ զգացումներ  
կ'արթընցունէր իր սրտին մէջը՝ որ չէր կրնար  
խօսքով բացատրել : Եստուծոյ մարդոց : Հետ  
հաղորդակցութիւն ընելու յօժարութեանը վե-  
րայ աս մարդուն ունեցած փորձառութեան  
վկայութիւնը հոս չ'դադրեցաւ : Ուրիշվարդապե-  
տութիւն մը կար՝ որ չէր զգար, ջանաց որ զգայ-  
րայց չ'կրցաւ . դիմեց իր առջե բարերարին՝ օդ-  
նութիւն խնդրելու համար, և յաջողեցաւ : Եւ  
ուրիշ քրիստոնէական առաքինութիւն կը  
փափաքէր ստանալ՝ հաստատուն դիտաւորու-  
թեամբ, բայց չ'կրցաւ : Խոնարհեցուց ինքզին-  
քը իւր Տէրոջը առջին, և ընդունեց առատապէս :

Աիրելի՛ ընթերցող, երկու խորհրդածութիւն  
կայ՝ որ հիմա կ'ուզիմ որ միտքդ պահես : Կաև  
ան երկու անձինքը, որոնց փորձառութեան  
վկայութեանը վրայ գրեցինք, մինակ անոնք չեն

վկաները : Այլ ընտրուած են հազարաւորներուն և բիւրաւորներուն խումբէն : Ճշմարիտ է որ Քրիստոնեայ կոչուածներուն մեծ մասը հոգեւոր մանկամտութեան վիճակէն անդին չեն անցնիր . հետեւապէս անոնք չեն սեպուիր վերոյիշեալ խումբէն : Կատ Քրիստոնեաներ և բարեպաշտութեան մէջ քիչ մը յառաջ գացածներ կ'ընդունին իրենց աղօթքներուն պատասխանները, և կը մոռնան կամ որոշչեն տեսներ թէ ուրկէ եկաւ իրենց օգնութիւնը : Վարդկային սրտին խանգարմանը վրայօք վկայութիւնը, այսինքն՝ քրիստոնէական թմբութիւնը ամեն օր կը տեսնուի : Բայց Տէրը միշտ վկաներու խումբ մը ունի երկրի վրայ՝ մեր վարդյիշեալ երկու անձանց նման : Աս վկաներուն ամբարիշտ գրացինքը ճշմարտասէր մարդ կը կոչէին այն մարդիկը, և դատաստանի ատեանի մէջ անոնց վկայութիւնը արժանահաւատ կը սեպէին, բայց յաւիտենականութեան վրայօք ունեցած ճշմարտութեանը ականջ չէին դներ :

Դարձեալ, աղէկ միտք առ հոս՝ որ աս վկաները ոչ թէ մէկ երկու անգամ միայն իրենց կենաց մէջ վայելեցին երկնաւոր բաներուն տեսութիւնը և Աստուծոյ հետ հաղորդակցութիւնը, և Արքազան Վատեանին վարդասկետութեանցը վրայ փորձառութեան վկայութիւնը կ'ունենան, այլ կը շարունակէին ամեն օր ու ամեն ժամ, քանի որ իրենց պարտաւորութեանցը համեմատ և իրենց Փրկչին մօտ կ'ապրին : Ուկ Քրիստոն

եայ մը թերես կը զգայ՝ թէ ինք պէտք եղածին  
չափ չ'տրտմիր աստուածպաշտութենէ թուլ-  
ցածներուն վիճակին վրայ . և վերոգրեալ ջան-  
քը ընելէն ետքը , ողբին Առւրբ կը դպչէ անոր  
սրտին , և աշաւ ամէն շնչառութեան ատեն տըրտ-  
մութեամբ կը հառաչէ և կը սգայ Ախօնին աւե-  
րումներուն համար : Ուրիշ ատեն մը կը դիտէ  
որ պէտք եղածին չափ չ'զգար աշխարհիս ու-  
նայնութիւնը , և ոչ ըստ արժանոյն կ'արհամար-  
հէ ժամանակաւոր բաները : Աս բանին մէջն ալ  
նոյնօրինակ յաջողութիւնը կը պատմէ իրեն՝ ա-  
մենալուր Աստուծոյ վրայօք : Վերջը կ'ուղէ իր  
գութը շարժի հեթանոսաց համար , կամ թէ  
կ'ուղէ որ աւելի սաստիկ ամօթ մը զգայ իր առջի  
մեղքերուն համար + կամ թէ կը փափաքի աւելի  
ժրաջանութեան կամ աւելի համբերութեան կամ  
հեղութեան կամ սրտի ուրախութեան կամ թէ  
որ և իցէ քրիստոնէական առաքինութեանց .  
և երբոր կուգայ ու աղաչողի մը վայլած կեր-  
պովը կը խնդրէ , կ'առնէ՝ մինչեւ դարձեալ մեծ  
ուրախութեամբ կ'աղաղակէ թէ , “Գիտե՞մ ո՞յ իմ  
Փրկէլա ողջ է , ու անիկո վերջն ժամանա-  
կը ուետի Շլւշ երկրի վրայ . ու թէ և մորթէս ետ-  
քը՝ աս ալ փճանայ , բայց իմ մարմնովս զԱստ-  
ուած պիտի տհանեմ ; որն որ ես ինձի համար պի-  
տի տեսնեմ , ու իմ աչքերս պիտի դիտեն զանի-  
կա , և ոչ թէ ուրիշնը” : Յո՞ք . ժթ . 25 : Ըն-  
թերցող , նազանգ՝ արթուն՝ և փութաջան Քր-  
իստոսի զինւորը՝ որ հաւատքով կը քալէ և

ո՞չ թէ տեսութեամբ, շնոհաց հոգեոր ու  
պայծառ հաղորդակցութիւններովը ամէն օր եր-  
կինքը տեսածի պէս կ'ըլլայ: Կը ստանայ ան  
հաստատ վստահութիւնը երկնային բաներուն  
վրայ, որ Ըռաքեալը զգաց, երբոր ըստ առանց  
երկբայութեան կամ տարակուսութեան՝ “կայ  
կը մնայ ինծի արդարութեան պսակը”:

«իմա աս դարմանին գործածութեանը վրայ  
խօսելէն առաջ՝ երկու ուրիշ օրինակ ալ պատ-  
մելու ենք: Ո՞նթերցող, խորհիւ աս բաներուն  
վրայ ու աղօթք ըրէ, վասն զի հոգիդ անմահ է:

Օրինակ դ: Մէկ մարդ մը Վրիստոսով մէկ  
յոյս մը ստացեր էր, մեծ դժկամակութիւն կը  
զգար ընտանեկան աղօթք ընելու: Բայց կը հա-  
ւատար՝ որ ընտանեկան պաշտօնը անհրաժեշտ  
պարտք մըն է, և միտքը դրաւ որ ջանք ընէ իր  
պարտաւորութիւնը կատարել՝ թէ և իր կամացը  
դէմ ըլլայ: Ինը տարի այսպէս շարունակեց,  
ուղելով որ անսանկ ձանձրալի չըլլար. բայց բնաւ  
զանց չընելով: Եւ՝ երբոր իր աղօթքները կը  
լսուէր, զարմանալի էր՝ թէ ինչ մեծ չափով Տէրը  
ինքինքը կը յայտնէր անոր՝ իր սեղանին առ-  
ջեր եղած ատենը: Իր զգացումները ուրիշ ատեն  
թոյլ կ'ըլլային. կընար ըլլալ՝ որ եկեղեցիին մէջ  
և մինչեւ անդամ հաղորդութեան ատեն նոյն  
զգացումները պաղ ըլլան. բայց առտուան ու  
երիկուան աղօթքի ատեն՝ շատ անդամ անանկ  
տեսութիւններ կ'ունենար երկնային բաներու  
վրայ, որ հազիւ կընար աղօթքը շարունակել:

Ըստ թէ երբեմն մէկ բարեպաշտ Քրիստոնեայի մը ըսածը միտքս կու գայ, որ իր հոգեոր աեւ սութիւնները այնքան պայծառ եղան, որ աղաղակեց՝ “Տէր՝ ետ բռնէ քու ձեռքդ, վասն զի ալ չկրնար վերցունել քու ծառադ”:

Է՞նթերցող, Տէրոջը սիրելիները՝ ոչ միայն առջի թմրած բաներուն վրայ զգացում կ'ունենան, այլ և առջի ունեցած զգացումներու գէմ կ'ունենան: Կը տրուի անոնց ատել ան բանը՝ որ ատեն մը կը սիրէին, և սիրել ան՝ որ առաջ կ'ատէին: Որչափ որ Հոգւոյն Արբոյ ազգեցութեամբը ներքին վկայութիւնը ունենալ ուզեն, կրնան նոյն վկայութիւնը վկայելել: որովհէ! տե Առուրբ Հոգին անսպառ գանձ է: Հոգ չէ՝ որչափ ստուգութեամբ որ մէկը կ'ուզէ աս հետեւեալ խօսքերը գործածել, թէ “Ես գիտեմ որ իմ Փրկիչս ողջ է”: թող խնդրէ Աստուծմէ որ պիտի տրուի անոր: Օրէ օր ջերմեռանդութեամբ ապրելով և քրիստոնէական պարտաւորութիւնները կատարելով, իր փրկութեանը վրայ յայտնի ստուգութեան կրնայ հասնիլ, ինչպէս զիշերուան մէջ ըսել՝ թէ արել մարը մտած է արդէն: Բարկասիրտ մը հեղութիւն կրնայ ստանալ, ագահը առատաձեռնութիւն կրնայ սովը րիլ, կարծրասիրտ կակուղ սիրտ կրնայ ունենալ: Ասանկները՝ այս շնորհքները ստանալով իրենց օգուտ կը քաղեն, և միանգամայն կ'իմանան՝ թէ իրենց Փրկիչը ողջ է: Կ'ստանան արդարեւ ան թանկագին յոյսը՝ որ միշտ աւելի

երջանիկ կ'ընէ զերենք : Երանի՛ թէ չար մար-  
դիկ սկսեին՝ ի գործ զնել Աստուածաշունչին կա-  
նոնները : Չնորոգուած բարեկամ , քանի մը  
գլուխներու մէջ ալ պիտի քննենք քու վիճակէ՛  
թէ արդեօք զուն կրնան Առւրբ Գիրքին նա-  
զանդիլ , անանի որ վերէն վկայութիւնը ընդու-  
նիս . և թէ ինչպէս ընելու ես անիկա : Բայց ա-  
ռաջ քանի մը օգտակար խորհրդածութիւններ  
ընենք , կամ արդէն յիշուածներէն մէկ քանի-  
ները կրկնենք :

### ԳԼՈՒԽ ԺԲ

ՆՈՅԻ ՆԵԽԹԻԿԻ ԸՆԹԱՎԻՆԵԿՈՒԹԻՒՆ

Աստուածաշունչին մէջ մէկ քանի բաներ խոս-  
տացուած են խնդրողներուն . այսինքն՝ երկնա-  
յին և հոգեոր պարզեներ . խոնարհութիւն՝  
և գայթակղեցուցիչ մեղքի վրայ յաղթութիւն՝  
ջերմեռանդութիւն՝ քրիստոնէական առաքի-  
նութիւններ՝ և : Ուրիշ բաներ կան՝ որ խոս-  
տացուած չեն , և Աստուծոյ զաւակ եղողը քնաւ  
չուզեր ու չունենար անոնք : Աս կարգէն են՝  
անձնական փառք՝ չար նպատակներու յաջողու-  
թիւն՝ և : Չի ասանկ բաներու փափաքիլը մեղք  
է : Դարձեալ , կան անանկ պարզեներ , որոնք  
կրնանք խնդրել և յուսալ՝ թէ պիտի ընդունինք ,  
բայց և այնպէս վստահ չըլլանք անոնք ընդունե-

լու, որովհետեւ անիկա արդիլող բան մը կրնայ ըլլալ՝ որ Աստուած կը տեսնէ ու մենք չենք տեսներ : Աս վերջին կարգէն է հիւանդ ազգականի մը բժշկուիլը՝ բարեկամի մը դարձի գալը՝ ժանտախտի դադարումը, և՛ : Յիշեալ պարգևներուն առաջին կարգը՝ Յիսուս Քրիստոսի սիրելիները միշտ կ'ընդունին, երբոք կը խնդրեն առադատածունամույ կերպով : Խրենց միակերպ և յայտնի յաջողութիւնը իրենց վկայութիւնը այնքան պարզ կ'ընէ, որ անկէ առաւելին չեն կարօտիր : Թէ պէտեւ երբեմն աւելի վկայութիւն կը տրուի՝ անանկ պարգևներու համար եղած խնդրուածքներուն պատասխանովը, որ միշտ վստահ՝ չեն թէ պիտի ընդունին : Աղօթքի աս պատասխանները բոլորը չ'նորոգուած մարդուն՝ պատահական բաներ կ'երեխն, որպէս թէ՝ եթէ աղօթք չըլլար ալ՝ պիտի պատահէին : Քրիստոնեանքիչ ատեն դիտողութիւն ընելով՝ այնքան միակերպութիւն կը տեսնէ, որ չ'կրնար դիպուածին տալ ան բաները, որոնց համար ինք աղօթք կ'ընէ : Աս նիւթը չ'վերջացուցած՝ քանի մը օրինակ պիտի տանք աս վկայութիւններուն :

Օրինակ առ : Մարդ մը ուրիշ էակի մը մեզի հոգեւոր աղդեցութիւն ընելուն չէր հաւատար, և ծաղը կ'ընէր : Մասնաւոր կերպով չէր հաւատար ան վարդապետութեանը՝ թէ Աստանան մեզի չար թելադրութիւններ կը հաղորդէ : Անգամ մը զուարթ պատանիի մը հետ ժողովքի գընաց : Ժողովքը չ'լմնցած՝ լսեց որ երկու քարո-

զիչ մէկզմէկու հետ կամաց մը խօսելով միաբանեցան՝ որ յատուկ աղօթքը ընեն ան պատանիին համար։ Երբոք անոնք գլուխնին ծռեր էին աղօթքի համար, տեսան որ՝ պատանիին երեսին գոյնը նետեց, ու յառաջ երթալով Աստուծոյ ժողովրդէն աղօթք կը խնդրէր իրեն համար։ Աս կէս սկեպտիկեանը Աստուծոյ երբէք մեր զգացումներուն ներգործելը՝ Աստանային ներգործութիւնը ուրանալուն չափ հաստատութեամբ՝ բնաւ ուրացած չէր։ “Առյն իրիկունը ինք աւ ներկայ էր՝ երբոք ան պատանին երկիւղալից դէմքով մը մօտեցաւ քարոզիչն և ըսաւ։ “Տէր իմ՝ ես առանձին տեղ մը գացի որ աղօթքը ընելու համար ջանք ընեմ, ու չ'կրցայ։ Երբոք և ուր որ ընեմ աս ջանքը՝ ծնկան վրայ եկածիս պէս անանկ աշարկու՝ հայհոյական ու չ'զրուցուելու խորհուրդներ կու գան միտքս, որ բոլոր իմ ունայնութեան հետեւած տարիներուս մէջ կամ չարութեան գործքերուս մէջ անանկ եղած չունէր։ Միթէ ես աւելի<sup>○</sup> չար կ'ըլլամկոր նոյն խոկ ան ատենը՝ որ կը ջանամ ապաշխարութեան գալ”։ “Քարոզիչը պատասխան տուաւ անոր այսպէս։ “Պատանիք բարեկամա՝ մենք գիտենք թէ ինչպէս մարմին մարմինի կը ներգործէ, վասն զի կրնանք տեսնել ու շօշափել անիկա։ “ոգին անտեսանելի է, և անշօշափելի։ Մենք չենք գետեր հոգի հոգիի ինչպէս կ'ազդէ կամ կը ներգործէ, բայց կը ներգործէ։ Ան Զարը բնաւ իր կողմը թողելու մօտ չ'տեսաւ քեզ, և բնաւ վախ չու-

ներ՝ որ քեզ կորսնցունէ : Ըատ անգամ երբոք  
իրմէն քաժնուելու սպառնալիք կայ, ան ատենը  
իր ճիգը՝ ի գործ կը դնէ : Ընիկա արդարեւ մէկ  
կերպով մը կրնայ մեր մտքին խիստ դարշելի  
խորհուրդներ հաղորդել . բայց անոնք մեզի մեղք  
չեն, եթէ մենք չ'տածենք զանոնք կամ հաւա-  
նութիւն չ'տանք : Եթէ փողոցէն անցնող մէկ  
մարդ մը շատ մը ոսկի առաջարկէ քեզի՝ որ մար-  
դասպանութիւն ընես . դուն յանցաւոր պիտի  
չըլլաս, եթէ սրտանց ատեցիր անոր փորձու-  
թիւնը” :

Աս բաները տեսնող սկեպտիկեանին զարմանքը  
քիչ մը շարժեցաւ, երբորիմացաւ թէ աս տեսակ  
գիտուածները շատ անգամ պատահող բաներ  
են : Մէկ քանի անգամ Առուրբ Հոգւոյն ազգե-  
ցութենէն, և նոյն վերոգրեալներուն նման գրե-  
թէ հարիւր օրինակ ալ տեսնելէն վերջը՝ սկսեց  
խորհիլ թէ հաւանական է մեր ենթակայ ըլլալը  
հոգեւոր համոզական ներգործութիւններու :

Խնդրուած բաները չ'յուսացուած կերպով  
կամ հաւանականութեան դէմ կը կատարուին :

Օրինակ ը : Ճշմարիտ հաւատացեալ մը  
քնականապէս ամշկոտ էր, մանաւանդ կրօնքի  
վերաբերեալ բաներուն մէջ : Ըատ աւելի կա-  
մը չնար իր աղօթքը լսողներէն՝ քան թէ առաջ  
իր յիշոցքը լսողներէն : Աս զզուելի վախկոտու-  
թիւնը շատ տարի նեղեց ու տանջեց զինքը : Եթ  
որդին ալ իրեն պէս ամշկոտ ու քաշուող բնու-  
թեան տէր էր . և եթէ երբէք աշխարհասիրու-

թիւնը ձգէր , գրեթէ ստոյգ էր որ պիտի ունենար նոյնօրինակ ամչկոտութիւնը Տէրոջը ծառալյութեանը մէջ : Վս խորհուրդներով և վախնալով՝ որ չոլայ թէ իր որդին շատ ատեն թերեւս մինչեւ իր երիտասարդութեանը ատենը Աստանային ծառայութեանը մէջ մնայ , մինչեւ որ Տէրոջը նուիրէ ինքզինքը , ստիպուեցաւ Տէրոջը շնորհաց աթոռին առջեւ խոնարհելու և խնդրելու այս երկու շնորհքը , այսինքն՝ իր որդւոյն տղայութեան ատենը դարձի գալը , և իր ունեցած ամչկոտութեանը վրայ յաղթութիւնը :

**Կաղորդութեան օրը** մօտ էր , և կը հաւատար որ իր աղօթքին պատասխանը ընդունեց . ինք իր որդւոյն հետ չխօսեցաւ , բայց հսկելով կը դիտէր անիկա : Տեսաւ՝ որ եկեղեցւոյ անդամ եղաւ . և լսեց ժողովքին մէջ անոր աղօթք ընելը առանց յապաղելու . իրեն զրուցուելուն պէս :

Քանի մը տարուան մէջ՝ երբոր խնդրելով շատ անհաւանական դիպուածներ պատահեցան , կը նար ըսել , “Եթէ աս բաները դիպուածով են , զարմանալի միակերպութեամբ ու հաւանականութեան երևոյթին դէմ կը պատահին :

ՄԵԿԻ Ը ԴԵՐՄԵՆԻՆ ԶՐԿԱԴՐՈՒՅԹ

21:

Ամենը աս դարմանը կընան ունենալ , որոնք մեղքով ինքզինքնին անյարմար չեն ըներ : Ա-

ն բնք՝ որ այսպէս անյարմար կ'ընեն ինքզինքնին ,  
իրենց անկարողութեանը համար անմեղադրնելի  
չեն ըլլար : Դիցուք թէ մէկը իր աչքերը կը  
կուրցունէ , արևէն գանգատելու չէ : Վարդ մը  
եթէ իր քիմքը խանգարէ , մինչեւ իր բերնին համը  
կորսնցունէ , չկրնար կերակուրին յանցանք  
գտնել : Ընթերցող , եթէ առնես Տասը Պատ-  
ուիրանքները իրենց խորին իմաստներովը և բո-  
լոր իրենց վերաբերութիւններովը , նաև Փրկ-  
չեն քարոզները՝ առակները՝ և ամէն խօսքերը  
ինչպէս որ ինք խօսեր է , անոնք մէկտեղ բնըս ,  
ու վրան մտածես . տարակոյս չունիք՝ որ ան ա-  
տենը պիտի ըսես թէ՝ անոնց ամէն մէկուն գոր-  
ծադրութիւնը շատ հաճելի է : Հաւաստի մտօք  
կ'ըսենք այսուէս , որովհետեւ անհաւատներուն  
առաջնորդները այլ և այլ դարերու մէջ խոս-  
տովանած ու հաստատած են վերոյիշեալները :  
Եթէ կրնաս մէկ օրէնք մը գտնել Աստուածա-  
շունչին մէջ , որ անիրաւ՝ անպարկեշտ՝ կամ ամ-  
բարշտական է , մենք ալ քեզի կ'ըսենք թէ՝ Առե-  
կո մի՛ ընելի : Եթէ Ոուրբ Գրոց ամէն կանոն-  
ները ուղիղ են , մենք չենք սխալիր՝ եթէ կա-  
նոններուն նազանդինք , և ուրիշներն ալ նազան-  
դութեան յորդորենք : Անոնք՝ որ ինքնին պատ-  
ուական և զած կանոնները չեն պահեր , անշուշտ  
մէկ կերպով մը վնաս պիտի քաշեն : Աստուա-  
ծաշունչին կանոններուն նազանդիլը քիչ կամ  
շատ զանց ընող՝ կամ տղայութենէ հետէ անոնց  
չնայելու վարժուողներէն 'ի զատ ոչ մէկը ան-

Հաւատ կըլլայ : Եմենայն Ճշմարտութեան և  
սրբութեան Հոգին իր ազգեցութիւններովը մեզ  
միշտ Ճշմարտութեան կ'առաջնորդէ : Եմենէն չար  
մարդն ալպարտաւոր է Հոգւոյն Արքոյ՝ իր մըտ-  
քին մէջ տակաւին մնացած քիչ մը Ճշմարտու-  
թեան համար : Ուկ մարդ մը Եստուածաշուն-  
չին բոլոր Ճշմարտութիւնը թողուցած կամ  
Առուրբ Հոգիէն բոլորովին ձգուած չըլլար , մին-  
չե որ բոլորովին անաստուած չըլլայ՝ թէ դաւա-  
նութեամբ թէ գործքով : Ըսել չենք ուղեր ան-  
հաստատ անաստուած , այլ սրտանց : Ճշմարտու-  
թեան Հոգին՝ պղծութիւնով լեցուած սիրտի մը  
մէջ չ'բնակիր . այլ միշտ կը բնակի միայն նա-  
զանդողներուն սրտին մէջ : Են կ'սկսի ետ բռնալ  
իր ազգեցութիւնները անոնցմէ՝ որ կ'սկսին կապ-  
ուիլ չարագործութիւններու , և անոնցմէ՝ որ  
կռնակ կը դարձունեն Եստուծոյ պատուիրանք-  
ներուն : Որոնցմէ որ ան Հոգին կ'սկսի ետ քաշ-  
ուիլ , անոնք կ'սկսին Ճշմարտութեան վրայ տա-  
րակուսիլ : Երկնից լոյսը կ'սկսի մութ երեւալ  
անոնց աչքին , որոնք Ճշմարտութեան Հոգին  
դէմ դրած են՝ մինչե որ անոր ներգործութիւնը  
տկարանայ : Ճշմարտութեան գեղեցիկ ու պայ-  
ծառ կերպարանքը կ'սկսի խաւար ու տգեղ երեւ-  
նալ անոնց աչքին , որ քիչ քիչ կը զրկուին այն  
Ճշմարտութեան լուսէն : Եթէ ան Օրնեալ  
Վատեանին պատուերները աղեկ են , ուրեմն  
յորդորենք ամէնը՝ որ նազանդին անոնց : Ըն-  
թերցող , եթէ կ'ուղես որ երկնից Եստուծմէն

կրթութիւն առնես . եթէ կը փափաքիս որ քեզ  
ստեղծող Հայկը ու ամէն Ճշմարտութեան հե-  
ղինակը քեզի առաջնորդէ , ըսէ՝ ինչպէս որ քե-  
զի կ'ըսէ : Անոր կանոնները Կստուածաշունչին  
մէջն է : Արտանց ու փութով ՚ի գործ դիր այն  
ամէնը , ինչ որ պատուիրուած է . և երկնային  
հաղորդակցութիւնը ու վերէն լոյսը պիտի ըն-  
դունիս : Եթէ սրբազն գրութեան կանոնները  
զանց ընողներէն մէկն ես , և Քրիստոնէութիւ-  
նը կ'սկսի անհաճոյ երևալ քու աչքիդ , ու  
ցուրտ անհաւատութիւնը կ'սկսի պաղեցունել  
աղօթք ընելու փափաքդ , մտիկ ըսէ՝ ինչ խոր-  
հուրդ կու տայքեզի Վմենակարողը , “Ինծի դար-  
ձէ՞ր , և իս +իզէ ոլիտի դառնամ , ի՞լու Տէրը” :  
Ոմանք հետեւեալ ընդդիմութիւնը կ'ընեն , երբոր  
իրենց կ'ըսուի թէ , սկսէ բարին գործել : “Վի-  
թէ առ բանը մեզի՞ կ'ըսես՝ որ Կստուածաշուն-  
չին չենք հաւատար” , կ'ըսեն , “միթէ կ'ուղես  
որ մ՞նենք նազանդինք անոր” :

Քու հարցմանդ պատասխան չ'տուած՝ ան  
Գիրքին Ճշմարտութեանը շնորհապահողն և ա-  
նոր կրօտ անհաւար էղողն մէջ եղած տարբե-  
րութիւնը որոշելու ենք . և պիտի ջանանք՝ որ ը-  
սածնիս սխալ չհասկըցուի : Վասնորոյ մտադ-  
րութիւն ըսէ՝ հետեւեալ օրինակին : Գիցուք թէ՝  
մէկ Ճշմարտասէր մարդ մը կէս գիշերուն քեզ  
արթընցունէ , և քու քանի մը մզոն հեռու եղած  
տանդ համար ըսէ թէ՝ կրակը կը մօտենայ անոր  
և խիստ մօտ է վտանգը : Գիցուք թէ երթալու

պատրաստուելու աժենդ ուրիշ նոյնպէս արժա-  
նահաւատ անձ մը անկէ կ'անցնի և քեզի կ'ըսէ  
թէ՝ հիմա անկէ անցայ և բոլորովին սխալ է աղ-  
բանը. Հոն կրակ չ'կայ և ոչ ալ վտանդ: Աս  
բանին մէջ կրնանք ըսել թէ՝ երկու կողմէն ալ  
անանկ հաւասարութիւն կայ վկայութեան, որ  
գրեթէ չես գիտեր ի՞նչ ընելիքդ: Վերջը ըսենք  
թէ կու գայ ուրիշ լրաբեր մը՝ արժանահաւա-  
տութեան մասին անոնցմէ քիչ մը վար, և կ'ըսէ  
թէ՝ կրակը քու տանդ կը մօտենայ: Ճիմայ  
պիտի ըսես թէ՝ «Գրեթէ չեմ գիտեր ի՞նչպէս  
հաւատամ», բայց Գործելու էմ: «Ծուլութիւ-  
նը չ'կրնար արդարանալ երբոր վտանդին կող-  
մը քիչ կամ շատ աւելի հաւանականութիւն  
կայ: Գործելը աւելի ապահով է»: Օէ և հաս-  
տատուն ստուգութիւն մը չունիս բորբոքեալ  
հրդեհին վրայ, բայց յիմարութիւն կ'ընես՝ եթէ  
զանց ընես ջանքը: Ուրեմն գնա՛ աշխատէ՝ քու  
հոգիիդ համար: Եթէ մեզի կ'ըսես թէ, ես չեմ  
կրնար հաւատալ Առւրբ Գիրքին. մենք կը պա-  
տախանենք թէ գնա՛ նազանդէ՛ անոր: Ճշմա-  
րիտ է որ եթէ հաստատանած անհաստատ մըն ես  
դուն, շատ յոյս չունինք որ պիտի գործես.  
բայց կրակին մօտեցողը որչափ և ջերմութիւնը  
զգալով ստոյգ վկայութիւնն ունի, նոյնպէս ալ  
անկեղծութեամբ և եռանդով այն սուրբ պատ-  
ուիրանքը կատարողները վկայութիւնը ունին,  
անոր ճշմարտութիւնը քաջ ճանչնալուն հա-  
մար: Եթէ մէկ մարդ մը կրակէն հեռուն կե-

Ինք գիտէ : Եթէ զուն բոլորովին Կատուածա-  
շունչին թշնամի ես , բայց և այնպէս կը հաւա-  
տաս թէ Մէկը ստեղծեց աշխարհը և աստղերը ,  
այսինքն՝ մէկ ձշմարտութեան մը կը հաւատաս :  
Սուրբ Հոգին գացած չէ , բայց հազեւ երբեք և  
շատ տկար կը զարնէ քու հոգիիդ լարերուն :  
“Դարձէք ինձի և ես պիտի դառնամ ձեզն” ,  
կըսէ Տէրը , Դաղապու մէջ բալասան կայ .  
Հոն բծիշկ կայ , բայց հնապահութունին կը պա-  
հանջէ . և մարդիկ անոր դարմանը չեն սիրեր :  
Ոմանք կ'ըսեն . “Մենք չենք գիտեր բոլոր ան  
պատուիրանքները , որ ան Գիրքին մէջ պարու-  
նակուած են , և տակաւին զօրութիւննին ան-  
ցած չէ” : Կը պատասխանենք թէ , հիմա չես  
նազանգիր քու արդէն գիտցած պատուէրնե-  
րուդ , չես ջանար կատարել ան պահանջմունք-  
ները , որ պարզ են քու առջեւդ : Են որ սիրելի է ,  
քեզ չ'կրնար վնասել . փորձը ըրէ՞ տես : Են որ  
արդար է , քեզ չ'կրնար վնասել . սկսէ ընել :  
Երբոր ան մարդը գաւաթմը ջուր բերաւ քեզի ,  
և գուն շնորհակալ եմ ըսիր , անիրաւութիւն  
չըրիր : Դուն կը հաւատաս՝ որ երախտագիտու-  
թիւն ցուցունելը աղէկ բան է : Կատուած կու  
տայ քեզի շատ գաւաթմ ջուրեր և կերակուրնե-  
րով զարդարուած սեղաններ : Կատուածաշունչը  
հրաման կ'ընէ քեզի՝ որ ըսես “շնորհակալ եմ  
քեզի” : Եմէն անգամ անոր պարզեր ընդունե-  
լուդ թող քու զաւկըներդ լսեն ասիկա ըսելու :  
Պիտի սկսիս : Ո՞չ կը վախնանք թէ չես ուզեր

ընել : Եթէ ասոր մէջ նազանդութիւն ընել  
չես ուզեր , ուրիշ հարիւր պատուէր ալ զբու-  
ցենք , օգուտ չըներ : Դուն բանը ընելուն ընդ-  
դիմութիւն ունիս . մէկ գաղտնիք մըն է քու-  
սրտիդ մէջը՝ որուն վրայ գրեթէ մինչեւ անգամ  
միտքէդ ալ չանցնիր , գուն՝ որ Աստուծոյ հրա-  
մայածը կատարելու չես ախորժիր :

## ԱՆ ԲԱՐԵՎԱՐԵԱ Ա Ա Թ Ի Խ Ե Կ Ե :

Եթէ մէկ մարդ մը կրակին կը մօտենայ և  
կ'ըսէթէ՝ բաւական տաքութիւն կայ , ուրիշն ալ  
եթէ ուզե կրնայ երթալ հոն : Եթէ հեռուն կե-  
նայ և ապացոյց ուզէ , ըսելով թէ ապացոյց  
չկայ , ան կրակը շինողը մեղադրելե չըլլար : Ե-  
րարչութենէն հետէ ոչ մէկը ան կրակին կից  
մօտեցած է՝ առանց նոյն խօստովանութիւնը ը-  
նելու , այսու ամենայնիւ՝ եթէ կը կանչէ թէ վը-  
կայութիւն չկայ , սուտ կը զբուցէ : Եթէ ա-  
ղաղակ հանելով կը կանչէ , “ Ես գիտեմ որ ձեր  
վկայութիւնը երեւակայութիւն է , և խարէու-  
թիւն ու կեղծաւորութիւն ” . “ Ուրեմն անձամբ  
մօտեցիր և դուն քեզե համար դատէ ” ըսուած  
ատենը՝ տակաւին մէկ դի կը կենայ ծաղը ընե-  
լով , ան ատենը ուրիշ բան չենք կրնար ըսել  
անոր , այլ Մնաս բարձր : Հաւատարմութիւնն  
ու Շմարտրութիւնը մեղմէ կը պահանջէ՝ որ ան  
Մնաս բարձրի վիտ աւելցունենք այն տէրու-  
նական խօսքը . Քար բարձր կարիւնդ +ն+ գլուխու լւ-  
լու ” :

ՏԱՐԱԿԱՆ ՊԱՐԱԳԱԿԱՆ ԱՆՁԱՆ ԱՆՁԱՆ ԱՆՁԱՆ









2201

